



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.


պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material





20 OCT 2009

ՔԵՐԴՈՂԱԿԱՆ

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Զ

28 JUN 2005

82
0-48

ՄՅ՝ ՕՍՍԻԱՆ

58
85-1


ՔԵՐԹՈՒԱԾՆԵՐ

Ա

ԹԱՐԳՄԱՆԵՑ

Հ. ԱՐՄԷՆ ՂԱԶԻԿԵԱՆ

ՄԻԻԹԱՐԵԱՆՑ



ՎԵՆԵՏԻԿ

Ի ՏՊԱՐԱՆԻ Ս. ՂԱԶԱՐՈՒ

1902

03 SEP 2013

3710

Օ Ս Ս Ի Ա Ն *

Մեծին Բրիտանիայ ծայրը, ուր հուվմէական զէնքեր կալեւտոնիոյ ապառաժներուն հետ զարնուելով խորտակուեր էին, աներկիւղ ու պատերազմասէր սակաւաթիւ ժողովուրդ մը՝ ազատ մնացեր էր ՚ի գերութենէ, և երկար դարերու մէջ՝ երկիւղած զգուշութեամբ ու խնամով պահպաներ էր իր Հոմերոսներուն և Արփէսեսանց քերթողական երգերը: 1760ին, ըՍկովտիոյ հիւսիսային կողմերը պահուած այս ղարութիւնը, զեռ անձանօթ էր Եւրոպիոյ ուրիշ մասերուն, երբ զրաւորական աշխարհին զարմանք ու հիացումն պատճառեց՝ Սկովտիոյ լեռներուն վրայէն ժողվուած ու երս



32154

* Օսսիամի, իր քերթուածներում և զիւտերում վրայ համառօտ տեղեկութիւն մը տալու համար, կ'արտատպեցիր Միշին և Նոր Դարուց Մատենադր. Պատմութիւնէն մոյժ տողերը: Հատորս եթէ գտնէ ընդունելութիւն, միտք ունիմք ուրիշ հատորով մը ամբողջացնիլ քերթուածները և ընդարձակ ճննազատական ուսումնասիրութեամբ մը փակել:

կամ կահլիք լեզուէ թարգմանուած հին բանաստեղծութեանց հատուածները: Այս մեծ գիւտին հեղինակ է Մակբէրսըն անգլիացին, որ հարուստ վարձուորի մը տղայ էր, ու Ապէրտընի արքունի դպրոցին մէջ էր ուսմանց ընթացքը կատարելէն ետքը. միտքը դրած էր վեց երգով քերթուած մը շարագրել, ու **Լեռնարնակ (the Highlander)** կոչել զայն: Բայց իր հանճարոյն անբաւականութիւնը տեսնելով, ետեւէ եղաւ Սկոտլոնդ լեռանց մէջ ասդին անդին երգուած ու իրեն լսած տաղերը ժողովել: որոնց գեղեցկութեան և մասնաւոր յատկութեանցը վրայ զմայլած էր, ուստի զանոնք անգլիարէնի թարգմանեց, ու Եւրոպայի մէջ ըրած հուշակն ու ազդեցութիւնը այնչափ մեծ եղաւ որ հուշակաւորն Չէզարմթթի իտալերէնի թարգմանելով, Հոմերոսէն գերազանց սեպեց այն քերթուածը:

Ո՛վ էր այս սկոտլոնացի Հոմերոսը, որուն գոյութիւնը Մակբէրսընի ձեռքով յայտնուեցաւ: — Օստիան անունը կու տային անոր, և հաւանականաբար Քրիստոսի երրորդ դարուն մէջ ապրած. որով տասներհինգ դար՝ Փինդարի երգողին փառքը՝ Սկոտլոնդ մառախլապատ երկիրներուն մէջ ծածկուած էր. ու երբ երեցաւ՝ այնչափ մեծ եղաւ իր պայծառութիւնը՝ որ ամենուն աչքը շլացուց. ինչպէս արեգակը՝ որ յանկարծ կ'երևնայ զինքը մեզմէ ծածկող ամպերուն մէջէն: Անգլիացի բանագառք՝ կարծես թէ չկարենալով հանդուրժել Սկոտլոնդ այս փառացը, Օստիանի գոյութիւնը ուրացան: Բայց չկրնալով ժխտել անոր ընծայուած երգերուն գեղեցկութիւնը, նոր քերթողի մը գրութեմք ուղեցին սեպել զայն. և որովհետև Մակբէրսըն՝

ուրիշ ինքնագիր քերթուածի մը մէջ էր հանճարոյ և բաւականութեան չափը տուած էր, անկարելի էր զինքն հեղինակ համարել իր ձեռքովը և ջանքով հրատարակուած հին երգերուն: Անոր համար ուրիշ երևակայեալ նոր քերթողի մը գրչին արդիւնք ուղեցին սեպել և հուշակել այն տաղերը՝ որոնց կորովոյն, գեղեցկութեան ու բանաստեղծական լեզուին վրայ կը սքառչանար բովանդակ Եւրոպա: Բայց եթէ անկարելի ուղեանք ենթադրել որ երրորդ կամ չորրորդ դարու բարդ մը շարագրած ըլլայ այս քերթուածները, աւելի զարմանալի պիտի ըլլար եթէ նոր քերթողի մը երկասիրութիւն ուղեանք սեպել: Կնթադրենք թէ չորեքտասներորդ դարու աննշան անձ մը՝ առաջին անգամ ծանօթացուցած ըլլայ ուսումնական աշխարհի Որատիոսի տաղերը կամ Վիրգիլիոսի Էնիականը. ո՛վ կրնայ կարծել թէ այդ աննշան անձը եղած ըլլայ նաև անոնց հեղինակը: Դրժուարին է որ որ և իցէ գրուած չկրէ իր վրայ, կամ իր ամփոփած գաղափարներուն մէջ, կամ իրեն կարողութեամբ տեսարաններուն մէջ, կամ իրեն յատուկ ոճովը՝ իր ճնշդեան տեղն ու թուականը չնշանակէ: Ճարտար բանաքնին մը՝ իմաստուն հնադիտին պէս չկրնար խաբուել իրամի մը կամ հին շէնքի մը ժամանակին և սկզբնաւորութեանը վրայ: Տարակոյս չկայ որ գաղափարներ և իրաց բնութիւններ կան որ ամէն դարերու և աշխարհաց հաւասար կրնան վերաբերել. բայց կան ալ՝ որոնք սահմանաւ ժամանակ և տեղ ունին, և նմանութիւնը այնպէս շուտով և յայտնի կը յանդիմանուի ինչպէս այն աւերակաց կեղծ նմանութիւնք, որոնցմով սովոր ենք զարդարել մեր պարտեղ-

ները: Թէ որ դժուարին է նորը ստեղծելը, անհամեմատ դժուարագոյն է հինը ձևացընել. վասն զի ժամանակը իրեն պահած է՝ մարդկային գործոց վրայ հնուութեան այն կնիքը տըպաւորել, որով պատուական ու մեծարելի կըլլան մեր առջերը:

Հանճարոյ արտադրութեանցը մէջ թերևս ամենէն աւելի Օստիանի քերթուածներն են որ իրենց ժամանակին ու տեղւոյն յայտարար կընիքը վրանին կը կրեն: Համոզուելու համար, բաւական է ուշի ուշով քննել անոնց ոգին, բնութիւնը, գեղեցկուածքներն ու պակասութիւններն. և մանաւանդ տեսնել թէ ինչպէս ճարտար գրիչներ ջանացեր են իրեն հետեւիլ, եւ սակայն սրջափ հեռու մնացեր են իրմէ: Ան պատճառաւ է որ շատերը ուզեր են Հոմերոսի մօտեցընել զՕստիան. չէ թէ անոր համար որ Օստիան գերազանց է քան զՀոմերոս, այլ վասն զի Աքելլեոսի երգողին գեղեցկութիւններն աւելի ընդհանուրի կը վերաբերին, մինչդեռ Փինլուսոյն ետեւէն գնացողը մոլորի. իսկ յՕստիան մարթ է կորսուել՝ փայլակներով լուսաւորուած խաւարի մը մէջ: Հոն վստմը միշտ մօտ է ծիծաղականին, ինչպէս իր հայրենեացը մէջ ալ՝ լեռը անդնդոց քովն է:

Բանաստեղծութիւնը ամէն ազգերու եւ ամէն լեզուի ձերք է. բայց մեծ քերթողութիւնը, ինչպէս կը հասկընան նախնիք, ոչ այնչափ յատուկ է քաղաքակիրթ և հրահանգեալ ազգաց, որչափ այն ժողովուրդներուն՝ որոնց անմշակ բնութիւնը միայն կրից ձայնին կը հնազանդի: Վասն զի բարբարոսք այլաբանական լե-

զու մը ունին՝ որուն մէջ է բանաստեղծութեան էութիւնը. նկարագրութեամբ կը խօսին, վասն զի խօսքն իրենց կը պակսի ուրիշ կերպով մտածութիւննին բացատրելու համար, և սրով հետեւ բնութենէ զատ ուրիշ գիրք մը չունին՝ որ միշտ իրենց առջին է, այն բնութեան մէջ կը փնտռեն ու կը գտնեն իրենց զգացմունք բացատրելուն միջոցը: Ասկէ կը հետեւի որ արտաքին բնութիւնը ամեն երկրի հաւասար չըլտալով, բանաստեղծութեան յատկութիւններն ալ ամէն ազգաց մէջ նման չէ: Սէրը, փառաց փափաքը՝ ամէն մարդիկներու հաւասար կրքեր են. բայց միջերկրէց մարդ մը նայն լեզուով չբացատրեր. ինչպէս կը բացատրէ հիւսիսայինը: Զգացմունքը նոյն է, բայց զանոնք բացատրելուն եղանակը տարբեր: Այս է որ այլ կան ու ազգային կերպարանք մը կու տայ, մինչդեռ այլք կարծես թէ զատապարտուած են իրարու նմանողութեան, վասն զի իրենց երկրին ու կլիմային յատկութիւններն սովորական են անոնց հետ:

Վայրագ, պատերազմող ու անկիրթ ժողովուրդները, որոնք Գոթացիք կը կոչուին, և Սկանտինաւեան ցեղերէ առաջ կու գան, ու նեցան իրենց սքալտ կոչուած քերթողքը և վայս (wises) երգերը: Այս երգերուն բանաստեղծութիւնը թէպէտ դուժ է և անկանոն, սակայն զօրաւոր և կենդանի. յատուկ այնպիսի ժողովրդեան մը որ տգէտ էր, անգութ և թշտամբ ամենայն քաղաքակիրթութեան, և որուն նամի ամենայն քաղաքակիրթութեան, և որուն նախնիքն էր իր թշնամուոյն արիւնքն ինչպէս զանկովը գնի խմել ու արբենալ: Եթէ հիւսիսի այս ցեղերէն՝ կալեառնիոյ լերանց

բնակչացը անցնինք՝ զարմանք կուգայ վրանիս տեսնելով թէ ինչպէս իրենց քերթուածոցը մէջ գորովն ու փափկութիւնը կը յաղթանակէ լըծադրութեան և կատաղութեան: Նոյն է երկու անգգաց ալ կորովը, նոյն եռանդը. բայց մեծանձնութեան, առատամտութեան և զիւցացու նութեան գազափարներ, և փափկագոյն ու քաղցը զգացմունքներ կաշէրեան քերթուածոց վրայ ուրիշ գեղեցկութիւն մը կը փայլեցընեն, որ հիւսիսային ազգաց բանաստեղծութեանցը մէջ կը պակսի:

Ո՞րն է ասոր պատճառը: — Վասն զի Սկովտիոյ նախկին բնակիչք՝ կելտական ծագում ունին. ու պէտք է՛ շիտթել կելտերը՝ Գոթաց ու Տեւտոնեանց հետ, որ հիւսիսային Յւրոպիոյ մէջ կը բնակէին: Կելտաց մէջ, ինչպէս կեսարու խօսքերը ակնարկեցին, դրուիդները քուրմք էին, և բարդերն ալ քերդոլ: Այս բարդերուն պաշտօնն էր պատերազմուղաց քաջութիւններն երգել և պատուել անոնց յեշատակը. ուստի և երկրին մէջ մասնաւոր պատիւ ունէին: Համերական հագներգուաց պէս քաղքէ քաղաք քաղով երգեցիկներ չէին, այլ ամենէն մեծարուած անձինք, և դէսաւոր պաշտօնեայք՝ ի տէրութեան: Այս յարգն ու պատիւը՝ դրուիդաց կրօնին քրիստոնէական հաւատոց լուսոյն առջև իյնալէն շատ աւելի յերկարակեաց եղաւ: Ամէն թագաւոր և իշխանք, իրենց արքունեացը մէջ բարդ մը կը պահէին, որ տէրութեան ուրիշ գլխաւորներէն աւելի մեծապատիւ էր իր հանճարովը: Վասն զի անցեալ ժամանակաց զիւցազնական աւանդութեանց պահպանն էր: Իր երգերովը անոնց յիշատակը կը նորոգէր տօնից, լանջոյից ու

մարտից մէջ, և ինչուան քաջարի պատերազմուղաց շիրմին վրայ. անոնց առաքինութեանցը և արչաւանաց այնպիսի փառք մը կու տար, զոր աւանդութիւնը դարէ դար կը մշտնջենաւորէր: Կելտաց պատերազմողները մանկութենէ կը սորվէին անոնց երգերը. զանոնք երկրորդ գելը՝ խաղաղութեան կամ պատերազմաց մէջ՝ իրենց զլխաւոր գուարճութիւնն էր. ու Փինլիւնց աըչաւանքն ու քաջագործութիւններն հանդիսացընելով, անոր նմանիլ իրենց փառք կը սեպէին: Ասոր մէջն էր բանաստեղծութեան գեղեցկագոյն յաղթանակը:

Անտարակոյս է թէ այս բարդերուն քերթուական զրուածները բազմաթիւ էին. բայց անշուշտ գեղեցիկներն միայն և ընտրելագոյնք ազատեցան ի մոռացութենէ, և Սկովտիոյ լեւրանցը մէջ սրդիէ սրդի աւանդուեցան, մինչև որ Մակլէրսըն զանոնք հրատարակելով՝ անմահացուց. և անոնց ամենուն համբաւը՝ Օստիանի փառացը հետ ձուլեցաւ, որն որ հաւանականաբար Քրիստոսի երկրորդ դարուն վերջերը և երրորդին սկիզբն ապրած է: Քերթուածներուն մեկուն մէջ՝ իր հօրը Փինգալի մէկ յաղթութիւնը կը հռչակէ Կարակուլի վրայ, որ անշուշտ Սեւերոս կայսրը Կարակալաւ որդին է, որ 211ին սեղելով Կալետոնիոյ տիրել յաղթուեցաւ:

Օստիան լոկ բարդ մը չէր՝ իր երգերովը Իււլանտիոյ բնակչաց պատերազմական եռանդը վառող: Որդի էր Փինգալայ, թագաւորին Մորովէնայ, որ իր ժամանակից իշխանացը մէջ ամենէն աւելի համբաւաւորն էր, և ինքն Օստիան կտրիճ և ահարկու պատերազմող մըն էր: Իր երգերուն մտիկ ընդները՝ անոր պատե-

ԺԲ

ըրգմիլն ալ տեսած էին. և քնարը ձեռք չէր
 առնուր յաղթուածիւնը հաչակելու՝ բայց երբ
 թշնամեաց արեամբը կարմրացած սուրը մէկդի
 կը դնէր: Պատերազմաց խռանը մէջ կը բոր-
 բաքէր իր հանճարը, և մարտիկն եռանդը՝ քեր-
 թողին սրտին՝ մէջ կը թափանցէր: Օստիանի
 հայրենեաց ու ժամանակին բարքն ալ՝ մեծա-
 պէս նպաստաւոր էին ի բանաստեղծութիւն:
 Ագահութիւն և հեշտութիւնք, երկու մահառիթ
 թշնամիք ամէն ազնուական և մեծ ձեռնարկու-
 թեանց, անծանօթ էին հոն. կը թողուէք Ը-
 սեւ որ լեռնաբնակ կեանքն իր քաջայանդուզն
 համարձակութեամբն՝ աւելի յարմար էր քեր-
 թողութեան:

Մարդկային ընկերութեանց պատմութեանը
 մէջ չորս մասնաւոր ժամանակ կը նկատենք:
 Մարդիկ որսորդութեամբ կը սկսին ապրել՝
 ետքը հովուական կենաց կը պարապին. անոր
 հետևորդ է երկրագործութիւնը, և վերջապէս
 վաճառականութիւնն որ իր գանձերն ու ակ-
 տերը միանգամայն կը շապլէ: Սկսվտիացիք
 առաջին վիճակին մէջ էին Օստիանի ժամանակի
 իրենց սիրելի պարագմունքն էին՝ պատերազմ
 և որս, երաժշտութիւնն և խնջոյք՝ իրենց գըլ-
 խաւոր գուարճութիւնը: Համազուած ըլլալով
 թէ մեռելոց հագիները՝ իրենց քաղցրագոյն
 մխիթարութեանց մէկ մասը կը գտնէին՝ յի-
 շատակնին անմահացընող բարդերուն երգոցը
 մէջ, զլխաւոր փափաքնին էր այս պատուոյն
 արժանի ըլլալ ի կեանս սրպէս զի կարենան
 ժառանգել զայն յետ մահու: Ժողովրդեան մը
 մէջ ուր բանաստեղծութիւնը այսչափ մշա-
 կուած էր ու յարգի, զարմանք չէ որ բնու-
 թենէ խորունկ զգացմանց տէր, ու այլ և այլ

յուզմամբք և գորովալից քաղցր ու միանգա-
 մայն տխուր խանդաղատանօք լցուած սիրտ
 մը՝ այնպիսի խուժուժ դարու մը մէջ՝ ապա-
 դայ և լուսաւորեալ դարուց զարմացմանը նիւթ
 այսպիսի գեղեցիկ քերթուած մը շարագրէ:

Սակայն պէտք չէ կարծել թէ գաղափարաց
 և դիպաց շրջանը այնչափ ընդարձակ ըլլայ:
 Քաջութիւնն և ոյժը պատերազմողաց զլխաւոր
 առաքինութիւններն են. և թէպէտ ճշմարիտ է
 որ իրենց զգացմունքն չեն զիրկ 'ի փափկու-
 թենէ, սակայն օտար է անոնց բնաւորութե-
 նէն: Կը պարծենան իրենց արշաւանացը վրայ-
 կ'երգեն իրենց գովեստները. չնչին պատճառ մը
 առիթ կ'ըլլայ իրենց գօտութեան. և այդ հա-
 կառականութեան հետեանք է պատերազմը: Կը
 տեսնուին կանայք՝ բռնութեամբ հափափուած,
 և բոլոր ցեղ մը, ինչպէս յաւուրս Հոմերոսի,
 ոտք ելլելով կը զինուորի այն անիրաւութեան
 վրէժխնդիր ըլլալու: Զանոնք պատերազմի գու-
 մարելու համար՝ ոչ փող ունին և ոչ թմբուկ,
 կամ քաջութիւն գրգռող ուրիշ որ և իցէ դոր-
 ծիք մը. երբ թշնամին կ'երևնայ՝ վահաններ-
 ուն կը զարնեն, ու ահաւոր խառնածայն ա-
 զաղակաւանոր վրայ կը դիմեն, և չեն զկայ առ-
 նուր՝ բայց եթէ երկու զլխաւորաց մենամար-
 տութիւնը տեսնելու, և անով կը լմննայ պա-
 տերազմը: Իրենց պատերազմաց խառնակու-
 թիւնը՝ յայտնապէս կը տեսնուի նաև բարդե-
 բուն երգոցը մէջ, փոյթ չեն ըներ կարգաւո-
 րութիւն ու կապ զնեւ իրենց քերդուածոց
 մտտանցը մէջ, բաւական կը սեպեն արագա-
 վաց և բուռն սճ մը, յորում նկարագրու-
 թիւնք և տեսարանք մէկմէկու յաջորդեն, ու
 վառեն բորբոքեն զեռանդն: Կարծես թէ Հո-

մերի կ'ուզեն նմանիլ բարուց եւ բնաւորութեանց նկարագրին մէջ. իսկ ի շարադրութեան և յոճ՝ գՄովսէս, գՊաւիթ և զԵսայի իրենց գաղափար առած կը սեպուին: Աստուածաշունչ գրոց ու Իլիականի ոճը կարծես թէ մերթ կու գան կը միաբանին Օստիանի գրոց մէջ:

Օստիանեան քերթութեանց երկու մեծ յատկութիւններն են գորով և վսեմութիւն: Պատմած դէպքերը, նկարագրած տեսարանները, տեսարանին մէջ երևուցած անձինքը՝ աշունական ու խիտ յատկութիւն մը ունին, ծանր և մեծավայելուչ: Ընդարձակածուստ մառախուղ մը որ կը ծածկէ զափունս ծովու, հեղեղ մը՝ որ մենացեալ հովտի մը մէջէն կը շառաչէ կ'անցնի, կայծակներէ և հողմերէ խորտակուած կաշնիք, խոտերով ծածկուած կարիճ պատերազմողի մը շիրիմը, — այսպիսի տեսարաններու մէջ զքեզ կը քալցընէ, այսպիսի նիւթեր աչքիդ առջև կը դնէ. և իր ճշգրիտ ու բնական նկարագրութիւնները մերթ քաղցր և մերթ ահաւոր կերպով այնպիսի տպաւորութիւն մը կ'ընեն վրադ, որուն անկարելի է տեղիք չտալ: Ամէն բանէ աւելի սրտի հետ կը խօսի Օստիան. և կ'իմանաս թէ անոր վառարանէն է՝ իր երեակայութեան բորբոքը: Իր բանաստեղծութիւնները՝ կրաշարժ և գորովալիք զգացմունք կ'ազգեն: Մերթ իր տուած պատերազմունքը մէջ կը բերէ, մերթ իր սիրելին, երբեմն կորսնցուցած բարեկամները, որոնց յիշատակաւ կը բաբախէ սիրտը, և քնաբը ձայն կ'առնու. «Ո՛րն է այդ ձայնը, կը բողբոջէ, որ Օստիանի սկանըքը կը հնչեցընէ, և կ'արթնցընէ իր սիրտը: — Մէջտեղը չեղող ժամանակին

ձայնն է. իմ առջևէս կ'անցնի, և կը ցուցընէ մարդիկները և մարդկանց գործերը»: Այն առանց կ'երգէ. և ինչ որ կը տեսնէ, ինչ որ կը լսէ՝ կարծես թէ միւսանդամ կը նորոգուի իր սրտին մէջ: Քաջութիւնը՝ իր ամէն մեծութեամբն ու վեհանձնութեամբ, սէրը՝ իր բոլոր գորովովն ու կրքովը, բարեկամութեամբ անոյշ քաղցրութիւնը, բնութեան ամէն սրտաշարժ և վսեմ ազդեցութիւններն, իրարու կը յաջորդեն ինչպէս իր երգերուն՝ ասանկ ալ սրտին մէջ:

Որչափ ալ Օստիանի ու Հոմերի դիւցազունքն իրարու չեն նմանիլ, սակայն այս երկու քերթողաց կեանքին մէջ զժգաղքութեանց զարմանալի համաձայնութիւններ կան: Օստիան կոյր էր, ինչպէս իրմէ առաջ Հոմեր, և ետքն ալ Միլլըն. սակայն այս երկու մեծ քերթողքն ալ տեղիք կու տան անշուշտ Օստիանի կարբոն կոչուած քերթութեան արևուն աղերսին, որուն նիւթն է տղու մը մահը՝ զոր հայրը անզիտուութեամբ կը սպաննէ:

Տարակոյս չկայ սր կաէլիք քերթութիւնն ալ ունի իր թիրուծիւնները, ինչպէս մթուծիւն մը գաղափարաց մէջ և միակերպութիւն մը ի նկարագիրս և ի բացատրութիւնս. բայց այդ նախնական անհարթութիւնը կ'անհետանայ զօրաւոր, մեծ և սրտաշարժ գեղեցկութեանցը մէջ: Սկզբնական զպրութեան մը գեղեցկութիւնը անոր մէջ է, զոր արուեստը յըզկած և կռկած չէ իր կանոններովը. և միայն բնական պերճութեամբը, կորովով և փափկութեամբ կը ներկայանայ մեղի: Այսպէս ճանապարհորդ մը հարուստ քաղաքաց և արգասալից զաշտերու վրայ զարմանալէն ետքը, անորժ հաճութեամբ կը դիտէ ասպառժ տե-

դուանք, անմերձենալի անտառներ, յորս բնու-
թիւնը արարչին ձեռքէն ելած կերպարանաց
մէջ կը տեսնուի իրենս:

Սկսովտիոյ և Իուլանտայի պէս երկիր մը չկայ՝
որ քերթողի մը սիրտը ծանր մտածութեամբ
զբաղեցընէ, և հաւասար կերպով խորունկ
յուզմունք մը և քաղցր մեղամաղձութիւն չազ-
դէ: Չոր և դունամթափ դաշտեր, թանձր ու
միզապատ սո մը, անջերմ՝ ու յաճախ անլոյս
արև, հսկայ լեռներ՝ զահաւանդներով և ան-
պառաժներով լի, մշտնջենաւոր ձիւներ, ան-
թափանց անտառներ՝ զորս երևակայութիւնը
բնակութիւն կը համարի՝ կեղծ էակաց, այս
ամէնը՝ տխուր ու վայրենի բնութիւն մը կը
կազմեն, սր իրեն մխրութեանը մէջ ալ յա-
փըշտակիչ գեղեցկութիւն մը ունի:

Իուլանտիոյ և Սկսովտիոյ բնակչաց կրօնքն ալ
իրեն վարդապետութիւններովը ալ աւելի կը
յաճախէր բնութեան ազգած տխրութիւնը:
Կալեւտոնիացիք և Կելտական սերունդ ունեցող
ուրիշ ազգեր՝ իրենց վարդապետութեանց և
համոզմանց հիմն կը սեպեն երկրորդ կեանքի
մը սկզբունքը: Կը համարին թէ խաղաղական
կենաց մէջ է բարեբաւտութիւնը. բայց բնու-
թիւնը ստեղծած չէ զմարդ այս խաղաղութիւ-
նը վայելելու, այլ ընդհակառակն անդադար
ներկութիւններ քաշելու այս կենաց մէջ. ուս-
տի յանդգնութեամբ կը շահատակէին ՚ի վը-
տանգս ու կը ծիծաղէին մահուան վրայ, ա-
պահով ըլլալով թէ լաւագոյն կենաց մէջ ի-
րենց խոտտացուած վարձքը և ակնկալեալ բա-
րեբաւտութիւնը ձեռք պիտի ձգէին:

Սյն ատեն բանաստեղծութիւնը կը կատա-
րէր իր ազնուական պարտքը. կրօնական ու
ազգային զգացմունքներ կ'արթնցընէր, կը

խրախուսէր յառաքինութիւն, ՚ի փառս և ՚ի
պատերազմիկ արշաւանս: Մեռելոց ստուեր-
ները՝ բարդերու ձեռքով կ'իմացընէին մարդ-
կանց բաղբին կամ ճակատապիլին կամքը, ու
իրենց բնակութիւն եղող անձանօթ աշխարհէն
լուրեր կը բերէին: Այս ստուերները ներկայ
էին տօնից և պատերազմաց. կը լսեցընէին
իրենց ձայնը մրդկաց մէջէն, ու ամպերու վրայ
կը նստէին՝ մարդկանց ցուցընելու համար
շողեղէն բնակութիւնը և միզամած հանդերձքը՝
որ մահուընէն ետքը կը սպասեն իրենց: Ա-
նոնց համար բնութիւնն իսկ լեցուն էր խոհա-
կան պատճառներով: Տերևաց շրշիւնը, բացբու-
ճարճատիլը, կայծականց դողալը, թռչնոց թը-
ռիչքն ու երգերը, երազք և տեսիլք, իրենց
աչքին առջևը սովորական, կամ անտարբեր
երևոյթներ չէին: Օգնութեան կը կանչէին մըրը-
կաց աստուածը, յաւիտենական լուսութեան աս-
տուածը, ցաւոց պատգամաւոր աստուածը,
եւ յաւիտենական սառուցաց աստուածը,
և վայրենի բնութեան և ամպամած երկնքի մը
տակ բնակողները այն բնական երևոյթներուն
առջև տրտմագին աճիւ կը խուճապէին. վառն
զի մեծամեծ դիպաց նշանակ կը համարէին:
Այս աւերոյգապաշտութիւնները այնպէս ար-
մատացած էին Սկսովտիոյ, Իուլանտայի ու Կալ-
լեպի բնակչաց սրտին մէջ, որ քրիստոնէու-
թիւնն անգամ իրեն աստուածային լուսովը
չկրցաւ բոլորովին անհետ ընել երկար ժա-
մանակ...

Բայց ինչպէս կ'ըլլայ որ այսպիսի պարզ ու
վսեմ գեղեցկութիւններ ունենայ գիտութեանց,
արուեստից, դպրութեանց ու ինչուան ամեն-
ազգի քաղաքակրթութեանց անհմուտ քերթող
մը: Ահաւասիկ անոր պատճառը:

Ընկերական կենաց մանկութեանը մէջ՝ մար-
դիկ իրարմէ հեռու և մենուկ ու անապատ տե-
սարաններու մէջ կ'ապրէին, ուր միայն ընու-
թեան գեղեցկութիւնները կրնային վրանին ազ-
դել ու սիրելի ըլլալ անոնց: Յաճախ նոր ու տար-
օրինակ առարկաներու կը հանդիպին, որ իրենց
զարմանք կ'ազդէ. ուստի և անոր լեզուովը և
ազդեցութեամբ կը խօսին ու կը դործեն. և որով-
հետև իրենց ամէն զգացմունքը լի են կորովով
ու ճշմարիտ, ուստի և կենդանի գոյներով ու
նկարագրական բացատրութեամբ կը ստորա-
գրեն: Այս պատճառաւ է որ մարդկային հան-
ճարոյ առաջին արդիւնքը՝ նուագաւոր քեր-
թուածներ են, վասն զի երգով ու բանաստեղ-
ծութեամբ միայն կրնային զօրաւոր ազդեցու-
թիւն մը ունենալ ունկնդրաց երեակայութեանը
ու մտքին վրայ, և բերանացի աւանդութեամբ
ազդէ ազգ աւանդել: Ասկէց է որ ամէն ազ-
գաց հնութեանը մէջ քերթուածներ կը գտնը-
ւին. և ինչպէս ամէն ժողովուրդք իրենց սկզբ-
ընաւորելուն ատեն ընդհանրապէս նման պէտ-
քեր և նման կրքեր կ'ունենան, ուստի և այլ
և այլ ազգաց նախնական բանաստեղծութիւն-
ները գրեթէ իրարու նման ոճ և բացատրու-
թեան եղանակ ունին, ու շատ կամ քիչ տար-
բերութիւններն՝ զանոնք երգող քերթողաց հան-
ճարոյն արդիւնքը կամ թերութիւնն է: Այս-
պէս թէպէտ Իլիականը գերիվերոյ է քան զա-
մենայն քերթուած, վասն զի Հոմերոս աննման
հանճար է ամենայն քերթողաց մէջ, բայց այս
գերազանցութիւնը արդեւք չըլլար Օսսիանի ու
Հոմերոսի քերթուածոց նմանութեանը՝ մեր վե-
րը նշանակած տեսութեանց համեմատ:

ՕՍՍԻԱՆ

Փ Ի Ն Գ Ա Լ

ԱՌԱՋԻՆ ԵՐԳ



Ն Ա Խ Ա Դ Ր Ո Ի Թ Ի Ի Ն

Կռչկռչիկն՝ ևստած Տոբայի դրան քով
 ծառի մը շոքիկն տակ, միևնջրեռ միշտ գորա-
 վարները որսի գացած են Կրոմբայի մերձա-
 կայ լերան վրայ, կ'իմանայ Մոշարանի ևս-
 շատորմիտիկն հասնիլը՝ Մորանեկն, որ էր իր
 ձանապարհսխոյզերէն մէկը: Յեղիկն գլխա-
 տրները համախմբերով, ժողովի կը ևստի,
 որոշերու համար թէ հաճի է կռուիլ թէ ոչ:
 Կրնա՞ր արքայազուն Տոգորմայի, և մտերիմ
 բարեկամ Կռչկռչիկի, ըստ կը համարի սպա-
 սել միևնջրեռ Փիկեզայի գարշատը. բայց Կա-
 մար Մառայեան, տեր Լարայի, յարմար կը
 դատէ անխիջապէս յարձակիլ թշնամիիկն վրայ.
 Կռչկռչիկն՝ արդէն պատերազմի սիրահար՝
 Կարմարի կարծիքիկն կը հակի: Իր գօրքերուն
 հանդէսիկն մէջ՝ չի տեսներ իր անկենսաբաշ
 ևահատակներէն երեք հոգի, Փերգոշու, Դոշ-

կումար և Կայիրքար: Կը հասնի Փերգուս, և կը գոռձէ Կռկռչիլի՛ միւս ւերկու գորախարնէ յունէ մահը: Սոսարան հեռուէն կը եշմարէ Կռկռչիլի թանակը, և կը որկէ Առնոյի որդի՛ն յրտեսերու թշնամիին շարժումները, մինչդեռ ինքը իր գունդերը պատերազմի կարգով կը պատահարէ: Նկարագիր Կռկռչիլի կտաքին: Բանակները կը խառնուին, յայց գիշերը վըրայ հասնելով՝ յայրուքիւնը սևորոշ կը մնայ: Կռկռչիլի՛ հին ժամանակներու հիւրընկալութեան հասնեալտ, կոշտերի կը հրաշիրէ Սոսարանը, որ կը մերձէ: Պատմութիւն Գրուարարի և Բրասաույիսի: Կունայի խորհրդով՝ դէտեր կը որկուշին թշնամիին յրտեսերու . և աշայէս կ'աւարտի առաջին օրը:



Փ Ի Ն Գ Ա Լ



ԱՌԱՋԻՆ ԵՐԳ

ՆՍՏԵՐ էր Կուկուլին¹ Տուրայի պարիսպին կուշտը՝ խարշախուն տերեւներով ծառի մը շուքին տակ. հոն քովը՝ ժայռին կովժնցուցած էր նիզակը, և վահանը՝ կը պառկէր խոտին վրայ: Կը մտածէր կորովի Կայիրքարը

1. Կուկուլին, կելտերէն կը նշանակէ Ուշիլի ձայն: Բարդերը աշայէս կոչեցին Սեմայի որդին, վասն զի կը հրամայէր Ուլինի կամ Ըստըրի գունդերուն՝ Փիլըսիլներու կամ Բելգիացուց ղէմ, որոնք Գոննորի մէջ կը բնակէին: Կուկուլին՝ դեռ շատ երիտասարդ՝ ամուսնացաւ Բրագելայի՝ Սորգլանի դստեր հետ, և անցաւ Իռլանտաս, ուր ապրեցաւ քիչ մը ատեն Կոնալի՝ Ըստըրի Թագաւորին հետ: Քիչ ատենէն այնպիսի համբաւ մը ստացաւ իմաստութեան և

զոր սպաննեց կռուի ատեն, երբ Մորան Փիթիլեան, որ գացած էր լրտեսելու ուղիանսը, երեցաւ:

«Նլիր, կուկուլլին, ելիր, ըսաւ երիտասարդը. կը տեսնեմ ահա Սուարանի նաւերը. թշնամին անհամար է. ծովուն զաւակները անթիւ են»:

— Մորան, զաւակ Փիթիլեան, պատասխանեց խափակն զօրաւարը, միշտ կը դողատ գուն. սարսափի՛ ստուարացուց թշնամիներս. Փինգալն¹ է ան՝ անապատներու թագաւորը՝

Քաջութեան, որ իռլանտայի կառավարութիւնը՝ վասն զի դեռ փոքր էր կորմակ, իրեն յանձնուեցաւ, և ինքը միայն վրան առաւ երթալ պատերազմելու Սուարանի դէմ: Իր քաջագործութիւններով մեծ անուն վաստակելէն ետքը, սպաննուեցաւ պատերազմի մը մէջ քսան և եօթը տարեկան հասակին: Իր արտաքոյ կարգի ոյժը առակի կարգ անցած էր, և երբ կ'ուզէին մեծ զազափար մը տալ քաջի մը կորովութեան վրայ, կ'ըսէին թէ կուկուլլինի ոյժն ունի: Գեռ կը տեսնուին իր պալատին աւերակները՝ ի Գուսակայ, Սքայի կղզւոյն մէջ, և այն քարը՝ ուր կը կապէր իր Լուսթ շունը՝ կը կոչուի տակաւին կուկուլլինի քարը:

1. Փինգալ) որդի կորմակի և Մորնայի: Յա-

որ ինծի օգնութեան կու գայ Երինի¹ դաւարադեղ զաշտերուն մէջ:

— Տեսայ անոնց զօրապետը, յարեց Մորան, բարձր է ան և ահաւոր սառոյցի ժայռի մը նման: Իր նիզակը կը նմանի սա ծեր եղեւինին. վահանը՝ աւելի լայն է քան նորածին լուսնակը: Նստած էր ծովեզերքը՝ ժայռի մը վրայ, ամպերու մէջ ծածկուած, ինչպէս մառախուղը բլրան վրայ:

«Ո՛վ մահկանացուներուն մէջ ամենէն զօրաւորը, ըսի անոր, ի՞նչ կեցիր ես. Տուրայի պարիսպներուն տակ՝ ահագին բանակ մը պատերազմի կը հրաւիրէ զքեզ»:

«Չայնով մը՝ որ նման էր կատաղի աւլիքներու շառաչիւնին, պատասխանեց Սուա-

Չորդ քերթուածներուն մէջ ստէպ կը յիշուին. Տրաթալ, իր պապը, և Տրենմոր՝ պապուն հայրը: Ըստ աւանդութեան՝ Տրենմոր երկու որդի ունեցաւ. Տրաթալ, որ յաջորդեց անոր Սկովտիոյ գահուն վրայ, և կանար, բարդերէն կանար Մեծն յորջորջուած, որ ամբողջ իռլանտայի թագաւոր ընտրուեցաւ: Այս կանարէն կը սերէր կորմակ, որ՝ Սուարանի արշաւանքին ժամանակ՝ իռլանտայի գահուն վրայ կը նստէր:

1. Երին կամ Ուլլին, գաւառ իռլանտայի:

րան. «Եւ ո՞վ է իմ հաւասարս այս դաշտերուն մէջ: Դիւցադնները չեն կրնար կենալ իմ առջեւ, բազումս զանոնք փոշիններու մէջ կը ցանէ: Միայն Փինդալ, մրրկոտ բլուրներու թագաւորը, միայն ինքը կրնայ զիմացն ելլել Սուարանի՝ պատերազմներու մէջ: Անգամ մը կոռեցանք Մալմորի բլրան վրայ, և անտառին հողը հերկուեցաւ մեր ոտքերուն տակ: Խախտած իրենց հիմերէն՝ քարաժայռները կը գլորէին, և հեղեղատները՝ ընթացքնին փոխելով, դուրս կը փախչէին իրենց անկողիններէն՝ մանչելով: Երեք օր վերսկսանք մենք պատերազմը. մեր մարտիկները՝ կեցած հեռուն, կը սպասէին անշարժ և սարսափնէն ստոած: Չորրորդ օրը Փինդալ աղաղակեց անոնց. ինկաւ Ովկիաւնուսի րագաւորը. — Կանգնէ ե, պատասխանեց Սուարան: Մորան, զաւակ Փիթիւեան, գնա՛ ըսէ՛ Կուկուլինի՝ որ տեղի տայ այն զիւցադին՝ որ կը խորտակէ ամէն բան իր ճամբուն վրայ, նման Մալմորի մրրիկներուն:

— Երբեք, գոչեց խաժակն զօրապետը, երբեք տեղի պիտի չտամ մահկանացուի մը, կամ մեծ պիտի ըլլայ Կուկուլին, կամ պիտի մեռնի: Գնա՛, Մորան, գնա՛ հնչեցուր

նիզակովս Կայիրբարի՛ հնչուն վահանը՝ որ կախուած է Տուրայի դրան մօտ: Անոր ձայնը չէ՛ խաղաղութեան՝ 2. իմ դիւցադներս պիտի լսեն և պիտի հնազանդին:

Կը մեկնի Մորան, կը բախէ գոգաւոր վահանը. պատասխան կու տան լեռներն ու հովիտները. արձագանգները կը տարածուին անտառին մէջ. եղջերուն կը խայտայ ամայի լիճերուն եզերքը: Կուրաք կը նետուի ժայռէ ժայռ, և Կոնալ՝ անոր ետեւէն, կը շողացնէ իր արիւնարբու տէգը: Գեղեցիկ կրուզալի լայն կուրծքը կ'ուռի և կը բարբախէ. Փաւեանն արդէն թողած է իր բլրան սեւ գազաթը:

«Պատերազմի վահանն է, կը գոչէ Հոսնար:

1. Կայիրբար՝ Կուկուլինի պապը, շատ նշանաւոր իր քաջութեամբ, իր թոռները իր վահանը կը գործածէին պատերազմի նշան տալու համար:

2. Իրենց վահաններուն վրայ բազմաթիւ կուրծքեր կային, որոնց զանազան ձայները սպարապետին հրամանները կը ծանուցանէին: Անոնցմէ ոմանք կը զարնուէին՝ ի նշան խաղաղութեան, ուրիշները՝ պատերազմի: Տես Փինդալի վահանին նկարագրութիւնը՝ Տեմուրայի քերթուածին մէջ:

— Կուկուլլինի տէգն է, կ'ըսէ Լուգար: Շուրճը զաւակ, Կարմար, առ զէնքերդ, հազիբ փայլակնացայտ պողպատդ: Յատկէ՛ Պունոն, զիւցազնդ զարհուրելի. ելի՛ր, Կայիրբար, դուրս ելիր Կրոմլայի անտառներէն. շարժէ՛ ալապաստը ծնկներդ, ուլ էլթ, իջի՛ր Լենայի հեղեղատներուն եզերքէն: Կալտ, պարզէ՛ երկաթէ մկանունքներդ, և ոտքերուդ տակ ծռէ՛ Մորայի մարգերը. կողերդ ճերմակ են՝ նման ծովու փրփուրին, երբ հիւսիսային հովերը կը խարաղանեն ալիքները Կութոնի խութերուն վրայ»:

Կը հաւաքուին ցեղերուն բոլոր գլխաւորները. սէգ՝ իրենց հին շահատակութիւններով, իրենց հոգիները կը բոցալառին անցած դարերու փառաւոր յիշատակովը. իրենց հրեզն նայուածքները թշնամին կը փնտռեն: Ջրուտ ձեռքերնին կը սեղմեն սուրբնուն գաստապանը, և փայլակ կը ցայտէ իրենց զէնքերէն: Ահաւասիկ կ'իջնեն լեռներու կատարներէն: Զօրապետները կը յառաջն կայծակ ցատկեցընելով, մարտիկները կը հետեւին անոնց, ախուր և լուռ. նման անձրիւարեր ամպերու՝ որ կը զիգուին երկինքի օդերիւոյթներուն (météore) ետեւը: Զէնքերնուն շաշիւնը օդը կը թնդացընէ, և իրենց

գամիւնները յուզուած՝ անոնց կը խառնեն իրենց երկայն հաշիւները: Ամէն ձայն պատերազմի երգը կը հնչեցընէ, և Կրոմլայի արծաղանգները՝ կը կրկնեն զայն հեռուն:

Գունդը կը տարածուի Լենայի մարգին վրայ. կարծես աշնանային մառախուղ մըն է, որ դաշտին մէջ ցիր ու ցան գնդակները ժողովելով, կը բարձրանայ մթնած բլուրներուն վրայ, և անոնց զագաթէն՝ կ'երկընցընէ բիշ բիշ իր գլուխը երկինքին մէջ:

«Բարեւ, ըսաւ Կուկուլլին, նեղ հովիտներու զաւակներ, բարեւ, այժեամբերու սորգներ. ուրիշ աշխատութիւններ կը պատրաստուին. վասն զի թշնամին զմեզ կը նեղէ և կը հալածէ, նման այս աւերիչ ալիքին՝ որ կը կրծէ մեր ափունքները: Պիտի պատերազմինք, մարտի զաւակներ, թէ պիտի զիջանինք Լոկլինի՛ թագաւորին որ գրաւէ Խնիսիէլի՛ կանաչագեղ դաշտերը: Խօսէ՛, սոլ Կոնալ, դուն՝ որ բաջերուն մէջ առաջինն ես, դուն որ այնչափ վահաններ ջախջախեցիր. շատ անգամներ Լոկլինի բա-

1. Սոււարանի թագաւորութեան անունն է՝ Սքանտինաւիոյ մէջ:

2. Իուլանտա:

ջերը գետին փոսցիր. կ'ուզէս շարժել տա-
կաւին հօրդ տէր:

— Զօրագլուխ, պատասխանեց կոնալ,
սրուած է տէգս. կը սիրէ ան պատերազմի
փայլակը և արեան ժանդը. բայց, թէպէտեւ
բազուկս պատերազմ կը փնտոէ, սակայն
սիրտս խաղաղութիւն կ'ուզէ: Կորմակի մար-
տիկներուն պէտպ, կը տեսնես ասկէ Սուա-
րանի տորմիդը: Յցուած են իր անհամար
կայմերը՝ նման Լեզոյի լիճին եղէգներուն.
Իր նաւերը կ'ընծայեն շոգելից անտառի մը
տեսարանը՝ երբ ցնցուած ծառերը կը ծռին
կարգաւ հովերու ճնշումին տակ: Իր մար-
տիկներուն թիւը անհուն է. կոնալ կը միտի
դէպ ի խաղաղութիւն: Փինգալն իսկ, մահ-
կանացուներուն առաջինը՝ պիտի ուզէր խոյս
տալ Սուարանի բազուկէն. Փինգալ՝ որ կ'աւել-
պատերազմողները՝ ինչպէս մըրբիկը կը ցրուէ
ցախերը, երբոր հեղեղատներու մանչիւնը կը
չարչարէ կոնայի արձագանգները, և գիշերը
կը տարածուի բլրան վրայ՝ իր մէգէ վեր-
արկուով:

— Փախիր ուրեմն, խաղաղութեան ան-
արի բարեկամդ, ըսաւ Կալմար, փախիր
քու լին բլուրներուդ մէջ, ուր չհասաւ եր-
բեք տէգին շողիւնը. գնա՛ հալածելու կորմ-

լայի եղջերուները, և խոցելու մանկական
նետերովդ Լենայի ոստոստուն այծեամները:
Բայց դու, Կուկուլին, խաժակն որդիդ Սե-
մոյի, իրաւարարդ պատերազմներու, եկուր
վանելու մեզի հետ Լոկլինի մարտիկները.
Վազէնք ջախջախելու անոնց գոռոզութիւնը
գիակներու գէգերուն տակ, որպէս զի երբեք
Ջիւնեղէն թագաւորութեան նաւը չխոյանայ
ինխտորի՝ ալիքներուն վրայ: Ելէ՛ք, Երինի
փոթորկալից հովեր, մանչեցէք, մացառներու
մըրբիկներ: Թո՛ղ կորուի Կալմար մըրբիկնե-
րու շփումին մէջ, կամ ամպի մը մէջ քշուի
տարուի գիշերային կատաղած ուրուականնե-
րու ձեռքով, եթէ երբեք նախամեծար հա-
մարեց որսի ձայնը պատերազմի խօշիւնէն:

— Կալմար, յարեց կոնալ, առանց յու-
զուելու, ես երբեք չփախայ. թոայ դէպ ի
մարտ իմ մտերիմներուս գլուխը. բայց իմ
համբաւս տկար է տակաւին: Իմ ներկայու-
թեանս յաղթանակներ տարուեցան, և քա-
ջակորով մարտիկներ յաղթուեցան. բայց
լսէ՛ ձայնիս, որդիդ Սեմոյի, և յիշէ՛ կոր-
մակի հին գահը: Տո՛ւր ոսկի լիաբուն, և
թագաւորութեանդ կէսը՝ խաղաղութիւնը գը-

1. Որկադեան կղզիներէն մէկը:

նելու համար, մինչև որ Փինդալ հասնի իր բանակով. այս է իմ կարծիքս. բայց եթէ դու պատերազմ կ'ուզես, կը ճօճեմ ատեցս և սուրս. և հոգիս ուրախութեամբ պիտի թրթռայ ամենէն տաք խոռնուրդներուն մէջ:

— Այո՛, այո՛, ըսաւ Կուկուլին. հաճոյակիան է ինձ զէնքերուն շաշիւնը. կը սիրեմ զայն նման որոման գոռումին՝ դարնան քաղցրիկ անձրեւներէն առաջ. հաւաքէ՛ բոլոր գունդերս, որպէս զի մէկ ակնարկով տեսնեմ բոլոր մարտիկները՝ որ պիտի բաղդիս հետեւին: Թող առաջ գան մարդին վրայ, փայլիլուն՝ նման փայլակին որ կը շողայ փոթորկէն առաջ, երբ արեամեան հովը կը վանէ առջեւէն ամպերը, և Մորուսնի ծեր կաղնիները կը հեծեն ակունքներուն երկայնքը: Բայց ո՞ր են մտերիմներս, հաւատարիմ ընկերներս վտանգի ատեն: Ո՞րք ես դուն, Կայիրբար, անլեհեր զօրավար: Ո՞ր է Դուկոմար՝ մարտի շանթը: Եւ դու, Փերզոս, Լըթըր զիս ուրեմն փոթորկալից վայրկենիս: Փերզոս՝ որ միշտ առաջինը կ'իրեւէր մեր հանդէսներուն մէջ, որդիք Ռոսայի, բազուկ մահու: Ահա կու գայ նա Մալմորի բլուրներուն թեթևտան այծեամին նման...: Բարի՛ եկար, որդիք Ռոսայի, բայց ի՞նչ ամպ կը մթազնէ քու ահարկու ճակատդ...:

— Չորս քարեր, պատասխանեց Փերզոս, կը բարձրանան Կայիրբարի շիրմին վրայ, և իմ ձեռքերս հոգին յանձնեցին քաջարի Դուկոմարը: Որդիք Տորմանի, կը փայլէիր՝ ինչպէս աստղը բլրան վրայ, և դու, սիլ Դուկոմար, մահ կը ցանէիր՝ նման Լանոյի ճահիճներուն բուրումներուն, երբ աշուն ժամանակ կը տարածուին դաշտերուն վրայ, և մահ կը սփռեն ազգերու մէջ: Մորնա, դուն ալ, կոյսերուն մէջ ամենէն գեղեցիկդ, դուն ալ կը քնանաս վերջին քունդ ժայռին խոռոչին մէջ: Ինկար սառեկներուն մէջ, նման աստղին որ կը սլանայ և կը մարի երկինքի անապատին մէջ, և որուն վաղանցուկ շողիւնին վրայ կը ցաւի մոլորուն ճանապարհորդը:

— Պատմէ՛, ըսաւ Սեմոյի խաժակն որդին, զրուցէ ինչպէս մեռան Երինի զօրավարները: Լոկլինի զաւակներուն երկաթին տաճին ինկան արդեօք, զիւցազներու դաշտին մէջ պատերազմելով: Կամ ուրիշ ի՞նչ պատճառ դահալիժեց կրոմլայի պետերը նեղ ու մթին բնակարանին մէջ:

— Կայիրբար, յարեց Փերզոս, ինկաւ Դուկոմարի սուրով, կաղնիի մը քով, հեղեղատին եզերքը: Դուկոմար եկաւ ապա

Տուրայի անձաւը, և այս խօսքերն ուղղեց չքնադազեղ Մորնային։

«Մորնա, գուտար կորմակի, ս'լ օրիորդներուն մէջ ամենէն չքնաղբ, ինչո՞ւ նստերեսս մենաւոր քարերու այս շրջապատին մէջ, ժայռին խոռոչին տակ։ Վտակը կը մրմնջէ իր փախտտեայ արտունջը. դարաւոր ծառին հառաչը կը բարձրանայ հովերուն վրայ. լճակը յուզուած է, և մուժ ամպ մը կը սքողէ երկինքը. բայց դուն սպիտակ ես անապատին ձիւնին պէս, — և քու մազերդ կը ծածանին նման շողիներուն՝ որ կրոմլայի կատարը կը պսակեն, երբոր իրենց գնդակները՝ կախուած՝ ժայռերուն վրայ, կը գունաւորուին արեւամուտի ճառագայթներով։ Ծոցդ կը նմանի կճեայ ողորկ գունդերուն՝ որ կը տեսնուին Բրաննոյի ջրվէժին եզերքը. և բազուկներդ՝ Փինգալի պալատին պաղպաջուն սիւներուն պայծառութիւնն ունին։

— «Ուրկի՞ց կու գաս պատասխանեց կոյսը, ուրկի՞ց կու գաս Դուկոմար, մահկանացուներուն մէջ ամենէն խոժոռաղէմը։ Յօնքերդ սեւ են ինչպէս վտանգը, աչքերդ հրեղէն բիբեր կը թաւալեցընեն։ Սղարանը կ'երեւի ծովու վրայ։ Դուկոմար, ի՞նչ լուր թըշնամիէն։

— «Ո՛վ Մորնա, եղնիկներու բլուրէն կ'իջնեմ։ Երեք անգամ լարեցի աղեղս, և երեք հատ անոնցմէ գետին տապալեցի։ Ուրիշ երեք հատ ալ որս եղան գամիւններու։ Սիրուն գուտար կորմակի, կը սիրեմ զքեզ հողիկս պէս. քզի համար գեղեցիկ եղջերու մը սպաննեցի. գլուխը զարդարուած էր ստախիա անտառով մը, և իր ոտքերը՝ հովերու թիթեւութեան կը հաւասարէին։

— «Ես զքեզ չեմ սիրեր ամենեւին, վայրագ մարտիկ. սիրտդ՝ ժայռի մը կարծրութիւնն ունի, և մուժ աչքերդ կ'ահաբեկեն զիս... Բայց դու, կայիրբար, դու, որդիկ Տորմանի, դուն ես Մորնայի սէրը. քաղցր ես դուն ինձ՝ նման արեւուն ճառագայթին՝ որ կը ցամքեցընէ բլուրը՝ փոթորկէն ետքը։ Ըսէ՛ ինձի, մարտիկ, տեսա՞ր երիտասարդ և գեղեցիկ կայիրբարը. հանդիպեցա՞ր անոր այժեամեներու բլրան վրայ։ Կորմակի գուտարը կը սպասէ հոս Տորմանի որդւոյն վերադարձին։

— «Եւ Մորնա պիտի սպասէ երկայնատեն. վասն զի անոր արիւնը սուրիս վրան է. Մորնա պիտի սպասէ երկար, վասն զի ինկաւ ան Բրաննոյի ափունքներուն վրայ. պիտի անկեմ անոր շիրիմը կրոմլայի գա-

զաթը: Իսկ դուն, փափկիկ կոյս, կ'ուզե՞ս սիրել Դուկոմարը. անոր բազուկը հզօր է մրրկի նման:

— «Ուրեմն մեռաւ Տորմանի որդին, ազազակեց սիրահար կոյսը, աչքերն արցունքով լի: Ուրեմն ինկաւ բլրան վրայ այն երիտասարդ գիւցազնը որ կը յառաջէր միշտ լերան ամենէն յանդուզն որսորդներէն, ան՝ որմէ կ'ահաբեկէին Ուլկիանոսէն բերուած թշնամիները: Ո՛վ Դուկոմար, դաժան ես և վայրենի, և քու անգութ ձեռքք սպաննեց Մորնայի սէրը: Բարբարո՞ս, սո՛ւր ինձ այդ երկաթը. կը սիրեմ կայիբբարի արիւնը»:

«Դուկոմար, յուզուած անոր արցունքնեքն, կու տայ սուրբ. Մորնա կը մխէ զայն Դուկոմարի կուրծքը: Կայծակէն փրթած ժայռի մը նման, կ'իյնայ Դուկոմար, վերջին նայուածք մը դարձնելով գէտ ի կոյսը:

«Մորնա՛, մեռուցիր զիս, կը զգամ կուրծքիս մէջ սողոպատին պաղութիւնը: Տուր մարմինս չքնաղ Մոյինային. Դուկոմար անոր սիրոյն առարկան էր: Ան պիտի բարձրացնէ իր շիրմը, և որսորդը՝ այն քարին առջեւէն անցնելով, պիտի գուլէ զիս: Բայց, խնդրեմ, դուրս կորզէ ծոցէս այս երկաթը. Մորնա, մահուան ցրաութիւնը կը զգամ»:

«Կը մօտենայ Մորնա արտասուելի, և կը կորզէ սուրբ վէրքէն. Դուկոմար կը բռնէ զայն իր դողդոջուն ձեռքով և կը մխէ կոյսին գեղեցիկ կողը: Կ'իյնայ նա հերարձակ, խոնաւ հողին վրայ. արիւնը կը հոսի իր հառաչներուն հետ և կը կարմրեցնէ իր մարմնոյն ալապաստրը: Կը գալարուի ան մահուան ջղաձգութիւններուն մէջ, և Տուրայի քարանձաւը կը կրկնէ անոր վերջին հզընչիւնը:

— Յաւերժական խաղաղութիւն, ըսաւ Կուկուլլին, հողոց գիւցազներուն՝ որ չտկարացան երբեք վտանգի ատեն: Թափառեցէք շուրջս, հեծած ձեր ամպերուն վրայ, փառապանծ ստուերներ՝: Չեզ տեսնելով, աճում մը պիտի զգայ հոգիս իր արութեան, և բազուկս՝ մահուան կայծակները պիտի շանթէ անվրէպ: . . . Բայց դու, Մորնա, երեւցիր աչքերուս, որորուած լուսնի ճաճանչի մը վրան, եկուր գգուել առանձնական

1. Կը կարծէին այն ատեն (և դեռ կը կարծեն Սկովտացի լեռնականներէն սմանք) որ մեռելոց հոգիները կը թափառին իրենց բարեկամներուն շուրջը, և կ'երեւին անոնց՝ մեծ ձեռնարկի մը նախընթաց զիշերը:

Փիմզալ:

2



321/51

բունս, երբ մոռնամ պատերազմներն ու խազաղութեան պարտաւոյ ժամերը մտածեմ:

«Խմբե՛նք մեր ցեղերը, և բալե՛նք թշնամիին վրայ: Հետեւեցէք պատերազմի կառքիս, և թող ձեր պատերազմի երգերը խառնուին արշաւանքիս դրնդիւնին: Դրէք երեք տէգ իմ բովս, թո՛ւք փրփրադէզ նժոյգներուս հետքին վրայէն, և թող հոգիս գինովնայ մտերիմներուս քաջութեամբը, երբոր խառնուրդը խառնայ՝ զարնելէ յոգնած սուրիս շուրջը»:

Նման ամենէի հեղեղին՝ որ կը թաւալի խոյանալով կրոմլայի գագաթներէն, երբ որոտումին ճայթիւնը կը պատատէ՝ իր կարմիր շողիւններով՝ իրար անցած անտառները, այսպէս և աւելի ահաւոր կերպով կը նետուէին Երինի անհամար զաւակները: Զօրապետը կեցած է իրենց զլուխ, նման Ռիկիանոսի կէտին՝ որուն ետեւէն կ'երթան բոլոր կռակները, կամ դետին՝ որ կը թաւալեցընէ իր բոլոր ջրերը՝ ասիունքներուն վրայէն: Լուլլինի զաւակները լսեցին հետուէն իր բուն արշաւանքը: Սուարան բախեց իր վահանը, և կանչեց Անոյի որդին:

«Ի՛նչ է այն դրնդիւնը՝ որ կու գայ թաւալելով բլուրներու երկայնքէն, և որ կը

նմանի երեկոյեան միջատներուն խուլ բզզիւններուն: Ատոնք կամ Ինխսիելի զաւակներն են որ կ'իջնեն, կամ հոլերը՝ որ կը մանչեն հետուն անտառին խորքին մէջ: Կարծես Կորմալի շշնկոցն է՝ յուզուած կռակները իրենց ձերմակ զլուինները դեռ իր սաքը չբարձրացուցած: Որդիդ Անոյի, կլիր բլրան վրայ, և զարձուր նայուածքներդ մարգերու սեւ մակերեւոյթին վրայ»:

Անոյ կը մեկնի և կը գանայ շուարած: Կը թաւալեցընէ մոլորուն աչքեր: Սիրաը կը բարբախէ, կը գողայ ձայնը, և կը յօդէ կցկաուր բառեր.

«Ելի՛ր, զաւակդ Ռիկիանու, ելի՛ր, ահա կ'իջնէ լեռներէն պատերազմներու ողին. ահա Երինի զաւակներուն ստուար կարգերը առաջ կու գան:

«Կուկուլլինի պատերազմական կառքը կը թռչի նման մրրկին՝ որ՝ իր կողերուն մէջ՝ մահ կը տանի: Կը սողայ նա՝ ինչպէս աւելքը հեղուկ դաշտին վրայ, կամ ինչպէս ոսկի ամպ մը կը տարածուի մարդին վրայ: Կողերը զրուագուած են փայլուն գոհարնեբով. այլպէս է որ կը փայլատակէ ծովը՝ դեշեր ատեն՝ մեր նաւերուն շուրջը: Քեղին՝ ողորկ կարմրածառ է. նստարանը կազմուած

է սպիտակափառ ոսկրներէ, և տէգի խուրձեր շարուած են դիւցազին շուրջը:

«Քեղիին աջ կողմէն կը խոյանայ պերճ նժոյգ մը, բլրան ամենէն ուժեղը, ամենէն թեթեւը. ոտքը կը զարնէ և կը հնչեցընէ զաշտը: Բաշը կը ծածանի հովին, ինչպէս առաւօտեան շոգին՝ բլրան զառիւլայրին վըրայ. իր թեթեւ անդամները հագած են նուրբ և փայլուն մազեր, անունն է Սիփազդա: Չախ կողմը լծուած է ոչինչ պակաս ամենէի նժոյգ մը. լեռներու երազոտն զաւակ, կը ցնցէ սիգալով իր սեւ բաշերը, և կը ծառանայ մտրակին տակ. սուրի զաւակները զայն Գուրոսնալ կը կոչեն: Կաշիէ հազար կապեր՝ կառքը կախուած կը բռնեն: Կարծր և ողորկ սանձերը կը լողան փրփուրի մէջ: Երասանակներ՝ զարդարուած ակնախափղ քարերով, կը ծածանին նժոյգներուն խրոխա վիզերուն վրայ, և կը փութացընեն անոնց ճապուկ ծունկերը հովիտներու մէջէն: Այժմամի թեթեւութիւնը, արծիւի ոյժը՝ որ կը խոյանայ իր որսին վրայ: Օդը կը շէ անոնց անցնելու ատեն՝ ինչպէս ձմեռուան հովերը Գորմալի ձիւներուն վրայ:

«Կառքին վրայ կեցած է կուկուլին, Սեմոյի որդին: Իր մթազոյն այտը՝ աղեղիս

զոյնն ունի: Աչքերը փայլակ կ'արձակեն: Գիսակները կ'իյնան զլիսն բոցեղէն ալիքներով, երբ՝ դէպ ի առաջ ծոած՝ կը ճօճէ իր տէգը: Փախիւր, Ովկիանոսի թագաւոր, փախիւր. վասն զի ահաւաստիկ մրրիկը՝ հնչուն հովիտներուն երկայնքը:

— Ե՞րբ տեսար դու իմ փախչիլս, որչափ ալ ըլլայ թշնամի տէգերուն թիւը: Ե՞րբ տեսար դու իմ փախուստս, Անոյի որդի, անարի պատերազմող: Արհամարհեցի Գորմալի մրրիկները և ալիքներուն անդունդները: Արհամարհեցի փոթորկոտ ամպերը, և պիտի փախչէի պատերազմողէ մը: Ո՛չ. եթէ Փինգալն իսկ ըլլայ, հոգիս պիտի չյուզուէր երբեք անոր երեսէն: Ելէք կուսելու, հաւատարիմներս: Կազմեցէք ինձի պողպատէ գօտի մը, անշարժ կեցէք զօրպետին շուրջը, նման մեր ժայռերուն, որ կ'արհամարհեն փոթորիկը, և իրենց անտառային վերարկուները՝ հովերու կատաղութեան դէմ կը գնեն»:

Դիւցազները առաջ կը խաղան: Ինչպէս որ աշնան, երկու ամպեր կայծակներով բեռնաւոր՝ երկու հանդիպակաց գագաթներէ իրարու վրայ կը յարձակին, կամ ինչպէս երկու հեղեղներ իրարու կը հասնին, կը խառնուին, կը կուսին և կը մանչեն զաշտին

մէջ, այսպէս կը բախին և կը խառնուին
 Լոկլինի և Ինիսփիելի բանակները: Զօրա-
 վար՝ զօրավարի հետ, մարտիկ՝ մարտիկի հետ
 կը կռուի, սուրը կը զարնէ և կը զարնուի-
 սաղաւարտները կը փշրին. արիւնը կը հոսէ
 և կը մխայ. լարերը կը հնչեն լարուած ա-
 զեղներուն վրայ. նետերը կը սուչեն օդին
 մէջ, և աէգերու շփումէն տժգոյն ճառագայթ-
 ներ կ'արձակին, որով կը լուսաւորուի խոռ-
 վեալ գիշերը:

Մեռելոց աղաղակները իրար կը խփա-
 նեն խառնուողին մէջ: Այսպէս է ովկիանոսի
 խուլ մոնչիւնը, երբ մրբիկը կը բռքէ եր
 խորքը. այսպէս են որոտումին վերջին ճայ-
 թիւնները: Եթէ հարիւր բարդեր կորմակի՝
 միացուցած ըլլային իրենց ճայները այս պա-
 տերազմը երգելու համար, պիտի չկարենային
 անոնք աւանդիչ ապագային բոլոր մեռել-
 ներուն անունները: Դիւցագները զիւցագնե-
 րուն վրայ կ'իյնային՝ քաղուած հասկերու
 նման, և քաջերուն արիւնը ակօսներ կը փո-
 րէր:

Լացէք, բարդեր, լացէք Սիթալլինի մահը:
 Թող Փիոնայի հեծութիւնները հնչեցընեն իր
 սիրական Արտանին բնակարանը: Ինկան ա-
 նոնք, ինչպէս այժմամներն անապատին մէջ,

Սուարանի ձեռքով: Սուարան կը գոռար իր
 մարտիկներուն մէջ, մրբիկ ոգիին պէս, երբ
 նստած Գորմալի ամպերուն վրայ, ուրախու-
 թեամբ կը դիտէ նաւարեկեալ նաւաստիին
 կորուստը:

Չեղք դատարկ չէ, ո՛վ Մառախուղներու
 կղզիին պետոյ: Կուկուլլին, բազուկդ շատե-
 լուն արիւր խլեց: Սուրդ նման էր կայծա-
 կի օձին, որ մէկ շունչով կը սպաննէ հո-
 վիտին զաւակները, և հրդեհ կը թօթափէ
 բլուրներուն մագերուն վրայ: Դուրտնալ կը
 փնչէր զիւցագանց մարմիններուն վրայ, և
 Միփաղդա արեան մէջ կը թաթխէր իր սա-
 բերը: Իրենց սաքերուն տակ հերկուած էր
 երկիրը՝ կրումլայի անասպատին նման, երբ
 փոթորիկը գիշերուան ոգիներէն առաջնոր-
 դեալ, կ'աւերէ խոնարհ ցախը և կը գալարէ
 անաստին հսկաները:

Լաց ժայռերուդ վրայ, ո՛վ գուստր Ինիս-
 տորի: Դուստր՝ չքնաղ բան բլուրներու ոգին,
 երբ արեւամուտի վերջին նշոյլին վրայ, կը
 կարէ կ'անցնի Մորուենի լռանիստ գաշաբերը,
 խնարհեցւոր զեղանի գլուխդ ալիքներուն
 վրայ: Ինկաւ քաղցրիկ տարփածուդ. ինկաւ
 տժգոյն և անկենդան՝ կուկուլլինի սուրին
 տակ: Իր նորաբուսիկ քաջութիւնը՝ պիտի

չցուցնէ այլ եւս անոր մէջ՝ թագաւորներու արժանաւոր բողբոջը: Տրենար, զնւտոր Ինիստորի, մեռաւ սիրականդ: Իր հաւատարիմ զամիտները կ'ոռնան իր պաշտտին մէջ՝ տեսնելով անոր ստուերին անցնիլը: Իր հիւզին մէջ թուլցած է իր աղեղը. լուսթիւնը կ'արտասուէ իր անտառներուն մէջ:

Սուարանի բանակը յառաջ կը դիմէ՝ ինչպէս ծովը: Բայց, ինչպէս որ քարաժայռ կը փշրէ ալիքներուն բախումը, այսպէս Ինիսիելի մարտիկները կը ջախջախեն Սուարանի բանակը: Մահը իր բոլոր ձայները միանգամայն կը բարձրացնէ, և կը խառնէ զանոնք վահաններու կոփիւնին: Խորքանշիւր դիւցազն՝ սիւն մ'է խաւարչուտ, և սուրը ձեռքին մէջ կը շողշողայ հրեղէն ճառագայթի մը պէս: Դաշտը կը հեծէ՝ ինչպէս կարմիր երկաթը որ կ'ելլէ հնոցէն, և զոր հարիւր մուրճեր կը ծեծեն կարգաւ:

Ո՛վ են այդ անուուածելի քաջերը Լենայի մարզին վրայ: Կարծես երկու ամպեր են, որոնց կրկնուած բախումները՝ փայլակ ու կայծակ կը ցանեն իրենց շուրջը: Անտառակոյտ, Ո՛վկիանոսի զաւակն է, և Երինի թագաւորը: Երկու բանակները, անհանդիստ անշարժ, ուշադիր են անոնց շարժումներուն.

բայց զիշերը կը ծածկէ երկու զօրապետները իր ստուերներուն մէջ, և առկախ կը ձգէ անոնց պատերազմը:

Կրումշայի զառիվայրին վրայ՝ այժեամ մը կը պատրաստէ Գորգլաս, զոր առաւօտուն զարկած էին բլրան վրայ մարտիկները՝ դեռ պատերազմի դաշտը չիջած: Հարիւր կտրիճ մարտիկներ կը դիզեն ցախը, տասը դիւցազներ բոցը կ'արծարծեն. երեք հարիւր հոգի ողորկ քարեր կ'ընտրեն, ծուխը կը տարածուի հեռուն և կ'աւետէ խնջոյքը:

Կուկուլլին իր ընդաբոյս մեծանձնութեամբ, կոթընած իր տէգին վրայ, այս խօսքերը կ'ուզէ ծեր Կարրիլին, անցած դէպքերու պատկառելի երգիչին.

«Սյս դիւցազններու խնջոյքը միայն ինձի համար պիտի բլլայ: Լուկինի թագաւորը Ուլլինի ափունքներուն վրայ պիտի մնայ, հեռու իր պաշտտին կոշունքներէն և նուագահանդէսներէն: Ելիր, յարգելի Կարրիլ, և տար խօսքերս Սուարանի: Ըսէ՛ այդ թագաւորին, որ եկած է մոնչող ալիքներուն վրայէն, թէ Կուկուլլին իր քաջերուն հանդէս մը կու տայ, թող գայ ինքն ալ մտիկ ընելու իմ անտառներու մրմունջը, և տաքնալու, այս զիշեր, կրակարանէս: Տխուր և սառած են հովերը

որ կը շարձարեն իր երկրին ծովերը. գնա ըսէ իրեն որ գայ գովէ մեր տաւիղներուն դաշնակութիւնները, թող գայ լսելու մեր բարդերուն երգը»:

Ծեր կարբիլ կը մեկնի, և իր անուշ ձայնը կը հրաւիրէ սեւ վահաններու զօրապետը. «Սուարան, անտառներու թագաւոր, ելի՛ր և թող որսիք մուշտակները: Կուկուլին պատերազմի կոչունք կու տայ. եկուք պատուելու իր հանդէսը»:

Սուարան, տխուր ձայնով մը՝ որ կը նմանէր կրօմլայի մրմունջին՝ փոթորկէ առաջ, պատասխանեց. «Եթէ բոլոր քու դեռափթիթ կոյսերդ, ո՞վ առելի խնամքէլ, իրենց ձիւնափայլ բազուկները ինծի կարկառէին, և պարզէին աչքերուս իրենց բարբախուն ծոցը, և զիս հրաւիրէին սիրալառ աչքերով, անշարժ Լոկլինի լեռներուն նման՝ Սուարան պիտի մնար հոս, մինչև որ վաղուան արշալոյսը գայ կուկուլինի մահը լուսաւորելու: Ինծի հաճելի է լսել Լոկլինի հոյժը. ան կը փչէ իմ ծովերուս վրան, կը մոնչէ առագաստներուս մէջ, և կը յիշեցընէ ինծի Գորմալի ընդարձակ անտառները, որոնց արձագանգները պատասխանեցին շատ անդամներ անոր սուլումներուն, մինչպէս նիզակս կը զգեսնէր

վարազը: Գնա ըսէ կուկուլինի որ ինծի յանձնէ կորմակի հին գահը, ապա թէ ոչ փութով պիտի կարմրեցընէ իր արիւնը Երինի հեղեղները»:

Կարբիլ կը դառնայ և կ'ըսէ. «Սուարանի ձայնին շեշտերը շարագուշակ են»:

— Չարագուշակ՝ իրեն համար միայն, պատասխանեց կուկուլին: Կարբիլ, բարձրացուր ձայնդ, և պատմէ հին ժամանակներու քաջութիւնները. անուշցուր գիշերուան երկայնութիւնը քու երգերովդ, և լեցուր մեր հոգիները քաղցր տիրութեամբ մը. վասն զի խնամքի երկիրը լափեց անթիւ դիւցազներ և նորաբուսիկ կոյսեր՝ որոնք սիրոյ համար ստեղծուած էին: Քաղցր է լսել վիշտի երգերը, որով կը հնչեն Ալբիոնի ժայռերը, երբ դազրած է որսի աղմուկը, և Կոնայի վտակները պատասխան կու տան Օսսիանի ձայնին»:

Կարբիլ երգեց:

Հին առեն՝ Ուլիխանոսի զաւակները Ինիսփելի ափունքներն իջան: Հազար նաւեր կը խոյանային կոհակներուն վրայ, և կը զեմէին դէպ ի ծագկաւէտ գաշտերն Ուլլինի. Երինի զաւակները ընդ առաջ գացին թշնամի

ազգին: Կայիրբար՝ մահկացուներուն առաջինը, և Գրուզար, զեռաստի և զեղեցիկ մարտիկ, հոն զիրար գտան. անոնք երկայն առան կռուած էին խայտարեղէտ ցուլին. համար, որ կը պոռոչէր Գուբանի բլրան վրայ: Երկուքն ալ կ'ուզէին զայն, և մահը կ'երեւէր ստէպ անոնց երկաթին ծայրը:

Երկու զիւցազնները միացան թշնամիին զէմ, և Ռիկիանոսի օտարականները փախուստն առին: Ինչ անուն աւելի փառաւոր ֆնիսփելի մէջ՝ քան Կայիրբարի և Գրուզարի անունները. բայց, աւաղ, ինչո՞ւ համար կը մոնչէ տակաւին մահառիթ ցուլը Գուբանի լեռան վրայ: Տեսան զայն՝ որ կը խոյանար ձիւնափայլ. անոր անսիւր բորբոքեց իրենց կատաղութիւնը: Լուբարի ափունքը՝ մարգագեանին վրայ կռուեցան անոնք: Նորափթիթ և չքնաղ Գրուզարը ինկաւ: Վայրագ Կայիրբարը եջաւ Տուրայի հովիտը, ուր Բրասսուլիս, իր քոյրերէն ամենէն զեղանին, ատուր և մինաւորիկ, կը հառաչէր մեղամաղձոտ երգեր: Գրուզարի քաջութիւնները կ'երգէր, իր կուսական սրտին սիրականին: Կողբար պատերազմի վտանգները, բայց զեռ յուսած հատած չէր անոր վերագարձէն: Իր կիսաբացիկ պատմութեանը կը ցուցնէր ձիւնաթոյր

ծոցը, սպիտակ՝ ինչպէս լուսինը որ դուրս կ'ելլէ կիսովին՝ վերջալուսի քողերէն: Տաւիղը չունի իր ձայնին քաղցրութիւնը, երբ ան կ'երգէր իր վիշաւը: Գրուզար զբաւած էր բոլոր անոր հոգին. զանիկա կը վնասէին միշտ ծածուկ կերպով իր աչքերը. «Ե՞րբ պիտի գաս պերճապայծառ յաղթանակով, ո՞վ մարտիկ՝ զոր ես ընտրեցի»:

Կայիրբար կ'երեւի և կ'ըսէ անոր. «Ա՛ն, Բրասսուլիս, ա՛ռ այս արիւնաներկ վահանը, և կախէ զայն տանս սեմին վրայ, ոսոխիս վահանն է»:

Այս բառերուն՝ կը բաբախէ անոր քնքուշ սիրաւը. տժգոյն, շքմնած, կը թռչի պատերազմի դաշաւը. կը գտնէ իր սիրականը արեան մէջ թաթխուած, և կը մեռնի կ'իյնայ անոր քով, Կրոմլայի պատերին վրայ: Հոս կը հանգչին անոնց աճիւնները, ո՞վ կուկուլին, և այս երկու կարմրածառները, բուսած անոնց գերեզմաններուն վրայ, կը ջանան, բարձրանալով, զուգաւորել իրենց ձիւղերը: Բրասսուլիս գեղեցիկութիւնն էր դաշտին, Գրուզար՝ զարդը բլրան: Բարդերը պիտի պահեն անոնց անունները, և պիտի ըսեն ապագայ դարերուն:

«Չայնդ՝ հրապուրանքով լի է, ո՞վ կարրել,

յարեց Երինի իշխանը, և կը սիրեմ քու հին վէպերդ: Քաղցր են անոնք իմ ականջին՝ դարնան անուշակ անձրեւին նման, կրբ աբեր կը շողայ դաշտին վրայ, և ամպերը կը փախչին լեռանց գագաթներուն քսուելով: Ո՛վ բարդ, առ տաւիղդ հոչակելու համար իմ տարփանքներս. երգէ Գունակարի չքնաղագեղ աստղը. հնչեցուր ականջիս Բրագելայի գովեստները, անոր՝ զոր մտախաղնեւ բու կղզիին մէջ թողուցի: Հարսնդ Սեմոյի որդոյն, կը հսկես կանգուն մեր քարածայուններուն վրայ, հեռուէն նշմարելու համար կուկուլլինի նաւերը: Աւաղ, ընդարձակ ծով մը կը թաւալէ իր ալիքները ամուսնոյդ ու քու միջեւ: Իր կռահներուն ճերմակ փըրփուրը՝ պիտի խարէ աչքերդ՝ գիշեր ասեն. զանոնք տորմիդիս առագաստները պիտի կարծես: Քաշուէ՛, վասն զի խաւարը ցուրտ է. քաշուէ, սէրս, գիշերուան հովերը կը սառեցընեն անուշիկ հրապոյրներդ. մտիք տօնական պալատս, և երագէ՛ հին ժամանակները: Պատերազմին բոցերը չմարած՝ չեմ կրնար բազուկներուդ մէջ նետուիլ: Ո՛վ կոնալ, խօսէ ինձի փառքի և պատերազմներու վրայ. հանէ զանի մտքէս, վասն զի շատ սիրելի է ինձ, Սորգլանի՛ զուստը, ձիւնագեղ ծոցով, ոսկիազ մազերով:

— Զգուշացի՛ր, այս ժամուս, Ուլիխանոսի զաւակներէն, պատասխանեց քաջ և զգօն կոնալը. զրկէ՛ գունդ մը մարտիկներէդ՝ լրտեսելու՝ մութին մէջ՝ Սուարանի բանակը. ես խաղաղութիւն կ'ուզեմ, մինչեւ Մորուենի զաւակներուն դալը, մինչեւ որ Փինգալ՝ զիւցազներուն առաջինը, շողացընէ մեր դաշտերուն վրայ յաղթութեան աստղը...»:

Կուկուլլին բախեց իր վահանը. այն մարտիկները՝ զորս բազըն ընտրած էր հսկելու այն գիշեր՝ սկսան չուել. բանակին մնացորդը, պտուկած բլրան վրայ, կը ննջէր մութին մէջ, հովերու մրմունջներուն:

Նոր մեռած զիւցազներուն ստուերները կը թափառէին անոնց շուրջը, հեծած իրենց ամպերուն վրայ. և Լենայի ընդարձակ լուսթեան մէջ, կը լսուէին հեռուն խոպոտ ձայները մահագուշակ ուրուականներուն:



ՕՍՍԻԱՆ



Փ Ի Ն Գ Ա Լ

ԵՐԿՐՈՐԻ ԵՐԳ

Ն Ա Խ Ա Դ Ր Ո Ի Թ Ի Ի Ն

Կրօնգալի ստուգելը՝ զոր սպանենց Սոս-
րան՝ կերեւի Կոնսյի, և կը մարգարեանայ
Կոնսյոյի մօտարտա պարտոշիւնը : —
Կոնսյ կ'արքեցրնէ Խոյսնուացոց զօրագրու-
իւր, որ կ'արճումարնէ ոչրուականիկն սպառ-
նայիքները : — Կը յունայ : — Սոսարան
աւօրայի խարտրոշիւն մը կ'առաջարկէ : Կոն-
կոնյիկն պատասխան կոն տայ պատերազմե-
լով . թայց ցեղապետի մը զարնոշրեշի երկիւղը՝
բանակը ի փախուստ կը խոչնակեցրնէ : —
Կոնսյ և Կոնկոնյիկն կը պարտըկեն Լանուսը :
— Իրիկոնան դեմ՝ հորիզոնիկն վրայ Փիւն-
գալի տորմիլը կը Եշմարտի, թայց իսկոյն
մեզերոն մեջ կը կորտոշի : — Կոնկոնյիկն,
չարով իր պարտոշրեան վրայ, գալն՝ իր թա-

րեկաւի՛ն՝ Փերդայի պարտերեան կը վերա-
գրէ, զոր պատկեամ էր քիչ առաջ մեկնանար-
տուքեան մը մէջ: — Կարրի՛ր շարդը զանիկս
կը քաշարէր՝ երգերով անոր Կունայի և Գա-
լուշիկայի պատմութիւնը:



Փ Ի Ն Գ Ա Լ



ԵՐԿՐՈՐԴ ԵՐԳ

ԵՐԿՐՆՅԱՅ ծեր կաղնիի մը տակ՝ կը
քնանար Կոնալ՝ հեղեղատին ձայնէն որո-
րուելով: Քար մը՝ բարձի տեղ կը ծառայէր
եր զլիսուն տակ: Գիշերային ուրուականնե-
րուն սուր ձայները, Լինայի մացառներուն
մէջերէն, կու գային կը զարնուէին իր ա-
կանջին: Մինակ էր, և հեռու միտ մարտիկ-
ներէն. պատերազմին զաւակը կ'արհամար-
հէր թշնամիին յեղակարծ յարձակումները:

1. Տեղն ուր կը հանգչի Կոնալ ծանօթ է
ամէն անոնց՝ որոնք պարտած են Սկովաիոյ
լեռները: Բարդը զանիկա բանակէն կը հեռա-
ցընէ, տեղւոյն առանձնութեամբը աւելի սար-
սափ աղբեղու համար Կրուգալի ստուերին ե-
րեւումին:

Գիւցազնը կը տեսնէ երազին մէջ հրեղէն զանգուած մը՝ որ կը թաւալի բլրան բարձունքէն, և կրուզալ՝ հեծած բոցեղէն օդերեւոյթին վրայ. կրուզալ՝ որ ինկած էր Սուարանի հարուածներէն, փառքի դաշտերուն մէջ պատերազմելով:

Տեղոյն է իր զէմքը՝ նման մայրամուտ լուսնակին ճաճանչներուն. զգեստի տեղ՝ հագած է բլրան մէջը. իր աչքերը կը նմանին երկու առկայծ լոյսերու. կուրծքին վէրքը կ'երեւի սև և խոր:

«Կրուզալն ես դուն, կ'ըսէ անոր անվհեր կոնալը: Դո՞ն ես, Գեղգալեան զաւակ, հոշակաւորդ այծեամներու բլրան վրայ: Ինչո՞ւ ախուր և զալիահար կը տեսնեմ զքեզ, դո՞ն՝ որ վահանները կը մանրէիր: Վախը երբեք չտփրունեց զքեզ: Ուրկէ՞ց է ախուր թիւնդ, ամայի լեաներու զաւակ»:

Ուրուականը իր սառած ձեռքը կը տարածէ Գիւցազին վրայ. նուազուն ձայնը տկար հառաչ մը կ'արձակէ, նման իրիկուան հովին՝ որ կու գայ Լեդոյի եղէգներուն մէջ:

«Ստուերս, ո՞վ կոնալ, կը թափառի բլուրներու վրայ, բայց մարմինս անթաղ կեցած է Ռւլինի աւազներուն վրայ: Դո՞ն՝ ո՞վ պիտի չխօսիս կրուզալի հետ: Երբեք

պիտի չտեսնես իր ոտքերը՝ դրոշմուած մարզին վրայ: Թեթեւ եմ ես՝ կրոմլայի հովին նման. ա՛լ ուրիշ բան չեմ, բայց եթէ շոգի մը շարժուն և խուսափուկ: Որդիդ կուզարի՛, կը տեսնեմ ահա մահուան մութ ամպը որ կը յտառչէ. կանգ կ'անէ և կը տարածէ թեւերը Լենայի դաշտերուն վրայ: Երինեան կանաչադեղ զաւառներուն զաւակները պիտի մեռնին. հեռացիր այս ուրուականներով լի դաշտէն»:

Եման խաւարող լուսնակին, աներեւոյթ կ'ըլլայ փոթորիկին մէջ:

«Կեցիր, կը պոռայ կոնալ, կեցիր, բարեկամիս ստուերը: Դարձիր նորէն երկնային ձառագայթիդ վրան: Ըսէ՛ ինձի, որ բլուրն է քու հանգստարանդ: Ս'լ պիտի չլսեմ՝ ձայնդ մրրիկներու մունչիւններուն մէջ, ջրվէժներու շառահներուն մէջ, երբ ուրուականները՝ հեծած հովերու թեւերուն վրայ՝ կ'անցնին անապատէն»:

Կոնալ կ'ելլէ. կը հնչեն իր զէնքերը: Կը զարնէ իր վահանը կուկուլինի ականջին, և զօրագլուխը կ'արթննայ:

1. Կոնալ՝ որդի Կայերբարի՝ Կուկուլինի բարեկամին՝ երբեմն կոչուած է որդի Կուզարի, ևր ընտանիքին զլուսաւորին անունովը:

«Ինչո՞ւ կոնալ, կը խոտլես քունս: Բազուկս, մելորուած աղջամուղջէն, կրնար զարնել զքեզ զիպուածով, և կուկուլլին լար իր բարեկամին մահը: Խօսէ, Որդիկ կուգարի, ես մտիկ կ'ընեմ քեզի. քաջասիրտ մարտիկի մը խորհուրդը՝ պատերազմին սեւտերը կը լուսաւորէ, ինչպէս արեւը՝ օրը:

— Որդիկ Սեմոյի, պատասխանեց կոնալ, տեսայ կրուզալի ստուերը: Ասաղերուն դողոջուն փայլը կը լուսաւորէր անոր ուրուականը, և իր ձայնը կը նմանէր վտակին հեռուոր մրմունջին: Մահուան պատգամաբերն է կրուզալ. իր ձայնը արձագանգն է գերեզմանին: Վաղը խաղաղութիւն, ո՞վ կուկուլլին, կամ պատրաստուէ փախչիլ Լեւոյի գաշտերուն մէջէն:

— Իրա՞ւ, խօսեցա՞ւ քեզի կրուզալի ստուերը: Կողբարեան զաւակ, աղմուկն է այն հոլերուն՝ որ կը մնչեն Լեւոյի անձաներուն մէջ. կամ, եթէ կրուզալի ուրուականն էր, ինչո՞ւ չստիպեցիր զինքը՝ որ գայ երեւի ինձի: Հարցուցի՞ր իրեն թէ ո՞ւր է իր անձաւը. ո՞ր տեղ կը հանգչի օգին զաւակը: Կարող է սուրս գտնել զանիկա, և ստիպել իր ձայնը՝ որ յայտնէ մեզի ապագան: Բայց ան ի՞նչ կրնայ սորվեցընել մեզի: Գեռ երէկ

մեր մէջն էր, դեռ ժամանակ չունեցաւ անցնելու մեր բլուրներէն անդին. և ո՞վ ուրեմն կրցաւ յայտնել անոր մեր մօտալուտ սարտութիւնը:

— Ոգիները կը հեծնեն ամպերու վրայ և կը թռչին հովերու վրայ, պատասխանեց խնաստուն կոնալը: Քարայրներու մէջ կը հանդչին միասին, և կը խօսակցին մահկանացուներուն վրայ:

— Թող ուզածնուն չափ խօսակցին մահկանացուներուն վրայ. բայց թող հանդիստ ձգեն Երինի իշխանը. թող մոռնան զիս իրենց քարանձաւներուն մէջ: Ես Սուարանի առջեւէս պիտի չփախչիմ: Եթէ հարկ է որ մեռնիմ, գերեզմանս պիտի սորվեցընէ ապագային իմ համբաւս: Որսորդը քանի մը կաթիլ արցունքով պիտի թրջէ իմ քարս, և սուգը պիտի պատէ գեղեցիկ Բրագելայի բնակարանին շուրջը: Մահուրնէ չեմ վախնար երբեք. բայց փախչելէ՛ այո՛. Փինդալ զիս միշտ յաղթական տեսաւ: Գո՛ւ, բլրան չարագուշակ ուրուականդ, երեւցիր աչքիս, իջիր լուսեղէն ճառագայթիդ վրան, ցուցնուր ինձի մահը ձեռքիդ մէջ, և տակաւին պիտի ինձի մահը ձեռքիդ մէջ, և տակաւին պիտի չտեսնես դուն իմ փախչիլս՝ շոգիներու ապիկար զաւակ: Գնս՝, որդիկ կողբարի, բա-

իսէ Կայիրբարի վահանը, նիղակներուն միջև կախուած է ան. թող իմ մարտիկներս, յանկարծակի ցատկելով հագնին իրենց զէնքերը՝ նոր պատերազմներու համար: Փինգալ թող ուշանայ, ինչ փոյթ, մենք պիտի յաղթենք մինակ, Կողզարի դաւակ, կամ պիտի մեռնենք զիւցազներու դաշտին մէջ»:

Վահանին ձայնը կը տարածուի հեռուն. ամէն կողմէ կ'ելլեն մարտիկները. կանգուն՝ կը նմանին այնքան կաղնիներու՝ որք կը ծռին իրենց ճիւղերուն տակ, երբ կը ծեծուին ձմեռուան փոթորիկներէն, և հովերը ճարճատել կու տան անոնց ցամբած ճիւղերուն:

Կրոմշայի մոխրագոյն կատարը կը պրծի ամպերէն. նորածագ արեւուն լոյսը կը դողդրայ կէս մութ կէս լոյս Ռիկիանին վրայ. կապտորակ մատախուղը կը քալէ զանդազօրէն, և կը սքողէ Խնիսիելի մարտիկները:

«Ի զէն, կ'ազազակէ Սուարան. ի զէն, Լոկլինի մարտիկներ: Երինի զաւակները փախան մեր առջեւէն: Հալածենք զանոնք Լենայի դաշտերուն մէջ: Եւ գուն, Մորլա, թոխր Կորմալի պալատը. խրատ տուր որ հնազանդին Սուարանի, ապա թէ ոչ ամէնքը գերեզմաններու մէջ պիտի թափթըփին, և

մահասարսուռ լուծիւնը պիտի ահաբեկէ Ռւլլինի բլուրները»:

Այս բառերուն, բոլոր իր մարտիկները կը խոյանան, նման ծովային թռչուններու կը խոյանան, նման ծովային թռչուններու կը վաւանն ավունքէն: Կը կարծէիր լսել շառաչիւնը հեղեղներուն՝ որոնք ահաւոր մանչիւններով իրարու կը զարնուին Կոնայի հովիտներուն մէջ, երբոր՝ փոթորկոտ զիշերէ մը ետքը՝ իրենց զեռեւս յուզուած կոհակները՝ իրարու կը խառնեն, արշալոյսի աղօտ նշոյլներուն տակ:

Ինչպէս որ աշնան ստուերները կը տարածուին և կը սողան զեղնած բլուրներուն կուշար, այսպէս, և աւելի նսեմ և աւելի արագ, կ'անցնին կ'երթան Լոկլինի անտառներուն մարտիկները: Գոռոզ և սէգ՝ նման Մորուենի եղջերուին, կը քալէր անոնց առջեւէն Սուարան, կը շողայ վահանը քովընտի՝ զիշերային բոցերուն նման որ կ'անցնին գաշտէն՝ երբոր բոլոր աշխարհ ընկղմած է զիշերուան մէջ, և ուշ մնացած ճանապարհորդը սարսուռ կը զգայ, և խաբուսիկ օդերեւոյթներուն մէջ տեսնել կը կարծէ ուրուական մը: Ծովուն կողմէն ցուրտ հով մը կ'ելլէ, և մէկ շունչով կը պատտէ քողը մէզին՝ որ

կը հանգչէր ալիքներուն վրայ : Ինիսիելի ջոկատները կը ցցուին փօռունքին վրայ, ինչպէս շղթայ մը խաթերու :

«Մորլա, ըսաւ Սուարան, ելիր գնա ընծայելու անոնց խաղաղութիւնը՝ այն պայմաններով՝ զոր կը սահմանենք թագաւորներուն, երբ ժողովուրդները կը խոնարհին մեր առջև, երբ քաջերը տարածուած են պատերազմի դաշտին վրայ, և լալիան օրիորդները կը թափառին՝ դաշտին մէջ» :

Սուարաի որդին, զիթխարի Մորլան՝ կը կտրէ ասպարէզը մեծաքայլ. կը ներկայանայ գոռոզութեամբ, և իր մարտիկներով շրջապատուած Երինի իշխանին՝ այսպէս կը խօսի .

«Ընդունէ՛ Սուարանի խաղաղութիւնը, զոր կ'ընծայէ քեզ, այնպէս ինչպէս որ կու տայ զայն, երբ յաղթուած ազգերը կը խոնարհին անոր առջև : Մեզի յանձնէ Ուլլինի բարերեր դաշտերը . տո՛ւր Սուարանի քու գեղեցիկ ամուսինդ և հաւատարիմ շունդ՝ որ կը գերազանցէ հովերը . տո՛ւր բազուկիդ տկարութեան այս վկաները, և ապրէ՛ հնազանդ մեր իշխանութեան :

— Գնա՛ ըսէ Սուարանի, ըսէ այդ գոռոզութեամբ ուռած սրաին, թէ՛ Կուկուլլին երբեք տեղի չտուաւ . . . Իրեն կը թողում՝

Ուկիանի ալիքները, և պիտի տամ իր բուրբ ժողովուրդին գերեզմաններ՝ Երինի մէջ : Երբեք օտար մը տէր պիտի չըլլայ գեղեցիկ Բրագեղային . երբեք Լուկինի բլուրներուն այծեամբ պիտի չփախչի Լուաթ շանս առջեւն :

— Ողորմելի վարիչ կառքերու, պատասխանեց Մորլա, կ'ուզէ՞ս ուրեմն պատերազմիլ թագաւորիս հետ, այն թագաւորին՝ ուրուն անհամար նաւերը կարող են քաշել կղզիդ ջուրերուն վրայ . Ուլլինի բլուրը այնքան ոչինչ կ'երեւի Ուկիանոսի թագաւորին զօրութեան առջև :

— Մորլա, խօսքերու սնտաի պայքարի մը մէջ տեղի կու տամ յօժարակամ. բայց այս սուրը՝ այնչափ անգամ յաղթական՝ երբեք մէկուն տեղի պիտի չտայ : Այնչափ ատեն որ կոնալ և Կուկուլլին պիտի շնչեն, Երին՝ Կորմակէ զատ ուրիշ ոչ ոք պիտի ճանչնայ իրեն գլուխ : . . . Ո՛վ կոնալ, իմ հաւատարիմներէս առաջինը, լսեցիր Մորլայի խօսքերը, պատասխանէ՛ : Քու կարծիքդ խաղաղութեան պիտի ըլլայ : Ո՛վ Կրուգալի հօգի, ինչու համար մեզի մահ սպառնացար : Պիտի իջնեմ մութ բնակարանը, բայց լուսաւորուած փառքի ջահով . . . Ելէ՛ք, Ինիսիելի

զաւակներ, սրեցէք ձեր տէգերը, լարեցէք աղեղնիւ, խոյացէք թշնամիին վրայ մութին մէջ . . . » :

Ըսաւ, և իր անթիւ ջոկասները կը շարժեն իրենց ստուար կարգերը. առաջ կը գիմեն աղմկալից, և կը տարածուին նման ամպին՝ որ կը պայթի հովիտներուն վրայ, երբ փոթորիկը կը գրաւէ երկինքը :

Իրենց պետը՝ իրենց գլուխն է, գէնքերով ծածկուած. նման է ան ուրուականի մը՝ որ շրջապատուած է արիւնբարնդ օգերեւոյթնեւրով, և ձեռքին մէջ բռնած է փոթորիկին նետերը: Կարբիւ կը հնչեցընէ պատերազմին փողը: Կ'երգէ պատերազմի երգը, և իր հողին զիւցազններուն հողիին մէջ կը հեղու:

« Ո՛ւր է հիմա, կ'երգէր ներշնչուած բարձր, ո՛ւր է մահուընէ հնձուած այն մարտիկը. ո՛ւր է կրուգալ: Կը ննջէ ան մոռցուած երկրի տակ, և տխուր լուծիւնը կը պատէ իր բնակարանը Կրուգալի կիներ, գեւ նոր եկած ամուսնոյն պալատին մէջ, խրեցաւ սուգի մէջ: Բայց ո՛վ է այն չքնազագեղ կիներ՝ նման լուսեղէն ճառագայթի մը՝ որ կը փախչի թշնամի գունդերուն առջեւէն: Գեղըննան է, կրուգալի սպիտակ հարսը: Իր հերարձակ մագերը խաղալիկ են

հովուն, աչքերը կարմրեցած են արտասուելէն, ձայնը մարած է: Աւաղ, սիրելի կրուգալը ունայն ստուեր մըն է այլ եւս, բոյր բլրան ուրուականներուն. կուգայ ան՝ բունիւ մէջ, մրմնջելու ականջիւ տկար և ողբական ձայնով, նման լեռներու մեղուին բզբիւնին . . . Բայց Գեղըննա աներեւոյթ կ'ըլլայ առաւօտեան ամպի մը նման. Լոկլինի գաւակ մը երկաթը անոր ծոցը մխեց: Կայիրբար, ինկաւ ան, ան՝ որ երիտասարդ հասակիւ մտածութիւնն էր: Ո՛վ կայիրբար, ոչ եւս է ան » :

Կայիրբար լսեց այս տխուր երգերը. կը թռչի գէպ իր գուտարը: Կը տեսնէ Գեղըննան անկենդան, և մենջելով կը խոյանայ թշնամիներուն մէջ. իր տէգը գետին կը տապալէ Լոկլինի մարտիկ մը, և պատերազմը կը վառի ամէն կողմէ: Ամէն կողմէ՝ ստուար ջոկասները կ'իյնան մեծաշառաչ, սխաի կարծէիք տեսնել Լոկլինի անտառները՝ արմատաքի խլուած մրբիկէն, կամ լափուած հրդեհէն: Կուկուլլին կը զգեսնէ Լոկլինի զիւցազնները նման գաշտի ուղտափուռներուն: Սուարան կ'աւերէ Երկինը: Իր հարուածներուն տակ կ'իյնան կուրաք, և կայիրբար՝ զոր ի գուր կը պաշտպանէ իր վահանը:

Մորզլան ոչ եւս է, կալս կը դողայ և կը մեռնի. զիւցազին ծոցը շողախուած է արիւնով, և իր խարտեաշ մազերը քաշ կու գան իր հայրենի երկրին փոշիին մէջ: Շատ անգամներ հանդէսներ տուաւ ան՝ այն տեղերուն մէջ իսկ՝ ուր արդ պառկած է. շատ անգամներ հոն հնչեցնել տուաւ տաւիղը. իր շուները՝ յուզուած կը ցատկէին իրենց ցնծութենէն՝ գործիքին ձայնին, և երիտասարդ որսորդները կը պատրաստէին իրենց ազնոյները:

Սուարան առաջ կը քալէ, նման հեղեղի մը՝ որ կը մեկնի անապատէն և կը թաւալեցընէ՝ իր ընթացքին մէջ՝ փրթած ժայռերն ու հողերը: Բայց կուհուլլին կեցած է անշարժ. նման անխախտելի լեռներուն՝ որոնք կ'արհամարհեն փոթորիկները: Թող հովերը կուռն կատաղութեամբ, թող կարկուտը իջնէ և ծեծէ ժայռերը, հաստատուն իր հիման վրայ, լեռը կը զիմադրէ, և կը ծածկէ իր ստուերով կոնայի լոին հովիտները: Այնպէս կը պաշտպանէր կուհուլլին Երեմի զաւակները, և իր վսեմ գլուխը կը բարձրացընէր շուկաներուն մէջ:

Անապատի ազրիւրին նման՝ կը խոխոջեր իր շուրջը օրհասական զիւցազներուն

արիւնը: Բայց Երեմի բանակը՝ մէկ ծայրէն միւսը կը հալի՝ ինչպէս ձիւնը արեւուն ճառագայթներուն տակ:

«Ո՛վ Ինիսփելի զաւակներ, կ'ըսէ Գրումալ, Լոկլին վասարկեցաւ պատերազմի դաշտը: Ինչո՞ւ համար, ՋախՋախ եղէգներ, կը զիմադրէք հովերու ուժգնութեան: Փախչինք դէպ ի այծեամներուն բլուրը»:

Կ'ըսէ և կը փախչի Մորուենի եղջերուի մը պէս, և իր խոնարհած աէզը՝ իր շողիւններով կը ցուցնէ անոր փախստական քայլերը: Քիչ մարտիկներ հետեւեցան իր վատ օրինակին. հազարաւոր քաջեր նախամեծար համարեցան շիրիմ մը Լենայի թուփերուն տակ:

Կանգուն իր կայծակնացայտ կողքին վրայ, կուհուլլին կը կուռէր անպապար. գետին զլորեց Լոկլինի քաջակորով մարտիկներէն մէկն ալ և ըսաւ կոնալի.

«Կոնալ, մահկանացուներէն առաջինը, դու սորվեցուցիր բազուկիս մահ սփռել. թէ և Երեմի զաւակները փախուստը առին, սակայն դու զիս միայն պիտի թողուս թշնամիին դէմ: Ո՛վ մեծարոյ կարբիլ, տա՛ր որոնք որ մնացին բարեկամներէս դէպ ի թուփերը այն բլրան, և մենք կոնալ, կենանք հոս

և պաշտպանները մեր մարտիկներուն նահանջը»:

Կոնալ կը նետուի կառքին վրայ. երկուքն ալ իրենց վահանները զիմացնին կը դնեն. անոնց զանգուածները կը նմանին խաւարած լուսնին սկաւառակին: Սիփապղան և սէգ Գուրոսնալը, շնչասպառ, փրփուրներու մէջ, կը մազլցեն դէպ ի բլուրը. թշնամիներուն ալիքները կը հետեւին անոնց և կը փութան անոնց հետքերուն վրայէն:

Կրոմլայի զառիվայրին վրայ կանգ կ'առնէ Երինի բանակը. տխրազէմ մարտիկները կը հաշուեն իրենց կարգերը՝ լուսաւորուած նման անառոխն՝ որուն մէջէն անցած է կայծակը և հրդեհած: Կուկուլլին, կանգուն, կաղնիի մը կոթընած, թաղծոտ լութեան մը մէջ՝ կը թաւալէր իր բոցավառ աչքերը, և կարծես ականջ կը դնէր հովերուն՝ որ կը սուգոսկէին իր երկայն մազերուն մէջ, երբոր՝ Ուկիանու եղբրքներէն վեր վազեց արագաբայլ ֆիթիլի սրղին՝ Մորանը.

«Նաւերը, գոչեց Մորան, նաւերը Ամայի կղզիին: Ահա՛ Փինդալը, զիւցաղներուն մեծ զօրավարը, վահաններուն պատիժը: Կոհակները կը փրփրին իր զրօշազարդ նաւերուն ներքեր. ճերմակ առագաստներով բնոնաւոր

իր նաւերը՝ կ'ընծայեն աչքին անտառ մը ամպերուն մէջ:

— Վազեցէք, փչեցէք միասին, ըսաւ Կուկուլլին, ս'իլ հովեր՝ որ կը պաշտպանէք արդասաւոր Երինը: Եկուր, Փինդալ, եկուր և բեր մահ մեր թշնամիներուն: Ո՛վ բարեկամն, առագաստներդ կ'ուրախացընեն իմ աչքերս, ինչպէս արշալոյսին նշոյլները՝ խոտ վայոյզ բունէ մը ետքը. բու ներկայութիւնդ ինծի համար հրեղէն սիւն մըն է՝ որ պիտի առաջնորդէ իմ քայլերուս աղջամուղջին մէջ: Ո՛վ Կոնալ, պատկասելի ծերունի, թող մեր բարեկամներուն զալուստը սայ մեզի քաջալեր և զօրութիւն: Բայց գիշերը կը խոտայ մեր շուրջը. ս'եր են հիմայ Փինդալի նաւերը: Մթութեան առաջին ժամերը հոս անցընենք, և փութացընենք մեր իղձերով լուսնակին քաղցրիկ լոյսը...»:

Հովերուն շունչը կը ծռէր մեծամեծ անտառները. յուզուած հեղեղները կը մոռնչէին ժայռէ ժայռ. անձրեւը կը դիպուէր Կրոմլայի գագաթին վրայ, և աստղերը հազիւ կը փայլփլէին երկինքին երեսը արշաւող ամպերուն մէջէն: Երինի զօրավարը նստած էր տխուր և մտածկոտ՝ եղբրքը գետակի մը, որուն կարկաչը կը հնչէր՝ ափունքը սնկուած ծեր

կաղնիի մը խոտոչին մէջ: Անոր քովն էին
Կոնալ և ծերունին Կարբել:

« Դժբանգ է Կուկուլլինի ձեռքը, ըսաւ
մարտիկը. ձախտոյ է Երինի զօրապետին
ձեռքը՝ իր բարեկամն սպաննելէն ի վեր:
Փերզա, ես զքեզ անձիս պէս կը սիրէի:

— Ինչպէս մեռաւ այն քաջ մարտիկը,
ըսաւ Կոնալ: Կը յիշեմ Գամանի քաջարի
որդին. իր հասակը վեհափառ էր և գեղե-
ցիկ, ինչպէս ծիրանի գօտին բլբլան վրայ:

— Փերզա, յարեց Կուկուլլին, եկած էր
Ալբրինէն. սորվեցաւ ան զէնք շարժել Մու-
րի: զպրօցին մէջ, և շահեցաւ Կուկուլլինի

1. Ըստ Իսլանտացի բարդերուն, Մուրի ճե-
մարան մըն էր Ալզըրի դաւառին մէջ՝ ուր կը
սորվէին զէնքերու արուեստը: Մուրի՝ որ կը
նշանակէ ժողով՝ հաւանութիւն կու տայ այս
կարծիքին: Համակ պողպատէ զրահին զիւտը՝
Կուկուլլինի կու տան. հոշակաւոր է ան՝ սե-
նաշէ կոշուած տեսակ մը բարդերուն մէջ. սոր-
վեցուցած ըլլալուն համար Իսլանտացեաց ձի
հեծնել, և առաջին անգամ ինքը եղած է որ
պատերազմ մէջ կառք զսրճածած է. անշուշտ
այս պատճառաւ Օսսիան մանրամասն նկարա-
զրութիւնն ըրաւ Կուկուլլինի կառքին, քեր-
թուածիս առաջին երգին մէջ:

սիրտը: Ամէն օր մէկտեղ կ'որոսայինք. ամէն
գիշեր՝ իրարու քով կը հանգչէինք մարդին
վրան:

« Դեզալա՝ Կայիրբարի՝ Ուլլինի գաշտե-
րուն պետին հարսն էր. համասփիւռ փայ-
լակ մըն էր գեղեցկութեան. բայց սիրտը լի
էր գոռոզութեամբ. սիրեց ան երիտասարդ
Գամանը:

« Կայիրբար, ըսաւ Դեզալա իր ամուս-
նին, տուր ինձի մեր հօտերուն կէտը. ես
ալ չեմ ուզեր բնակիլ քեզի հետ: Բաժին
ըրէ:

« — Թող Կուկուլլինը՝ ըսաւ Կայիրբար,
բաժին ընէ. իր սիրտը աթոռ է արգարու-
թեան: Մեկնէ՛ գնա՛, գեղեցկութեան աստղ »:

« Գացի բլբլան վրայ և հօտերը բաժնեցի.
ձիւնագեղ ճերմակ երինջ մը մնաց, զայն
Կայիրբարին տուի: Ասոր վրայ, Դեզալայի
կատաղութիւնը բորբոքեցաւ:

« Որդի Գամանի, ըսաւ ան, Կուկուլլին
սիրտս կը ցաւցընէ: Կ'ուզեմ որ մեռնի, կամ
Լուբարի ալիքները վրաս պիտի թաւալին:
Տժգոյն ուրուականս զքեզ պիտի հալածէ
անդադար, և երեսից պիտի զարնէ այն նա-
խատինքը՝ որով Կուկուլլին վիրաւորեց նա-
խանձարեկ հողիս: Թափէ՛ Կուկուլլինի ա-
րիւնը, և կամ զօհէ սիրուհիդ:

« — Դեզալա՛, պատասխանեց երիտասարդը, ի՞նչպէս պիտի մեոցընեմ ես Սեմյի որդին. բարեկամս է ան, ամենէն գաղտնի խորհուրդներուս խորհրդակիցը, և ես ի՞նչպէս վերցընեմ սուրս անոր դէմ... »:

« Երեք ամբողջ օրեր յողնեցուց զանիկա իր արցունքներով. չորրորդին՝ հաւանեցաւ կուռելու: Դեզալա՛, պիտի պատերազմիմ բարեկամիս հետ. բայց երանի թէ իյնայի անոր հարուածներուն տակ: Վասն զի ի՞նչպէս ժուռ պիտի գամ բլրան վրայ, և ի՞նչպէս պիտի գիտնամ տեսնելով կուռուլինի գերեզմանը. . . »:

« Մուրիի բլրան վրայ կուռեցանք: Մեր երկաթները կը զգուշանային վիրաւորելէ, և կը սահէին մեր սաղաւարտներուն սողպատին վրայէն, կամ վայրապար կը զարնէին մեր վահանները: Ներկայ էր Դեզալան, և կը ժպտէր:

« Որդի Դամանի, ըսաւ ան, բազուկդ տկար է. երիտասարդ, տարիները քեզի դէնք շարժելու զօրութիւնը չեն տուած. սուր յաղթութիւնը Սեմյեան զաւակին: Մարմորի ժայռն է ան՝ զոր պիտի չկրնաս դուն խախտել տեղէն »:

« Այս խօսքերուն՝ երիտասարդին աչքերը

կը լեցուին արցունքով. հեղձամղձուկ ձայնով մը ըսաւ ինծի. « կուռուլին, ծածկուէ վահանովդ, պաշտպանէ ինքզինքդ բարեկամիդ ձեռքին դէմ: Հողիս ընկճուած է վիշտէն. հաճի է, աւաղ, որ ես խլեմ արեւը մահկանացուներուն առաջինին »:

« Խոր հառաչ մ'արձակեցի. վերցուցի սուրս, և իջուցի. դեռածաղիկ Փերդան գետին գլորեցաւ, Փերդան՝ կուռուլինի բարեկամինըն առաջինը: Վատախտարակ է ձեռքը կուռուլինի, իր բարեկամն սպաննելէն ի վեր:

— Վէ՛պդ, ո՞վ մարտիկներու պետդ, տխուր է և սրտաշարժ, ըսաւ կարբիլ բարդը: Ան կը տանի մտածումներս հին ժամանակներուն՝ որ ա՛լ չկան: Յաճախ լսեցի խօսքեր կոնալի վրայ, որ քեզի պէս, գժբաղու թիւնն ունեցաւ իր բարեկամն սպաննելու. բայց իր տէգը միշտ յաղթող կը հանդիսանար, և թշնամիները անհրեւոյթ կ'ըլլային անոր առջեւէն:

« կոնալ մարտիկ մըն էր Ալբիոնի: Հարիւր բլուրներ կը հնազանդէին իր օրէնքներուն: Իր այծեամները հազար առուակներէ կը խմէին: Հազար ժայռեր պատասխան կուտային իր շուններուն հաջիւններուն: Երիտասարդութեան շնորհքները իր դէմքին վրայ

էին, և իր բազուկը մահ էր գիւցազներուն: Գեղեցիկ կին մը վառեց անոր սրտին մէջ սիրոյ ջահերը. քաջախորով Կոմլոյի աղջիկն էր, գեղեցիկ ուրիշ կիներուն մէջ, ինչպէս լուսինը՝ աստղերուն մէջ. իր վարսերը սեւ էին նման ագռաւին թեւին. իր շուները՝ հմուտ էին որսի. գիտէր աղեղ լարել և երբեք իր սլաքը չէր վրիպեր նպատակէն: Իր սրտին ընտրութիւնը կանգ առաւ Կոնալի վրայ: Իրենց սիրալատ նայուածքները իրարու կը հանդիպէին. մէկտեղ կ'որսային, և երջանկութիւնը բոյն դրած էր իրենց գաղանի խօսակցութիւններուն մէջ. բայց վայրագ Գրումալը, թշնամի գժբազը որսորդին, կը լրտեսէր անոր սիրուհիին հետքերը:

«Օր մը, որտէն յոգնած և բաժնուած իրենց բարեկամներէն՝ խիտ մշուշով մը, Կոնալ և Կոմլոյի գուտարը եկան հանգչելու Ռոնանի քարայրին մէջ. Կոնալի սովորական հանգստավայրն էր. հոն կախուած էին իր հայրերուն զէնքերը. անոնց վահանները հոն կը փայլէին իր պողպատէ սաղաւարտներուն քով:

«Հանգչէ հոս, ըսաւ Կոնալ, հանգչէ՛, սիլ Գալուինա, սէրս: Մորուներ ձակատին վրայ այծեամ մը կ'երեւի. կը վազեմ և խկոյն կը գառնամ քեզի:

«— Կը վախնամ, ըսաւ անոր, մեր Գրումալ թշնամիէն. ստէպ կու գայ ան Ռոնանի քարայրը. կը հանգչիմ զէնքերուդ մէջ. բայց շուտ դարձիր, սիրականդ իմ»:

«Մինչդեռ Կոնալ այծեամը կը հալածէ, Գալուինա կ'ուզէ փորձել իր սիրահարը. կը հագնի անոր զգեստներն ու զէնքերը և կը մեկնի այրէն: Կոնալ կը նշմարէ զայն հեռուէն և իր թշնամին կը կարծէ: Սերտը կը նետէ և կը զայրանայ. կատաղութենէն կը տժգունի. ամպ մը կ'անցնի աչքերուն վրայէն. կը լարէ աղեղը, սլաքը կը թռչի. Գալուինա կ'իյնայ և կը մեռնի:

«Կոնալ գահայլէժ քայլերով դէպ ի անձաւը կը գիմէ. կը կանչէ Գալուինան, արձագանգը միայն պատասխան կու տայ իր աղաղակներուն:

Ուր ես, սիլ սիրուհիս . . . » կ'իմանայ վերջապէս որ Գալուինայի սիրան է որ կը բարբախէ մահառիթ սլաքին սակ: «Ո՛վ Գալուինա, գո՛ւն ես . . . » Կ'իյնայ և կը մարի օրիորդին ծոցին վրայ:

«Որսորդները դասն այս վատաբախտիկ ամուլը, և միեթարեցին Կոնալը: Անկէց վերջը ստէպ կը թափառէր ան բլրան վրայ. կու գար լռիկ խօսակցելու իր սիրուհիին

ստուերին հետ: Այս ցնորքը կը խաբէր իր վիշտը: Ովկիան՝ օր մը թշնամի նաւատորմի մը փսխեց ափունքին վրայ: Պատերազմեցաւ ան, և օտարականները փախան. խառնուրդին մէջ ամէն տեղ մահ կը փնտոէր ան. բայց ո՞ր բազուկը կընար առ զայն՝ այն քաջ մարտիկին՝ զոր յուսահատութիւնը անյաղթելի կ'ընէր: Կը նետէ իր վահանը; և կը կռուի անպատասպար: Մոլորուն սլաք մը կը հասնի վերջապէս իր կուրծքին:

«Կը հանգչի ան՝ այս ժամուս՝ գեղեցիկ Գալուինային քովը, ամայի ափունքը ծեծող ալիքներուն շուրջ՝ կ'որորէ անոնց վերջին քունը. և նաւաստին կը նշմարէ հեռուէն անոնց մամռապատ գերեզմանը, երբ՝ վճիտ օդով մը՝ կը նաւարկէ Հիւսիսային ծովերուն վրայ»:

ՕՍՍԻԱՆ

Փ Ի Ն Գ Ա Լ

ԵՐՐՈՐԴ ԵՐԳ

Ն Ա Խ Ա Դ Բ Ո Ի Թ Ի Ի Ն

Կարրիւ բարոյր կը շարունակէ իր քրգերը •
կը պատմէ Փիեղալի քաջագործութիւնները
Լոկիլեի երկրի մէջ, և Սոսարանի քրոջ՝ Ա-
գանդեկկայի մանր: — Կարմար, որոյի Մա-
րայի, որ խորհուշոյ տուած էր մղերու առա-
ջին մարտը, պատերազմի դաշտէն վիրաւոր
կը դառնայ, և կը ծանուցանէ՝ Սոսարանի նոր
յարձակման մը պատրաստութիւնը • Կ'առա-
ջարկէ, թէ՛ որպէս զի Խոյանուացիք ժամա-
նակ ունենան անշիտը՝ յետս նահանգերու՝
իւրը միայն պիտի արգիլէ Սքանոյնուաները
Կիրձի մը մէջ: — Կռէկոյի կ'ուզէ մնալ
անոր հետ, և կը հրամայէ Կարրիւ բարոյի՛ն՝
աւելի հեռուն տաներու իր բանակին բեկոր-
ները • — Արշարոյսը կը ծագի: — Կարմար
կը մեռնի վերքերէն: — Փիեղալի տորմիլը

ժայր կոչ տայ, և Մուսարան ևս կը կեկայ
 իր խորհուրդէն, որպէս զի իր բարոր ուժե-
 րով դիմադրէ կայսերաներուն: — Կռակաշին՝
 անօրանար իր պարտոշրեկէն՝ կ'երբայ ար-
 տաստելոչ իր զինուորները կրունրս յերան
 քարանձաւներուն մէջ: — Մարտ: — Փիեզայ
 կը հիանայ՝ Ռսկարի, Օսախանի որդոյն քա-
 ճոշիւններուն վրայ: Կոչ տայ ղեռածաղիկ
 դիւզագիւն՝ յաղբոշրեկէն յետոյ՝ գովեառներ
 և խրատներ: — Դրոշագ Փայիկաս—Ուշիսի:
 — Փիեզայ՝ բշնարիին շարժումները դիտել
 կոչ տայ: — Գօլ, որդի Մորեիի, անեկէն
 բաւցեղապետներէն մին, կը փախարի հե-
 տելեայ պատերազմին՝ հրամանար ըլլալ: —
 Հոս կ'աւարտի երրորդ օրը:



Փ Ի Ն Գ Ա Լ



ԵՐՐՈՐԴ ԵՐԳ

Ելլ Սիրիմ բարգերուն երգերը, ըսաւ
 կուկուլին: Հաճելի է ինձ՝ լսել հին ժա-
 մանակներու վեպերը: Անոնք ինծի համար
 են՝ ինչպէս առաւօտեան անդորրութիւնը,
 ինչպէս զով շողը՝ որ կը թրջէ բլուրները,
 երբ արեւը՝ տկար ճառագայթներ միայն կ'ար-
 ձակէ անոնց դարեւանդին վրայ, և կապու-
 տակ ու հանդարտ լիճը կը քնանայ հո-
 վիտաներուն խորը: Ո՛վ կարբիւ. ձգէ՛ նորէն
 ձայնդ, և զուրցէ՛ ինծի Տուրայի երգերը,
 այն ուրախաւէտ երգերը՝ որոնցմով հնչեց
 իմ պալատս, երբ Փիեզայ ներկայ կ'ըլլար
 իմ հանդէսներուն, և կը տեսնէի անոր հո-

գիւն բոցալափը՝ իր հայրերուն բաջա-
գործութիւններուն յիշատակին:

— Ողջն բեղի, երգեց կարբիլ, ողջն,
Փինգալ, փառահեղ զօրավարդ. բու շահա-
տակութիւններդ նշանաւոր ըրին պատանե-
կութիւնդ: Լոկլին սպասեցաւ բարկութեանդ
կրակոյ՛ը՝ այն տարիքէ՛դ՝ ուր վարդ այսերդ
մրցումի կ'ելլէին օրիորդներուն նուս թուշե-
րուն հետ: Մեր կոյսերը կը ժպտէին այն
չնորհալի գեղեցկութիւններուն՝ որոնք կը
փթթէին գեռաբուսիկ մարտիկին զէմքին վրայ.
բայց մահը իր ձեռքերուն մէջն էր. հօր
էր և ահաւոր Լորայի ջուրերուն նման: Իր
մանկութեան բարեկամները անոր կը հե-
տեւէին: Յաղթեցին անոնք Ստարնոյի, Լոկ-
լինի թագաւորին. յետոյ վեհանձնութեամբ
զանիկա իր նաւերուն յանձնեցին. բայց ա-
նոր սիրտը ուռած էր գոռզութեամբ և ցա-
սումով. իր հոգիին խորը՝ նորափթիթ յաղ-
թականին մահը կը մտածէր. վասն զի Փին-
գալէ զաս ո՛չ ոք երբեք չէր կրցած նուաճել
ահեղագօր Ստարնոն:

«Ստարնոյ, գարձած իր Լոկլինի անտառ-
ները, կը նստի սօնական սրահին մէջ. կը
կանչէ Մնիւանը, ալէժաղիկ ծերունին, այն՝
որ մէկէ աւելի անգամներ երգեց Լորայի

շրջանակին շուրջը: Իր երգերուն ձայնէն կը
յուզուէր զօրութեան նուիրական վէճը¹, և
գիւցազներուն բախտը կը փոխուէր պատե-
րազմի գաշտին մէջ:

«Ծերունի, բաւ Ստարնոյ, գնա՛ ծովէն
պարփակուած Մորուսնի ժայռերուն վրայ:
Ըսէ՛ Փինգալին, բսէ՛ անապատի այդ թա-
գաւորին, բոլոր մարտիկներէն ամենէն ա-
ւելի գեղեցիկին, թէ՛ իրեն կու տամ իմ
աղջիկս. իմ աղջիկս, կոյսերուն մէջ ամե-
նէն աւելի չքնադագեղը. ձիւնին փայլը՝ խա-
ւար է անոր սպիտակութեան քով. ալիքնե-
րուն փրփուրը՝ նուազ քաղցր է քան իր ծոցը.
Իր հոգին՝ ամբիժ է և մեծանձն: Թող զայ
ուրեմն՝ իր ամենէն աւելի նշանաւոր պետերն
հետն առած՝ միանալու աղջկանս հետ, որ
սնած է պալատիս առանձնոցին մէջ»:

«Մնիւան կը հասնի Ալբիոնի լեռները.
Փինգալ կը մեկնի անոր հետ. իր սիրտը
սիրով գինոյցած կը կանխէ իր նաւերուն
թռիչքը՝ Հիւսիսի կոհակներուն վրայէն:

1. Հոս ակնարկութիւն մը կայ Լոկլինի կրօն-
քին, և վե՛ս զօրոչքեանը՝ գուցէ Սկանտինաւ-
եան Աստուածութիւններէն մէկը կը պատկե-
րացնէր:

« Բարի եկար, ըսաւ խոժոռագէմ Ստարնոն. բարի եկար՝ Մորուենի ժայտերուն թագաւորդ. ողջոյն ձեզի, սիլ զիւցագոներ, որ անոր կը հետեւէք պատերազմներու մէջ : Ամայի կղզիին զաւակներդ, երեք օր ամբողջ տօն պիտի կատարէք պաշտօնս մէջ. երեք օր պիտի հալածէք անատիս կինճերը, որպէս զի ձեր համբաւը կարենայ թափանցել մինչև այն գաղանի թաքստոցը՝ ուր կը բնակի գեղանի Ագանդեկիկան :

« Չիւներու թագաւորը անոնց մահը կը մտածէր, բարեկամական հանդէս մ'ընծայելով անոնց : Փինդալ, որ չէր վստահեր իր թշնամիին դէմքին վրայ, բւրբորովին զինուած երեւցաւ կոչունքին : Մարդասպանները՝ սարսափահար չկրցան հանդուրժել զիւցազին նայուածքներուն հանդէպ, և փախան իր ներկայութենէն : Սակայն ուրախութեան ձայները կը լսուին. հնչուն տաւիղները կը թըրթուան բարդերուն ձեռքին տակ, որոնք կ'երգեն կարգաւ պատերազմներու փառքը կամ կոյսերուն գեղեցկութիւնները : Ուլլին, Փինդալի բարդը, կոնայի բլուրներուն գաշնակաւոր երգելը, կը լսուէր հոն : Երգեց ան Չիւներու թագաւորին ազջկան շնորհները, և Մորուենի զիւցազին փառքը : Գեղազէշ

Ագանդեկիկան լսեց անոր շեշտերը. թողուց առանձնօցը՝ ուր կը հեծէր ծածուկ, և եւրեցաւ՝ երկնային հրաշալի գեղով մը, ինչպէս լուսինը՝ արեւելեան ամպի մը եզերքը : Լուսեղէն շրջանակի մը նման կը շրջապատէ զանի՝ իր գեղին փայլը. իր թեթեւ տօտիկներուն գրնդիւնը կը զօշոտէ ականջը՝ ինչպէս աստուածային ներդաշնակութիւն մը : Կը տեսնէ, կը սիրէ նորափթիթ զիւցագոնը : Իր սիրտը կը բարախէ իղձերով՝ որոնց հետ կը պատերազմի իր ամօթխածութիւնը : Իր կապոյտ աչքերը զանի կը փնտռեն և կը հանդէշին անոր վրայ խանդակաթ. իր հոգին եռանդուն մաղթանքներ կ'ընէ՝ յերջանկութիւն Մորուենի պետին :

« Երբորդ օրը կը ծագէր լուսածածանչ կինճերուն անտառներուն վրայ : Ստարնոյ, ծածկկելով իր նենդութիւնը, որսի կ'երթայ, Փինդալն ալ միասին : Օրուան կէսը անցած է արդէն, և Փինդալի տէգը՝ ներկուած է Գորմալի վայրենի հիւրերուն արիւնովը : Ճիշդ այն ատեն եկաւ Ստարնոյի դուստրը՝ զանի գտնելու : Իր անուշիկ աչուրները լի էին արցունքով. և սիրոյն յուսահատութեամբ կ'ուզէ անոր այս խօսքերը.

« Փինդալ, նշանաւոր ցեղի զաւակ, մի

վտառելի երբեք Ստարնոյի ամբարտաւան սրտին. այս անտառին մէջ ծածկուած են մարդասպաններ: Զգուշացիր այն մթին որջերէն՝ ուր մահը կը սպասէ քեզի. բայց զթացիր վրաս, նորաբուսիկ օտարական, զթացիր Ագանդեկկայի վրայ: Մորուենի թագաւոր, ազատէ զիս հօրս կատաղութենէն»:

«Երեսասարգ զիւցազնը, անոնց վախի և յուզումի, կը յառաջէ՛ իր հաւատարիմ բարեկամներուն հետ: Վատ մարդասպանները կ'իյնան իրենց հարուածներուն տակ. և Գորմալի անտառը կը հնչէ՛ անոնց վրէժխնդիր աղաղակներովը:

«Որտորդները հաւաքուած են Ստարնոյի պալատին առջեւ: Իր յօնքերուն սեւ թանձրութեան քակ՝ Ստարնոյ կը թաւալեցընէր բարկացայտ աչքեր:

«Բերէ՛ք հոս, գոչեց ան, բերէք աղջիկս՝ իր Մորուենի գեղեցիկ թագաւորին: Իր քաղցր խօսքերը ապարդիւն չմնացին. և շնորհիւ իրեն, Փինդալի ձեռքը կարմրեցաւ ժողովուրդիս արիւնովը»:

«Եկաւ ան՝ արցունքոտ աչքերով. իր սեւ մազերը ցիրուցան էին. իր սպիտակ հրաշագեղ մերկ ծոցը՝ ուռած էր հառաչներով: Ստարնոյ կը խողխողէ զանի իր սուբով:

կ'իյնայ ան նման ձիւնի գնդակի մը՝ որ կը փրթի Հոսնանի ժայռերէն, ձմեռ օրուան մը տխուր լուութեանը մէջ:

«Փինդալ յուսահատած կը կանչէ իր մարտիկները, և զէնքերը կը հնչեն մահազանգակի նման: Կը մշուի սարսափելի պատերազմ՝ մը. Լոկլինի զաւակները կը մեռնին կամ կը փախչին. . . Փինդալ՝ չքնաղազեղ Ագանդեկկայի անկենդան գիակը կը տանի կը զնէ իր նաւին մէջ: Իր գերեզմանը՝ այս օր՝ կը բարձրանայ Մորուենի գագաթին վրայ, և ծովը կը մռնչէ անոր շուրջը:

— Խաղաղութիւն իր հողիին, ըսաւ Կուկուլլին, և բարդին՝ որ իր երգերով կը կատարէ գմեղ: Ահարկու էր Փինդալ իր երկտասարգութեան կորովին մէջ, ահարկու է տակաւին իր բազուկը՝ իր ծերութեան մէջ: Լոկլին նորէն պիտի խորտակուի Մորուենի թագաւորին առջեւ: Ո՛վ լուսին, երեցիր արծաթէ ամպիւք քլանցքին ներքեւ. լուսաւորէ գիշերուան մէջ անոր ձերմակ առաջասանները ալիքներուն վրայ, և եթէ կայ երկնային ոգի մը՝ նստած այս գիշերուան վրայ՝ որ կ'իջնէ գէս ի երկիր, փոթորիկներու առաջնորդ, հաճէ՛ խութերէն հեռացընել իր նաւերը՝ որոնց կը սպառնայ աղջամուղջ խաւարը»:

Լեւոն հեղեղատին բոլ այսպէս կը խօսէր Կոչուլին, երբ Մաթայի որդին, Կալմար, երեցաւ բլրան վրայ: Դաշաէն կու գար. վիրաւորուած և արիւնով թաթաւուչ, կը կոթընէր իր աէզին վրայ: Տկարացած էր զիւցազին բազուկը. բայց իր հոգին՝ պահած էր իր զօրութիւնը:

«Բարի եկար, Մաթայեանդ, ըսաւ անոր Կոնալ. բարի եկար բարեկամներուդ մէջ. բայց ինչո՞ւ համար այդ խղրուկ հառաչը խոյս կու տայ կուրծքէդ, որ երբեք վախը չէր ճանչցած:

— Եւ որ պիտի չճանչնայ երբեք: Կոնալ, հոգիս վտանգին մէջ մեծցաւ, և ցնծութեամբ կը խայտայ պատերազմի խօշիւնին: Հոչակաւոր ցեղէ եմ. Կալմար՝ առաջինը եղաւ իմ ազգատոհմիս, Կալմար՝ որ կը խողար մըրիկներուն մէջ, որուն սեւ նաւակը կը խոյանար ծովուն վրայ և ասպարէզ կը կարգար փոթորիկին: Գիշեր մը՝ ոգի մը խոռվեց տարերքները: Կոհակները կ'ուռին, ժայռերը կը սասանին, հովերը կը վանն իրենց առջեւէն՝ փայլակներով յղի ամպերը: Դողաց Կալմար և ափը եկաւ. բայց իսկոյն, ամհալով իր սարսափէն, նորէն կը նետուի՝ կատաղած ալիքներուն վրայ, և կ'արհամարհէ հո-

վերու ոգին: Մինչդեռ երեք երիտասարդ նաւաստիներ կը կառավարեն ծիփուն նաւակը, կեցած է ինքը՝ սուրը մերկացած: Երբոր ամպը ցած իջած կ'անցնի անոր բովէն, կը բռնէ անոր սեւ գնդակները, և կը մխէ իր երկաթը անոր մութ մառախուղին մէջ: Մըրկի ոգին կը թողու օդը. լուսինը և աստղերը կ'երեւին երկինքի դաշտին մէջ:

«Այսպէս էր իմ ցեղիս անվեհերութիւնը, և ես արժանաւոր եմ իմ նախնիքներուս: Բաջէն կը փախչի վտանգը: Բաղդը կը սիրէ պսակել յանդգնութիւնը:

«Բայց դուք, Երինի կանաչ հովիտներուն զաւակները, քաշուեցէք Լեւոնայի արիւնոտոզ դաշտերէն: Հաւաքեցէք մեր բարեկամներուն պիտեր մնացորդները, և միացէք Փինդալի: Լսեցի Լոկլինի չուն՝ որ կ'արշաւէ. Կալմար կ'ուզէ կենալ մինակ և պատերազմիլ: Չայնս պիտի որոտայ միջոցին մէջ, ո՞վ բարեկամներս, հազար մարտիկներու խուճապական աղաղակներուն նման: Բայց դուն, Սեմոյի որդի, յիշէ զիս: Տուր վերջին պատիւները Կալմարի անկենդան մարմնոյն: Երբ Փինդալ պատերազմի դաշտը քանդէ աւերէ, զիւր զիս հոյակապ քարի մը ներքեւ՝ որ պատմէ իմ համբաւս ասպազայ դարերուն: Սըրել տուր

Կալմարի մօրը՝ իր արցունքները, տեսնելով իմ փառքերուս վկայ՝ գերեզմանը:

— Ո՛չ, որդի՛ Մաթայի, պատասխանեց Կուկուլլին. ո՛չ, զքեզ չեմ թողուք երբեք. իմ ուրախութիւնս՝ անհաւասար ուժերով պատերազմելուն մէջ է. հոգիս վտանգի ատեն կը կրկնուի: Կոնալ, և դու, մեծարոյ կարուբլ, առաջնորդ եղիք Երևնի տխուր զաւակներուն, և երբ պատերազմը ըմնայ, եկէք փնտոելու մեր մարմինները՝ պառկած այն կերճին մէջ, վասն զի մենք պիտի մնանք հոն, այն կազնիին քով, խոնուրդին մէջ... Մորան, վազէ՛ դէպ ի Լենայի մացանները. բա՛նք Փինդալի թէ Երևն գերի ինկաւ, և ստիպէ որ փութացընէ իր քայլերը»:

Առաւօտը կը սկսի ճերմըղցընել Կրոմլայի կատարը. ծովու զաւակները կ'իւլեն բլուրն ի վեր: Կալմար կեցած կը սպասէ անոնց. քաջութեան կրակը կը բորբոքի իր զայրացած հոգիին մէջ. բայց խիտն իր դէմքը կը դեղնի: Անգօր, կը կոթընէր իր հօրը տէգին վրայ, զոր վերցուց Լարայի սրահներէն, իր արտասուալից մօրը աչքին առջև. դիւցազնը տակաւ կորսնցընելով իր արխնը՝ կը տկարանայ, և կ'իյնայ՝ Կոնայի դաշտերուն վրայ մեռած ծառի մը նման:

Տխրադէմ Կուկուլլինը կը մնայ միայն անշարժ՝ ինչպէս ժայռ մը աւազներուն միջև. կու դայ ծովը իր ալիքներով. իր գլուխը կը ծածկուի փրփուրով, և իր կողերը կը վաննն կոհակներուն յարձակումը: Հուսկ, գորշախոան մառախուղներու ծոցէն, կ'երևին հորիզոնին վրայ Փինդալի առագաստները. շարժուն անտառ մը կարծես՝ փրթած նաւաբեկեալ երկրէ մը:

Սուարան, կը նշմարէ զանոնք բլրան բարձունքէն. կը թողու պատերազմը, և առագ քայլերով ընդ առաջ կը փութայ նորեկ թշնամիին: Նման Հիւսիսային Ուկրաինն որ կը խուժէ իր ալիքներով Խնիստորի հարիւր կղզիներուն մէջէն, Լոկլինի ջոկատները այսպէս հորդան կու տան Փինդալի դէմ:

Կուկուլլին, տխուր, աչքերն սքողուած առջնորդ արցունքներով, գլխիկոր, կը քալէ զանդաղօրէն, քաշելով իր ետևէն իր երկայն տէգը. կը մխրճի Կրոմլայի անտառին խորը, լալով իր բարեկամներուն մահը. կը վախնայ Փինդալի առջև երևնալէ, անոր՝ որ զինքը միշտ յաղթանակին գիւղը և իր յաղթութիւններուն շողիւնին մէջ տեսած էր:

« Իմ դիւցազներէն քանիննրը, կ'ըսէր ան, քանիննրը Խնիսիւնի զօրավարներէն, որոնց

ուրախութիւնը կը փայլատակէր մեր տօներուն մէջ, պառկած են արդ անթաղ՝ դաշտին վրայ... Աւ պիտի չհամբմամ անոնց քայլերը մարդին վրայ, ալ պիտի չլսեմ անոնց ձայնը՝ այժեամբնու որսորդութեան ատեն: Տեղոյն և անշունջ՝ կը պառկին իրենց վերքերուն արեան մէջ, այն մարտիկները՝ որ իմ բարեկամներս էին: Ողիններ այն զուգահներուն որոնք զիս կը սիրէին, եկէք այցելելու կուկուլլինը իր առանձնութեան մէջ, եկէք հովերու վրայ՝ որոնք հեծել կու տան Տուրայի անձաւներուն տերեւին, եկէք հետս խօսակցելու. հոն՝ քաշուած մահկանացուներէն՝ պիտի աւարտեմ վերջին օրերս: Ոչ մի բարդ պիտի չպահէ յիշատակս. ոչ մի մեշտակարան պիտի չկրէ անունս: Լաց զիս, սո՛վ իրագեղա, կուկուլլին կը ծածկուի մեռելներուն մէջ, վասն զի իր համբաւը ոչնչացաւ»:

Այսպէս կը հեծէր Երիսի պետը, կրում լայի ամայի անտառներուն մէջ թափառելով: Փինգալ, կանգուն իր նաւին վրայ՝ կը ձօձէր իր սայրասուր տէգը. զարհուրելի էր իր զէնքերուն փայլը, մահուան օդերեւոյթին նսեմ բոցերուն նման, որ սարսափ կ'ազդեն մուրրուած ուղեւորին, այն ժամուն՝ երբ լուսինը կը խաւարի երկինքին մէջ:

«Պատերազմի ողին մահ ցաներ է, ըսաւ Փինգալ, և ամէն տեղ իմ բարեկամներուս արեւնը կը տեսնեմ: Սուզը կը պատէ Լեւնայի դաշտերը. ամայութիւնը կը բնակի կրում լայի անտառներուն մէջ. տեսան անոնք իյնալը իրենց որսորդներուն՝ հասակի կորուկութեան մէջ. և Սեմոյի ուղին ոչ եւս է: Հոնոյ, Փիլլան, զաւակներս, հնչեցուցէք եղջերեայ փողը. եկէք այն բլրան վրայ, և, կեցած Լամդարդի գերեզմանին քարին վրայ, կանչեցէք թշնամիները: Թող ձեր ձայնը տիրէ ջոկատներուն վրայ, նման ձեր հօրը ձայնին, երբ պատերազմ կը մղէ ան և կը պարզէ իր քաջութիւնը: Գարշելի Սուարանին կը սպասեմ այս ափունքին վրան. բոլոր իր ժողովուրդը թող իր հետ գայ: Պիտի տեսնեն անոնք թէ սրչափ զժողակ են ի վրէժնորդութիւն՝ մեռելներուն բարեկամները»:

Հոնոյ կը թռչի կայծակի նման. Փիլլան՝ անոր կը հետեւի նուազ երազ. մթին է իր նայուածքը նման աշնան մառախուղներուն: Հնչեց արդէն անոնց ձայնը Լեւնայի մարդերուն վրայ. Ովկիանի զաւակները ճանչցան Փինգալի եղջերեային ձայները: Հովերէն ձեծուած կոհակը չ'իջնեմ Ձիւներու թագա-

ւորութեան փոփոխութիւն՝ աւելի մոլեղնու-
թեամբ և շառաչով՝ քան Լոկլինի գաւախ-
ները բլրան զափկայրէն: Անոնց գլուխն է
ինքը՝ Սուարան, սպառնալիքը՝ բերանին մէջ,
և կատաղութիւնը՝ սրտին: Իր կայծակնա-
ցայտ աչքերը բոցերու մէջ կը թաւալին:

Փինգալ կը ճանչնայ Ստարնոյի որդին,
և Ազանդեկիկան կը յիշէ: Սուարան, զեռ
պզտիկ, լացած էր իր քոյրը: Փինգալ՝ ա-
նոր կը զրկէ Ռւլին բարդը՝ պատերազմա-
կան կոչունքի հրաւիրելու համար զանիկա.
վասն զի իր հոգին տխուր կերպով կը յու-
զուի յիշելով իր երբեմնի տարփանքները:

Ռւլին, տարիքէն զանկազցած քայլով մը,
կ'երթայ գէպ ի Ստարնոյի որդին, և կ'ըսէ
անոր.

«Ռ՛վ գուն որ մեզմէ հեռուն՝ Լոկլինի
երկրին մէջ կը բնակիս, եկուր Մորուենի
զօրապետին կոչունքին, և այս օրս հանդըս-
տեամբ անցուր. վաղը, ո՛վ Սուարան, կը պա-
տերազմինք, կը ջախջախենք վահանները:

— Ո՛չ, վաղը չէ. կը պատասխանէ Ստար-
նոյի որդին. այսօր խորտակենք վահանները.
գնա՛ ըսէ Փինգալի, թէ վաղը իմ հանդէսս
պիտի կատարուի այն երկրին վրայ որ պիտի
կոխկռտէ իր զիակը:

Ռւլին՝ Փինգալին կը գառնայ.

«Ծատ լաւ, կ'ըսէ Փինգալ ժպտելով. Թող
Սուարան վաղը տայ իր հանդէսը. այսօր,
հաւատարիմներս, պիտի խորտակենք վա-
հանները: Օտտիան՝ գուն իմ՝ քովս կեցելը.
Գօլ, սրէ՛ սուրդ. Փերգուս, լարէ՛ աղեղդ. և
գուն՝ Փիլլան, պատրաստէ՛ տէգդ: Բարձրա-
ցուցէք ամէնքնիդ ձեր լայն վահանները.
Թող ձեր սաղաւարտներուն զարգամանակները՝
մահուան բաշերն ըլլան: Քալենք ընդ առաջ
փառքին, և եթէ յանկարծ վրայ հասնի զի-
շեր, գումարուեցէք զէնուզարդիս շողիւննե-
րովը»:

Մորուենի վրայ փրթած փոթորիկը, եր-
կինքին մէջ զիզուած ամպերը, մոլեղին Ռվ-
կիանոսի ալիքները՝ որ գէպ ի փոփոքը կ'ար-
շաւեն, նուազ ահաւոր են քան երկու ժողո-
վուրդներուն խառնուրդը՝ Լինայի անծայր
գաշտին վրայ: Օրհասականներուն ճիշերը
կ'ոտնան բլուրներուն մէջ, նման կայծակի
հաջիւններուն՝ գիշեր ատեն, երբ ամպը կը
պատուի Կոնայի վրայ, և կը լսուին սուր
ճիշերը հազար ուրուականներու՝ բերուած
ամպերուն վրայ:

Փինգալ կը նետուի ամենէն աւելի խիտ
թշնամի գունդերուն մէջ: Ծոած կաղնիները
կը հեծնն, և քարաժայռերը կը թաւալին
ջոկատներու ոտքերուն տակ:

Արիւնը կը խոխոջէ հօրս ձեռքին տակ¹ :
 Կը յիշէ իր երիտասարդութեան պատերազմ-
 ները, և, իր ընթացքին մէջ, կը լափէ պա-
 տերազմի գաշար :

Հոնոյ անոր ետեւէն կը փայլատակէ
 հրեղէն սրճի մը պէս : Գօլ, Փերգուս և Փիլ-
 լան կը զարնեն կրկնապատկուած հարուած-
 ներով :

Ես իսկ կը քաշեմ Մորուենի թագաւորին
 աջ կողմէն : Հազար անգամ բազուկս կու
 ապ մահը՝ որ կը քաշէ ծխաշունչ սուրիս
 փայլակին առջեւէն : Մազերս գեռ ճերմըկցած
 չէին այն տանն տարիներէն, և ծերութիւնը
 չէ՛ր գողացըններ ձեռքս. աչքերս չէին՝ այս
 օրուան պէս՝ ծածկուած յաւիտենական խա-
 ւարով, և սրունքներս չէին կ'ընտիր ընթաց-
 քին մէջ :

Ո՛վ պիտի համբէր մեռելները, և գիւցազ-
 ներուն քաջութիւնները, այն հոչակաւոր օ-
 բուան մէջ, ուր Փինգալ ջախջախեց իր յազ-
 թութեամբ Լոկլինի մարտիկները : Հեծու-
 թիւնները բլուրէ բլուր կը թափառէին, մինչեւ
 եկաւ զիշեր ծածկելու ամէն բան իր ստուեր-
 ներով : Տեղոյն և սարսափնէն սարսառելով՝

1. Օստիանն է խօսողը :

երկչոտ այծեամներու հօտի մը նման, Լոկ-
 լինի զաւակները բլրան վրայ կը քաշուին :

Յաղթականները կը նստին՝ լսելու համար
 տաւիղներուն ձայները, Լուբարի խաղաղ
 վտակին ափունքը : Փինգալ կ'ունկնդրէ բար-
 դերուն երգերը՝ որոնք իր յաղթանակը կը
 հոչակեն : Հովը կը տանի կը բերէ իր ճեր-
 մակ մազերը, և իր մաղձոտ մտածութիւն-
 ները դէպ ի անցեալը կը գառնան : Անոր
 բոլն էր իմ նորափթիթ, սիրելի Ռսկարս.
 կ'ըլնամ իր տէգին, կը հիանար Մորուենի
 թագաւորին վրայ, և իր հոգին կ'եռանդնո-
 տէր գիւցազին փառապանծ վէպերով :

« Որդի որդոյս, ըսաւ մեծ զօրավարը .
 Ռսկար, պատիւ երիտասարդ հասակի, տե-
 սայ սուրբի շողալը յաղթութեան ճամբուն
 մէջ, գուն պիտի հետեւիս մեր նախնիքնե-
 րուն օրինակին. գուն պիտի նմանիս Տրեն-
 մորի, մահկանացուներուն առաջինին, և
 Տրաթալի, գիւցազներուն հօրը : Երկուքն ալ
 նշանաւոր ըրին իրենց մանկութիւնը պատե-
 րազմներու մէջ. երկուքն ալ երգուեցան բար-
 դերէն : Գիտցիր անոնց պէս, ո՛վ Ռսկար,
 նուաճել մարտիկը՝ որ կը զխմադրէ. բայց
 ինայէ տկարին : Խողխողէ՛ առանց ողորմե-
 լու թշնամին՝ որ գետին ինկած է՝ զէն ի

ձեռն, բայց ներէ, յաղթութենէն ետքը, ամէն անոնց՝ որ քու զթութիւնդ կը հայցեն: Այսպէս ապրեցաւ Տրեմանր, այսպէս եղաւ Տրաթալ, այսպէս է Փինգալ:

« Բազուկս միշտ նեցուկ եղաւ հարստահարեալին, և տկարը պատուապարեցաւ վահանիս ետեւը:

« Ոսկար, քեզի պէս երիտասարդ էի, երբ ինծի եկաւ չքնաղ Փայինաս—Ուլլիսը, այն կախարդիչ կոյսը, Կրակայի թագաւորին աղջիկը:

« Կոնայի մարգերէն կը դառնայի, քանի մը մարտիկներ միայն ունենալով հետս: Խեղճ նաւակ մը կ'երեւէր ծովուն հորիզոնին վրայ. կարծես սեւ ամպ մըն էր՝ փոթորկին շունչէն տարուբերուած: Ծուռով կը մօտենայ ան, և մենք, զեռատի կին մը կը նշմարենք՝ յուսահատութեան բոլոր անկարգութեան մէջ. իր տեղոյն այտերը և իր ձիւնազեղ ծոցը ծածկուած էին արցունքով:

« Դուտար զեղեցկութեան, ըսի անոր սիրով, ինչո՞ւ համար կու լաս դուն: Երանի թէ կարենայի պաշտպանել զքեզ, ո՞վ կոյս ծովու: Սուրս կրնայ փշրիլ, խորտակիլ՝ թշնամիի մը վահանին վրայ, բայց սիրտս չունի մրցակից:

« — Դու ձեռքդ եմ, ո՞վ քաջերու պէտղ, ըսաւ ան հառաչելով. պաշտպանէ՛ զիս, փառապանծ պատերազմո՞ղ: Կրակայի թագաւորը կը գգուէր զիս, զիս՝ իր ցեղին ամենէն աւելի փայլուն բողբոջը. և շատ անգամներ՝ Կրովայի ամայի արձագանգները կրկնեցին սիրոյ հառաչները՝ որոնք կ'ուղղէին դժբախտ Փայինաս—Ուլլիսի: Բորբար, Սորայի թագաւորը, սիրահարուեցաւ ինծի: Այդ զօրավարը՝ նշանաւոր է իր յաղթութիւններով, բայց իր աչքը տխուր բոց մը կը փայլատակէ, և զոռոզութեան փոթորիկները իր սրտին մէջ կը բնակին: Անկէ է որ կը փախչիմ ալիքնւրուն մէջէն. ան է որ զիս կը հալածէ:

« — Ապահովուէ՛, ազադակեցի, յափըշտակիչ զեղեցկութիւն. ալ մի վախնար Սուրայի ատելի թագաւորէն. պիտի տեսնես դուն անոր փախչիլը, եթէ Փինգալի բազուկը կը համապատասխանէ իր եռանդեան: Կրնայի, ո՞վ դուտար ծովու, պահել զքեզ առնուշակ գանձի մը նման՝ անձանօթ անձաւի մը մէջ. բայց Փինգալ երբեք փախած չէ՛ այն տեղերէն՝ ուր վտանգն անոր կը սպասէ: Եկուր զէնուզարդիս շուքին տակ, հանդէ վստահօրէն սուրբիս բերանին ներքեւ:»

« Տեսայ այն ատեն որ արցունքի շիթեր

կոյսին այտերն ի վար կը հոսէին: Գեղեցիկ էր ան կապոյտ երկինքին նման, և սիրաս յուզուած էր բոլորովին:

«Քիչ ատենէն բոցավառ աչքս կը նշմարէ հեռուն Բորբարի նաւը, որ կը սուբայ առազաստները բացած: Կոհակը կը ճերմըկի և կը փշրի իր ողնափայտին կողերուն վրայ, և ալիքները կը մղեն զայն մրցելով:

«Թո՛ղ, կ'ըսեմ անոր, թո՛ղ Ուլկիանը, հեռուոր երկիրներու թաղատոր: Եկուր ասոնակից ըլլալու պաշտիս մէջ: Տունս ասպաստանարան մըն է հիւրերու»:

«Փայինաս—Ուլլիս կը գողար քովս. նես մը կ'արձակէ Բորբար, և կոյսը կ'իյնայ:

«Չեոքդ անլըէպ է, բայց նենդաւոր, ս'ի Բորբար, վասն զի ասիկա տկար թշնամի մըն էր»:

«Մենք կոռեցանք կատաղութեամբ, և թէև քաջակորով, Բորբար հողին փշեց իմ հարուածներու տակ: Քարէ երկու գերեզմաններու տակ զեռեղեցինք անբախտ զեղեցիկը և անգութ սիրահարը:

«Այսպէս էի ես իմ երիտասարդ հասակիս մէջ: Բայց զուն, Ոսկար, նմանէ Փինզալի ծերութեան. պատերազմ մի փնտոեր երբեք. բայց եթէ ներկայանայ, երբեք մի խուսափեր:

«Փիլլան, Ոսկար, գերազանցեցէք հովերը, թոնք դաշտերուն վրայէն, և զիտեցէք Լոկլինի զաւակները: Կը լսեմ խառնաշփոթ ազմուկը՝ ուր կը ձգէ զանոնք երկիւղը: Գացէք, թող չպրծին անոնք սուրէս Հիւսիսային ալիքներուն վրայ, վասն զի որքան մարտիկներ Երինի՛ պատկած հոս վրէժ կը կանչեն»:

Թուան երկու զիւցազները՝ մահու հրեշտակ երկու ուրուականներու նման:

Այն ատեն Մորնիի որդին Գօլ, կը ներկայանայ անվեհեր կեցուածքով մը՝ տէգը ձեռքը:

«Ո՛ր Փինգալ, կը գոչէ զիւցազնը, ըսէ բարդերուն՝ որ իրենց երգերով յոգնած մարտիկներուդ վրայ քաղցր քուն հրաւիրեն: Եւ զուն, մարդախոշոշ սուրդ պատեանին մէջ զիր, և ձգէ՛ որ վաղը պատերազմին մեր ցեղերը: Հոս պիտի տկարանանք մենք անփառունակ, և միայն մեր զօրավարն է որ կը պատերազմի և կը յաղթանակէ: Երբ առաւօտը ճերմըկեցնէ մեր բլուրները, զիտէ զուն հեռուէն մեր քաջութիւնները: Լոկլինի մարտիկները թո՛ղ մենամարտին հետս, և բարդերը հոչակեն իմ համբաւս... Այսպէս վարուեցան երբեմն քու ազնուական նախնիքդ. այսպէս վարուէ՛ և զուն, ս'ի Փինգալ:


— Մորնիի որդի, պատասխանեց զիւ-
ցաղնը, կը սիրեմք քաջութիւնը: Պատերազ-
մէ՛, կ'ուզեմք, բայց տէգս մօտէն քեզի պիտի
հետեւի, պաշտպանելու համար յանդուգն
արութիւնը Երգեցէք, միացուցէք ձեր
ձայները ներշնչուած բարդեր, և իջեցուցէք
վրաս խաղաղաւէտ բունը: Փինդալ կը հանդչի
ահա հոս, զիշերային հովերուն մրմունջնե-
րուն տակ: Եւ դուն, սիլ Ալբանդեկիա, եթէ
քու անուշակ հոգիդ կը թափառի այս տե-
ղերուն շուրջը, քու հայրենիքիդ գաւակնե-
րուն մէջ, կամ եթէ կը նայիս վերէն, շնոր-
հաշուք ուրուական, Լոկլիսի առագաստնե-
րուն վրան, եկուր երանգներու մէջ ինծի
այցելելու: Քնքուշ կոյս, որ այնչափ սիրելի
եղար ինծի, եկուր երեւցիր ինծի հրաշագեղ
անուշակ գէմքովդ»:

Հազար տաւիղներ և հազար ձայներ կը
միացընեն իրենց քաղցրանուագ վաշնակու-
թիւնները: Բարդերը Փինդալի շահատակու-
թիւնները կ'երգեն և իր ցեղին փառքերը:
Կը լսուէր անոնց մէջ երբեմն երբեմն և Օս-
սիանի անուներ:

Օսսիան, աւանդ, այսօր սուզուած է ցա-
ւերու մէջ: Կուռեցայ, յաղթեցի յաճախ
Երինի պատերազմներուն մէջ, բայց հիմայ,

կոյր և լքեալ, կ'անցընեմ օրերս հասարակ
մահկանացուներու հետ:

Ո՛վ Փինդալ, չեմ տեսներ զքեզ այլ ևս
շրջապատուած ցեղիդ մարտիկներովը. վայրի
վազանները կու գան կ'արածին Մորուենի
մեծ թագաւորին գերեզմանին վրայ: Խաղա-
ղութիւն ստուերիդ, սուրբու թագաւոր,
աստղ Կոնայի, և վեհապանծ օրինակ զիւ-
ցաղներու:



ՕՍՍԻԱՆ



Փ Ի Ն Գ Ա Լ

ԶՈՐՐՈՐԴ ԵՐԳ

Ն Ա Խ Ա Դ Ր Ո Ի Թ Ի Ի Ն

Չորրորդ օրուան ևսխընթաց գիշերը՝ Օս-
սիան կ'երգէ իր քաջոչքիւնները Լեզոյի լի-
նիկն քով, և իր տարփանքները Եշիր-Առի-
նի, Ոսկարի մօրը հետ: — Եշիր-Առի-
նի ստուշերը կ'երեւի սևնոր, և կ'ըսէ թէ Ոսկար
կռիշի բռնուած է բշևանի պահանջողներու
հետ և յաղբուշերու վրայ է: — Օսսիան կը
բռնի յօգնօչքիւն իր որդոյն: — Փիկեզայ կ'եշ-
րէ, կը կանչէ իր մարտիկները և զանոնք
Գօյի կը յանձնէ. յետոյ կ'երբայ կը կենայ
բոլորսն մը վրայ պատերազմը դիտերու հա-
մար: — Կռիշը կը սկսի. Ոսկար, Օսսիանի
աչքիկն տակ՝ շիւռքերով կը ծածկուի: — Գօյ
կը յարձակի Սոսարանի վրայ. բայց իր զօ-
րոչքիւնը կը մատնէ իր քաջօչքիւնը: — Փիկե-

գալ կը որկէ Ռշիլն բարդը՝ գրգռելու համար
 զանեկա իր պատերազմական երգերով: —
 Մուսարան յաղբող կը հանդիսանայ, և կաշե-
 դոնները կը վաճառին: — Փիկգալ կ'իջևէ, կը
 կեցրնէ զանեք և կը վարէ դեպ ի րշևաւիլն:
 — Կռկոշոյիլն, զոր իր կոնայ բարեկամը և
 կարրիչ բարդը գտած էին Կրոնչա յերան
 վրայ, կը շե պատերազմին աղոռչէր. կ'ոչգի
 վազել Փիկգալի քով և մեռելի խառնորդիլն
 մէջ, բայց իր բարեկամները կ'արգիլեն: —
 Կաշեդոններուն յաղբոսրենէն յետոյ, կը որկէ
 կարրիչ բարդը խեղանցելու Մորոշենի քա-
 գաւորիլն:

Փ Ի Ն Գ Ա Լ



ՉՈՐՐՈՐԴ ԵՐԳ

Ո՞վ է ան՝ որ կ'իջնէ լեռնէն երգելով,
 սքանչելափառ՝ նման ծիրանի գօտիլն՝ որ կը
 պսակէ Լենայի ծաղկազուարթ բլուրները:
 Կոյսն է ան՝ որուն ձայնը սէր կը ներշնչէ.
 Տոսկարի սպիտակ դուտարն՝ է: Ո՞վ գուն,
 որ շատ անգամներ ունկնդրեցիր իմ երգե-
 լուս, գուն՝ որուն գողտրիկ արցունքներուն
 հոսիլը տեսայ ես, կու գամ ներկայ ըլլալու

1. Քերթողը կը համարի որ Մալուինա լեռ-
 նէն կ'իջնէ լսելու համար Ոսկարի, իր խօսե-
 ցեալին քաջագործութիւններուն վէպը: Կ'երեւի
 թէ Օստիանի որդւոյն մահուընէն յետոյ, ան
 միշտ ձերունի բարդին քով մնացած է: Այս
 երգն անօր կը նուիրէ քերթողը, ինչպէս էր
 քերթուածներէն շատերը:

մեր պատերազմներուն, թէ մտիկ ընելու Ոսկարի քաջագործութիւններուն վէպերը¹ :

Երբ պիտի գաղբիմ հառաչելէ միս մինակ՝ կոնայի վտակներուն եղբրքը: Իմ տարիներս անցան ճակատամարտներու մէջ. և վիշաք, աւաղ, կը պաշարէ այսօր տխուր ծերուք թիւնս:

Ո՛վ Մալուինա, չէի ես կոյր և թարշամած վիշտերէ. այսպէս չէի ես լալիան և թողլիք, երբ գեղանի Եւիր-Ալլինը կը սիրէր զիս. Եւիր-Ալլին, սեւահեր կոյսը, առուշահոտ ծոցով՝ ինչպէս ձորակներու շուշանը: Հազար զիւցազներ, կ'ընծայէին անոր իրենց ուխտերը, ան մերժեց անոնց սէրը. քաջարի մարտիկներու խումբ մը քաշուեցաւ արհամարհուած: Օսսիան միայն սիրուեցաւ:

Գացի զէպ ի սեւ ալիքները Լեգոյի, իր աջը ստանալու համար. տասներկու մարտիկներ իմ ազգէս, Մորուենի գաշտերուն

1. Յորչափ կը ննջէ Փինդալ, գործը՝ զիշերուան պատմաբան՝ առկախ կը մնայ: Օսսիան կը ներմուծէ հոս պատմութիւնը իր՝ Եւիր-Ալլինի հետ տարփանքներուն: Այս դրուագը կարեւոր է հոս՝ հետագայ շատ մը անցքերն հասկընալու համար:

արիասիրտ զաւակները, կ'ընկերէին ինծի: Հիւրասէր Բրաննոյի բնակարանը հասանք:

«Ուրի՞, ըսաւ ան, կու գան այս օտարական զէնքերը: Գիւրին չէ աշխարհակալել գեղեցկութիւնը՝ որ Երինի այնչափ զիւցազները մերժեց: Բայց երջանիկ եղիր դուն՝ Փինդալեան զաւակ. երանի այն կնոջ որ քեզի է պահուած: Եթէ տասներկու գեղեցկութիւններ ունենայի, որոնք զիս իրենց հայր կոչէին, զանոնք ընտրութեանդ պիտի ձգէի, համբաւի հոշակաւոր զաւակ»:

Այսպէս ըսաւ ու բացաւ ծածուկ թաքըստոցը՝ որ կը հանդչէր չքնաղազեղ Եւիր-Ալլինը. իր երկնային գեղը բարբախել տուաւ մեր սիրտերուն՝ սրգոպատին տակը, և մենք ուխտեր ըրինք Բրաննոյի աղջկան համար:

Յանկարծակի, մեր գլուխներուն վրայ, բլրան գագաթը, երեցաւ գոռոզ կորմակի գունդը: Հազար մարտիկ ունէր հետը, և դաշար կը փայլատակէր անոնց զէնքերուն շողիւններով: Հոն էին կողլա և Դունա, պատերազմի սպիներով ծածկուած, յետոյ կորովի Տոսկարը, և անոնց հետ Տագոս և քաջայողթ Փրեսդալը. հոն էր և Դայրոյ և Դալա՝ պատերազմի ժայր: Երկաթը կը

նշողէր Կորմակի ձեռքին մէջ, իր աչքերը լի էին բոցով:

Օստիան առաւ իր հետ իր մարտիկներէն ութը հոգի. քաջայանդուզն Ուլլինը, մեծանձն Մուլլոն, աղնուական և շնորհալի Սելաքան, Ոգլան և ամեհի Կերգալը և վայրագ Դումարիկիկանը: Եւ ինչո՞ւ համար գրեզ վերջինը պիտի անուանեմ, Ոգար, որ այնչափ հոչակ ունիս Արուենի թլուրներուն վրայ: Ոգար կը յարձակի Դալայի վրայ. կը կռուին մարդագետնին վրայ: Ոգար կը քաշէ սուրը և կը մխէ զայն ինն անգամ Դալայի կողերուն մէջ: Բայց շուտով կը փոխուի պատերազմին բախտը. երեք անգամ ծակեցի տէգովս Կորմակի վահանը, երեք անգամ իր աէզը ջախջախուեցաւ իմինիս վրայ: Կարեցի անոր գլուխը. հինգ անգամ ցնցեցի զայն՝ բռնած արիւնաշաղախ մազերէն. Կորմակի բարեկամները փախան:

Ո՞վ այն ատեն, ո՞վ Մալուինա, պիտի համարձակէր ըսել ինծի թէ օր մը, կոյր և հիւանդոտ, պիտի անցընէի գիշերները լայով անապատի մը մէջ. այդ ըսողը անշուշտ պէտք պիտի ունենար զինակուս հուփու շրջազգեստի մը և անյաղթելի բազուկի մը:

Բայց չեն լսուիր այլ եւս¹, Լենայի մթին զաշտին վրայ, տաւիղներուն մրմունջը և բարկերուն ձայները: Գիշերային հովերը կը փչէին ուժգնութեամբ, և ծեր կաղնիները կը շարժէին գլխուս վրայ իրենց գոգոջուն տերեւները: Եւր-Սլլին կը գրաւէր միտքս, երբ իր գեղեցկութեան բոլոր ճաճանչներովը, և իր արտասուածոր կապոյտ աչքերով՝ եւ բեցաւ ինծի իր ամպին վրան, և սկար ձայնով մը.

«Օստիան, ըսաւ ան, ելիւր և փրկէ որդիս. ազատէ՛ սիրելի Ոսկարս: Կաղնիին քով Լուբարի եզերքը, կը պատերազմի Լոկլինի որդիներուն հետ»:

Ըսաւ, և սուգուեցաւ իր ամպին մէջ:

Չէնքերս ատի. տէգս ինձ նեցուկ ընելով կը թռչիմ. պողպատը որ զիս կը ծածկէ՝ կը հնչէ. կէս ձայնով կը կրկնէի, ինչպէս սու վոր էի վասնգներու ատեն, զիւցաղներու հին երգերը: Լոկլինի մարտիկները լսեցին հեռուէն սաքերուս աղմուկը. կը փախչին անոնք, և որդիս զանոնք կը հալածէ:

1. Քերթողը իր նիւթին կը դառնայ: Ար յեշէ ընթերցողը որ Փինգալ Ղրկեղով իր Փիւլան որդին, և Ոսկար Թոռը թշնամին լրտեսելու, հրամայած էր իր բարդերուն որ երգեն:

«Գարձիր, զաւակս, պոռացի անոր, զարձիր, ալ մի հալածեի թշնամին...»:

Կը հնազանդի ձայնիս և կը դառնայ, զժողո՛հ սանձէն՝ որ կը պրկէ իր նորարոյս քաջութիւնը:

«Ինչո՞ւ համար, կ'ըսէ ինծի, կը կեցընես բազուկս, մահը մեր բոլոր թշնամիները չհնձած տակաւին: Գիտե՞ս զուն, որ վայրագ և ահաւոր կերպով յարձակեցան անոնք որդւոյդ և իր սիրելիին՝ Փիլլանի վրայ: Գիտե՞ս որ կը հսկէին անոնք, ուշադիր գիշերուան խուճապներուն: Մեր սուրերը անոնց մէ մէկ քանին շարդեցին. բայց, մըրկէն՝ Մորայի աւազներուն վրայ մղուած՝ ծովուն ալիքներուն նման, այնպէս կը յարձակէին Լոկլինի մարտիկները Լինայի գաշտին վրայ: զիշերային ուրուականները ձախողակ ճիշեր կ'արձակէին, և ես տեսայ փայլատակելը՝ մահուան կարապետ օդերեւոյթներուն: Թող որ արթնցընեմ Մորուենի թագաւորը, զայն որուն համար վտանգը ուրախութիւն է, որուն նայուածքը սարսափ կը ցանէ, որուն զինուած բազուկը կը զարնէ կայծակի նման»:

Քունէն ընդոտա արթնալով Փինգալ, կը կոթընէր Տրենմորի վահանին, այն հռչակաւոր զրահին, զոր իր նախնիքը իրարու կ'ա-

ւանդէին երբեմն իրենց ազգատոհմին պատերազմներուն մէջ: Գիւցազնը տեսած էր քունին մէջ Ագանդեկկայի ողբացեալ ստուերը: Եկած էր ան Ուլլիտանէն, և յամբարայլ յառաջացած էր Լինայի գաշտին վրայ. գալկահար էր իր դէմքը, և ալտերը՝ արցունքոտ:

Շատ անգամներ, մէգէ քօղերուն մէջէն զուրս կը հանէ իր տժգոյն ձեռքը, կը կարկառէ զայն Փինգալի՝ լսիկ և աչքերը մէկ կողմ՝ զարձընելով:

«Ինչո՞ւ համար Ստարնոյի դուստրը կ'արտասուէ, կ'ըսէ անոր Փինգալ հառաչելով. ինչո՞ւ այդ գալուկը դէմքիդ վրայ...»:

Ստուերը աներեւոյթ կ'ըլլայ հովերուն վրայ, և կը թողու Փինգալը մութին մէջ: Եկած էր ան արտասուելու իր ազգին մարտիկները՝ որոնք պիտի իյնային Փինգալի հարուածներուն տակ:

Գիւցազնը կ'ելլէ, և Ագանդեկկան իր մտածումներուն մէջ կը տեսնէ տակաւին: Կը լսէ Ոսկարի ոտքերուն զրնդիւնը. կը նշմարէ անոր վահանին շողիւնը. վասն զի նորածագ առաւօտուն ճաճանչը կտրած անցած էր արդէն Ուլլինի ծովերը:

«Ի՞նչ կ'ընէ թշնամին, կը հարցընէ Մորուենի թագաւորը: Վախէն բռնուած՝ կը

փախչի՞ր Ուլիկանի աղերներուն վրայէն, թէ նոր պատերազմի մը կը սպասէ: Քայց ի՞նչ պէտք կայ հարցընելու. ասոնք անոր ձայններն են զոր կը բերէ ինձ առաւօտեան հովը. Ոսկար, վազէ դաշար, և արթնցար բարեկամներս ի մարտ»:

Փինդալ՝ կեցած Լուբարի ժայռին քով, երեք անգամ սարսափելի աղաղակ մը կը ձգէ: Եղջերուն կը խայտայ կրոմլայի աղբիւրներուն քով, և ժայռերը կը զոզան բլուրներուն վրայ:

Ինչպէս որ ամպերը փոթորիկներ կը դիզեն և կը սքողեն երկինքի կապոյտը, այսպէս զօրապետին ձայնին՝ կը վազեն անապատին ցեղերը. բոլոր մարտիկները կը մննչեն մարգաստան ուրախութեամբ մը, կը խոնուին գիւցաղին շուրջը, որ այնչափ անգամներ շռայլած է իրենց՝ թշնամիին կողոպուտները:

«Եկէք, անվեհեր մարտիկներ, մահ ցանելու. Փինդալ պիտի տեսնէ ձեր պատերազմիլը: Սուրս՝ անկուած այս բլրան վրայ, նշան մը պիտի ըլլայ ձեզի զօրաժողովի. երանի՛ր թէ անոր օգնութեան պէտքը չունենայիք, ահա Մորնիի որդին պիտի պատերազմի իմ տեղս.... Ինքն է ձեզի առաջնորդ, կը սիրեմ որ իր փառքը հռչակուի մեր երգերուն մէջ:

«Իջէք, սլվ վախճանեալ գիւցաղներու ստուերներ, իջէ՛ք ամպերու թեթև հիւրեր, իջէ՛ք ընդ առաջ իմ մարտիկներուս՝ որ մուսնելու կ'երթան: Տեղ պատրաստեցէք անոնց ձեր քով՝ ձեր բլուրներուն օթեւանին մէջ: Իցիւ օր մը, հեծած հովերու վրայ, կարենային անցնիլ ծովերու անհունութիւնը, այցելել բունս, և մխիթարել երբեմն իմ ցաւերս՝ ամայի գիշերներու լուսթեան մէջ:

«Փիլլան, Ոսկար, և դու, Հոնոյ, շարժեցէք ձեր զարգամանակները. ազնուական քաջութեամբ մը հետեւեցէք Մորնիի որդոյն, և թող ձեր սուրբը մըցակից ըլլան անոր սուրին: Պաշտպանեցէք ձեր հօրը բարեկամները, և թող հին ժամանակներու մարտիկները՝ շրջապատեն զձեզ իրենց յիշատակովը: Զաւակներո, եթէ իյնաք հոս Երինի մարգերուն վրայ, զձեզ պիտի տեսնեմ տակաւին. ընդհուպ, փութով մեր տժգոյն ստուերները պիտի հանդիպին իրարու՝ ամպերու մէջ, և մեկտեղ պիտի անցնինք կոնայի բլուրներէն»:

Նման կայծակներով բեռնաւոր փոթորկոս ամպի մը՝ կը հեռանայ Մորուենի թագաւորը դանդաղ քայլերով: Երկու նիզակներ կը պինն իր ձեռքը, և իր պողպատէ սաղա-

ւարաէն տխուր բոցեր կը փայլատակեն... Հովոնն կը ձգէ իր ճերմակ մազերը. ստէպ կը դառնայ, ակնարկ մը կը նետէ պատեւրագմի դաշտին վրայ: Երեք բարդեր կ'ընկերեն իրեն, պատրաստ իր խօսքերը գլուցազներուն տանելու: Կը նստի Կրոմշայի կատարին վրայ. իր կայծակնացայտ տէգին շարժումները մարտիկներուն ընթացքը կը կարգաւորեն:

Ուրախութիւնը կը շողայ Ոսկարի ճակատին վրայ. իր այտերը կը դունաւորուին. աչքերը եռանդուն արցունքներ կը բղխեն. իր սուրը կը փայլատակէ ձեռքին մէջ: Յառաջ կը գիմէ, և ժպտելով կ'ըսէ Օստիանին.

«Ո՛վ պատերազմներու պետդ, հայր իմ, ըսէ աղաչանքիս: Քաշուէ ասկէ, գնա Մորուենի թագաւորին քով, և քու փառքդ ինձի տուր: Եթէ մեռնիմ, յիշէ սիրուհիս, գնա մտիթարէ Տոսկարի դուստրը: Վասն զի կը տեսնեմ ահա զինքը որ ծոած է առուակին եզերքը, այտերը կրակ կարած և մազերը ցիր ու ցան ծոցին վրայ. կը նայի լերան բարձունքէն և կը հատաչէ Ոսկարին համար: Ըսէ անոր, եթէ մեռնիմ, որ ես գէպ ի գլուցազներուն բլուրը զացած եմ, ըսէ անոր՝ որ հոգիս՝ օրօրուելով ամպերու վրայ, պիտի երթայ գանէ զինքը փութով:»

— Բարձրացուր, Ոսկար, բարձրացուր փութով իմ շիրիմս. չեմ ուզեր երբեք պատերազմը քեզի թողուլ. կ'ուզեմ որ բազուկս հնձէ շուրջք թշնամիները, և սորվեցընէ քեզի յաղթել անոնց: Բայց, սի՛ր որդեակ իմ, եթէ մեռնիմ, չմոռնաս գնելու այս սուրը, այս աղեղը և այս եղջերափողը՝ նեղ ու մթին ընակարանիս մէջ, և վրաս գորշագոյն քար մը դիր: Այլ ուրիշ բան չունիմ, Ոսկար, որդույս խնամքին յանձնելու. կորսնցուցի եւիւր—Ալլինը. Բրաննոյի քնքուշ գասրիկը ինձմէ բաժնուեցաւ յաւիտեան»:

Այսպէս կը խօսէինք մենք, երբ Գօլի ձայնը եկաւ հեռուէն բախեց մեր ականջին. դիւցազներ կը շողացընէր օդին մէջ իր հօրը սուրը. կը գահալիժի մոլեղին մահուան և արիւնահեղութեան մէջ:

Երկու բանակները կը յարձակին և կը կռուին, մարտիկ՝ մարտիկի դէմ, երկաթ՝ երկաթի: Վահաններն ու սուրերը իրարու կը զարնուին և կը հնչեն: Մարտիկները կ'էլնան: Արուենեան մրրկի մը նման կը խոյանայ Գօլ. անցած տեղը աւեր կը ցանէ. Գորմալի ցախերուն մէջ բռնկած հրդեհի մը նման՝ զարհուրելի է Սուարան:

Ինչպէս պիտի կարենամ յիշել երգերուս

մէջ յիշատակը այնչափ անուաններու և մե-
ռեհներու : Օստիան եւս նշանաւոր հանգի-
սացաւ այս պատերազմին մէջ, և դուն, սի-
Ռսկարս, սիլ ամենամեծդ, զաւակներէս լա-
ւագոյնը, սրբան ահաւոր էիր դու : Հոգիս
գաղտնի ուրախութիւն մը կը զգար, երբ կը
տեսնէի սուրբ որ կը փլցընէր թշնամիները՝
նման ցորենի հասկերու :

Կը փախչին անոնք խառնափնդոր Լենայի
գաշաին վրայ : Մենք կը հալածենք, կը
ջարդենք : Ինչպէս քարը կը խոյանայ ժայռէ
ժայռ, ինչպէս տապալը կը զարնէ և կը
հնչէ կաղնիէ կաղնի, ինչպէս որոտումը կը
թաւալեցընէ բլուրէ բլուր իր պակուցիչ փայ-
լակները, այսպէս Ռսկարի և իմ ձեռքէս կը
թօթափէին աւեր և մահ :

Կատգած ալիքներու շրջանակի մը պէս,
Սուարան կը պաշարէ և կը շրջապատէ Մոր-
նիի սրբին : Փինդալ՝ զայն տեսնելով, կ'ել-
լէ կիսովին և տէգովը շարժում մը կ'ընէ :
« Գնա՛, Ուլլին, ձերունի բարդս, գնա օգնել
Գօլի՛ որ ահա կը կքի. յիշեցուր անոր իր
նախնի հայրերուն պատերազմներն ու օրի-
նակը. խրախուսէ՛ երգերով իր սպառած քա-
ջութիւնը. երգերը ոգի կու տան մարտիկ-
ներուն » :

Պատկառելի Ուլլինը կը շտապէ իր ծանր
քայլերը. կը հասնի, և կ'ուզէ Գօլի այս
պատերազմական երգերը :

« Խրոխտ նոյգներ ծնող կլիմաններու զա-
ւակ, տէգերու երիտասարդ թագաւոր, դուն՝
որու բազուկը պինդ է վտանգի մէջ, որու
անձկելի բաջութիւնը չի տար երբեք տեղի,
դուն՝ որ կ'ուզղես մահացու հարուածներ,
զարկ, տապալէ՛ թշնամին. թող անոնց նա-
ւերէն և ոչ մին չգտանայ Խնիտորի ափուն-
քը : Թող բազուկդ բլլայ կայծակ, աչքդ՝
փայլակ, սիրտ՝ ժայռ : Բարձրացուր վահանդ-
միտէ և մխրճէ սուրբ Լուլլինի զաւակներուն
կուրծքին մէջ » :

Այս երգերուն՝ Գօլի սիրտը կը բոցա-
վառի և կը բաբախէ. բայց Սուարան կը
կրկնէ իր ձիգերը. մտիկին հարուածով մը
կը ջախջախէ Գօլի վահանը, և Երինի զա-
ւակները կը փախչին :

Ելաւ այն ատեն Փինդալ, և երեք անգամ
որոտաց իր ձայնը : Կրոմլայի արձագանգ-
ները հնչեցին անով, և փախտապանները
կանգ առին, դէպ ի գետին խոնարհելով ի-
րենց ամէկոտ գէմքերը՝ զօրազլիսին հանդէպ :
Մորուենի սարսափելի թագաւորը կը յա-
ռաջէր՝ ինչպէս փոթորիկ մը ամառուան կի-
զիչ օրերուն մէջ :

Կը նշմարէ զայն Սուարան, և կեցած կը սպասէ անոր: Վայրագ և խոժոռ աչքերով, կանդուն, կոթընած իր նիզակին, տիրագէմ և լուռ, կը նմանի Լուբարի եղբրքը անկուած ձեր կազնիի մը, որուն գլուխը կը հակի գետին վրայ, և որուն ոստախիտ կոճղը ձեղքուած է վաղուց կայծակէն:

Կը քալէ, և կը քաշուի ծանր քայլերով դաշտին վրայ: Իր մարտիկներէն ընտիր ընտիրները կը շրջապատեն զինքը, և պատերազմին ամպը կը կազմուի բլրան վրայ:

Փինգալ կը փայլի իրեններուն մէջ, և կը խրախուսէ զանոնք շարժումով և ձայնով: «Պարզեցէք զբոշակներս, թողէք որ ծածանին Լենայի հովերուն, և շողողան ինչպէս բոցեր հարիւր բլուրներու վրայ: Թող իրենց ճարճատումները օդին մէջ՝ զմեզ պատերազմի զրգոն: Վազեցէք, Երինի զաւակներ, սեղմուեցէք ձեր թագաւորին շուրջը, ուշադիր եղէք իր հրամաններուն: Գօլ, անյաղթելի բազուկ մահուան, և դու, գեռածաղիկ Ռսկար, մարտի զաւակ, կորովի կոնալ, Գերմիդ թխահիր, և դու, Օստիան, երգերու թագաւոր, եկէք պատսպարուեցէք Փինգալի վահանին ներքեւ...»:

Կը պարզեն Մորուենի արեգակնա-

նշոյլ՝ փառապանծ զբոշակը. գիւցազներուն հոգին կը կայտոէ ցնծութեամբ ի տես յաղթութիւններու այն նշանին: Արեգակնանշոյլին վրայ ցանուած էր ոսկի, նման գիշերային կապոյտ բօղի մը՝ փրթած աստղազարդ երկնից կամարէն: Խրաքանչիւր գիւցազն ունէր իր զբոշակը, և իւրաքանչիւր զբօշի տակ կը յառաջէ մարտիկներու խումբ մը:

«Տեսէք, ըսաւ մեծ զօրավարը, ինչպէս Լիկլինի բանակը կը փեռեկի պաշտին վրայ. կարծես անտառ մըն է կազնիներու՝ կիտովին այրած հրդեհէն, երբ իրենց լուսաւովին սայրած հրդեհէն, երբ իրենց լուսաւովին սայրած ծառերը կը ցուցնեն՝ մէջ ընդ մէջ երկինքի տարածութիւնը և գիշերուան մէջ թռչող օդերեւոյթները: Թող Փինգալի բաթակներուն իւրաքանչիւր պետը ընտրէ և յարձակի թշնամի խումբի մը վրայ. թող ջախջախէ անոնց սպասնացող ճակատը, և չթողու որ անոնցմէ և ոչ մէկը կարենայ իր նաւն հասնիլ:

— Ես ըսաւ Գօլ, կը յարձակիմ եօթը

1. Փինգալի զբոշակը կը կոչուէր Արեգակնանշոյլ (ճահանջ արեգական), անշուշտ իր փայլուն գոյներուն և ճօխ բանուածքին համար:

զօրավարներուն վրայ որ եկած են Լանոյի լիճէն:

— Թող Ինխատորի խոժոռաղէմ թագաւորը, ըսաւ Ոսկար, գայ Օստիանի որդւոյն սուրին:

— Ինձի տուէք Ինխատորի թագաւորը, ըսաւ երկաթասիրտ Կոնալը:

— Մուտան կամ ես, ըսաւ Դերմիդ, պիտի քնանայ այս իրիկուն երկրի տակ):

Եւ ես, որ հիմայ կոյր իմ և տկար, ընտարեցի Տերմանի պատերազմիկ թագաւորը: Խոստացայ ես չբառնալ առանց անոր վահանին:

«Գարձէք յաղթական և յաղթող, ո՞վ գիւցաղներս, ըսաւ Փինգալ գոհ նայուածքով մը. ես, Սուարանը պիտի զարնեմ»:

Անմիջապէս, ինչպէս հազար մոլորիկն հովեր որ կը փրթին ձորակներու վրայ, մեր ջոկաները կը բաժնուին և կը խոյանան թշնամիին վրայ. Կրոմշայի արձագանգները կը հնչեն հեռուն:

Ինչպէս պատմել այն ամէն հոյակապ բաշագործութիւնները որ նշանաւոր ըրին մեր գէնքերը այն ահաւոր խառնուրդին մէջ: Ո՞վ դուստր Տոսկարի, մեր ձեռքերը բոլոր աբիւնազանդ էին. Լոկլինի գոռոզ գունդերը

երարու վրայ կը գլորէին, նման Կոնայի լեռնէն փրթած հողերուն: Յաղթութիւնը հետերնիս էր. չեղաւ զօրավար մը որ չկատարէր իր խոստումը:

Դու նստեցար շատ անգամներ Բրաննոյի ջուրերուն քով, ո՞վ դուստր Տոսկարի. կուսական ծոցդ կ'ելլէր ու կ'իջնէր՝ նման կալապի փետուրներուն՝ որ կը նաւարկէ մեղմով լիճին մակերեւոյթին վրայ երբ զեփխունը կ'ուռեցնեն իր թեւերը: Հոն տեսար դուն մէկէ աւելի անգամներ՝ որ արեղակը բողբոջուած ոսկեղէն մառախուղով՝ կ'իջնէր դանդաղօրէն կարմրորակ ամպերուն ետեւ. տեսար դուն՝ որ գիշերը՝ կը զիզեր իր սուռերները լերան շուրջը. երբ հոյլը կը փչէ մրրկախառն, կը մոնչէ և կը շարշարէ խոր հովիտներու արձագանգները: Կարկուտը կը թօթափի, որոտումը կը թաւալի և կայծակը կիր կը գարձընէ ժայտերը: Ոգինները կը հեծնեն բոցեղէն ճառագայթներու վրայ. աւերիչ հեղեղներ կը լուսին լեռներէն յորդահոս ալիքներով: Այսպէս կը մոնչէր, ո՞վ Մալուինա, պատերազմի ոգին, այն աղետաւոր օրուան մէջ:

Ինչո՞ւ կու ըստ, Մալուինա, ինչո՞ւ: Թող Լոկլինի աղջիկները ըստ: Հեռաւոր երկրին

մարտիկները կ'իյնային բւերաւոր, և արիւնը կարմըրցուցած էր մեր զիւցադներուն երկաթը:

Բայց ես ալ չեմ ընկեր, աւանդ, զիւցադներու, ծեր եմ, կոյր և անտերունչ: Ինծի պահէ, ո՞վ Մաւուխա, ինծի պահէ բոլոր արցունքներդ, վասն զի շրջապատուած եմ բոլոր բարեկամներուս գերեզմաններովը:

Այն տանն էր որ Փինգալ ցաւով տեսաւ անծանօթ զիւցադի մը իր հարուածներուն տակ զլորելը: Մարտիկը կը թաւալէր փոշին մէջ իր գորշ մազերը, և իր օրհասական աչքերը կը վերցընէր առ թաղաւորը:

«Ո՛հ, ուրեմն դուն իմ ձեռքէս կը մեռնիս, կ'աղաղակէ Փինգալ՝ ճանչնալով զանի, ո՞վ բարեկամդ Ագանդեկիկայի: Տեսայ ես քու արցունքներուդ հոսիլը իմ սիրուհիս համար՝ արիւնոուշտ Ստարնոյի կամարներուն տակ: Թշնամի եղար դուն սիրուհիս թշնամիներուն, և իմ ձեռքէս է որ կը մեռնիս: Բարձրացուր, ո՞վ Ռւլլին, բարձրացուր Մաթոնի որդոյն գերեզմանը, և խառնէ՛ երգերուդ մէջ իր անունը Ագանդեկիկայի անունին հետ, այն կոյսին՝ զոր կը սիրէի և զոր կուլամ տակաւին ամէն գիշեր»:

Կրամլայի անձաններուն խորէն, կը լսէր

Կուկուլլին պատերազմողներուն շոինդն ու շառաչը: Կանչեց կորովի Կոնալն ու ծերունի Կարբիլը: Իր ձայնին՝ երկու ալէծաղիկ զիւցադները աօին իրենց աէգերը: Առաջ գացին և տեսան հեռուէն պատերազմին արիւնը որ կը ծփար նման մրրկակոծ ալիքներուն, երբ ծովուն հովերը կը թաւալեն իրենց առջեւէն ալի ջուրին ծփանքները՝ ափունքին աւազներուն վրայ:

Չայն տեսնելով, կը բոցավառի Կուկուլլին և կը սուրստէ յօնքերը. իր ձեռքը կը բռնէ և կը ճօճէ իր հայրերուն սուրը. իր աչքերը՝ մահուան փայլակը կը շանթեն թշնամիին վրայ: Երեք անգամ կ'ուզէ վազել զէպ ի մարտ, և երեք անգամ Կոնալ կը զսպէ անոր ետանդը:

«Ո՞վ Մառախուղներու կղզիին պետդ, կ'ըստ անոր, Փինգալ կը յաղթանակէ. մի ջանար խլիլ մաս մը անոր փառքէն. ան կ'աւերէ և կը գերփէ փոթորիկ նման»:

— Լաւ ուրեմն, Կարբիլ, յարեց Կուկուլ, գնա ինդակցելու Մորուենի թաղաւորին: Երբ Լուլլինի բանակը ցրուի ինչպէս հեղեղը անձրեւէն ետքը, երբ լուսթիւնը թագաւորէ պատերազմի գաշտին վրայ, գնա... թող քու քաղցրանուագ ձայնդ լսուի Փին-

գալէն և երգէ իր գովեստները : Տա՛ր իմ
կողմէն Կայիթբատի սուրը, վասն զի Կու-
կուլին արժանի չէ այլ եւս իր հայրերուն
զէնքերը կրելու :

« Ո՛վ մենակեաց ստուերներ Կրումշայի,
վախճանեալ զիւցազներու ոգիներ, աշուհե-
տեւ Կուկուլինի ընկերները եղիք, և խօսե-
ցէք անոր երբեմն այն անձաւին մէջ՝ ուր կը
ծածկէ ան իր վիշաք : Ոչ, ալ նշանաւոր
պիտի չըլլամ՝ երեւելի մարտիկներուն մէջը :

« Փայլեցայ լուսեղէն ճառագայթի մը պէս,
բայց անցայ անոր նման, անհետացայ նման
շողիներու՝ զոր կը ցրուեն հովերը, երբ ար-
շաւոյսը կու գայ բլուրները լուսաւորելու :
Կոնալ, ալ մի խօսիր ինձի զէնքերու և պա-
տերազմներու վրայ, մեռա՛ւ իմ փառքս :

« Մնաս բարձ՛վ, կ'երթամ հեծել հեռուն
մինչեւ որ ստբերուս հետքը ջնջուի երկրէն...
Եւ զու, զեղեցիկ Բրազելա, լաց համբաւիս
կորուստը, վասն զի երբեք պիտի չլատնամ
քեզի. յազթուեցա՛յ » :


ՕՍՍԻԱՆ

Փ Ի Ն Գ Ա Լ

ՀԻՆԳԵՐՈՐԳ ԵՐԳ

Ն Ա Խ Ա Դ Ր Ո Ի Թ Ի Ի Ն

Կռնկռնիկն և Կռնայ՝ Կրանկայի սարսնար-
բին վրայ կեցած, կը դիտեն Փիեգայի և
և Սոսարանի գիրկընդխառն կռիւր: — Սքան-
տիկնաւեան պետը կը յաղորտի: Օստիան և
Գոյ, որդի Մորեիի, կը յանձնարարուիլն պա-
նել գանձիկս: — Փիեգայ կը հարածէ բշեւմիկն:
— Դրոշագ Որդայի, Լակիիկի պետերէն մե-
կուն: — Ման Փիեգայի որդոյն՝ Հռիկոյի:
— Ոռնիկն բարդը կ'երգէ Լամկարգի և Գե-
րոսայի տարփանքները: — Կռնկռնիկն յետը
կը դառնայ՝ յարտ իր փառքը և իր մեռած
բարեկամները:



Փ Ի Ն Գ Ա Լ



ՀԻՆԳԵՐՈՐԴ ԵՐԳ

ԿԱՆԳՈՒՆ Կրօմլայի դարեւանդին վրայ, այսպէս խօսեցաւ Կոնալ՝ Կուկուլլինի. «Որ-
դիկ Սեմյի, ինչո՞ւ համար տխուր ես այդ-
պէս: Մեր բարեկամները կը յաղթանակեն.
բայց քու համբաւդ, ով մարտիկ, շատ
խիկ հռչակաւոր է չնախանձելու չափ պա-
տերազմի մը՝ ուր քու տէգդ չլիզեց մահեր:
Յաճախ Բրագելա, գեղանի ամուսինդ, ընդ
ատաջ վազեց իր դիւցազին, երբ կը դառնար
յաղթական՝ կողոպուտներով բեռնաւոր: Քու
թշնամիներդ համրացած էին շիրմի տակ,
բարդերը կը հրապուրէին լսելիքդ՝ շահատա-
կութիւններդ երգելով:»

— Տես Մորուենի թագաւորը . յառաջ կը գիմէ, և հրպեհը, հեղեղները, մրրիկները՝ պատկեր են իր զօրութեան: Երանի՛ր ժողովուրդիդ, ո՛վ Փինդալ: Բազուկդ պիտի պատերազմի անոր համար: Պատերազմի մէջ գիւցազներուն առաջինն ես. խաղաղութեան մէջ՝ թագաւորներէն ամենէն իմաստունը: Կը խօսիս, և բիւրաւոր մարտիկներ կը հնազանդին քեզի. պողպատդ կը հնչէ, և թշնամիները կը գողան: Երջանիկ է ժողովուրդդ, ո՛վ Փինդալ... Բայց ո՛վ է այդ հսկայ մարտիկը, որուն իւրաքանչիւր քայլը՝ գիտի մը կը կոխէ:

— Ստարնոյի որդիէն զատ ո՛վ պիտի համարձակէր գալ ընդ առաջ Մորուենի թագաւորին: Գիտէ երկու պետերուն կոխը . այրպէս երկու ոգիներ Ռիկիանի վրայ իրարու ձեռքէ կ'ուզեն յափշտակել փոթորիկներու պետութիւնը: Որտորը՛ր բլրան վրայ կը լսէ անոնց ջանքերուն շառաչը, և կը տեսնէ կոհակները որ կ'ուռին և կը խուժեն գէպ ի Արուենի ափունքները»:

Կոնալ այսպէս կը խօսէր, երբ երկու գիւցազները իրարու հասան՝ իրենց մարտիկներուն միջեւ՝ որ ամէն կողմէ գետին կը տապալէին: Իրենց զրահներուն բախումը՝ գո-

ղացուց հեռուն գաշտը: Զարհուրելի էր երկու թագաւորներուն կոխը. իրենց նայուածքները՝ փայլակներ են. վահանին՝ խորատկուած, և իրենց սաղաւարտին պողպատը՝ պատառ պատառ կը թափթըփի. մէկդի կը ձգեն զէնքերուն բեկորները, և երկուքն ալ կը յարձակին իրարու վրայ բռնելու իրարու մարմինները. իրենց ջղճատ բազուկները՝ իւրարու կը խառնուին. կը գրկուին, զիւրար կը քաշեն, աջ ու ձախ կը տատանին. իրենց արիւննուշտ գրկախառնումին մէջ՝ իրենց մկունքները կը գալարուին և կը պարզուին: Բայց երբ իրենց անհամբեր կատաղութիւնը թափեց իր վերջին ճիգերը, տատանուած բլուրը գողաց անոնց ցնցումին տակ: Վերջապէս, Սուարանի կորովը կը սպառի, կ'իյնայ. Լոկլինի թագաւորը շղթայի կը զարնուի:

Այսպէս տեսայ ես կոնայի վրայ, կոնայի՛ զօր ալ չեն տեսներ աչքերս, տեսայ երկու ժայռեր, որոնք խախտուած էին իրենց հիմերէն՝ ամեհի հեղեղի մը ճիգերով. իրենց զանգուածները մին գէպ ի միւսը ծոած, իրարու կը մծտենան. իրենց ծոտերուն գալարու կը մծտենան. իրենց ծոտերուն կը զպշին. անգաթնէրն օդին մէջ իրարու կը զպշին. անգաթնէրն երկուքը մէկանց կ'իյնան և կը թաւալին խառնափնդոր՝ ծառ և ժայռ. գե-

տերուն ընթացքը կը փոխուի, և իրենց փլած հողերուն կարմիր աւերակները՝ կը զարնեն հեռուն ճանապարհորդին աչքին:

«Մորուենի թագաւորին զաւակներ, ըսաւ Փինգալ, պահեցէք Լոկլինի թագաւորը. վասն զի հազար կաողած ալիքներու ուժ ունի ան. իր բազուկը աղիտարեր է մահուան պէս, և իր ցեղին բոլոր զօրութիւնը կը կենդանացընէ իր երկաթէ անդամները: Քաջ Գօլ, և դու, Օստիան, ընկերեցէք Ազանդեկկայի եղբօրը, և անդորրութիւն և ուրախութիւն բերէք անոր տխրած հոգւոյն մէջ: Եւ դուք, Ռսկար, Փիլլան և Հօինոյ, հալածեցէք Լոկլինի մնացորդները, և թող երբեք ոչ մի նաւ չգայ թշնամանելու մեր ծովերը»:

Կը մեկնին և կը թողնին փայլակի պէս:

Փինգալ կը հետեւի անոնց յամրաբայլ, և կը յառաջէ նման ամպի՝ որ կայծակ կը տանի տօթակէզ դաշտերուն վրայ: Իր սուրբ կը փայլատակէ առջևէն. կը հանդիպի Լոկլինի զօրավարներէն մէկուն, և այս խօսքերը կ'ուզէ անոր. «Ո՞վ է այն՝ որ կը թընամ է ժայռին. չի կրնար կտրել անցնիլ հեղեղատը. կեցուածքը զիւցաղի է. վահանը քովընտի, և տէգը կը բարձրանայ անապատի ծառի մը նման: Անձանօթ երիտասարդ, Փինգալի թշնամիներէն ևս:

— Զաւակ մըն եմ Լոկլինի, ազադակեց մարտիկը, և բազուկս զլեւանեց բարեկամներէք շատերը: Ամուսինս արտասուազին կը սպասէ ինձի տանս մէջ. բայց Որլա, պիտի չլուանայ հոն:

— Կ'ուզես անձնատուր ըլլալ թէ պատերազմիլ, ըսաւ Փինգալ: Թշնամիները իմ ներկայութեանս երբեք չեն յաղթանակիր. բայց բարեկամներս կը հիւրասիրուին պալատիս մէջ: Օտարական, ինձի հետեւէ, և եկուր հաղորդակից ըլլալու իմ հանդէսներուս, եկուր հալածելու անասատներուս այծեամները:

— Ոչ, ըսաւ զիւցաղը. ես կ'օգնեմ տկարին. զօրութիւնս պիտի պաշտպանէ միշտ ընկճուածը: Սուրս գեռ իր հաւասարը չգտաւ, և կ'արհամարհեմ ես Մորուենի թագաւորը:

— Որլա, Փինգալ երբեք տեղի չտուաւ մահկանացուի մը: Քաշէ սուրբ պատեանէն, և ընարէ՛ թշնամիդ զիւցաղներուս խումբին մէջ:

— Իրենց պետը կը մերժէ՞ այդ պատերազմը, ըսաւ Որլա: Իր բոլոր ազգատուհմէն Փինգալն է միայն արժանաւոր մրցակից Որլայի: Բայց, Մորուենի թագաւոր, եթէ մեռնիմ ես, վասն զի հարկ է որ ամէն մար-

տիկ մեռնի օր մը, բարձրացուր գերեզմանս
 Լենայի մէջ, և թող ան իշխէ բոլոր միւս-
 ներուն վրայ: Ղրկէ՛ ծովերէն անդին Որլայի
 սուրբ իր հաւատարիմ ամուսնին, որպէս զի,
 արտասուածոր աչքերով, կարենայ ցուցնել
 զայն իր որդւոյն, և վառել անոր սրտին մէջ
 պատերազմի սէրը:

— Թշուառ երիտասարդ, ըսաւ անոր
 Փինգալ, ինչո՞ւ համար այդ տխուր խօսքե-
 րով կ'արթընցընես իմ ցաւս: Կու գայ օր
 մը՝ ուր հարկ է մեռնին մարտիկները, և
 իրենց զաւակները տեսնեն անոնց զէնքերը,
 ժանգազար, կախուած իրենց տան պատերէն.
 բայց քու իղձերդ, Որլա, պիտի կատարուին:
 Պիտի բարձրացընեմ գերեզմանդ, և չքնադ
 ամուսինդ պիտի արտասուէ զէնուզարդիդ
 վրայ»:

Կուռեցան դաշտին վրայ. բայց տկար էր
 Որլայի բազուկը. կը խոյանայ Փինգալի
 սուրբ և երկուքի կը բաժնէ անոր վահանը:
 Կտորները կ'իյնան և կը փայլին գետնի վրայ,
 ինչպէս լուսինը՝ զիշեր ատեն՝ առուակին
 ալեակին վրայ:

«Մորուենի թագաւոր, կ'աղաղակէ զիւ-
 ցազնը, վերցուր սուրդ և ծակէ սիրտս: Պա-
 տերազմէն վիրաւոր, միայն ես մնացի, լքուած

բարեկամներէս, քիչ ատենէն տխուր պա-
 տահարս պիտի տարածուի Լողայի ափունք-
 ները, և պիտի հասնի մինչեւ սիրուհիս,
 ամայի առանձնութեան մէջ՝ ուր կ'ապրի իմ
 յիշատակովս:

— Ո՛հ, պատասխանեց Մորուենի թա-
 գաւորը, երբեք պիտի չմեռնիս իմ ձեռքէս:
 Կ'ուզեմ որ ամուսինդ նորէն տեսնէ զքեզ
 Լողայի ափունքը, պատերազմի ձեռքերէն
 Լողայի ափունքը, պատերազմի ձեռքերէն
 զերծած. կ'ուզեմ որ ծերունի հայրդ, զոր
 թերեւս ծերութիւնը զրկած է արդէն տեսու-
 թենէ, լսէ գէթ ձայնդ իր տան մէջ... Պիտի
 ելլէ ան ցնծութեամբ լի, և իր թափառկոտ
 ձեռքերը պիտի փնտռեն իր որդին:

— Ա՛ն երբեք պիտի չգտնէ զանիկա,
 Փինգալ. հարկ է մեռնիմ ես Լենայի դաշ-
 տերուն մէջ. օտարական բարբեր պիտի խօ-
 սին վրաս. կը զգամ որ սուրիս լայն կա-
 մարը մահացու վէրք մը կը ծածկէ. տես,
 կը կորզեմ զայն ծոցէս, և հովերուն կը
 նետեմ...»:

Իր սեւ արիւնը դունդաբունդ կը հոսի
 կուրծքէն: Կը սպառի, կը տփռունի, կ'իյնայ.
 և Փինգալ, յուզուած, կը ծոխ օրհասական
 զիւցազլին վրայ: Կը կանչէ իր երիտասարդ
 մարտիկները. «Ոսկար, Փիլլան, զաւակներս,

կանգնեցէք Որչայի գերեզմանը. թող հանգչի այս գաշտին մէջ, Լոյսայի մրմունջէն հետո, հետո իր անբախտ ամուսնէն: Օր մը, մարտիկներու զաւակները պիտի տեսնեն աղեղը կախուած իր տանը մէջ. պիտի փորձեն, բայց ի դուր, լարել զայն. իր հաւատարիմ գամփոնները ցաւերնէն պիտի օոնան բլուրներուն վրայ. վայրի գաղանները, զորս կը սիրէր հալածել, պիտի ուրախանան՝ անոր մահուան վրայ: Անդէն է առ յաւէտ այն ահաւոր բազուկը, որ այնչափ զիւցազներ հնձեց:

«Բարձրացուցէք ձայներնիդ, փողը բերաննիդ գրէք, Մորուսնի թագաւորին զաւակներ. դառնանք Սուարանին, և անցընենք զիշերը՝ յաղթութեան ուրախութեան մէջ: Փիլլան, Ոսկար, Հոխոյ, թռէք գաշտին վրայ: Ո՛ւր ես դուն, Հոխոյ, փառքերու նորաբուսիկ զաւակ: Սովորութիւն չունէիր դուն հօրդ ձայնին վերջինը պատասխանելու:

— Հոխոյ, ըստ Ուլլին՝ Բարդերուն առաջինը, Հոխոյ գնաց միանալ իր նախնեաց ստուերներուն. Տրաթալի և Տրենմորի ստուերներուն: Գեոաձաղիկ Հոխոն ոչ եւս է. իր անկենդան մարմինը տարածուած է Լենայի գաշտին վրան:

— Ո՛վ աղէտք, աղաղակեց Փինդալ. ի՞նչ, զաւակներէս այն՝ որ ամենէն թիթեւն էր վազելու մէջ, ամենէն ժիրը՝ աղեղ լարելու մէջ... Ո՛վ որդեակ իմ, հազիւ ժամանակ ունեցաւ հայրդ գրեզ ճանչնալու... Ո՛հ, և ինչո՞ւ համար իյնայիր դուն՝ այդպէս գեոատի՝ երկաթին տակ: Հանդէ խաղալու թեամբ Լենայի մարդին վրայ. Փինդալ շուտով պիտի տեսնէ՝ գրեզ: Փութով պիտի դադրի ձայնս լսելի բլլալէ. ընդհուպ այլ եւս պիտի չտեսնեն ոտքերուս հետքը: Բարդերը պիտի երգեն Փինդալի ահունը, և քարերը պիտի խօսին անոր փառքերուն վրայ. բայց դու, երիտասարդ Հոխոյ, մեռար դուն, և բարդերը չերգեցին տակաին բու համբաւդ: Ուլլին, ա՛ռ տաւիղդ Հոխոյի համար, ըսէ՛ թէ ինչ զիւցազն եղաւ ան...»

«Երթաս բարով, դուն՝ զոր միշտ առաջինը կը տեսնէի պատերազմի գաշտին վրայ. ալ պիտի չուզէ հայրդ նիզակիդ, դուն՝ ամենէն գեղեցիկը զաւակներէս, աչքերս ալ պիտի չտեսնեն գրեզ. երթաս բարով...»:

Արցունքները կը հոսէին Փինդալի այտերն ի վար. կու լար իր որդին, իր որդին այնքան երիտասարդ, և արդէն իսկ այնքան ահաւոր պատերազմներու մէջ:

«Ո՞վ է այն մարտիկը՝ որուն փառքը կը նուիրագործէ այս զերեզմանը, յարեց մեծանձն Փինդալը: Չորս մամուսպատ քարեր կը տեսնեմ, որոնք կը նշանակեն հոս մահուան մթին բնակարանը: Թող իմ ծաղկափթիթ Հոնոս ննջէ անոր քով, թող հանգչի քաջին քովը: Թերեւս կը պառկի հոս հոշակաւոր մարտիկ մը, որ պիտի ընկերանայ որբույս ամպերուն վրայ: Ո՞վ Ուլլին, երգէ և յիշեցուր մեզի գերեզմանի տխուր բնակիչները: Եթէ անոնք չփախան երբեք վտանգէ քաջութեան գաշտերուն մէջ, որդիս հետու իր բարեկամներէն, պիտի հանգչի այս զիւցազներուն քով:

— Հո՛ս, երգեց բարդը, հոս կը հանգչին զիւցազներէն առաջինները. Լամպարդ և գոռոզ Ուլլին անշշունջ են այս զերեզմանին ներքեւ»:

Բայց սիվ է ան որ կը ժպտի ինծի իր ամպին բարձունքէն, և կը ցուցնէ աչքերուս իր քաղցր դէմքը: Քու հողի՞ց է, սիվ գուտար Տուաթալի, կրոմլայի կոյսերէն ամենէն զեզեցիկդ. ինչո՞ւ աժդոյն ես: Ո՞վ Գեւրոսսա, կը ննջես երկրի տակ այն զիւցազներուն հետ, զորս զեզեցիութիւնդ թշնամի ըրաւ: Հազար մարտիկներ սիրեցին զքեզ, բայց Լամպարդ միայն սիրուեցաւ քեզմէ:

Եկաւ ան որ մը դէպ ի հին աշտարակները Սերմայի, և բախելով իր վահանը, բաւ. «Ո՞ւր է Գեւրոսսան, կոյսը զոր կը սիրեմ, ազնուական Տուաթալի խարտեաշ գուտարը: Չանիկա Սերմայի պալատին մէջ թողուցի, ու դացի կուռելու վայրագ Ուլլի փաղալի հետ...»

— Ծո՛ւս դարձիր, սիվ Լամպարդ, ըսաւ կոյսն անոր. վասն զի հոս ցաւերու մէջ կը մնամ»:

Իր զեզեցիկ ծոցը կ'ուռէր հառահներով. իր վարդազեղ ալյուրը թրջած էին արցունքով: Բայց չեկաւ ան ընդ առաջ իր սիրականին, դնելու համար ճակտին վրայ պատերազմի սլակը: Լուսթիւնը կը թագաւորէր տանը մէջ՝ ուր կը հսկէր անձկութիւնը: Բարդերուն ձայնը շտուեցաւ հոն:

«Չեմ տեսներ Բրանոյի, հաւատարիմ գամիտին՝ Լամպարդի վերադարձին իր շղթաները ցնցելը դրան առջեւ և ցնծութեամբ խայտալը: Ո՞ւր է Գեւրոսսան, սէքս. սեր է մեծանձն Տուաթալի զեղաղէշ աղջիկը:

Այսպէս կ'ողբար զիւցազները:

«Լամպարդ, ըսաւ Փերքիտս, Գեւրոսսան կարելի է կրոմլայի վրայ՝ իր ընկերուհիներուն հետ փախուսական եղնիկները կը հալածէ:

— Փերբիոս, յարեց մարտիկը, ոչ մի աղմուկ չի գար ականջիս. Լենայի անտառներուն մէջ չեմ լսեր ոչ մի շշուկ, չեմ տեսներ ոչ մի եղնիկ որ փախչի աչքիս առջեւէն, և ոչ մէկ գամիւռ ողեսպառ զանոնք հալածելով: Չեմ տեսներ Գեւքոսսան՝ սէրս... Գնա՛, Փերբիոս, գնա՛ գտիր մեծարոյ Ալլաղը՝ իր ժայռին մէջ. քարերու շրջանակ մըն է իր բնակարանը. ան պիտի գիտնայ Գեւքոսսայի տեղը»:

Այդոնի որդին՝ Փերբիոս կը մեկնի և կը ծոփ ծերունիին ականջին:

«Ալլաղ, կ'ըսէ անոր, ժայռին մինաւոր բնակիչդ, ծերունի՛, տարիներով ծանրաբեռն, խօսէ՛, ի՞նչ տեսան աչքերդ»:

Տեսայ, պատասխանեց ծերունին, տեսայ Ուլլինը, Կայիրբարի որդին. եկաւ ան Կրոմլայի ամպի մը պէս. կը մրմնջէր տխուր երգ մը՝ նման հովերու շշուկոցին՝ տերեւածափ անտառին մէջ. Սերմայի սրահներուն մէջ մտաւ ան: «Ելիր, աղաղակեց ան, ելիր

1. Հաւանական է՝ որ Ալլաղ զրուիք մ'ըլլայ: Ժայռի զաւակ կը կոչէ զինքը Օստիան, վասն զի անձաւի մը մէջ կը բնակէր: Կը կարծէին այն ատեն որ զրուիքները գերբնական ծանօթութիւններ ունենային:

անյաղթելի Լամդարգ. եկուր պատերազմէ Ուլլինի հետ, կամ անոր տուր Գեւքոսսան:

Լամդարգը հոս չէ, պատասխանեց կոյսը. գնաց կոռելու ահաւոր Ուլլիպողային հետ: Բայց զիտցիր որ Լամդարգ երբեք տեղի չտուաւ. պիտի կուռի Կայիրբարի որդոյն հետ: — Դուն գեղեցիկ ես և սիրուն, ըսաւ վայրագ Ուլլինը. զուտար Տուածալի, զքեզ իմ բնակարանս կը տանիմ. Գեւքոսսան քաջութեան մրցանակը պիտի ըլլայ: Երեք օր հոս կը կենամ ես Կրոմլայի վրայ, սպասելու այն մարտիկին վերադարձին, և, չորրորդին, Գեւքոսսան իմն է, եթէ հակառակորդս չուզէ պատերազմիլ»:

— Ալլաղ, բաւ է, ըսաւ Լամդարգ. թող խաղաղութիւնը ընկեր ըլլայ երազներուդ՝ քարանձախդ մէջ: Փերբիոս, բերանդ զիր փողը, թող Ուլլին լսէ անոր ձայնը Կրոմլայի վրայ»:

Մոլեգին, կը նետուի ան. կ'ելլէ բլուրն ի վեր մրմնջելով պատերազմի երգեր: Գազաթն հասնելով, կանգ կ'առնէ, նման ամպի մը՝ որուն ձեւերը կը փոխեն և կը զանազանեն հովերը: Բլրան բարձունքէն՝ անհեթեթ քար մը կը գլտորէ. պատերազմի նշանն է այն:

իր բնակարանին խորէն՝ Ուլլին լսեց քա-
րին անկումը: Կը ցնծայ ուրախութեամբ իր
թշնամիին մօտեանալուն, ու կ'անէ իր հօրը
տէգը: Ժպիտ մը կը լուսաւորէ իր ախուր
գէմքը՝ սուրբ կապած առեւն: Դաշոյնը կը
կայծակէ ձեռքին մէջ, յառաջ կը գիմէ սու-
լելով:

Գեւըրոսա տեսաւ սոսկումով մարտի-
կին բլուրն ի վեր ելլելը՝ ախուր լուսեան
մը մէջ: Կը կօծէ իր գեղեցիկ բարախուն
ծոցը: Լոկի, արցունքը աչքին մէջ, կը դո-
ղայ Լամդարդի համար:

«Կայիրբա՛ր, ըսաւ գեղեցիկ կոյսը Ուլ-
լինի հօրը, կ'ուզեմ հրժալ լարել աղեղս
կրօմլայի վրայ, հոն եղնիկներ կը նշմարեմ»:

Կը վազէ բլրան վրայ. բայց ի գուր. եր-
կու մարտիկները արդէն սկսած էին կռուի:
Ինչո՞ւ պատմէի Մորուենի թաղաւորին անոնց
պատերազմին պատմութիւնը: Տապալեցաւ
գոռոզ Ուլլինը. եկաւ երիտասարդ Լամդարդը,
սփռոյն և արիւնոտ, ընդ առաջ Գեւըրոսայի:

«Ի՞նչ է այդ արիւնը, աղաղակեց կոյսը:
Ի՞նչ է այդ արիւնը՝ որ կը ծածկէ գիւցաղիս
կողը»:

— Ուլլինի արիւնն է, պատասխանեց
մարտիկը: Ո՛վ Գեւըրոսա, թող որ հանգչիմ
հոս վայրկեան մը. . . »:

Քաջարի Լամդարդը կը սփռունի, կը դո-
ղայ և կը մեռնի:

Չքնադագեղ կոյսը երեք օր արտասուեց
իր սիրականին քով: Որսորդները զանկա
մեռած գաան, ու բարձրացուցին այս շիրխը
և հոն գետեղեցին այս երեք վատաբախիկ-
ները: Մխիթարուէ ուրեմն, ո՛վ Մորուենի թա-
ղաւոր, որդիդ պիտի ննջէ հոս գիւցաղնե-
րու հետ

«Այո՛, ըսաւ Փինգալ, անոնց համբաւին
շտնալը՝ ստէպ հնչեց ականջիս: Փիլլան,
Փերզուս, հոս բերէք զեռափթիթ Ուրլայի
մարմինը: Թող Հոկնոն թաղուի իրեն ար-
ժանաւոր ախոյեանի մը քով: Լացէք, Մո-
ժանաւոր ախոյեանի մը քով: Լացէք, Մո-
րուենի օրիորդներ, դուք ալ, Լոգայի կոյ-
սեր, լացէք: Երկուքն ալ կ'աճէին ինչպէս
երկու նորատունկ կաղնիներ մեր բլուրնե-
րուն վրայ. ինկան անոնց պէս, երբոր, տա-
պալուած հեղեղատին լայնութեան վրայ, կը
թառամին լեռնային հովերէն»:

«Ոսկար, երիտասարդ մարտիկներու
պետդ, կը տեսնես ինչպէս քաջաբար ինկան
անոնք, ձգէ, անոնց պէս, համբաւ՝ երկրի
վրայ. անոնց պէս՝ եղիւր նիւթ մեր բարդե-
րուն երգերուն: Պատերազմի մէջ անոնց
գէմքերը ահաւոր և սպաննացող էին. բայց

Հօխոյ խաղաղութեան ատեն քաղցր և հան-
 դարտ էր: Ծնորհալի էր ան անձրեւին ա-
 զեղին նման, որ կը նշմարուի հեռուն՝ ծոած
 գետակին վրայ, երբ արեւը կը մտնէ Մո-
 ռայի ետեւը, և լուսթիւնը կը թաղաւորէ
 բլրան վրայ: Ենչէ խաղաղ՝ ո՛վ իմ զաւակ-
 ներէս ամենէն կրասերը. ո՛վ սիրելի Հօխոս,
 հանգչէ՛ Լենայի գաշտին վրայ: Մենք ալ
 պիտի գազրինք ապրելէ, ուշ թէ կանուխ
 հարի է իյնայ քաջը....»):

Այսպիսի էին քու ցաւերդ, ո՛վ Փինդալ,
 գեափթիթ Հօխոյի մարմնոյն վրայ: Իսկ
 ի՞նչ պիտի բլլայ Օստիանի ցաւը: Այն ժա-
 մանակէն որ չկաս այլ եւս դուն, ո՛վ հայր
 իմ, ալ չեմ լսեր ձայնդ. աչքերս չեն կրնար
 տեսնել զքեզ. յաճախ, երբ կը մազձոտիմ,
 առանձին ու ախուր, կ'երթամ՝ կը նստիմ
 գերեզմանիդ բով, և կը մխիթարուիմ՝ դող-
 դոջուն ձեռքերովս անոր դաշեղով: Երբեմն
 ձայնդ լսել կը կարծեմ. բայց անապատին
 հովերուն մրմունջն է այն: Եատոնց ի վեր
 արդէն կը ննջես առ յաւէտ, ո՛վ Փինդալ,
 պատերազմներու վեհագոյն իրաւարարդ:

Օստիան և Գօլ նստան Սուարանի հետ՝
 ծաղկաւէտ մարդագեանին վրայ՝ Լուբարի
 ափունքը: Հնչեցուցի ես տաւիղս՝ թագաւո-

րին ախրութիւնը փարատելու համար. բայց
 անոր ճակատը կը տոչորուէր ձանձրոյթէն:
 Յաճախ իր ցաւագին ակնարկները դէպ ի
 գաշտը կը ձգէր. զիւցաղնը կը հեծէր իր
 մարտիկներուն մահուան վրայ:

Աչքերս դէպ ի կրոմշա լեռը բարձրա-
 ցուցի, և նշմարեցի Սեմայի մեծանձն որդին:
 Թաղծոտ, կը բաշուէր զանդաղաքայլ Տու-
 ռայի ամայի քարանձաւը: Տեսեր էր Փին-
 դալը յաղթական, և ուրախութիւնը կը խառ-
 նուէր իր ցաւերուն հետ: Արեւը կը փայ-
 լէր իր զէնուզարդին վրայ. կոնալ կը հե-
 տեւէր յամբաքայլ: Իջան և աներեւոյթ ե-
 զան լերան ետեւը՝ երկու հրեղէն սրեներու
 պէս, զոր՝ գիշեր ատեն՝ հովերը լեռներուն
 վրայ կը վանեն, և որոնք անցած ատեննին
 կը բորնկցենն ցախերը:

Փրփրազէզ ստուերներով հեղեղափ մը
 բով, ժայռի մը կշտին՝ կը բացուի իր ան-
 ձաւը. ծոած ծառ մը կը ծածկէ զայն իր
 շուքով. հովերը կը մռնչեն շուրջանակի
 արձագանգներուն մէջ: Հոն քաշուեցաւ Սե-
 մայի որդին: Իր մտածումները զբաղած են
 միշտ այն պատերազմով՝ զոր կորսնցուց, և
 դառն արցունքներ կը հոսին իր աչքերէն:
 Անդադրոււմ կ'արտասուէ կորուստը իր պար-

ճանքներուն : Ո՛վ Բրազիլա, հաւատարիմ
ամուսինն անոր, հոն չես գուն՝ մեղմելու
համար քու գգուանքներով անոր վիշտերուն
ճգնաժամը : Ա՛հ, երանի՛ թէ կարենար տես-
նել պատկերդ իր հոգոյն խորը : Խնչպէս
իր մտածումները կը հանդչին յիշատակովդ :

Ո՛վ է այն ալէճագիկ ծերունին՝ որ կը
յառաջէ առ ին : Գիւցազներու երգիչն է ան :

« Ողջոյն քեզի, ս՛վ պատկառելի կարբիւ-
ճայնդ դաշնակաւոր է՝ նման Տուբայի պա-
րիսպներէն կախուած սաւիղին : Քու խօս-
քերդ ունին քաղցրութիւնը ցօղին՝ որ կը
թրջէ արշալոյսին՝ արեւէն այրած դաշտերը :
Քայց ինչո՞ւ համար թողուցիր Սեմոյի մեծ-
անձն որդին :

— Օստիան, պատասխանեց կարբիւ, բար-
գերուն առաջինն ևս գուն. երկայն առնէ
ի վեր համբաւդ ծանօթ է ինձի, գուն՝ որու
երգերը կը վառեն գիւցազներուն քաջութիւնը :
Շատ անգամներ առի տաւիդս չքնադագեղ
Եւեր-Ալլինի համար. շատ անգամներ ձայ-
նիս ընկեր եզար՝ տօնական օրերուն՝ Բրան-
նոյի պալատին մէջ. և յաճախ լսեցինք
չքնադագեղ ամուսնիդ քաղցր շեշտերը՝ զորս
մեր գաշնակութիւններուն կը խառնէր : Օր
մը՝ կ'երգէր ան կորմակի իյնալը, այն երի-

տասարդ մարտիկին՝ որ առ ինքն ունեցած
սիրոյն զոհ եղաւ : Կը տեսնէի, բով, ար-
ցունքները որ կը խոխովէին իր և բու աչքի-
բէն, ս՛վ քաջերու պետդ : Կու լար ան՝ այն
թշուառին բաղբին վրայ, թէ և իր սիրաբ
մերժեր էր անոր իր ձեռը : Ո՛րքան գեղեցիկ էր
Բրաննոյի դուստրը, և ի՜նչպէս իր քնքուշ
գեղը՝ կը խաւարեցընէր իր ընկերուհիներուն
գեղեցիկութիւնները . . :

— Կարբիւ, բաւ անոր, մի յիշեցըներ
ինձի զանիկա, մի խոտվեր այն սուգը՝ որ կը
ծածկէ իր յիշատակը : Չինքն յիշելուս, կը
զգամ որ սիրտս ցաւերով կը ճմլուի, և
աչքերս կը յորդեն արցունքներով : Աւա՛ղ,
կը ննջէ ան՝ պատկած երկրի վրայ, աժդոյն
և անշուք, այնքան քաղցր, ամբիժ ու սի-
րուն այն կիներ :

« Եկուր նստէ մարդին վրայ, ս՛վ ներշնչ-
չուած բարդ, և լսեցուր մեզի երգերդ : Կը
սիրեմ՝ զանոնք՝ նման գարնանային գեպիւ-
րին՝ որ կը մնչէ որսորդին ականջին, երբ
կ'արթննայ ան երջանիկ երազէ մը և կը
կարծէ լսել տակաւին հեռաւոր ձայնը լերան
ողիններուն » :

ՕՍՍԻԱՆ

Փ Ի Ն Գ Ա Լ

ՎԵՑԵՐՈՐԳ ԵՐԳ

Ն Ա Խ Ա Դ Բ Ո Ի Թ Ի Ի Ն

Գիշեր: — Փիեզայ պատերազմական հանդես մը կը հրահայե, որուն ներկայ կ'ըլլայ և Մուսարան: — Ուշիկ բարդը կը սկսի խաղաղաբերական երգը, սովորաբար մը միշտ պահած պատերազմէն ետքը: Կը պատմէ Տրեւմորի Փիեզայի պատրանքաւորութիւնները՝ Սրան տիւնախոյ մէջ, և իր անուանաբանը ինչ-բանկայի՝ Լուկիկի բազաւորիկն — որ էր Մուսարանի նախնիքներէն մէկը — դատեր հետ: — Փիեզայ բոյլ կու տայ Մուսարանի դառնայ իր երկիրը՝ պայմանաւ յաւեմական խաղաղութեան: — Գիշերը կ'անցնի Մուսարանի ընչ-պատրաստութեամբ և բարդերուն երգերով: — Փիեզայ Կոշկոշիկի վրայ տեղեկութիւն կ'ուզէ Կարրիիէն: — Փիեզայ որսի կ'երբայ և կը մխիթարէ Կոշկոշիկը՝ հանդիպելով աւեր Տոշրայի քարանձախէ մէջ: — Հետեւեալ օրը կը նստէ դէպ ի Սկովտիա. այսպէս կ'աւարտի քերթուածը:

Փ Ի Ն Գ Ա Լ



ՎԵՑԵՐՈՐԴ ԵՐԳ

ԻՐԻԿՈՒԱՆ ստուերները ծփծփուն երկայն քօղերով կը ծածկեն Կրովայի կատարը : Հիւսիսային աստղերը կը վառուին Ուլլինի ալիքներուն վրայ, և իբրև բոցեղէն աչքեր, կը պճլտան՝ երկինքի փախստական շողիներուն միջև : Խուլ հով մը կը մոնչէ անտառներուն խորը . լուսին և գիշեր կը ծածկեն մահուան դաշտը :

Կարբիլի տաւիղը կը թրթռացընէր գեռականջիս իր սրտայոյզ թեւերը . կ'երգէր ան մեր մանկութեան ընկերները, և մեր առաջին տարիներուն գեղածիծաղ օրերը, երբ նստած Լեզոյի ափունքներուն վրայ, կը պարագընէինք ուրախութեան բաժակը : Կրովայի արձագանգները գէտ ի անապատները կը տա-

նէին անոր ձայնը: Եւ իր հրգած մեռելներուն հոգիները՝ կու գային կ'երեւէին մեզի ծոած իրենց ամպերուն եզերքէն, և գոհ զէմքով մը մտիկ կ'ընէին իրենց գովեստները:

Օրհնեալ ըլլայ, սիլ կարբել, սաուերդ՝ մրբիկներուն ծոցը: Թող գայ ան երբեմն այցելելու ինձ՝ իմ առանձնական օթեւանիս մէջ՝ զիշեր ատեն... Միթէ ան չէ՞, բարեկամ, քովէս անցածը. կը լսեմ յաճախ ձայնը տաւիղիս որ կը թրթոյ թեթեւ ձեռքիդ տակ. կախուած հեռուն պատին վրայ, իր տկար ձայները կը հասնին ինձի ողբի մը պէս: Ինչո՞ւ համար չես խօսիր ինձի արտումութեանս մէջ. ինչո՞ւ համար չես ըսեր ինձի թէ երբ պիտի տեսնեմ բարեկամներս: Կը լսես ու աներեւոյթ կ'ըլլաս ամպից վրայ, և գայն տանող հո՞վը միայն կը հծծէ ականջիս, ու կը դողացընէ ձերմակ մազերս:

Սակայն Մորայի դարեւանդին վրայ կը հաւաքուին մարտիկները՝ ինչոյցի համար: Հարիւր ձեր կաղնիներ կը վառին հոգերու շունչով: Տօնական բաժակը կը լեցուի և կը դաննայ շուրջանակի: Ուրախութիւնը կը փայլի մարտիկներուն զէմքին վրայ. միայն Լոկլինի թագաւորը կը պահէ ախուր լուսթիւն մը: Վիշաբ և ցասումը կը նկարուին

իր բոցավառ աչքերուն մէջ: Յաճախ կը դարձընէ իր նայուածքները Լենայի գաշախ վրայ, և կը հառաչէ յիշելով իր պարտութիւնը:

Կեցած էր փինդալ, կոթընած իր հայրերուն տէգին: Իր գորշ մազերը՝ մեղմիկ կերպով շարժելով քամիէն՝ կը փայլէին զիշերուան նշոյլներէն: Կը գիտէ Սուարանի խոր վիշաբ, կ'ըսէ բարգերուն առաջինին. « Հնչեցուր, Ուլլին, հնչեցուր խաղաղութեան երգը. քաղցրացուր հոգիս պատերազմէն ետքը, որ պէս զի մոռնամ զէնքերուն շաշխնը՝ որ կը հնչէ տակաւին ականջիս. թող հարիւր տակոյներ պատրաստուին և մտիթարեն Լոկլինի թագաւորը: Անգամ մը ինձի հիւր եղաւ, թող չթողու մեր ափունքները՝ սրտին մէջ ուրախութեան զգացում մը չմտած. երբեք ոչ մի մարդ չըտտուեցաւ փինդալէն ախուր հոգւով: Ոսկար, սուրս կը շանթահարէ մարտիկները պատերազմի ատեն, բայց անգամ մը որ յաղթութեան զրօշը պարզեցի, կը ձգեմ սուրս, և կը նուիրեմ յաղթուածին ասպնջական բաժակը »:

Ահա թէ ինչ երգեց Ուլլինը:

Տրենմոր կ'ապրէր մեզմէ շատ հեռու հին ժամանակներու մէջ. ընկեր մըրիկներու, կը նաէր օր մը Հիւսիսային ալիքներուն վրայ: Լոկլինի ժայռերուն սպառնացող ծայրերը, և իր մշտապղտրղ անտառներուն թաւուտները՝ մէջերու մէջէն երեցան անոր աչքերուն: Վար առաւ իր ճերմակ առագաստները, նեւ տուեցաւ փուռնքը, և յարձակեցաւ անհեթեթ կինճի մը հետեւն՝ որ կ'աւերէր Գորմալի անտառները. շատ մարտիկներ փախած էին այն դարհուրիկ թշնամիին առջեւն. Տրենմոր՝ իր տէգովը գետին տապալեց զանի:

Երեք պիտեր, վիայ անոր յաղթութեանը, պանծացուցին ուժն ու քաջութիւնը օտարական գիւցազին: Լոկլինի թագաւորը կուչունք մը պատրաստեց, ուր հրաւիրեց և գետաաի Տրենմորը, երեք օր տեւեց կուչունքը, և այն մըցումին մէջ՝ որ վերջ պիտի տար այն հանդէսին, Տրենմոր ընտրեց զէնքը:

Լոկլինի երկրին գիւցազները՝ մէկիկ մէկիկ տեղի տուին անոր: Ռերախութեան բաժակը քամուեցաւ շուրջանակի, և ամէն կողմէ գովեստներ հնչեցին Մորուենի թագաւորին:

Չորրորդ օրուան արշալոյսին, Տրենմոր խոսնեց իր նաւը ալիքներուն, և շրջեցաւ փուռնքին վրան, սպասելով որ հովը՝ որ

հեռու լեռներէն կը հասնէր, գազրեցընէր ծովերուն հանդարտութիւնը:

Այն ատեն Գորմալի անտառներէն գետաբուսիկ երիտասարդ մը երեցաւ, համակ զինալաւ: Իր գեղեցիկ գիտակները դուրս կը ցատկեցընէին անոր ծիրանի այտերուն փայլը. բազուկները ճերմակ էին նման Մորուենի ճիւղին: Անուշ ժպիտ մը կ'ոգեւորէր իր աշուոր աչքերը:

Կը յառաջէ գէպ ի Տրենմոր, և կ'ըսէ. «Կանգ առ, անուանի մարտիկ, կանգ առ. դուն չյաղթեցիր Լոնուալի որդւոյն: Սուրս շատ անգամներ մարտիկներու վահանը մանրեց, և խոհեմ մարդը խոյս կու տայ աղեղիս սլաքներէն:

— Գեղեցիկ մարտիկ, պատասխանեց Տրենմոր, Լոնուալի որդւոյն հետ չեմ պատերազմիր: Բազուկդ խիստ տկար է. քաշուէ, և գնա հալածելու Գորմալի եղնիկները:

— Կը քաշուիմ, բայց կ'ուզեմ հետս տանիլ Տրենմորի սուրը. և այն ատեն համբաւի շինողը՝ պիտի ցնծացընէ հայրերուս հողիները: Ծաղկաթիթիթ կոյտերը պիտի շրջապատեն ժպտելով Տրենմորի յաղթողը: Սիրոյ հառաչներ պիտի արձակեն. պիտի զարմանան տէգիկ երկայնութեան վրայ՝

երբ զայն տանիմ հստատութեամբ անոնց մէջ, և անոր երկաթը շողացընեմ արեւուն ճաճանչներուն :

— Գուն գեո սուրս կամ տէգս չտարած, կ'ազազակէ Մորուենի թագաւորը զայրացած մայրդ պիտի գտնէ գրեզ ցուրտ գիտի մը Գորմալի ասին վրայ, և ձգելով իր ցաւագին նայուածքները ալիքներու տարածութեան վրայ, պիտի տեսնէ իր սրգին սպաննող մարտիկին նաւերուն հեռանալը :

— Տէգ պիտի չգործածեմ ես քեզի գէմ, յարեց անտաններու զաւակը, տարիները գեո բաւական ուժ չտուին բազուկիս՝ զայն վերցընելու, բայց սլաքներս սորվեցան հեռուէն ծակել թշնամին :

Չէնքերուդ վերաը հանէ, գուն համակ երկաթապատ ես, ահա, նախ և առաջ ես զայն գեաին կը ձգեմ: Արձակէ արդ նիզակդ, ո՞վ Մորուենի թագաւոր):

Տրենմոր, անոր մտիկ բնելու ատեն, կը գիտէր չքնադագեզ օրիորդ մը, Լոկլինի թագաւորին քոյրն էր ան, տեսած էր ան օտարական գիւցազը Գորմալի պալատին մէջ, և իր սիրտը վառուած էր սիրով: Մարդասպան զէնքը կ'իյնայ Տրենմորի ձեռքերէն, կը կարմրի, գեաին կը խոնարհէ իր շլացած

նայուածքը, վասն զի վարդափթիթ կոյսը գեղեցիկ էր նման ճառագայթին՝ որ կը զարնէ յանկարծակի քարանձաւի զաւակներուն աչքին, երբ զուրս կ'ելլեն իրենց թաքստոցէն՝ մինչ արեւը կը հրդեհէ հորիզոնը, և կը փակեն կիսովին՝ անոր պայծառութենէն վերաւորուած իրենց աչքերը :

« Մորուենի պէտք, ըսաւ օրիորդը, թոյլ տուր ինձի որ նաւիկ վրայ փնտռեմ իմ ապաւէնս, հեռու Կորլոյի հալածումներէն, իր սէրը կ'ահարեկէ զիս, վասն զի մթին է ան նման փոթորկի. և այդ վայրագ մարտիկը կը հրամայէ տասն հազար տէգերու :

— Ապահով եղիք, ըսաւ քաջակորով Տրենմորը, ապաստանէ իմ հայրերուս վահանին ներքեւ. ինչ փոյթ թէ տասն հազար տէգեր ունի Կորլոյ, ոչ ոք պիտի տեսնէ իմ անոր առջեւէն փախչիլը » :

Ամբողջ երեք օր սպասեց քաջը՝ ասին վրայ, իր փողը հնչեցուց բլուրները՝ ի նշան մարտի, բայց Կորլոյ չերեցաւ երբեք, այն ատեն Լոկլինի թագաւորը իջաւ ծովուն և ատեն Լոկլինի թագաւորը կոչուեցի մը հրաւիրեց, գերբը, և Տրենմորը կոչուեցի մը հրաւիրեց, և անոր կնութեան տուաւ չքնադագեզ ինիբակական :

«Սուարան, ըսաւ Փինգալ, բու ազնիւ արիւնդ կը հօսի թշնամիիդ երակներուն մէջ: Մեր երկու ազգատոհմները պատերազմեցան յաճախ միեւնոյն դրօշին տակ. փառասիրութիւնը զանոնք մրցակից ըրաւ իրարու. բայց շատ աւելի անգամներ փոխադարձ հանդէսներ տուին անոնք իրարու, և խաղաղութեան օրերուն մէջ պսակեցին բարեկամութեան բաժակը.... Օ՛ն, ուրեմն, թող ուրախութեան նշոյլ մը լուսաւորէ Երևանը գէմքդ, ուչ զիր մեր աւաիղներու դաշնակութիւններուն, նախճիրներու դաշտին վրայ փայլեցաւ քաջութիւնդ. ինչպէս կայծակին փայլակները ծովերու անդունդներուն վերեւ: Չայնդ կը հնչէր տասն հազար մարտիկներու աղաղակին նման՝ պատերազմի ատեն: Կ'ուզես մեկնիլ վաղը նաւերուդ վրայ, ո՛վ արժանաւոր եղբայր Ազանդեկկայի: Քեզի ընծայ կ'ընեմ ազատութիւնը՝ այդ գեղապանձ օրիորդին յիշատակին համար: Տեսայ որ բու արցունքներդ կը խառնուէին այս դժբախտին արեան հետ՝ Ստարնոյի պալատին մէջ. և երբ իմ սուրս՝ անոր վրէժը խնդրելու համար՝ թափեց արեան վտակներ, քեզի խնայեցի: Պատերազմ կ'ընարես: Ընտրութիւնը քեզի կը թողում, ինչպէս բու հայրերդ թողուցին Տրենմորի:

Կ'ուզեմ որ քաշուիս դուն այս փառքերով շողշողուն երկրէն, ինչպէս արեւը՝ իր մասնելու ատենը:

— Ոչ, Մորուենի թագաւոր, ոչ. ալ չ'ուզեր Սուարան պատերազմիլ քեզի գէմ: Տեսայ զքեզ Ստարնոյի պալատին մէջ, և զրեթէ ինծի հասակակից էիր: «Ե՞րբ, կ'ըսէի ինքն իրենս, ե՞րբ պիտի կարենամ տէգ ճօճել միեւնոյն զօրութեամբ՝ ինչպէս ազնուական Փինգալը»: Անկէ ի վեր պատերազմեցանք Մալմորի ժայռերուն դարեւանդին վրայ: Յետոյ ալիքները նաւերս գէպ ի երկիրդ մղեցին, և դու հոն ինծի ասպնջական կոչունք տուիր: Մալմորի պատերազմէն աւելի՝ պանծալի կոխ մը եղաւ ան: Բարդբը պիտի փոխանցեն ասպագայ դարերուն՝ յաղթողին անունը:

«Մտիկ ըրէ, ո՛վ Փինգալ. Լոկլինի նաւերէն շատերը կորսնցուցին իրենց մարտիկները. ընդունէ՛ այս նաւերուն պարգեւը, և Սուարանի բարեկամ եղիր ընդ միշտ: Եւ երբ բու զաւակներդ զան գէպ ի հին աշտարակները Գորմալի, հանդէսներ պիտի տամ պատրաստել, և ձեւացեալ պատեւազմներ պիտի պարգեն՝ ի պատիւ իրենց՝ մարտիկներէս ընտիր ընտիրները:

— Փինդալ, յարեց թագաւորը, պիտի չընդունի բնաւ նաւ ու երկիր: Իմ թագաւորութիւնս և իմ ընդարձակ անտառներս կը բաւեն ինձի: Գարձիք Ովկիանոսի ճամբուն վրայէն՝ ազնիւ եղբայրդ Ագանդեկկայի՝ տուր սպիտակ առագաստներդ նպաստաւոր հովերուն, և թող մերձաւոր արշալոյսը տեսնէ նաւարկելը գէս ի Գորմալի անտառները:

— Հանդէսներու թագաւոր, յարեց Սուարան, խաղաղութիւն և երջանկութիւն վեհանձն հողերդ: Ընդունէ ձեռքս ի նշան բարեկամութեան. թոյլ տուր, սլ Փինդալ, որ բարդերդ լան հաւասարապէս բոլոր մարտիկները որոնք մեռան. թող Երկնի երկիրը՝ ապաստանարան մը ընծայէ Լոկլինի զաւակներուն, և անոնց գերեզմանին վրայ անկուած քարերը քարոզեն իրենց համբաւը. որպէս զի, ապագային մէջ, Հիւսիսի զաւակները կարենան ճանչնալ այն տեղերը՝ ուր իրենց հայրերը պատերազմեր են: Որսորդ մը, կռիւնած անոնց գերեզմանին մամուռին՝ պիտի ըսէ. Հոս պատերազմեցաւ Փիեգալ և Սուարան, ակեղալ դարերու դիւցազներ: Այսպէս պիտի խօսին մեր վրայ, և մեր փառաւոր անունները պիտի կտրեն անցին գալիք դարերը:

— Սուարան, ըսաւ Մորուենի թագաւորը, մեր փառքը այսօր իր հաւասարը չունի: Բայց պիտի անցնինք մենք, աւաղ, երազի մը պէս. լուծիւնը պիտի թագաւորէ օր մը այն դաշտերուն մէջ՝ ուր մենք պատերազմեցանք. մեր գերեզմանները պիտի ծածկուին մաշտոխ տակ, և որսորդը պիտի չգիտնայ մեր հանգչած տեղերը. մեր անունները պիտի ազրին բարդերու երգերուն մէջ, բայց մեր բազուկներուն ուժը պիտի անհետանայ:

«Օսիան, Կարրիլ, Ուլլին, լերան ոգիներուն սիրելի բարդեր, գիտէք դուք պատմութիւնը այն դիւցազներուն՝ որ չկան այլ եւս. հռչակեցէք մեռած գարերուն շահատակութիւնները. կախարդեցէք ձեր երգերով գիշերուան երկայնութիւնը, և թող արշալոյսը՝ իր գարձին՝ զմեզ տակաւին ուրախութեան մէջ գանէ»:

Այսպէս խօսեցաւ Փինդալ, և, հնազանդ իր ձայնին, երգեցինք մենք, և հարիւր տաւիղ կ'ընկերանար մեր երգերուն: Սուարանի տխուր գէմքը պայծառացաւ. այսպէս կը փայլի լուսնին սկաւառակը, երբ ամպերը՝ պատուելով իրենց քօղը, կը թողուն զայն երկինքին մէջ հանդարտ և արծաթափայլ:

«Կարրիլ, ըսաւ Փինդալ յանկարծակի,

սը է Կուկուլին: Սեմոյի քաջարի որդին՝ Տուրայի մութ քարանձաւին մէջ քաշուեցաւ յաւիտեան:

— Այո, պատասխանեց Կարրիլ, Կուկուլին պառկած է Տուրայի անձաւին մէջ. իր արիւնհերանդ ձեռքը ձգեց ահաւոր սուրը, և իր մտածումը կը հեծէ իր պարտութեան յիշատակով: Վիշաք կը պատէ այն դիւցազին հոգին: Կը զրկէ ան՝ իր այնչափ անգամ թշնամի արիւնով կարմրեցած սուրը, կ'ընծայէ զայն Փինգալի՝ իբր ժառանգութիւն իր յաղթանակներուն: Ա՛ն այս սուրը, ո՞վ Փինգալ, և սուր անոր իր փառքը որ անհետացաւ նման թիթեւ շողիին՝ զոր կը վանեն խոնաւ մտախտւոյններով՝ Ուլիխանի հովերը:

— Ոչ, պիտի չտոնեմ երբեք Կուկուլինի սուրը: Ըսէ իրեն որ կը պատուեմ անոր քաջութիւնը, և իր համբաւը պիտի չկորսուի յաւիտեան: Տեսանք հազար յաղթուած դիւցազններ՝ որոնք բարձրացուցին իրենց յաղթութեան նշանները պատերազմներու դաշտին մէջ:

«Փարատէ՛ տիրութիւնդ, ո՞վ Սուարան: Պարտութենէ մը աւելի կ'ապրի փառքը: Արեւը կը ծածկէ երբեմն իր ճառագայթները հարաւային ամպի մը մէջ. բայց խկոյն կը

տարածէ զարձեալ բոլոր իր ճաճանչները բլուրներու կանաչութեան վրայ:

«Գրումալ Կոնայի պեան էր. պատերազմ կը փնտռէր ան ամէն ափունքի վրայ: Արեան տեսարանը կը վառէր անոր եռանդը, զէնքերու շաշիւնը ախորժելի էր անոր ականջին. օր մը իջաւ ան իր մարտիկներով Կրակայի ծովեզերքը:

«Այն երկրին թագաւորը գուրս ելաւ անտառէն՝ ուր կ'ընէր իր ուխտերը Զօրութեան Քարին, Բրունկոյի շրջանակին մէջ:

«Գեղեցիկ կոյտի մը ստացումին համար էր որ այն դիւցազնները պատերազմեցան կատաղօրէն: Այն երիտասարդ գեղեցկութեան համբաւը այնքան մեծ էր, որ Գրումալ ուրոշեց կամ առեւանգել զայն և կամ մեռցնել: Երեք օր տեսեց պատերազմը, չորրորդին՝ Գրումալ յաղթուեցաւ և շղթայի զարնուեցաւ:

«Յաղթողը հեռու դրաւ զայն իր բարեկամներէն, Բրունկոյի սարսափելի շրջանակին մէջ, ուր կը պատմեն թէ ուրուականները զարհուրելի կերպով կ'ոսնային ահաւոր քարին շուրջը. բայց այն անպունկէն ազատեցաւ Գրումալ և երեւցաւ աւելի փառապանծ: Իսկան բոլոր իր թշնամիները իր

հարուածներուն տակ, ինչպէս հունձքի հասկեր, և Գրումալ նշանաւոր եղաւ քան երբեք:

« Հին պատահարներու երգիչներ, հնչեցուցէք օղբ զիւցազներու գովեստներով: Խաղաղեցէք հոգւոյս յուզումը անոնց քաջագործութիւններուն վէպովը, և Սուարանի սրտէն աքսորեցէք տխրութիւնը »:

Փինգալ և Սուարան կը պառկին Մորայի բլրան վրայ. հովերը կը փչին անոնց շուրջը: Հարիւր ձայներ միանդամայն կը բարձրանան, հարիւր տաւիղներ կը հնչեն ի պատիւ անցած վարերու զիւցազներուն:

Երբ ականջս պիտի լսէ նորէն բարդերուն երգերը: Երբ պիտի բարբախէ սիրտս ուրախութեամբ, հայրերուս շահատակութիւններուն վէպովը: Տաւիղը չի հնչեցրինք այլ ևս Սիւմայի անտառները: Կոնայի բլուրը ալ չի պատասխաներ բարդերու նուագներուն՝ կը ննջեն անոնք գերեզմանին մէջ զիւցազներուն հետ, և համբաւը համբացած է Մուրուենի անապատներուն մէջ:

Արդէն առաւօտեան նորածագ լոյսը ծայր կու տայ արեւելքէն և կը սկսի ձերմըկցընել կրովայի գորշ գլուխը. Սուարանի փողը լսելի կ'ըլլայ Լենայի գաշախն մէջ. իր մարտիկները կը հաւաքուին անոր շուրջը: Տխուր

և լուիկ, կը մտնեն իրենց նաւերը: Ուլլինի հովերը կ'ուռեցընեն անոնց առագաստները ու կը ծածանին Ուլիխանոսին վրայ:

« Փիլլան, և դու Հսինոյ, կանչեցէք, ըսաւ Փինգալ, կանչեցէք իմ ցառկըտուն գամփրաներս, Բրաննոն և սէգ Լուաթը: Բայց, աւաղ Հսինոն ոչ ևս է: Որդեակս կը հանգչի մահուան անկողին վրայ: Փիլլան, փերգուս, առէք Փինգալի եղջերեայ փողը. թող անոր ձայնին՝ նետուին որսորդները, և եղնիկը կայտոէ իր թաքստոցին մէջ լիճին և զերբը »:

Փողը կը հնչէ անտառներուն մէջ. Մուրուենի մարտիկները կը մեկնին. հազար թեթեւ գամփոններ կ'երթան առջեւէ. ամէն մէկ գամփոն այծեամ մը կը բռնէ. երեք հասար կ'ըլլան Բրաննոյի: Մոյն հաւատարիմ որս կ'ըլլան Բրաննոյի: Մոյն հաւատարիմ շունը՝ ուրախացընելու համար իր տիրոջ սիրտը՝ անոր առջեւ կը բերէ զանոնք շնչասպաս. բայց, զժբախտաբար, անոնցմէ մէկը կը մեռնի Հսինոյի շիրմին վրայ:

Սոյն ատեն Փինգալի ցաւը կը նորոգուի. կը նշմարէ ցուրտ և անշունչ քարը՝ որուն ներքեւ կը հանգչի երկատասարդ մարտիկը, որ միշտ որսորդներուն գլուխը կը տեսնուէր:

« Ալ պիտի չեւլես դուն, որդեակ իմ, առ-

նակից ըլլալու մեզի: Քիչ ատենէն պիտի ծածկուի գերեզմանդ խոտին բարձրութեան տակ: Ապիկարը պիտի անցնի քարից վրայէն, և պիտի չիմանայ թէ զիւցազի մը հանդըստարանն է այն: Օստիան, Փիլլան, զաւակներս, և զու Գօլ, անլիհեր մարտիկ, ելլենք զէպ ի Տուրայի քարանձաւը, փնտռենք քաջարի Կուկուլինը: Տուրայի պալատն է այն: Ընդարձակ ամայութիւն մը դարձեր է: Հանգէսներու թագաւորը ընկճուած է վիշտերէ, և իր սրահները անապատ են դարձեր. երթանք մխիթարենք Կուկուլինը, և մեր ուրախութիւնը անոր հոգւոյն մէջ անցնենք: Բայց, Փիլլան, ինքը չէ՞ սա բլրան վրայ նշմարածս, թէ ծուխի սխն մըն է: Կրովայի հովը աչքերուս վրայ կը փչէ, և թոյլ չի տար ինծի որ բարեկամս զանազանեմ:

— Փինդալ, պատասխանեց Փիլլան, Սեմոյի որդին է. առաջ կու գայ տխուր և նսեմ, ձեռքը սուրին վրայ: Բարեւ պատերազմի զաւակ, զիւցազն՝ որ վահանները կը խորտակես:

— Բարեւ Փիլլան, յարեց Կուկուլին, բարեւ և ձեզի Մորուենի զաւակներ: Փինդալ, քու ներկայութիւնդ զիս ցնծութեամբ կը լեցընէ. Կրովայի վրայ թափառող որ-

սորդը նուազ հաճոյքով կը տեսնէ ամպերուն մէջ աստղը որուն բացակայութիւնը զինքը կը տխրեցընէր: Քու զաւակներդ նոյնքան կայծակնացայտ աստղեր են՝ որ կը հետեւին ընթացքից և կը շողան պատերազմներու մէջ: Այսպէս չտեսար դուն զիս, ո՞վ Փինդալ, երբ կը դառնայի անապատի պատերազմէն, երբ կը Աշխարհի թագաւորը փախաւ առջեւէս, և խաղաղութիւնը բերի մեր բլուրներուն վրայ:

— Կուկուլին (բաւ Կոնան, մարտիկ անփառունակ), կը պարծէիր մեզի միշտ քաջութեանդ վրայ. ո՞ւր են այն շահատակութիւնները որ պատուեցին քու զէնքերդ: Ինչո՞ւ կտրեցինք անցանք Ուլլիանոսի դաշտերը՝ տկարութեանդ օգնելու համար: Փախերը, և գնա ծածկելու ցաւք քարայրից մէջ, խիբ, և գնա ծածկելու ցաւք քարայրից մէջ, մինչ Կոնան կը պատերազմի տեղդ: Չգէ՛ վար այդ պաղպաղուն զէնքերը. առը ինծի, Երինի ապիկար մարտիկ:

— Երբեք, յարեց Սեմոյի որդին, երբեք չփորձեց ոչ մի զիւցազն՝ խել Կուկուլինի զէնքերը. և եթէ հազար մարտիկներ զայն փորձէին, իրենց բոլոր ջանքերը զուր պիտի ըլլային: Յանձնապատան երիտասարդ, ես երբեք իմ ցաւս չծածկեցի քարայրի մը մէջ՝ ցորչափ կ'ապրէին Երինի մարտիկները:

— Լուէ՛, երիտասարդ, ըսաւ Փինգալ. Կուկուլլին զարհուրելի է պատերազմներու մէջ, և հոչակաւոր Մորուենի անսպասանելուն մէջ: Այո՛, Ինխսիէլի պետդ, ես յաճախ լսեցի քու քաջագործութիւններով պատմութիւնը: Պարզէ՛ հովին նաւերուդ ճերմակ առագաստները, և նաւէ դէպ ի Մառխուղներու կողմն, ուր հաւատարիմ՝ ամուսինդ կը սպասէ զարձիգ: Բրազելա, արտասուածոր աչքերով, կը կոթընի ժայռի մը. հովերը կը խաղան իր երկայն մազերուն մէջ, և կը յայտնեն իր ձիւնեղէն ծոցը: Ականջ կը դնէ ան գիշերուան հովերուն, լսելու համար նաւաստիներուդ երգերը, և տաւիղիկ հեռաւոր գանդիւնները ծովերուն վրայ:

— Ի զուր է անոր յոյսը. Կուկուլլին երբեք պիտի չտեսնէ Գունսկարի գաւառը: Ի՞նչպէս պիտի կարենայ տեսնել Բրազելան, և ցաւքընել անոր հոգին: Մինչև հիմայ, ո՛վ Փինգալ, միշտ յաղթող եղած էի:

— Եւ պիտի ըլլաս տակաւին, յարեց Փինգալ. Կուկուլլինի փառքը պիտի տարածուի՛ կրամշայի ծառերուն ուժեղ ուղէշներուն նման... Ուրիշ պատերազմներ կը սպասեն քեզի, և մէկէ աւելի անգամներ բազուկդ մա-

հաբեր պիտի ըլլայ թշնամիին... Ոսկար, բեր այժեամը, և խնջոյքը պատրաստէ: Ուրախանանք վտանգէն վերջը, և մեր բարեկամները մասնակից ըլլան մեր ցնծութեան...»:

Նստանք Փինգալի հանդէսին, երգելով խաղաղութեան երգը: Կուկուլլինի հոգին կանգնեցաւ իր բեկումէն: Իր բազուկը գտաւ իր կորովը, և զուարթութիւնը երևցաւ դէմքին վրայ:

Ուլլին երգեց. Կարբիլի անուշակ շեշտերը զիւթեցին արձագանգները: Խառնեցի, երբեմն երբեմն, ձայնս՝ մեծարելի բարդերուն ձայնին: Երգեցի այն պատերազմները՝ որոնց մէջ պատերազմած էի յաճախ...:

Բայց, աւա՛ղ, սուրս գատարկ կը մնայ այսօր. իմ առաջին քաջագործութիւններս անհետացան. թաղծալից, Լքուած, կը նստիմ միայնութեան մէջ, բարեկամներու շիրմին վրայ:

Այսպէս անցաւ գիշերը պատերազմի վէպերով, և առաւօտն զմեզ ուրախութեան մէջ գտաւ:

Փինգալ կ'իլլէ և կը ճօճէ իր փայլակնացայտ տէգը: Կ'իջնէ դէպ ի Լենայի գաշալ. իրեն կը հետեւինք: «Պարզեցէ՛ք առա-

գաստներս , կ'աղաղակէ Մորուկնի թագա-
ւորը , և օգտուինք յաջողակ հովերէն » :

Երգելով՝ մեր նաւերը կը մտնենք , և ,
ծռելով մեր թիւերուն տակ դառն ալիքները ,
կը նաւենք՝ յաղթական՝ դէպ ի հայրենա-
կան ափունքները :

Օ Ս Ս Ի Ա Ն



Կ Ո Մ Ա Լ Ա

Թ Ա Տ Ե Ր Ա Կ Ա Ն Ք Ե Ր Թ Ո Ւ Ա Ն

Ն Ա Խ Ա Գ Ի Ր Ո Ւ Թ Ի Ի Ն

Կամարս, դռատը Սարնոյի, ինխտորի կամ Որկասրեան կրգիներու բազաւորին, սաստիկ սիրահարուած Փիեգայի, ծպտելով՝ իբրևէ կրխտասարդ մարտիկ կը հետեւի սերը: — Հիւրաչրան՝ Փիեգայի գորավարներէն մին՝ որուն սերը արեւմանարնած էր Կամարս, կը ձանջնայ զիկրը: — Փիեգայ ամուսնանարս վրայ էր, կրք: Կարակոչի արշաւանքը ծաւոցոցէցաւ: Մեկներով դեպ ի մարտ, կը բորս Կամարսն բրբան մը վրայ, խոստանարով իրիկուն չեղած դաւնարս, կրք սպրեր մարտէն: Յաղքելով, օրխորդիկ ընդ առաջ կը դրիէ Հիւրաչրանը, որ Կամարսի կախատիկներուն վրէժը բաժնար համար, կը գրած աւար Փիեգայի մանր: — Յոսանատորիէն Կամարսի: — Փիեգայ կը հասնի. սե վի կրկար հաշատայ իր աչքերուն, սերս ստուերը կը կարծէ. բայց կրք կ'ապանովնայ թէ սե է, սաստիկ ոչրսխոչրեկէն կը մեռնի: — Քերրոսածիս հիւր պատմանէն է, Կարակոչը՝ Կարակոչրան է, Սեպրիմիս Սեւերոսի որդիէ, որ 211իէ, Կալեդոնեանց դեմ արշաւանք մը գործեց:



Ա Ն Ձ Ի Ն Ք

ՓԻԵԳԱՍ, Թագաւոր Մորունի.
 ԿՈՄԱՂԱ, դուստր Ինխտորի Սարնոյ Թագաւորին,
 սիրահար Փիեգայի.
 ՀԻԳԱՂԱՆ, որդի Լամբի, սիրահար Կամարսի.
 ԳԵՍԱԳՐԵՆԱ, դասերը Մորնիի, ընկերուէք Կոմեւիկ, ԿՈՄԱ.
 ԲԱՐԳԵՐ

ԳԵՍԱԳՐԵՆԱ

Որսը վերջացաւ: Միայն հեղեղատին շառաչն է որ կը ըսուի Արունի վրայ: Գուստր Մորնիի, եկուր Կրոնայի ափունքներէն, վար դեր աղեղը, և սո տաւիղը. Թող մեր զուարթ երգերն սկսին գիշերուան հետ, և հնչեցընեն այս բլուրներուն արձագանդները:

ՄԵԼԻԿՈՄԱ

Գիշերը որ կ'իջնէ լեռներէն՝ կը տարածէր սե բողերը հովան վրայ: Էշայծեամ մը կը հանգչէր Կրոնայի ափերուն մօտ, մամոսպատ բլրակ մը կարծեցի գայն՝ մու-

Թին մէջ. բայց իսկոյն տեսայ որ կ'ոստոս-
տէր և աներեւոյթ կ'ըլլար: Գողզոջուն օգե-
րեւոյթ մը կը խաղար իր ոստախիտ եղջիւր-
ներուն մէջ, և ուրուականները՝ իրենց վալ-
կահար գլուխները գուրս կը հանէին իրենց
ամպերուն եզերքէն:

ԳԵՍԱԳՐԵՆԱ.

Ո՛հ, անոնք Փինդալի մահուան ձախող
նշաններն են: Ինկած է վահաններու թա-
գաւորը, և Կարակուլ կը յաղթանակէ: Ելի՛ր,
Կոմալա, գուրս ելիր ժայռերէդ. գուրս Սար-
նոյի, ելի՛ր և թափէ դառն արցունքներ. ոչ
ևս է սիրականդ, և իր ստուերը կը թա-
փառի արդէն մեր բլուրներուն վրայ:

ՄԵԼԻՎԿՈՄՍ.

Տե՛ս, քոյր իմ, Կոմալան նստած է անա-
պատին մէջ, բոլորովին յուսահատ: Գորշ մա-
զերով երկու գամփոններ կը ցնցեն անոր քով
իրենց ցցուած ականջները, և իրենց բոցա-
շունչ անդունքներով կը շնչեն հիւսիսային
հովը: Կոմալա կը հանգչեցընէ իր բաղուկին
վրայ՝ իր մեղամաղձոտ ճակատը, և լերան
հովը կը խաղայ իր մազերուն մէջ: Կը գար-
ձընէ ան իր գեղեցիկ աչքերը դէպ ի դաշ-

տերը՝ որոնցմէ իրիկուրնէ առաջ խոստացաւ
դառնալ իր սիրականը: Բայց, աւա՛ղ, գի-
շերը կը խաանայ մեր շուրջը. Փինդալ, ո՛վ
Փինդալ, սըր մնացիր:

ԿՈՄԱԼԱ.

Կարրոնի ահեղասանս հեղեղատ, ինչո՞ւ
համար արեան ալիքներ կը թաւալեցընես:
Պատերազմի շփնդը մանչեց արիւնքներուդ
վրան: Կը ննջէ՞ ան, Մորուսնի թագաւորը:
Ո՛վ լուսին, գուրս երկինքի, ելի՛ր, ծակէ
թանձր ամպը որ գբեղ կը ծածկէ. շողացուր
գիշերուան մէջ սիրականիս զէնուզարդը, կամ
մանաւանդ այն օրերեւոյթը՝ որ կը լուսա-
ւորէ մեր հայրերուն հոգիները, թող վառէ
մութին մէջ իր թաղմանական շողիւնը, կա-
րապետէ՛ թող ինձ դէպ ի այն տեղերը՝ ուր
ինկաւ իմ հերոսս . . . Աւա՛ղ, ո՛վ պիտի
պաշտպանէ զիս ցաւին դէմ. ո՛վ պիտի պատըս-
պարէ զիս Հիւզալանի սիրոյն դէմ . . . Ուրեմն
ալ պիտի շտեմնեմ Փինդալը յաղթական
իր մարտիկներուն մէջ, ինչպէս արեւուն ա-
ռաջին ճառագայթը ամպին մէջ՝ որ կը բերէ
սոսուօտեան տեղատարափը:

ՀԻՊԱԼԼԱՆ, զրկուած Փիեգայե՛ն՝ աշտակո՛ւ
իր վերապարձը՝ Կունարայի.

Հաւաքուեցէք, Կրոնայի աղջամղջուտ մէ-
զեր, ծածկեցէք որսորդը ձեր ծփծփուն սա-
ւաններուն մէջ, ծածկեցէք աչքերէս իր ոտ-
քերուն հետքը: Կ'ուզեմ կորսնցնել մինչեւ
խիկ յեշատակը բարեկամիս: Պատերազմին
մնացորդները ցիրուցան եղան. մարտիկները
չեն խնուիր այլ եւս վահանին շուրջը: Ո՛վ
Կարրոն, թաւալէ՛ արիւնեքանդ կոհակներ.
Ժողովուրդին պետը պառկած է առ յաւէտ
մահուան զաշտին վրայ:

ԿՈՄԱԼԱ

Գիշերուան զաւակ, ըսէ՛ ինծի ո՞վ է այդ
հերոսը որ ինկած է Կարրոնի ափունքը:
Ճերմակ էր ան Արուենի ձիւնին նման, պաղ-
պաղուն՝ անձրեւին աղեղին պէս: Իր գան-
դրահեր ու քնքուշ մազերը կը նմանէ՞ր
բլրան շամանդաղին, թեթեւ գնդակներն
արեւուն ցոլքերէն ոսկեղօծ: Է՞ր ան՝ պա-
տերազմի մէջ՝ ահաւոր՝ ինչպէս կայծակը,
թեթեւ՝ ինչպէս անապատին այծեամբ:

ՀԻՊԱԼԼԱՆ

Ո՛հ, ինչո՞ւ չեմ կրնար տեսնել իր սի-
րուհին՝ ծոած իր ժայռին վրայ, տեսնել իր
կարմիր աչքերը, արցունքներէն մթազնած,
և իր բոցակէզ այսը սքողուած կիսովին իր
մազերուն մէջ: Փչէ՛, անձը զեփեւ, մէկդի
սար չքնաղ կուտին խիտ խիտ գանգուրնե-
րը. պարզէ՛ աչքերուս իր ձիւնաթոյր բա-
զուկները, և շուշանափայլ ծօցը՝ թառամած
վիշաքերէն:

ԿՈՄԱԼԱ

Ի՞նչ կը լսեմ... Կովհալի որդին կորսնցնց
իր կեանքը... Որոտումը կը փլչի շերան
վրայ. փայլակը կը թռչի իր հրեղէն թեւե-
րուն վրայ: Բայց ո՞վ կրնայ ահաբեկել կո-
մալան, երբ Փինգալ ոչ եւս է: Խօսէ՛, գուժ-
կան բօթաբեր, ըսէ ինծի, ի՞նչ եղաւ ան՝
սրուն ահեղ բազուկը ջարդուփշուր կ'ընէր
վահանները:

ՀԻՊԱԼԼԱՆ

Թափառկոտ ազգերը կու լան իրենց բլուր-
ներուն վրայ. ալ պիտի չլսեն անոնք իրենց
զօրապետին ահեղադոշ ձայնը:

ԿՈՄԱԼԱ

Թշուառութիւնը թող հալածէ զքեզ քո՛ զաշտերուդ մէջ, Աշխարհէի թագաւոր. կործանումը վրանդ փչչի. առաջին քայլերդ գեղեցկմանի հանդիպին. սիրեցեալ կին մը լայ զքեզ, և ցաւէն փչէ հոգին իր կեանքին առաւօտուն, ինչպէս պիտի մեռնի վատաբախտիկ Կոմալան: Ինչո՞ւ համար ըսիր ինձի, ո՞վ Հիլալլան, թէ մեռած է հերոսս: Քիչ մը ատեն պիտի յուսայի անոր վերադարձին. պիտի կարծէի նշմարել զինքը հեռաւոր ժայռերուն վրայ: Ծառի մը կերպարանքը պիտի կրնար խաբել իմ աչքերս, և հովերուն շշնկոցը նմանիլ իր փողին՝ իմ խաբուած ականջիս.... Ո՛հ, ինչպէս չեմ անոր քովը՝ Կարրոնի ափունքներուն վրան: Զերմաջերմ արցունքներս պիտի տաքցընէին անոր սառած շրթունքները:

ՀԻՊԱԼԼԱՆ

Պատկած չէ ան Կարրոնի ափունքը. Արուենի վրայ է որ կը բարձրացընեն մարտիկներն անոր շիրիմը: Լուսաւորէ, ո՞վ լուսին, աժդոյն ակնարկներովդ՝ Փինդալի նշխարները, որ քու լուսովդ, Կոմալա կարենայ

տեսնել՝ թէ եւ հեռուանց՝ անոր զէնուզարդին փայլակը:

ԿՈՄԱԼԱ, Խօսերով տեղեց՝ զորս կը կարծէ տեսնել՝ բերերով Փինգալի մարմինը.

Կեցէ՛ք, գերեզմանի զաւակներ, կեցէ՛ք. կ'ուզեմ անգամ մըն ալ տեսնել սիրականս: Աւանդ, զիս միայն թողուց որսի. չէի գիտեր թէ զէս ի մարտ կը մեկնէր. կ'ըսէր ինձի թէ պիտի վերադառնար գիշերուան հետ. անչպէս ուրեմն պիտի դառնար Մորուենի թագաւորը.... Ինչո՞ւ համար չըսիր ինձի թէ պիտի մեռնէր ան՝ ախուր բնակիչդ քարաժայռի: Կը տեսնէիր գուն՝ ապագային մէջ՝ երիտասարդ գիւցազին արեան մէջ լողալը. և դու չըսիր Կոմալայի:

ՄԵԼԻԿՈՄԱ

Ինչ ազմուկ է որ կը լսեմ Արուենի վրայ: Ինչ թափառաշրջիկ կերպարանքներ են անոնք որ կը շարժին և կը շողան հովտին մէջ, ինչպէս գետի մը կուտակ կուտակները՝ լուսնին շողիւններուն տակ:

ԿՈՄԱԼԱ

Ուրիշ ո՞վ պիտի ըլլայ, բայց եթէ Կոմալայի թշնամին, Աշխարհի թագաւորին որդին:

Ո՛վ Փինգալի ստուեր, ամպիկ ծոցէն ուզէ՛
 Կոմալայի աղեղը. թող իյնայ Կարակուլ ան-
 տառն նապաստակին նման... Բայց Փին-
 գալն է որ կը տեսնեմ հոն, ընկերացած
 իր նախնեաց հոգիներուն: Ո՛վ իմ միակ
 սիրականս, ինչո՞ւ համար ստուերդ կու գայ
 սարսափեցընել զիս և թովել հոգիս:

ՓԻՆԳԱԼ Կ'երևի շրջապատուած իր մար-
 տիկներէն.

Բարդեր, ձեռք առէք ձեր հնչուն տաւիղ-
 ները, երգեցէք Կարրոնի պատերազմը: Կա-
 րակուլ փախաւ առջեւէս այն դաշտէն՝ ուր
 իր գոտողութիւնը կը յուսար յաղթանակել:
 Փախաւ առջեւէս, նման օգերեւոյթին՝ որուն
 ծոցը գիշերային ուրուական մը կը ծածկէ,
 երբ հովերը գանի ցախաստանին վրայ կը
 քշեն, և երերուն լոյսը ծերացած անտառ-
 ներուն քովերէն կը քերէ... Կը լսեմ ձայն
 մը քաղցր ինչպէս զեփիւռին արտունջը՝
 բլուրներուս վրան: Կոնայի որսորդուհին է,
 Սարնոյի գուտարը: Դուք ելիր ժայռերէդ,
 իմ սիրուհիս, թող լսեմ Կոմալայի ձայնը...

ԿՈՄԱԼԱ Կարծեարվ միշտ որ Փինգալի
 ստուերիէ հետ կը խօսի.

Սիրելի ստուեր, տար զիս հոգիներու
 քարանձաւին մէջ:

ՓԻՆԳԱԼ

Եկուր այն քարանձաւին մէջ՝ ուր ես կը
 հանդչիմ, եկուր... Փոթորիկը դադրեցաւ,
 արեւը կ'ոսկէզօծէ մեր դաշտերը. եկուր,
 գեղեցիկ որսորդուհիդ Կոնայի:

ԿՈՄԱԼԱ ձանձնարով Փինգալը.

Ինքն է. կը վերադառնայ իր փառքով:
 Կը շօշափեմ այն ձեռքը՝ որ այնքան պա-
 տերազմներ շահեցաւ... Բայց, այնքան սաս-
 տիկ տագնապներէ յետոյ, հանդարտութեան
 ու հանգստեան պէտքը կը զգամ: Թոյլ տուէք
 ինծի որ քաշուիմ այս քարաժայռին ետեւը,
 թողուցէք որ հոգիս թօթափէ իր վրայէն
 սարսափը: Դուք սակայն, Մորնիի գուտար-
 ներ, մօտեցէք ձեր տաւիղներով: Թող հնչէ
 օղը ձեր գուարթ հրդերով:

ԳԵՍԱԳՐԵՆԱ.

Երեք այծեամենք ինկան Կոմալայի սլաք-
ներուն տակ. բոցը կը բարձրանայ ժայռին
վրայ: Եկուր, Մորուննի թագաւոր, եկուր
Կոմալայի կոչունքին:

ՓԻՆԳԱԼ.

Եւ դուք զաշնակութեան զաւակներ, պատ-
կառելի բարպեր, երգեցէք Կարրոնի պատե-
րազմը, ուրախացուցէք սիրուհիս սիրտը,
մինչ ես կը բազմիմ իր կոչունքին:

ԲԱՐԳԵՐԸ.

Թաւալէ՛, ահեղասաստ Կարրոն, թաւալէ՛
զուարթ շառաչով մը փրփրադէզ ալիքներդ:
Թշնամիները փախան, իրենց պերճասոսորդ
նժոյգներն ալ չեն կոխկուտեր մեր դաշտերը,
իրենց գոռոզ արծիւր ուրիշ երկիրներու վրայ
պիտի տարածէ իր թեւերը: Արեւը այսու-
հետեւ պիտի լուսաւորէ քաղցր խաղաղու-
թեան մը պարսպոյ ժամերը. իւրաքանչիւր
գիշեր պիտի հեղու մեր աչքերուն վրայ քու-
նին անուշ բուրումները. այլ ես ուրիշ բան
պիտի չլսուի, բայց միայն որսի աղաղակ-
ները, և մեր վահանները կախուած պիտի

մնան մեր բնակարաններուն կամարներէն:
Եթէ նորէն պատերազմինք, Ուլիխնի զա-
ւակներուն դէմ պիտի ըլլայ ան. այդ պա-
տերազմը մեզի համար խաղալիկ մը պիտի
ըլլայ, և պիտի ներկենք մեր ձեռքերը Լոկ-
լինի զաւակներուն արիւնով: Թաւալէ՛,
ահեղամտունչ Կարրոն, թաւալէ՛ ցնծութեամբ
ձերմըկցած ալիքներդ: Թշնամիները փախան
ինչպէս վերջալոյսի ստուերները՝ արշալոյսին
ստջիւէն:

ՄԵԼԻԼԿՈՄԱ ծռերով դէպ ի Կոմարս՝ որ իր
ոչրսխոչրեան սաւակոչրեկեկ կը մեռի.

Իջէ՛ք երկինքէն, թեթեւ շամանդաղներ.
և դուք, լուսնի տժգոյն ճառագայթներ,
բարձրացուցէք օդին մէջ զեռարուսիկ օրիոր-
դին հոգին. պառկած է ան անշշունջ, ան-
կենդան, մենաւոր ժայռին վրայ... Կոմալան
ոչ եւս է:

ՓԻՆԳԱԼ.

Աւաղ, մեռաւ ան, Սարնոյի գուտորը,
այն՝ զոր ընարած էր սէրս: Եկուր այցելէ
ինձի, գողարիկ Կոմալա, երբ միայնակ նստած
ըլլամ առուակներու եզերքը:

ՀԻՊԱԼԼԱՆ

Ալ չի՞ լսուիլ ուրեմն Կրնայի որսորդուհիին
այնքան քաղցր երգը: Ինչու համար աղմկեցի
անոր հոգին: Ալ պիտի չտեսնեմ որսի ատեն
անոր երազոտն եղնիկներն հալածելը:...

ՓԻՆՊԱԼ

Մութաչուի երիտասարդ, ալ պիտի չգաս
դուն բարձակից ըլլալու իմ հանդէսներու.
պիտի չգաս այլ ես ինծի հետ որսի, և իմ
թշնամիներս պիտի չիյնան ալ քու հարուած-
ներուդ տակ... Տարէք զիս հոն ուր կը
հանդչի սիրուհիս. պշնամ նորէն անոր գե-
ղեցկութեան վրայ: Կը ննջէ ան իր վերջին
քունը ցախէ անկողնի մը մէջ: Հովերու սա-
ռած շունչը կը բարձրացընէ անոր խարտեաշ
գիտակները և հեծել կու տայ անոր աղեղ-
նալարին. սլաքը խորտակուած է իր մարմնոյն
ծանրութեան տակ: Երգեցէք, ո՛վ բարդեր,
կրգէցէք Սարնոյի գուտարին գովեառները.
զրուցել տուէք լերան արձագանգներուն Կո-
մալայի սիրուն անունը:

ԲԱՐՊԵՐԸ

Տեսէք, կանաչագեղ Երինի զաւակներ,
ահա օղերեւոյթները կը ցնցեն այն տարա-
բախտին գերեզմանին վրայ իրենց հրեղէն
բաշերը: Ահա կը բարձրանայ անոր հոգին
օդին մէջ՝ լուսնի ձառագայթներուն վրայ:

Անոր շուրջը՝ ծոած են ստուերները իր
հայրերուն, Սարնոյ մարտիկին, և քաջակորով
Փիղալանին:

Ե՛րբ քու գեղեցիկ ձեռքդ, ո՛վ Կոմալա,
պիտի թուչլտի տաւիղիդ վրան: Ե՛րբ պիտի
լսուի ձայնդ մեր ժայռերուն վրայ: Ընկե-
րուհիներդ պիտի փնտռեն զքեզ մարդերու
մէջ, և պիտի չգտնեն:

Անոնց պիտի այցելես դուն երբեմն՝ իրենց
մենաւոր գիշերներուն մէջ, և խաղաղութեան
բուրումները պիտի հեղուս անոնց հոգիին
մէջ: Ընդերկար պիտի հնչէ ձայնդ անոնց
ականջին. անոնք պիտի ախորժին յիշել ի-
րենց երազները:

Ահա օղերեւոյթները կը շարժին այն վա-
տարախտիկին շուրջը. տեսէք, ահա անոր
հոգին կը վերանայ մեղմիկ գէպ ի երկինք,
գիշերներու աստղին տժոյն շողիւնին տակ:

Օ Ս Ս Ի Ա Ն



Կ Ա Ր Ո Ս Ի Պ Ա Տ Ե Ր Ա Ջ Մ Ը

Ն Ա Խ Ա Դ Բ Ո Ւ Թ Ի Ի Ն

Կարո՞ւ պատմութեան մէջ Կարաշահու աւ
նունով ձանկարած եղանաւոր բռնակալն է
որ ինքզինքը կայսր հռչակել տուաւ 284 ին։
— Տիրեց Բրիտանական կղզիներուն, և եւա-
շային պատերազմներու մէջ շատ անգամ-
ներ յաղթեց Մարսիսիանու Հերակլիսի։ Ան-
շուշտ այս պատձաւաւ Կալեդոնները զինքը
նաւերու բազաւոր կոչեցին։ — Նորոգեց Ա-
գրիկոշայի հռչակաւոր պարիսպը, որուն վրայ
կը խօսի Տակիտուս, և որ շինուած էր իբրեւ
պատուաբ Կալեդոններու յարձակումներուն
դէմ։ — Կերտէի որ միւլղեռ կ'աշխատէր աւ-
նոր վրայ, յարձակում մը կրած ըլլայ Օւ-
սիանի որդիէն, Ոսկարիէն։ — Տոսկարի աղջ-
կան՝ Մարտիկայի ոչորուած քերթուածին երի-
րը՝ այս մարտն է։

Կ Ա Ր Ո Ս Ի Պ Ա Տ Ե Ր Ա Ջ Մ Ը

Դժուար Տոսկարի, Մալուինա, բեր ինծի
քնարս։ Երգելու խանգը՝ փախստեայ լոյսի
մը ցլքին պէս՝ կու գայ տաքցընել տխուր
հոգին. վասն զի թաղծոտ է ան նման
գաշտին, երբ խաւարը կը ծածկէ բլուրները
շուրջանակի, և տակաւ կը տարածուի գաշ-
տերուն վրայ՝ զոր կը լուսաւորէր արեգակը։

Ո՛վ Մալուինա, կը տեսնեմ որդւոյս
ստուերը կրոնայի քարածայտին բովը . . .
բայց, ո՛չ, շողի մըն է այն՝ զոր կը գեղ-
երփնեն արեւամուտի վերջին ճառագայթները։

Ո՛րքան սիրելի է ինծի ամպը՝ որ կը խաբէ
աչքերս՝ որդւոյս կերպարանքին տակ։ Հե-
ռացէ՛ք իրմէ, բոնաշունչ հովեր, որ կը մոնչէք
Արուենի վրայ։

Ո՛վ է այն ծերունին որ կը մտանայ որդ-
ւոյս, և որուն տկար ձայնը կը լսեմ։ Ցուպ

մը ձեռքին մէջ զօրավիպ կ'ըլլայ իր գող-
գողունը քայլերուն, աղէքեկ մագերը կը ծա-
ծանին ուսերուն վրայ, խրոխտ զուարթու-
թիւն մը կը լուսաւորէ ճակատը : Յաճախ
կը դարձընէ իր աչքերը դէպ ի Կարոսի բա-
նակը :

Հոնան է, հոչակաւոր բարդը. թշնամին
լրտեսելէն կու գայ :

«Ո՛վ երգիչ անցած ժամանակներու, ըսա-
ւնոր որդիս, ի՞նչ կ'ընէ Կարոս : Նաւերու
թագաւորը կը պարզէ իր արծիւին թեւերը
ծփուն ալիքներուն վրան :

— Այ՛, Ոսկար, կը պարզէ, պատաս-
խանեց բարդը, բայց կուտակաղէզ քարերուն
ետեւը . կը նայի գողզողով պատուարին
վրայէն . կը տեսնէ դքեզ, և ինչ սարսափ
որ կը ներշնչէ անոր՝ ստուերը որ կ'իջնէ
գիշեր ատեն, և իր նաւերուն դէմ կը թա-
ւալեցընէ կոհակները, նոյնը կը ներշնչե-
ս զուն անոր :

— Գնա՛, բարդերուս պետը, յարեց Ոս-
կար, ա՛ն ֆինգալի տէգը, տնկէ անոր ծայրը
բոցավառ խանձող մը, և ճօճէ զայն օդին
մէջ . ըսէ՛ Կարոսի որ թողու Ուլիխանին ա-
փունքները և խաղայ ինծի դէմ . ըսէ անոր
որ կ'այրէ զիս պատերազմելու տենչը, թէ

աղեզս յոգնած է որսէն . ըսէ անոր որ քա-
ջերը բացակայ են, թէ՛ ես գեռահասակ եմ,
և բազուկս տկար է» :

Բարդը կը մեկնի երգելով : Ոսկար կը
կանչէ իր մարտիկները : Իր ձայնը կ'որոտայ
անոնց ախանջին ինչպէս քարանձաւին ար-
ձագանգը՝ որ կը կրկնէ կոհակներուն շա-
ռաչիւնը : Կը հաւաքուին անոնք որդոյս
շուրջը, նման հեղեղասաներու՝ երբ փոթոր-
կէն ետքը կը գլտորեն մոնչելով իրենց գէ-
զապէզ ալիքները :

Հոնոյ կը մօտենայ Կարոսի շարժելով
բոցաբորբ տէգը. «Եկու՛ր պատերազմէ՛ Ոս-
կարի հետ, ո՛վ գուն՝ որ փոշոտ սաքերդ կը
լուսա Ուլիխանոսի փրփուրէն մէջ . բացակայ
է Փինգալը . իր պալատին մէջ կ'ունկնդրէ
ան իր բարդերուն երգերը՝ հանդարտօրէն :
Իր ահաւոր տէգը, իր լայն վահանը, կը
հանդէլին մեղհօրէն իր քովը : Եկու՛ր պատե-
րազմէ Ոսկարի հետ, մինակ է հերոսը» :

Բայց Կարոս չանցաւ հեղեղասաստ Կար-
րոնը : Բարդը մինաւոր կը գառնայ Ոսկարի
քով : Գիշերային աղջամուղջը կը խտանայ
Կրոնայի վրայ, և հանդէսը կը պատրաստուի :
Հարիւր բոցավառ կաղնիներ՝ կը չլթոտան
օդին մէջ . տփոյն լոյս մը կը լուսաւորէ

մարդը: Այն տկար շողիւնով՝ կը նշմարուին հեռուն թեթեւ ուրուականներ: Կէս կը տեսնուի Կոմալայի ստուերը՝ որ կը ծածանի իր օգերեւոյթին վրայ: Հիդալլան անոր քովն է տխուր գիւրքի մը մէջ: Հոխոյ ինքը միայն նշմարեց զանիկա:

«Հիդալլան, ըսաւ անոր, ի՞նչ է այդ տխրութիւնդ. միթէ չհոչակեցի՞ն բարդերը քու փառքդ: Լսուեցան Օստիանի երգերը: Ծոած ես դուն ամպիդ եղբրքին վրան՝ մտիկ ընելու համար մեր բարդերուն ձայնը, և ստուերդ փայլեցաւ օդին մէջ:

— Ո՛վ բարդերուս պետը, ըսաւ Ոսկար, ուրեմն կը տեսնե՞ն աչքերդ այն հերոսը: Պատմէ՛ ինծի մահը այդ զօրապետին, որ այնքան հոչակաւոր էր մեր հայրերուն օրով: Յաճախ տեսայ ես իր բլուրներուն հեղեղները, և իր անունը կը հնչէ տակաւին Կոնայի քարաժայտերուն վրան:

— Փինգալ, յարեց բարդը, յուսահատած Կոմալայի մահուընէն, ալ չէր կրնար հանդուրժել տեսնել Հիդալլանը. վաւրտեց զանի պատերազմի դաշտէն: Երիտասարդ մարտիկը կը հեռանայ դանդաղաքայլ, և, տխուր լուսթեան մը մէջ, կը քաշքշէ իր գէնքերը թուփերուն վրայէն. իր մազերը՝

զուրս պրծած իր սաղաւարտին կապերէն՝ կը ծածանին խանիխուռն. իր արտասուալից աչքերը գետին կը խոնարհէ, և կ'արձակէ, մերթ ընդ մերթ, խոր հառաչներ:

«Ամբողջ երեք օր այսպէս թափառեցաւ՝ դեռ չհասած Բալուայի ափունքները, իր նախնեաց հին պալատը: Ծերունի Լամորը, իր հայրը, նստած էր կաղնիի մը շուքին տակ: Մինակ էր. բոլոր իր մարտիկները՝ հետեւած էին իր որդւոյն՝ դէպ ի Փինգալի պատերազմը. հեղեղատը կը հոսէր իր սուքերուն տակ, և իր մաղթափ գլուխը կոթընցուցած էր իր ցուպին:

«Ծերութիւնը խփած էր անոր աչքերը արեւուն լոյսին: Կէս ձայնով հին ժամանակներու երգերը կը մըմնջէր: Աղմուկ կը լսէ, կը ճանչնայ իր որդւոյն քայլերը. «Լամորի որդին է, աղաղակեց ան, թէ արդեօք իր ստուերն է որ կ'անցնի առջևէս: Ո՛վ իր ստուերն իմ, ինկ՞սք Կարրոնի ափունքներուն որդեակ իմ, ինկ՞սք դուն ես և ողջ ես, ո՞ւր վրան. կամ եթէ դուն ես և ողջ ես, ո՞ւր վրան ես մարտիկներս: Սովոր էիր դուն զանոնք յաղթական բերելու՝ վահաններու շառաչներով: Ամէնքը ինկան պատերազմին մէջ:

« — Ո՛հ, պատասխանեց երիտասարդը հառաչելով. ս՛հ, քու մարտիկներդ ողջ են. անոնք փառքերով պսակուած են. բայց, ս՛վ հայր իմ, այլ ես փառք չկայ որդւոյդ համար: Դատապարտուած եմ ես հիւժեղութայտառակաբար Բալուայի ափունքներուն վրան, մինչդեռ կը լսեմ հեռուն պատերազմի ձայներուն կրկնուիլը:

« — Ո՛հ, քու նախնիքդ, յարեց Լամոր զայրացած, չէին գար հանգչիլ Բալուայի ափունքներուն վրան, երբ պատերազմ կը մղուէր: Չե՛ս տեսներ այս գերեզմանը՝ զոր իմ աչքերս ալ չեն զանազաներ: Հոն կը հանգչի քաջակորով Գերմալոնը, որ երբեք չփախաւ թշնամիին առջեւէն: Կարծես կ'ըսէ ինձի. Եկուր, որդեակ իմ, մարտիկ փառահեղ, եկուր հօրդ գերեզմանը... Ո՛հ, Գերմալոն, ի՛նչպէս կ'ընամ փառահեղ ըլլալ ես. որդիս փախեր է թշնամիին առջեւէն:

« — Բալուայի ափունքներուն թագաւոր, պատասխանեց Հիլալան, ս՛վ հայր իմ, ինչո՞ւ համար կը ցաւցընես հողիս: Լամոր, վախը չճանչցայ ես երբեք... Փինգալն է՝ որ, յուսահատած իր սիրուհիին մահուընէն, զրկեց զիս իր քովը պատերազմելու պատուէն... Դարձիր, ըսաւ ինձի, դարձիր

գաշտերդ. գնա՛ չորցիբ հեղեղատաներուդ ափունքներուն վրայ, ինչպէս կաղնի մը տերեւթափ և հովերէն ծոած՝ Բալուայի ափունքներուն վրան, ա՛լ չվերականգնելու համար:

« — Ի՛նչ, պատասխանեց ծերունին, պիտի լսե՛մ Հիլալանի քայլերուն զրնդիւնը այս լոխն վայրերուն մէջ. պիտի հանգչի՛ր ան իմ հեղեղատաներուս ափունքներուն վրան, երբ հազարաւոր դիւցազներ անուն կը վաստակին պատերազմներու մէջ... Ո՛վ քաջակորով Գերմալոնի ստուեր, առաջնորդէ՛ Լամորը դէպ ի իր վերջին բնակարանը. խաւարի մէջ են աչքերս, հողիս ընկճուեցաւ տխրութենէ. որդիս կորսնցուցեր է իր փառքը:

« — Ո՛ւր, ազազակեց երիտասարդը, ո՞ւր երթամ փառք փնտռելու՝ որ ուրախանայ հօրս հողին: Ո՞ր գաւառէ կ'ընամ դառնալ յաղթական՝ որ զուարճանայ անոր ականջը զէնքերուս շառաչիւնով: Եթէ եղնիկ որսալու երթամ, անունս պիտի մոռցուի անյիշատակ: Լամոր ոչ մի ուրախութիւն պիտի չզգայ բլրէն վերադարձիս, և հաճոյք մը պիտի չունենայ շօշափելով հաւատարիմ շուներս իր դողբոջուն ձեռքերով, պիտի չհարցընէ թէ ինչ կ'անցնի կը դառնայ իր լեռներուն վրայ,

և ոչ տեղեկութիւն պիտի ուզէ եղջերուններուն վրայ, որ կը բնակին իր անսպասաներուն մէջ:

« — Հարկ է ուրեմն, ըսաւ Լամոր, որ իյնամ ես զտամ ծառի մը նման՝ որ կը բարձրանար ժայռին կատարին վրայ, և զոր մէկ շունչով տապալեցին հովերը: Պիտի երեւայ ստուերս թափառայած բլուրներու վրան, լալով երիտասարդ Հիլալանիս ամօթը: Օ՛հ, ելէ՛ք, թանձր մառախուղներ. ծածկեցէք Հիլալանը իր բարկացած հօրը աչքերէն Որդի, պալատս գնա, մեր նախնեաց զէնքերը կախուած են հոն. պապուզ, Գերմալանի սուրը բեր ինծի. թշնամիէ մը առաւ զայն »:

« Հիլալան կը մեկնի, կը բերէ սուրը իր պաղպաղուն կամարով, և հօրը կու տայ: Ծերունիին թափառողա ձեռքը սուրին բերանը կ'աղակուրէ, և գտնելով կանգ կ'առնէ հոն:

« Որդի, Գերմալանի գերեզմանը տար զիս. այն դողդոջուն տերեւով ծառին քովն է. կը լսեմ հովերուն սոյլը զայն պատող խոտերուն մէջը. քովէն՝ առուակը մըմնջելով կ'երթայ միացնելու իր ալիքները Բալուայի ալիքներուն հետ: Հոն կ'ուզեմ հանգչիլ: Կէսօր է և արեւը կ'այրէ մեր գաշտերը »:

« Հիլալան ծերունին գերեզմանը տարաւ: Հազիւ հասած՝ Լամոր սուրն իր որդւոյն կողը կը մխէ Կը ննջեն երկուքն ալ մի և նոյն գերեզմանին մէջ, և իրենց հին պալատը՝ իր աւերակներով կը ծածկէ Բալուայի ափունքը: Կէս օրին՝ ուրուականները կը թափառին շուրջանակի: Լուծիւնը կը տիրէ հովտին մէջ, և մարդիկ կը վախնան մօտեանալու այն աղետաւոր վայրը »:

Այսպէս խօսեցաւ Հոնոյ:

« Գիւցազներու երգիչ, ըսաւ անոր Ոսկար, վէպը կը տիրեցընէ զիս. սիրտս կը հեծէ Հիլալանի վիճակին վրայ, վասն զի մեռաւ ան իր երիտասարդութեան գեղեցիկ օրերուն մէջ: Նայէ՛. կը թռչի ան հովերուն թեւին վրայ, և կ'երթայ թափառելու նժդհ երկինքի մը տակ:

« Մորուենի զաւակներ, մօտեցէք Փինդաւի թշնամիներուն. զուարճացուցէք ձեր երգերով գեշերուան երկայնութիւնը, և արթուն կեցէք զիտելու համար Կարոսի բանակը: Ոսկար խորհուրդ կ'ուզէ հարցընել վաղժամանակեայ զիւցազներուն. պիտի ելլեմ Արուենի լոյն բլրան վրայ, ուր նախնիքս նստած են իրենց նսեմ ամպերուն վրան՝ և կը յայտնեն ասպագային մէջ պատերազմե-

բու բախտը: Եւ դու, Հիդալլան, քու ցաւա-
զին ստուերդ ալ կը բնակի՞ հոն: Երեւցիր
ինծի քու վշտերուդ մէջ, ո՞վ Բալուայի պետդ»:

Մորուենի զիւցազները կը չուեն երգե-
լով: Ոսկար դանդաղաքայլ բլրան վրայ կ'իւ-
լէ. գիշերուան տոգոյն օգերեւոյթները կը յա-
ռաջեն մարզին վրայ: Հեղեղատի մը խուլ
մունչիւնը կը լսուի հեռուէն. ընդհատ ընդ-
հատ՝ հովերն հեծել կու տան ծեր կազնի-
ներուն:

Մահկաձեւ լուսնին գունտը նսեմ և կար-
մրորակ լոյս մը կը սփռէր բլրան ետեւը:
Կը լսուին սուր ձայներն ուրուականներուն...

Ոսկար կը քաշէ իր սուրը: «Իմ հայ-
րերո՛ւս ստուերներ, կ'ազազակէ հերոսը,
գուք որ երբեմն պատերազմեցաք աշխարհի
թագաւորներուն դէմ, եկէք, պատեցէք աշ-
քիս ապագային քօղը. պատմեցէք ինծի ի՞նչ
են ձեր գաղտնի խօսակցութիւնները՝ ձեր
խորափիտ որջերուն մէջ, երբ կը տեսնէք
գուք ձեր թոռները փառաց գաշտին վրայ»:

Տրենմոր եկաւ իր որդւոյն ձայնին: Սըըն-
թաց ամպ մը՝ նման օտարականին կոկոզա-
վիզ նոտյզին՝ կը կրէր անոր թափանցիկ մար-
մինը: Լանոյի շամանդազները կը կազմէին
անոր թեթեւ պատմութեանը: Իր սուրը օգե-

րեւոյթ մըն է կէս մը մարած: Իր գէմքը՝
պատկեր մըն է խաւարչուտ և անգիծ: Երեք
անգամ հառաչեց իր որդւոյն վրայ, և երեք
անգամ գիշերային հովերը հեծեցին բլրան
վրայ: Խօսեցաւ ան, բայց Ոսկարի ականջը
լսեց միայն անկատար ձայներ, կցկտուր
բառեր, և իր խօսքերը մութ էին՝ ինչպէս
մեր հայրերուն պատմութիւնը, երբ բարդե-
րուն հողին դեռ անցեալը չէր լուսաւորած:
Անհետացաւ անզգալի կերպով, նման մառա-
խուղին՝ որ կը հալի արեւուն ձառագայթ-
ներուն տակ:

Այն առեւն էր, ո՞վ Մալուինա, որ թաղ-
ժոտ ցաւ մը պաշարեց, առաջին անգամ
բլլալով, որդւոյս հողին: Կը կարծէր տես-
նել ան ապագային մէջ իր ցեղին անկումը:
Խոր մտածումներու մէջ կ'իյնար երբեմն, բայց
շուտով կ'իւլէր անոնց մէջէն, նման արեգին՝
որուն պայծառութիւնը ամպ մը՝ վայրկեան
մը կը սքողէ, և որ անմիջապէս յետոյ կ'ո-
ղողէ բլրնոսերը ձառագայթներու ոլկիանով
մը:

Ոսկար՝ գիշերը իր հայրերուն մէջ անցուց,
և արշալոյսը գտաւ զինքը կարրոնի ափունքը:

Անորրաւէտ ձորակի մը մէջ հին շիրիմ
մը կը բարձրանայ. անջրպետէ անջրպետ,

կանաչագեղ բլուրներ՝ ամպերուն մէջ կը ծրարեն իրենց ծեր կաղնիներով պսակազարդ կատարները: Կարոսի մարտիկները հոն կը սպասէին լոյսին վերադարձին. Կարրոնի հեղեղատը անցած էին գիշերով: Արեւուն առաջին շառայներուն աղօսանքն ինչպէս տակ՝ զանոնք՝ չորցած շոճիներու սեւաթոյր անտառ մը պիտի կարծէիր:

Ոսկար կանգ կ'առնէ շիրմին մօտ, երեք անգամ կը կանչէ իր մարտիկները. իր ձայնին զարհուրելի ղոչիւնը կը զողացընէ բլուրները. այժեամբ կը կայտոէ և կը խայտայ, ահաբեկ ստուերները կը փախչին հեծած իրենց ամպերուն վրայ սուր ճիչեր արձակելով. այն ատեն կը շողշողան հազար սուրբ մէկանց, և Կարոսի մարտիկները յառաջ կը խաղան...

Մալուխնա՛, ինչո՞ւ է այդ արցունքը: Որդիս միայն է, բայց քաջ է ան. Ոսկար նման է երկինքի կայծակին. կը փայլատակէ և թշնամին կ'իյնայ: Իր բազուկը նման է ուրուականի մը բազուկին, որ՝ շոգիներու ծոցէն՝ աներեւոյթ և անվրէպ հարուածներ կը շանթէ. մարդ չի տեսներ թէ ո՞ւր կանգ կ'առնէ անագորոյն ստուերը. բայց մահը կը հնձէ հսկանին բնակիչները:

Որդիս կը նշմարէ թշնամին, կանգ կ'առնէ և կը մտածէ վայրկեան մը լուսեամբ. «Միտակ եմ ես թշնամի բանակին մէջ: Ինչպիսի՞նք անտառ մարդախոշոշ տէգերու: Քանի՞ գոնէ նայուածքներ վրաս գամուած: Դառնամ Արուենի բլրան վրայ... Ոչ, իմ հայրերս չփախան երբեք: Իրենց բազուկը՝ հազար պատերազմներու մէջ՝ ձգեց անոնց քաջութեան հետքերը. ես ալ քաջ եմ և պիտի պսակուիմ փառքերով... Եկէ՛ք, հայրերուս ստուերներ, վկայ եղէք իմ շահարժուս ստուերներ, վկայ մեռնիմ փառքով, արժանաւոր Մորուենի ցեղին»:

Կը կուլին. ամէնքը կը փախչին Ոսկարի առջեւէն. իր սուրը արին կը կաթկըթէ. իր մարտիկները՝ Կրոնայի բլուրներուն բարձունքէն՝ կը լսեն պատերազմին խօշիւնը. կը գահավիժին դէպ ի գաշտը: Կարոսի բանակը կ'առնէ փախուստը: Ոսկար կը մնայ պատերազմի գաշտին վրայ, ինչպէս քարաժայռ մը՝ որմէ ետ կը քաշուի ծովը:

Կարոս, վարելով իր խրոխտապանձ նոճիցները, կը սուրայ՝ սրընթաց և խոր հեղեղատի մը պէս, որ կը թառալի և կ'աւերէ. առուակները կը կորսուին իր փոթորկոտ ընթացքին մէջ, և բլուրները կը զոփան

անցնելու ատենը: Պատերազմը կը տարածուի մէկ թեւէն միւսը. տասն հազար սուրեր կը շողողան օդին մէջ:

Բայց ինչո՞ւ համար Օստիան պատերազմները կ'երգէ: Յաւով է որ կը յիշեմ երկտասարդութեանս գեղազուարթ օրերը, երբ կը զգամ բազուկիս տկարութիւնը:

Երանի անոնց որ մեռած են ծաղիկ հասակի մէջ, իրենց փառքին բոլոր շողիւնին մէջ: Չտեսան անոնք գերեզմանները իրենց բարեկամներուն, չզգացին անոնք գիմադրելը իրենց աղեղին՝ ջլատ ձեռքերնուն ընդունայն ճիգերուն դէմ:

Այո՛, երջանիկ ես գուն, սիրելի Ռսկարս, բու փոթորիկներուդ մէջ. յաճախ կ'այցելես գուն բու փառքերուդ դաշտը և այն տեղերը՝ ուր տեսար գուն Կարոսի փախչիլը զարհուրելի սուրիդ առջեւէն:

Դուստր Տոսկարի, ի՛նչ ամպ է որ կը պատէ հոգիս: Որդոյս ստուերն ալ չեմ տեսներ Կարրոնի մօտ. ալ չեմ տեսներ Ռսկարը Կրոնայի բլրան վրայ: Հոյները հեռուն տարին զանիկա, և տխրութիւնը կու գայ իր հօրը սրտին մէջ.... Բայց, ո՞վ Մալուինա, տար զիս իմ անտառներուս մէջ, իմ հեղեղատներուս եզերքը, որ լսեմ որսի ա-

զաղակները Կոնայի վրայ և յիշեմ՝ այն երջանիկ ժամանակները որ անցեր գացեր են: Դուստր իմ, բեր տաւիզս, որպէս զի՛ երբ զգամ իմ մէջս հանձարիս կրակին արծարծիլը՝ զարնեմ. այն ատեն, ո՞վ Մալուինա, եկուր երգերս ունկնդրելու:

Ապագան պիտի լսէ խօսուիլը Օստիանի վրայ: Օր մը վատին թունները պիտի բարձրացընեն իրենց ձայնը Կոնայի վրայ, և նայելով այս բարաժայրին՝ պիտի գոչեն. «Հոս բնակեցաւ Օստիան». ու պիտի զարմանան այն ցեղերուն վրայ որոնք չկան ալ և զիւցազններուն՝ զորս ես երգեցի:

Եւ մենք, ո՞վ Մալուինա, հեծած մեր ամպերուն վրայ, պիտի ճանապարհորդենք հովերու թեւին վրայ: Մեր ձայները երբեմն պիտի լսուին անապատին մէջ, և ժայռերը պիտի կրկնեն տկար մրմունջը մեր երգերուն:

Օ Ս Ս Ի Ա Ն



ԻՆԻՍՏՈՆԱՅԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ

ՆԱԽԱԳԻՐ ՈՒԹԻՒՆ

Սոյն քերքոսածը մեկն է մեծ գործի մը
 դրոշագներէն, ոչր Օստիան կը հռչակէր քա-
 չագործոչքիւնները իր յարեկամներուն և իր
 Ոսկար որդոյն: Այդ մեծ գործը կորստած
 է. աշակերտքիւնը քակի մը դրոշագներ միայն
 պահած է սակէ: — Ինխատուս՝ կողի մըն
 էր Սքանտիւնաչոյ և կը կառավարուէր Լոկ-
 յիւնի քագաւորին հպատակ քագաւորէ մը:
 Ինխատուսչի Անիր քագաւորին փեսան՝ Կոր-
 մարոյ, ապստամբելով սևոր դեմ՝ կ'ոչգեր
 գանդնկէց ընկզ գանկիս: Փիւնգալ որկէց Ու-
 կարը, իր բուր՝ Անիրի օգնութեան: Երկու
 բանակները գարնուցեան. Անիրի բանակը
 կատարեալ յաղորտքիւն մը տարսւ և սրա-
 տերսգը վերջացսւ Կորմարոյի մահովը, գոր
 Ոսկար ապսևնէց մեհամարտի մը մէջ:

Այս սրտերսգովին աշակերտքիւնը այս է:
 Օստիան՝ իր որդոյն արտքիւնը աւելի որչրս
 ցատկեցընէրս համար, կը համարի որ եոյն
 ինքն Ոսկարը խնդրած ըլլայ մեկնիդ դեպ ի
 մարտ:

ԻՆԻՍՏՈՆԱՅԻ ՊԱՏԵՐԱԶՍԸ

Մեր երիտասարդութիւնը որսորդին երա-
 շին կը նմանի. կը ննջէ ան բլրան վրայ
 արեգական քաղցր ճատաղայթնիրուն տակ.
 կ'արթննայ փոթորկին մէջ. փայլակը կը թռչի
 անոր շուրջը, և շղթայաղերծ հովերը կը
 ցնցեն ուժգնութեամբ ծառերուն գագաթները:
 Այն ատեն միտքը կ'երթայ դէպ ի այն վայր-
 կեանը՝ ուր ննջեց ան, և կը յիշէ իր բունին
 հանդարտիկ երագնները:

Ե՞րբ պիտի վերագառնայ Օստիանի երի-
 տասարդութիւնը: Ե՞րբ պիտի զուարճացընէ
 սկանջս պատերազմի աղմուկը: Ե՞րբ, նման
 Ոսկարի, պիտի քալեմ զինալառ: Կոնայի
 բլուրներ, զագրեցուցէք շատաչը ձեր հեղե-
 ղատներուն՝ ունկնդրելու համար Օստիանի
 ձայնը: Պատերազմական երդերու ոգին
 կ'արթննայ հոգիիս մէջ, և, անցեալին յի-
 շատակով, սիրտս խանդով կ'ողողուի:

Կը տեսնեմ, ո՞վ Սելմա, քու աշտարակներդ: Կը տեսնեմ թանձրախիտ կաղնիներդ՝ որ շուք կ'ընեն քու պարխապներուդ. ախանջս կը լսէ հեղեղատներուդ մտունչը. դիւցազներդ կը հաւաքուին անոնց ափունքներուն վրան:

Փինգալ նստած է անոնց մէջ, յեցած Տրենմորի վահանին, և տէգը իր մօտն է: Հերոսը կ'ունկնդրէ ձայնը իր բարդերուն. կ'երգեն անոնք իր բազկին զօրութիւնը և շահատակութիւնները իր երիտասարդութեան:

Ոսկար որսէն կը դառնար: Լսեց Փինգալի գովեստները: Կ'անէ Բրաննոյի վահանը՝ որ կախուած էր պալատին պատէն: Աչքերը կը լեցուին արցունքով: Երիտասարդութեան կրակը կը գունաւորէ իր այտերը: Չայնը տկար է և գողգոծուն, կը բռնէ տէգս և կը ճօճէ զայն սպաննալից դէմքով մը և այս խօսքերը կ'ուզէ Մորուենի թագաւորին.

«Փինգալ, թագաւոր դիւցազներու, և դուն, Օստիան, առաջին իրմէ վերջը, դուք պատերազմեցաք ձեր երիտասարդութեան ատեն. ձեր անունները հոչակաւոր են. բայց հոս Ոսկար նման է բլրան շամանդաղին՝ որ կ'երեւայ վայրկեան մը և կ'անհետանայ առ յաւէտ: Բարդերը պիտի չգիտնան անունս. որսորդը պիտի չփնտոէ երբեք իմ գերեզ-

մանս մարդին վրայ: Փառայեղց հերոսներ, թողուցէք որ ես պատերազմիմ Խնիստոնայի կոխին մէջ: Հեռաւոր երկիր մըն է ան. մահուանս բօթը երբեք պիտի չհասնի ձեզի. բայց բարդ մը պիտի գտնէ զիս հոն և անունս պիտի փառաւորէ իր երգերուն մէջ: Օտարականին աղջիկը պիտի տեսնէ գերեզ-մանս և պիտի տայ քանի մը շիթ արցունք երիտասարդ մարտիկին՝ որ եկեր է հեռուէն պատերազմելու համար: Բարդը, հանդէսին միջեւ՝ պիտի գոչէ. Մտիկ ըրէք, Ոսկարը կ'երգեմ, այն քաջակորով՝ օտարականը:

— Պիտի պատերազմիս դուն, ժառանգդ համբաւիս, պատասխանեց Մորուենի թագաւորը: Թող նաւ մը պատրաստեն՝ տանելու համար հերոսս Խնիստոնայի ափունք-ները: Չաւակց Օստիանի, յիշէ՛ մեր բաջունները: Չաւակց Օստիանի, յիշէ՛ որ դիւցազներու ցեղէ ես: Թող չլսէ՛ օտարականը արհամարհանքով. «Տկար են անոնք, Մորուենի զաւակները...» Պատերազմներու մէջ տապալէ՛ ու մոնչէ՛ փոթորկի նման. թագադութեան մէջ եղիբ հան-գարտ՝ աղուոր օրուան մը իրիկուանը պէս: Ըսէ Խնիստոնայի թագաւորին որ կը յիշեմ իր երիտասարդութիւնը և այն օրը՝ որուն մէջ պատերազմեցանք մենք Ագանդեկկայի աչքերուն առջեւ»:

Առագաստները պարզուած են արդէն, հովը կը սուչէ կայմերուն փոկերուն¹ մէջ: Ժայռերը ճերմըկցած են ալիքներուն փրփուրէն, և Ուլկիանը կը մտնչէ Ռսկարի նաւին ներքեւ: Որդիս կը նշմարէ վերջապէս, ծովերուն ծոցէն, Ինխատոնայի ափունքը. Ռուսայի շառաչուն խորշին մէջ կը մտնէ, և իր սուրը կը զրկէ թշուառ Անիրին:

Փինգալի սուրը տեսնելով հերոսը ոտք կ'ենլէ, անուշ արցունքներով կը լեցուին իր աչքերը, կը յիշէ իր երիտասարդութեան պատերազմները: Երկու անգամ Փինգալ ու ինք պատերազմեցան զեղապանձ Ազանդեկի կայի աչքերուն առջեւ: Հերոսները՝ սիրտ ի դող՝ կեցած էին հեռուն, իրրեւ թէ տեսած ըլլային մոլեղին երկու ուրուականներ՝ որ կը կուտին իրարու հետ օդին մէջ:

«Այս օր, կը գոչէ Ինխատոնայի թագաւորը, ծեր եմ, սուրս ժանդոտած կը հանգչի պալատիս մէջ: Արժանաւոր շառաւիղդ Մորուենի ցեղին, Անիրն ալ նիզակ բարձրացուց պատերազմներու մէջ: Բայց տկար է հիմա և տարիներէն թոռմած: Զաւակ չուսիմ՝ քեզի ընդ առաջ զրկելու, որ քեզ իր

1. Օսսիանի օրով փոխանակ չուանի՝ փոկ կը գործածէին:

նախնեաց պալատն առաջնորդէ: Արդոն գերեզմանին մէջ է, և Ռուրոյ գնաց անոր հաւեէն: Աղջիկս՝ պալատն է ապստամբ օտարականին¹, և կը հիւծի կը մաշի գերեզմանս տեսնելու տենչէն. իր ամուսինը կը հրամայէ տասն հազար նիզակներու՝ և կու գայ կը հասնի Լանոյէն նման մահաբեր ամսի մը: Մորուենի զաւակ, եկուր, բազմէ Անիրի հանդէսին»:

Հանդէսը երեք օր տեւեց, և չորրորդ օրը՝ Անիր խմացաւ Ռսկարի անունը². ուրախու թիւնը կրկնապատկեց և գնացին մէկտեղ հալածելու Ռունայի վարազները:

Յոգնելով, երկու զիւցազները նստան աղբիւրի մը եզերքը. Անիրի աչքերէն խոյս տուին ծածկաբար արցունքներ: Խոր հառաչ մ'արձակեց:

«Հոն, ըսաւ ան, հոն կը նսջեն իմ երիտասարդութեանս զաւակները: Այն քարը կը ծածկէ իմ սիրելի Ռուրոս, և այն կաղնին կը հեծէ Արգոնի գերեզմանին վրայ:

1. Աորմալոյի, իր փեսին՝ որ կ'ուզէր զենքը դահլէնկէց ընել:

2. Ասպնջականու թեան օրէնքներուն զրժուս կը համարէին՝ երեք օրէ առաջ հիւրի մը անունն հարցընելը:

Ո՛վ զաւակներս, կը լսէք ձայնս ձեր մութ բնակարանին խորէն: Չեր ձայնն է որ կը մըմնջէ հովերէն տարուբեր այս տերեւներուն մէջ:

— Ինխտոնայի թաղաւոր, ըսաւ Ոսկար, ինչպէս ինկան քու զաւակներդ: Վայրագ վարազը կ'անցնի յաճախ անոնց գերեզմաններուն վրայէն, բայց ետ չի դարձընէր զանոնք իրենց որսէն. անոնք կը հալածեն դեռ՝ միջոցին մէջ՝ թեթեւ ամպերը, որոնք կերպարանքն առին եղջերուներու և այծեամենբու. կը լարեն իրենց օգային աղեղը, կը սիրեն տակաւին բոլոր զրօսանքները իրենց երիտասարդութեան և կը հեծնեն ուրախութեամբ ամպերուն վրայ:

— Կորմալոյ, յարեց ծերունին, կը հրամայէ տասն հազար մարտիկներու: Կը բնակի ան եղերքը Լանոյի լիճին, որուն սեւ կոհակները մահուան շողիները կը բուրեն: Եկաւ ան Ռուրոյի պալատը, և մասնակցեցաւ նիզակամարտին. երիտասարդ էր և գեղեցիկ արշալոյսին առաջին ճառագայթին պէս: Բոլոր մարտիկներս յաղթութիւնը աւոր տուին, աղջիկս ալ իր սիրտը:

«Արգոն և Ռուրոյ որսէն կը դառնային. թափեցին բարկութեան արցունքներ. չկրցան

առանց ցատումի տեսնել Ռունայի հերոսներուն տեղեք տալն օտարականի մը. երեք օր հանդէսներ տուին Կորմալոյի, չորրորդ օրը՝ Արգոն՝ նիզակով մրցեցաւ անոր հետ: Բայց ո՞վ կրնար կուռիլ Արգոնի հետ: Լանոյի պետը յաղթուեցաւ, կատղեցաւ իր հպարտութիւնը. որոշեց գաղտուկ երկու զաւակներու մահը:

«Օր մը՝ երբ կը հալածէին միասին բոլորներուն վրայ երկչոտ եղնիկներ, Կորմալոյի սլաքը կը ձեղքէ օդը, և երկու զաւակներս կ'իյնան կը մեռնին: Անօրէնը եկաւ գտնելու իր սիրոյն առարկան, Ինխտոնայի գուսարը. փախան միասին անպատին մէջէն, և Անիր մինակ մնաց:

«Գիշերն եկաւ, օրն անոր յաջորդեց, և ետ չէի լսեր ոչ Արգոնի և ոչ Ռուրոյի ձայնը: Վերջապէս երեւցաւ անոնց հաւատարիմ շունը՝ հաւատարիմ Ռունարոն: Կը ցատկէ պալատիս դռներուն առջեւ, կը կազկանձէ, կ'սոնայ ողբագին, և անպարտում իր աչքերը կ'որոնայ ողբագին, և աղետաւոր տեղը՝ ուր կը դարձընէ գէպ ի աղետաւոր տեղը՝ ուր տէրերը կը պառկին անկենդան: Կը հետեւերը կը պառկին կը հասնինք երկու տեւերը անոր. և փութով կը հասնինք երկու դիակներուն, կը փորենք անոնց փոսը՝ այս աղբիւրին քով:

«Միշտ հոն կը հանգչի Անիր երբ որսը

կը վերջանայ. կը ծախմ անոնց գերեզմաններուն վրայ, և արցունքներս կը հոսին:

— Ոգար, Ռոննան, Մորուենի պետեր, գոչեց եռանդնոտ Ոսկարը, խմբեցէք բոլոր մարտիկներս: Այսօր, երթանք դէպ ի ափունքները Լանոյի լիճին. Կորմալոյ պիտի չուրախանայ երկայն ատեն. մահը մեր սուրբրուն բերանը կը սրցընէ»:

Կտրեցին անցան անապատը՝ նման ամպին՝ որ կայծակ կը տանի. հովերը կը թաւալեն զայն դաշտին վրայ. կապտորակ փայլակը կ'ակօսէ իր կողերը, և չորս կողմի անտառները՝ կը զողան փոթորիկէն:

Ոսկարի փողը կը ծանուցանէ արդէն պատերազմը, Լանոյի բոլոր կոհակները կը յուզուին, և Կորմալոյի մարտիկները կը խոնիր անոր վահանին շուրջը:

Ոսկար կը պատերազմի, ինչպէս միշտ պատերազմած է Ոսկար: Կորմալոյ կ'իյնայ իր հարուածներուն տակ, և իր մարտիկները կ'երթան ծածկուիլ իրենց խաւարչաին հովիտներուն մէջ: Յաղթողը՝ Անիբի պալատը կը բերէ Խնխտոնայի դուստրը. ուրախութիւնը կը փայլի ծերունիին ճակատին վրայ, կ'օրհնէ Մորուենի հերոսը:

Ինչ ցնծութիւններ ունեցաւ Օսսիան՝ երբ նշմարեց հեռուանց իր որդւոյն նաւը: Ճա-

նապարհորդը՝ մոլորուած անձանթ երկրի մը մէջ, շրջապատուած ուրուականներով լեցուն ահաւոր գիշերէ մը՝ աւելի ցնծուն ուրախութիւնով մը չէ որ կը տեսնէ լուսեղէն ամպի մը փայլատակելը՝ Արեւելքի դռներէն:

Երգելով զինքը Սելմայի պալատը տարինք: Փինդալ հանդէս մը կը հրամայէ. հազար բարդեր մինչեւ ամպերը կը բարձրացընեն քաջայաղթ Ոսկարի անունը: Մորուեն կը հնչէ անոնց ձայնին շեշտերով: Տոսկարի աղջիկն ալ կ'երգէ գովեստները հերոսին. իր ձայնը քաղցր էր ինչպէս տաւիղը՝ որ կը լսուի հեռուն իրիկուան դէմ, և որուն ներդաշնակ մրմունջները զեփուրը կը բերէ աւանջին:

Ո՛վ դուք, որ տակաւին կը տեսնէք լոյսը, տարէք զիս իմ բլուրներուս վրան. զետեղեցէք զիս ժայռի մը քով, կազինի թաւ թուփերու միջեւ, ոչ հեռու տերեւաշարփ կաղնիէ մը: Դրէք զիս զալարագեղ բլրակի մը վրայ, ուր կարենամ լսել մրմունջն հեռաւոր հեղեղատի մը:

Դուստր Տոսկարի, ա՛ռ տաւիղը, երգէ Սելմայի երգը: Թող քու ձայնիդ, անուշ քունը գայ գերէ հողիս իր ուրախութեան մէջ. թող երիտասարդութեանս երազները գան և նկարեն Փինդալի փառապանծ օրերը:

Կը տեսնեմ աշտարակներդ, ո՞վ Մելմա-
կը տեսնեմ ծառերդ ու պարիսպներդ՝ որոնց
շուք կու տան անոնք: Կը տեսնեմ Մո-
րուենի զիւցագները և բարդերուն երգերը կը
լսեմ: Ոսկար կը շողացընէ Կորմալոյի սուրը,
հազար գեռափթիթ մարտիկներ կը զարմա-
նան անոր պողպաջուն կամարին վրայ: Կը
նային որդույս վրայ հիացումով, և կը պան-
ծացընեն իր բազկին զօրութիւնը. կը նկա-
տեն անոնք ուրախութիւնը՝ որ կը փայլա-
տակէ իր հօրը աչքերուն մէջ, և կը տեսնան
միեւնոյն համբաւին:

Պիտի վաստըկիք զայն, Մորուենի զա-
ւակներ, և ես պիտի հոչակեմ ձեր փառքն
ալ: Յաճախ կը տաքնայ հողիս, և ես տե-
ղիք կու տամ երգելու բղձանքին, և երբեք
չեմ մոռնար իմ երիտասարդութեանս ըն-
կերները. բայց քունը կ'իջնէ Մալուինայի
տաւիղին ձայնով, և երազները կը սկսին
շրջապատել զիս ծիծաղիտ պատկերներով:

Հեռու ինձմէ, որսի զաւակներ. հանգիստս
մի խոովէք: Օսսիան պիտի խօսակցի իր
նախնեաց հետ: Հեռու ինձմէ, որսի զաւակ-
ներ. մի խոովէք ստուերները՝ որ կու գան
քունս այցելել:

Օ Ս Ս Ի Ա Ն

Լ Ո Ր Ա Յ Ի Պ Ա Տ Ե Ր Ա Ջ Մ Ը

Ն Ա Խ Ա Դ Բ Ո Ի Թ Ի Ի Ն

Սոյն քերթոշածը ընագրին մեջ կոչուած է՝
Քերթուած մենակեացի, Վասն զի ոչորշած
է մեկուսն քրիստոնեայ քարոզիչներէն, զորնք
մենակեաց կը կոչէին՝ իրենց քաշուած կեան-
քին պատճառաւ:

Քերթոշածիս պատմական հիմը այս է:
Փիեգալ, վերադարձին Խոյսնտայէն՝ ոչրկի
վանած էր Սոշարանը, հանդես մը տուաւ իր
դիշխագներուն: Մոռցաւ հրաշիրերոշ Մարուն-
նան ոչ Արդոն, երկոշ պետեր՝ որ մաս չէին
ունեցած իր արշաւանքին մեջ: Սաստիկ զաշ-
րացած այս մոռացումէն՝ անցան ծառայերոշ
Էրրագունի՝ Փիեգալի բշեամիին, որ կը քա-
գաւորէր Սորս անուն Աքանտիկանան ևս-
հանգի մը վրայ: Արդոյ՝ իր քաշոշրեանը,
քիչ ծամանակի մեջ մեծ հանքաւ տուցաւ
Սորայի մեջ. և Լորմա, Էրրագունի կիներ,

սաստիկ սիրահարուեցաւ անոր: Առեւանգե-
լով զանի, եկաւ Փիեգալին՝ որ կը ընակէր
ի Սերմա: Էրրագուն արշաւեց դեպ ի Սկով-
տիա: Արդոյ ինկաւ պատերազմին մեջ, և
Լորմա մեռաւ սրտին ցաշեն. բայց Էրրագուն՝
ինքն ալ սպաննուեցաւ՝ Գօշէն Մորնիի որդիէն,
որ էր մին Փիեգալի սիրելի մարտիկներէն:
Լորս գետակ մըն էր շրջակայքը Սերմայի՝
Մորունէի բագաւորներուն պաշտոն. և եր-
կայ մարտս մըրուեցաւ անոր աշուներներուն
վրան:

ԼՈՐԱՅԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Օտարականի զաւակ, լոին քարանձաններու բնակիչ՝ հոն է որ կը մըմոյ անտաներուդ մէջ: Չայնիդ արձագանդն է որ կը զարնուի ականջիս: Հեղեղատը կը գոռայ, բայց կը լսեմ ես քաղցրանուագ շեշտեր ալ: Հայրենիքիդ դիւցազները կ'երգես, թէ երկինքի ոգիները:

Մենաւոր բնակիչդ քարաժայռին, պտըտցուր աչքերդ այս ընդարձակ մարդին վրան, դուն կը տեսնես այն դերեզմանները ծածկուած դեղնած մամուռով մը. կը տեսնես անոնց մամուռ հագած քարերը. դուն կը տեսնես զանոնք, բայց Օստիանի աչքերը փակուած են լոյսին:

Հեղեղ մը կ'իջնէ Լեոնէն, և կը թաւալէ իր ալիքները կանանչ բլրան մը շուրջը. գալաթին վրայ, չորս քարեր կը բարձրանան

խամրած դալարիքներու միջեւ . երկու ծառեր՝ ծոած փոթորիկէն՝ կը ցնցեն շուրջանակի իրենց սաղարթախիտ ճիւղերը:

Հոն է որ կը հանդչիս դուն, ս'իջրագոն, հոն է քու նեղ բնակարանդ . շատոնց ի վեր մոռցուած են հանդէսներդ Սորայի մէջ, և ժանդը սեւցուցած է վահանդ՝ հայրերուդ պալատին մէջ: Էրրագոն, թագաւոր նաւերու, հեռաւոր երկիրներու պետդ, ինչպէս ինկար դուն մեր լեռներուն վրայ:

Մենակեաց անձաւի զաւակ, հաճելի՞ է երգն ականջիդ: Մտիկ ըրէ Լորայի պատեւրազմին վէպը . հին է ան, և զէնքերուն շիահլենը՝ զաղրած է շատոնց: Այսպէս և կայծակը՝ մթնցած բլրան վրայ կ'որոտայ, կը փայլատակէ և կը մարի միջոցին մէջ . աբեւը վերստին կ'երեւայ՝ անդորրութեան հետ, և փողփողուն ժայտերը և կանաչազարդ լեռներուն կատարները կարծես կը ժպտին անոր ճաճանչներուն:

Մեր Ուլլինէ՞¹ վերագարձին, կոնայի նեղուցն ընդունեց մեր նաւերը: Մեր խոնարհած առագաստները կը կախուէին կայմերէն, և

1. Սուարանի զէմ գործած արշաւանքէն վերագարձին:

բոնաշունչ հովերը գացին մոնչելու Մորուենի անտառներուն ետին: Հնչեց Փինգալի փողը, մեր արիւնարբու փքինները թռան անտառներուն մէջ, կոչունքը պատրաստուեցաւ . ուրախութեան մէջ էինք, զարհուրելի Սուարանին յաղթելէն կը դռնայինք:

Բոլոր զիւցազները հրաւիրուեցան . երկուքը մոռցուեցան, Ալլոյ և Մարոննան: Սաստիկ բարկացան անոնք: Լուռ մունջ՝ կը թաւալեցընէին կայծակնացայտ աչքեր . հակառակ իրենց՝ հառաչներն իրենց դուրս կը պողթկային իրենց կուրծքերէն . կը տեսնէինք որ կ'երթային կը խօսէին մէկտեղ և ցատումով մը իրենց նիզակները մարդին վրայ կը նետէին: Նման էին անոնք՝ համաշխարհի ուրախութեան միջեւ՝ մէգէ երկու սիւներու, անդորր ու միապաղաղ ծովու մը վրայ . ալիքները կը կայծկլտան արեւուն նշոյլներուն տակ . բայց նաւավարը՝ սիրտ ի գող՝ կը գուշակէ փոթորիկը:

«Օն, կաղաղակէ Մարոննան, ծն, թող պարզուին առագաստներս Արեւմուտքի հովերուն: Ալլոյ, ճեղքէնք Հիւսիսի փրփրուն կոհակները . վասն զի մոռցուեցանք մենք հանդէսին, և սակայն մեր բազուկները՝ էին հարիւր անգամ՝ թաթխուած թշնամի արիւնով: Թողունք Փինգալի բլուրները, եր-

Թանք ծառայելու Սորայի թագաւորին • կաշմբուռն է ան և խրոխտ, մարտը կը շրջապատէ զանի, եկուր, Ալլոյ, եկուր փառքերով պատկուրինք Էրրագոնի պատերազմներուն մէջ» :

Կ'աննն իրենց զէնքերն ու կը թռչին Լուամարի խորշը: Կը հասնին Սորայի գոռոզ թագաւորին պալատը. որսէն կը դառնար ան. նիզակը ներկուած էր արիւնով, իր խոփոզ զէմքը խոնարհած էր դեպին. կը քալէր և կը սուչէր:

Այս հերոսը երկու օտարականներն իր հանդէսին հրաւիրեց: Տեսաւ անոնց պատեւրազմիլն ու յաղթելը՝ իր դրօշներուն տակ:

Ալլոյ կը դառնայ յաղթական Սորայի՝ պալատը: Էրրագոնի կինը՝ զեղեցիկ Լորման՝ իր աշտարակներուն վրան էր: Իր խոնարաչքերը լի են սիրով. իր սեւ զիսակները կը ծածանին իր ուսերուն վրայ. իր ծոցը կ'իւլէ ու կ'իջնէ՝ նման ձիւնին՝ զոր անուշ հով մը կը բարձրացընէ մեղմօրէն արեւուն ճաճանհներուն:

Կը տեսնէ ծաղկափթիթ Ալլոն, կը տեսնէ և իր քնքուշ սիրտը կը հառաչէ. աղուոր աչքերը կ'ողողուն արցունքով, գլուխը կ'էյնայ իր ալապաստրէ բազուկին վրան: Այսպէս

Տեսց ան երեք օր՝ իր ամուսնին պալատին մէջ՝ ծածկելով իր տարփանքները ուրախութեան երեւոյթներուն տակ: Չորրորդ օրը, փախաւ իր սիրած հերոսին հետ:

Կը հասնին Կոնայի խորշը, և կ'երթան Փինգալի պալատը:

«Ամբարտաւան Ալլոյ, ըսաւ Մորուենի թագաւորը, պէ՞տք եմ փրկել զքեզ Սորայի թագաւորին վրէժխնդրութենէն: Ո՞վ այսուհետեւ պիտի ուզէ հիւրասիրել մարտիկներս իր պալատին մէջ: Ո՞վ պիտի ուզէ բազմեցընել օտարականներն իր հանդէսներուն, քանի որ յանդուգն Ալլոն առեւանգեր է Էրրագոնի ամուսինը: Քաշուէ՛ գնա՛ բլուրն Էրրագոնի ամուսինը: Քաշուէ՛ գնա՛ Կոնայի թագաւորին զէմ՝ ողբալի պատերազմ մըն է ան:

«Վիհհանձն Տրենմորի ստուեր, ե՞րբ պիտի դադրի ուրեմն Փինգալ պատերազմիլէ: Պատերազմներու մէջ ծնայ՝ և մինչեւ գերեզմաններու մէջ ծնայ՝

1. Փինգալի հայրը՝ Կոնայի սպաննուեցաւ պատերազմի մը մէջ՝ Փինգալի ծննդեան օրը. անոր համար կ'ըսէ թէ պատերազմներու մէջ ծնայ:

ման հօրկ է որ արիւններու մէջէ քալեմ. բայց զոնէ բազուկս չթշնամանեց երբեք տկարը, այս երկաթը խնայեց միշտ անպաշտպան մարտիկին... Ո՛վ Մորուեն, կը տեսնեմ ահա մըրիկները՝ որ պիտի կործանեն ապագային պաշտոս: Երբ զաւակներս մեռնին պատերազմներու մէջ, ու անընակ մնայ Սելմա, խորթացած ցեղ մը պիտի գայ կոխոտէ գերեզմանս. համբաւս պիտի ապրի զեռ երգերուս մէջ. բայց Փինգալի քաջութիւնները առասպել պիտի երեւան ապագայ դարերուն»:

Էրրագոնի մարտիկները կը հաւաքուին իր քովը, ինչպէս մըրիկները՝ շուրջն ուրուսկանի մը գիշերուան՝ որ կը կանչէ զանոնք Մորուենի գագաթէն և կը պատրաստուի նետել զանոնք՝ օտար դաշտերու վրայ:

Մորայի թագաւորը՝ Կոնայի ծովափն իջնելով, կը զրկէ բարդ մը Փինգալի՝ խնդրելու համար իրմէն պատերազմ և կամ միաճեման պետութիւնը անթիւ բլուրներու:

Մորուենի երիտասարդ մարտիկները որսի գացած էին և կը թափառէին հեռուն անապատին մէջ: Նստած է Փինգալ իր պաշտօնին մէջ՝ իր երիտասարդութեան ընկերներուն միջեւ: Այս ալեճաղիկ հերոսները կը

խօսակցէին անցած ժամանակներու դէպքերուն և իրենց առաջին քաջութիւններուն վրայ՝ երբ տեսան մտնելը ծերունի Նարմուրին՝ Լորայի ափունքներուն պետին:

«Հին ժամանակներու պատմութիւնը լսելու ասանը չէ, ըսաւ անոնց: Խոժոռ Էրրագոնը ափունքն է, ու կը զոփայ բարկութեանէն՝ իր մարտիկներուն միջեւ:

— Եկուր, Բոսմինա, ըսաւ անմիջապէս Փինգալ, եկուր, աղջիկս. և դուն, Նարմոր, ան ահիպարան նոյնքները՝ զոր առինք օտարականէն¹, և ընկերէ Փինգալի աղջկան: Բոսմինա, հրաւիրէ Մորայի թագաւորը մեր կոչունքին. թող գայ Սելմայի ասպնջական որմերուն մէջ. ընծայէ անոր խաղաղութիւնը՝ զանձերու հետ: Մեր երիտասարդ մարտիկները հեռացած են, և ծերութիւնը կը ծանրանայ մեր գողգոշուն ձեռքերուն վրայ»:

Դեռափթիթ կոյսը կը հնազանդի: Կը հասնի, կ'երեւայ Էրրագոնի բանակին մէջ, ինչպէս Լոյսի ճառագայթ մը մութ ամպի մը մէջ: Աջ ձեռքին մէջ կը փողփողէ ոսկի նետ մը. ձախին մէջ՝ պայծառափայլ բաժակ մը: Խաղաղութեան նշանն է այս:

1. Հուովմայեցիներէն:

Չինքը տեսնելուն՝ Էրրագոնի ճակատը կը լուսաւորուի՝ արեւուն ճաճանչներէն յանկարծակի զարնուած ժայռի մը նման, երբ դուրս կ'ելլեն անոնք հոյներէն պատուաւած ամպէ մը:

«Օտարականի՛ զաւակ, ըսաւ անոր Բոսմինա կարմրելով, բայց ոգեւորուած ձայնով մը, եկուր Մորուենի թագաւորին հանդէսին. եկուր Սելմայի հիւրասէր որմերուն մէջ. ընդունէ՛ խաղաղութիւնը՝ զոր կ'ընծայեն քեզի հերոսները, և թող հանդչի այդ երկաթը քու քովը: Եթէ թագաւորներու գանձերը կրնան սրտիդ դպչիլ, լսէ՛ առաջարկները մարտիկին որ քեզ թշնամանեց: Պիտի տայ քեզի հարիւր պերճաստորդ նժոյգներ՝ զորոնք ընտանեցուցած են իր հայրերը, հարիւր գեղեցիկ օտարուհիներ, և հարիւր թեւատարած բաղէներ՝ որ օղին մէջ հետամուտ են իրենց որսին. կ'ընծայէ նաեւ հարիւր գօտիներ՝ սահմանուած հարսներուն ծոցը զարդարելու, դիւցազներու ծնունդն երազելու և իրենց մայրերուն երկունքի ցաւերը մեղմելու: Տասը բաժակներ՝ զարդարուն

1. Նոյն իսկ վերջի ատեններս հաւատք կ'ընծայէին Սկովտիոյ հիւսիսային կողմը գօտիներ.

պատուական քարերով պիտի շողշողան՝ եթէ կ'ուզես՝ Սորայի պալատին մէջ, ջուրը՝ դողդղուն անոնց աստղազարդ շրթներուն շուրջը, ետուն գինի մը կը թուի: Աշխարհի թագաւորները երբեմն անոնցմով զարդարեցին իրենց հանդէսները: Բոլոր հարստութիւնները քեզի պիտի բլլան, կամ, եթէ նախամեծար կը համարես ամուսինդ, դուն պիտի տեսնես չքնաղաղեղ Լորման պալատիդ մէջ. Փինգալ բարեկամ է քաջասիրտ Ալդոյին. անյաղթելի է իր բազուկը. բայց Փինգալ չթշնամանեց երբեք հերոս մը:

— Դեռարուսիկ ալջիկ, պատասխանեց Էրրագոն, գնա ըսէ հօրդ որ ի զուր կը պատրաստէ իր հանդէսը: Թող ինքը գայ՝ եթէ խաղաղութիւն կ'ուզէ, թող գայ զնէ իր բուհարստութիւնները իմ ոտքերուս առջեւ. լոր հարստութիւնները իմ զօրութեանս ներքեւ, և թող խոնարհի իմ զօրութեանս իր նախնեաց, բերէ սուրբն ու վահանները իր նախնեաց, որպէս զի վաւակներս կարենան ըսել, տեսնելով զանոնք պալատիս մէջ. Ահաւասիկ Փիւգալի գեղեցիկը:

Ըստ այս յատկութեան: Խորհրդաւոր նշանները՝ որով ծածկուած էին, լուսքերը, շարժուածները՝ որոնցմով կը կապէին զանոնք, կ'ապաւնեցան նր որ այս սովորութիւնը դրուելուներէն մնացած ըլլայ:

— Քու զաւակներդ երբեք պիտի չտեսնեն զանոնք, պատասխանեց խրոխտաբար Մորուենի դուստրը, այն զէնքերը ձեռքին մէջն են հերոսի մը՝ որ երբեք տեղիք չտուաւ: Օտարականի զաւակ. փոթորիկը կը կազմուի մեր բլուրներուն վրայ, չե՞ս նախատեսեր մարտիկներու պ անկումը»:

Բոսմինա Սերմայի պալատը կը գառնայ. Փինգալ՝ տեսնելով զանի որ կը յառաջէր աչքերը գետին խոնարհած, կը ցատկէ անմիջապէս տեղէն. ճերմակ մազերը կը ծածանին զայրացած ճակատին վրայ:

Կը հագնի Տրենմորի զէնքերը, և կ'առնէ իր հայրերուն վահանը: Երբ ձեռքը իր նիզակին տարաւ, աղջամուղջը պատեց իր պալատը. հերոսներու հազար ուրուականներ մօտեցան իրենց ամպերուն մէջ, և գուժեցին պատերազմին աղէտները:

Սարսափելի ուրախութիւն մը երեւան կու գայ իր ընկեր ծերունիներուն գէմքին վրայ. խաղալով գէպ ի թշնամին՝ իրենց մտածումը կ'ոգեւորի անցած ժամանակներուն յիշատակովը, և փառքը՝ որ իրենցմէ աւելի պիտի սպրի՝ կը վառէ անոնց քաջութիւնը:

Նոյն ատեն՝ Տրաթալի գերեզմանին մօտ՝

կ'երեւին բարակները՝ որ որսէն կը գառնան: Հասկցաւ Փինգալ որ իր երիտասարդ մարտիկները անոնց հետեն էին: Կանգ կ'առնէ իր ընթացքին մէջ. Ոսկար երեցաւ առաջինը՝ ԳՕԼ կը քալէր անոր հետեւէն Նեմիի որդւոյն հետ. յետոյ կու գար Փերգուս՝ զժնէ գէմքով մը: Դերմիլը իր սեւ զանգուրները ձգած էր հովերուն:

Օսսիան ամենէն վերջն է: Քարաժայռի զաւակ, կու գայի ես մրմնջելով անցած ժամանակներու երգերը, կը կոթընէի նիզակիս վրայ՝ հեղեղատներէն անցնելու համար, և հոգիս լեցուն էր հերոսներու յիշատակով:

Փինգալ կը բաղխէ վահանը և մարտի նշան կու տայ: Հազար սուրբեր միանգամայն բարձրացած կը փայլատակեն ալէձեւ մարգէն վրան: Ալէձաղիկ երեք բարդեր կը լսեցընեն մահուան տիուր երգը:

Մեծաքայլ կը դիմենք մարդին վրայ, կուռ և սեղմ, նման փոթորիկէն ուռած հեղեղատին՝ որ անդնդասոյզ կ'ըլլայ լերանց կուրդներուն մէջ:

Փինգալ կը նստի բլրան մը վրայ, և կը պարզէ օդին մէջ Մորուենի դրօշակը. ծերունիները՝ ընկերներն իր երիտասարդութեան,

իր քովն են: Ուրախութիւնը փայլեցաւ աշ-
քերուն մէջ այն սպիտակավարս դիւցազնե-
րուն, երբ տեսան իրենց որդիներուն քա-
ջութեամբ պատերազմիլը՝ և խառնուրդին մէջ
իրենց հայրերուն փառքը կանգուն պահելը:

Էրրագոն խառնուրդին մէջ կը նետուի .
Ջոկատները տապալ թաւալ կը կործանին
անցնելու ատենը, և մահը կը թռչի իր քո-
վերէն:

«Ո՛վ է, ըսաւ Փինգալ, այն մարտիկը՝
որուն ընթացքը այնքան երազասուր է: Վա-
հանը կը շողշողայ քովընտի, և իր զէնքերը
կը շառաչեն տխուր ձայնով մը: Կը յար-
ձակի Էրրագոնի վրայ . . . Բարեկամներ,
գիտեցէք այն երկու հերոսներուն կոխը. . .
Բայց դուն կ'իյնաս, բլրան երիտասարդ բնա-
կիչդ, և արիւնդ կը ցնցղկէ ծոցիդ վրայ:
Լաց, տարաբախտիկ Լորմա, Ալբոյ ոչ ես է»:

Փինգալ զայրացած մարտիկին մահուան
վրայ, կ'աննէ նիզակը, և մահահարաւէր նա-
յուածք մը նետելով թշնամիին վրայ, իջ-
նելու վրայ էր. բայց Գօլ կը խոյանայ Էր-
րագոնի վրայ: Ո՛վ պիտի կարենար նկարա-
գրել մրցումը այն երկու դիւցազններուն:
Էրրագոն կ'իյնայ և կը մեռնի:

«Մորուենի զաւակներ, գոչեց Փինգալ,
կեցուցէք մահուան բազուկը: Ահարկու էր
ան՝ զոր կը տեսնէք փռուած հողին վրայ-
ինչչափ արցունքներ պիտի թափուին Մորայի
մէջ: Օտարականը պիտի մաննէ պալատը
և պիտի զարմանայ անոր խոր լուծենէն:
Ոչ ես է թագաւորը, և իր հետ՝ իր հան-
դէսներուն կեանք տուող ուրախութիւնը: Օ-
տարական, ականջ դեր իր անտաններուն
սօսափիւնին: Կարելի է իր ստուերն այն
տեղերը կը թափառի: Իսկ ինքը՝ ինկած
հեռաւոր երկիրներու մարտիկի մը հարուած-
ներուն տակ՝ կը ննջէ Մորուենի վրայ»:

Այսպէս խօսեցաւ Փինգալ: Բարդերն հնչե-
ցուցին խաղաղութեան երգը. մեր սուրերը՝
բարձրացած դեռ ես զարնելու համար՝ կանդ
կ'աննեն և կը խնայեն պարտեալներուն:

Այս շիրմին մէջ դրինք Էրրագոնը. և ես
լսեցուցի վշտի երգեր: Գիշերն իջաւ մեր
բլուրներուն վրայ. Էրրագոնի ստուերը երեւ-
ցաւ մեր մարտիկներէն մէկ քանիին. տխուր
ու խոժոռ դէմք մ'ունէր ան, կարծես կը հա-
ռաչէր: Խաղաղութիւն հոգիիդ, ո՛վ Մորայի
թագաւոր. բազուկդ սոսկալի էր պատե-
րազմներու մէջ:

Ալբոյի պալատին մէջ նստած էր Լորմա անհանդարտ՝ վառուած կաղնիի մը առջեւ։ Գիշերը կ'իջնէ գաշտին վրայ, բայց Ալբոյ չի վերադառնար, և Լորմայի հոգին թաղծոտ է։ «Ո՛վ կրնայ արգելել բռնել զքեզ, սիրուն որսորդ։ Խոստացեր էիր ինձի գառնալ իրիկուան հետ։ Եղնիկը զոր կը հալածէիր՝ արգեօք զքեզ հեռաւոր գաճա մը տարաւ։ Ո՛ր հեռաւոր մարդին մէջ զիշերուան հովերը մոլորցուցին քայլերդ։ Մինակ եմ ես օտար երկրի մէջ. Ալբոյէն զատ չունիմ ուրիշ մտեւրիմ։ Ո՛վ սիրականդ իմ, իջիր բլրէդ»։

Իր աչքերն անպարզում գէպ ի պալատին դուռը կը գառնան, ահանջ կը դնէ հովերու ձայնին, կը կարծէ լսել հեռքերն իր սիրականին, և ուրախութիւնը կը ճաճանչէ իր գէմքին վրայ, բայց իսկոյն ցաւը նորէն կը մթնցընէ զայն։ «Գուն չես գառնար, սէրս։ Ահա կը նայիմ գէպ ի բլուրդ։ Լուսինը գէպ ի արեւելք է, լիճին երեսը անդորր է ու պճլտուն։ Ե՛րբ պիտի տեսնեմ հաւատարիմ բարակներուդ որսէն վերադարձը։ Ե՛րբ պիտի լսեմ սիրելի ձայնդ խառնուած հովերու սուլումներուն։ Սիրուն որսորդ, իջիր բլրէդ»։

Ալբոյի ստուերը երեւցաւ ժայռի մը վրայ, նման երկինքի դուստրին տժգոյն ճառագայ-

թին՝ երբ կը սողոսկի երկու ամպերու միջեւ, և կէս գիշերուան տեղատարափը կը հեղեղէ դաշտը։

Այն ատեն իմացաւ Լորմա որ ալ չկար իր հերոսը. կը հետեւի ուրուականին՝ գաշտին երկայնքը. կը լսէ իր աղէխարը ձիւները, նման էին անոնք՝ իրենց հեռաւորութեան մէջ՝ զեփիւտի մրմունջին, երբ կը հառաչէ մինաւոր անձաւի մը դալարիքներուն մէջ։

Կը հասնի, կը գտնէ իր սիրականը արեւներանդ հողին վրայ... Չայնը կը նուազի. կը պտըտցընէ մարած աչքերը մութին մէջ. տժգոյն և արտասուութիւն՝ կը նմանի խոնաւ շոգիին՝ որ կը բարձրանայ լիճէ մը լուսնին անդօր ճաճանչներուն տակ։

Քիչ օրեր ապրեցաւ Մորուհնի մէջ. իջաւ զերեզման. և բարգեթը՝ Փինդալի հրամանով՝ երգեցին իր զժբախտութիւնները։ Ամէն տարի, երբ աշնանային հովերը փոթորիկները կը բերեն, Մորուհնի կիները օր մը կը նուիրեն՝ զանի արտասուելու։

Օտարական¹, երկիր մըն է այս դիւցազներով աուլցուն։ Երգէ՛ երբեմն այս հոյակապ մահերուն փառքը. թող անոնց թեթեւ ամ-

1. Որու որ երգը նուիրեց, մենակեացը։

պերը՝ զան ուրախանան շուրջդ: Թող թշուառ
 Լորման իջնէ լուսնի ճառագայթի մը վրան,
 երբ այս աստղը նշողէ քարանձաւիդ մէջ և
 լուսաւորէ քունդ: Պիտի տեսնես զանի, այն
 վատաբախտիկը. դեռ աղուոր է ան, բայց ի՞նչ
 այտերը միշտ ողորուած են արցունքներով:

Օ Ս Ս Ի Ա Ն



Ս Ե Լ Մ Ա Յ Ի Ե Ր Գ Ե Ր Ը

րուն ներքեւ. անոր նշոյլներով կը տեսնեմ
բարեկամներու ստուերները՝ Լորայի բլրան
վրայ համախմբուած. կը տեսնեմ հոն Փին-
գալը՝ իր դիւցազներուն միջեւ. կը տեսնեմ
իմ մրցակից բարդերս, պատկառելի Ուլլինը,
վեհափառ Հոխոն, քաղցրանուագ Աւլլինը,
գողտրիկ և ողբական Մինոնան:

Ո՛վ բարեկամներս, ո՛րքան փոխուած էք
դուք այն օրերէն ի վեր, ուր Մելմայի
հանդէսներուն մէջ, իրարմէ կը կորզէինք
երգին մրցանակը, նման գարնանային զե-
փիւաններուն՝ որոնք կը խաղան բլրան վրայ,
և իրենց թեւերուն ծայրովը՝ անուշակ մըր-
մունջով մը, կը գգուեն մեղկօրէն նորածիլ
խոտը:

Այն հանդէսներէն մէկուն մէջն էր, տես-
նուեցաւ քնքուշ Մինոնան՝ որ կը յառաջէր
հրապոյրներով լեցուն: Իր խոնարհած աչ-
քերը թրջեցան արցունքով ի յիշատակ ան-
ցեալին, և երբոր ձգեց իր քաղցրիկ ձայնը,
դիւցազները յուզուած ծնեցան մտիկ ընելու:
Երգեց ան տխուր տարփանքները Սալգարի՝
որ կը հանգչի այսօր հողին ներքեւ, և վա-
տաբախտիկ կողմայի, որ կը ննջէ անոր բով
իր վերջին քունը:

Սալգար խոստացած էր անոր զառնալ

իրիկուն չեղած. բայց գիշերը կ'իջնէ անոր
շուրջը, ան կը մնայ բլրան վրայ միայնիկ
մեջիկ, ամայի, թողլիք: Լսենք իր ողբը,
ո՛վ բարեկամներ:

ԿՈՒՄԱ

Գիշեր է, մինակ եմ այս բլրան վրայ,
և փոթորիկին ամպերը կը դիզուին. կը լսեմ
մանչիլը հովերուն՝ լերան կողերուն մէջը.
հեղեղն ուռած անձրեւէն կը փորոտայ ժայռն
ի վար: Չկայ ինձի համար ապաւէն մը:
Աւաղ մինաւոր եմ և լքուած:

Ելիր, ո՛վ լուսին, գեշերներու ջահդ, դուրս
ելիր լեռներուն ծոցէն: Ճերմակ աստղեր,
լրուագեցէ՛ք երկինքի բօղը: Բարերար լոյս
մը պիտի շողա՞նք որդէ՛ դիս դէպ ի հոն ուր
է իմ սիրականս: Ո՛վ դիտէ հանգիստ կ'առնէ
ան՝ ամայի տեղ մը՝ որսի յոգնութիւններէն,
աղեղը թուլցած իր քովը, և իր շուները
թատուն սգեսպառ իր շուրջը...

Եղովկ, պիտի ստիպուի՞մ ուրեմն գիշերն
անցնել, լքուած անտէրունչ այս բլրան վրայ:
Հեղեղներուն և հովերուն շողաչն ու մանչիւնը
կը կրկնուի դեռ, և ես չեմ կրնար լսել սի-
րականիս ձայնը:

Ինչո՞ւ համար հաւատարիմ Սալգարս
այսքան կ'ուշանայ հակառակ իր խոստման:
Ահաւասիկ ժայռը, ծառը և վտակը՝ ուր դու
խոստացար ինձի գտնալ զիշերուընէ առաջ.
գեղեցիկ Սալգարս, ո՞ւր մնացիր:

Քեզի համար, թողուցի եղբայրս. քեզի
համար, փախայ հօրմէս: Շատոնց է մեր
երկու ընտանիքները թշնամի են իրարու.
բայց մենք, ո՞վ սիրականս, մենք թշնամի
չենք իրարու:

Հովեր, լսեցէք մանչելէ: Հեղեղատներ,
հանդարտեցէք, որպէս զի կարենամ լսեցընել
ձայնս՝ սիրականիս: Սալգար, Սալգար, ես
եմ քեզ կանչողը: Սալգար, հոս է ծառը,
հոս է քարածայոը, կողմս քեզի կը սպասէ.
Ինչո՞ւ կ'ուշանաս:

Ո՛հ, լուսինը կ'երեւայ վերջապէս. ահա
ալեակը կը սգսգայ ձորակին մէջ. ժայռե-
րուն գորշորակ գլուխները կը յայտնուին,
բայց չեմ տեսներ զինքը անոնց գագաթ-
ներուն վրան: Չեմ տեսներ իր շուները որ
կը կանխէին զինքը: Աւաղ ինձի, հարկ է
ուրեմն որ մինակ մնամ ես հոս:

Բայց ո՞վ են անոնք՝ զոր պառկած կը
տեսնեմ մարգին վրան: Մի՛ գուցէ եղբայրս
ու սիրականս ըլլան: Սիրելիներս, խօսեցէք
ինձի:

Պատասխան չեն ի տար անոնք. հոգիս կը
ծիպայ սարսափով: Ա՛հ, մեռած են անոնք.
արիւններանգ են իրենց դաշոյնները: Ո՛հ,
եղբայր իմ, եղբայր իմ, ինչո՞ւ համար
սիրելի Սալգարս սպաննեցիր: Ո՛վ Սալգար,
ինչո՞ւ համար եղբայրս սպաննեցիր: Երկուք-
նիկ ալ ինձի այնքան սիրելի էիք:

Ի՞նչ ըսեմ ձեր գովքին համար: Դուն,
Սալգար, բլրան բնակիչներուն ամենէն գե-
ղեցիկն էիր: Եղբայր իմ, պատերազմներու
մէջ մահուան բազուկն էիր դուն: Ո՛հ սի-
րելիներս, խօսեցէք ինձի, լսեցէք ձայնս...
բայց աւաղ, կը լռեն անոնք, կը լռեն առ
յաւէտ. սառած են անոնց սրտերն ու ալ
չեն բաբախեր ձեռքիս տակ:

Սիրուն ստուերներ, պատասխանեցէք ինձի
բարձունքէն ձեր ժայռերուն, բարձունքէն
ձեր լեռներուն. մի՛ վախնաք զիս ահա-
բեկելէ: Ո՛ւր գացիք դուք հանգչելու: Ո՛ր
անձաւին մէջ պիտի գտնեմ գձեղ:

Չեմ լսեր անոնց ձայնը հովերուն մէջ.
արձագանգը միայն կը կրկնէ որքս՝ փոթո-
րիկներուն թողուցած լուսթեանը մէջ: Կը
նստիմ միս մինակ վշտիս հետ, ու կը
սպասեմ արտասուածոր առաւօտուն վերա-
գարձին:

Մեռելներն՝ բարեկամներ, բարձրացուցէք
անոնց շիրիմը. բայց մի՛ փակէք զայն
Կողման հոն ներս. չմտած: Յնդեցաւ կեանքս
երազի մը պէս: Ինչո՞ւ ապրիմ՝ անոնցմէ
ետքը: Կ'ուզեմ հանգչիլ սիրելիներուս մօտ,
ժայռէն իջնող աղբիւրին՝ բովիկը:

Երբ զիշերն սքողէ բլուրները, պիտի
գամ, հովերու թեւին վրայ, ջայլել հոս մա-
հը իմ սիրելիներուս. որսորդը պիտի լսէ
զիս իր խեղճուկ հիւղէն, և ձայնս իր ա-
կանջին տխուր պիտի հնչէ. անուշ ու քնքուշ
ողբս պիտի արթնցնէ իր գուլթը՝ երբոր լամ-
երկու հերոսները՝ զորոնք կը սիրէի:

Այսպէս կ'երգէր Մինոնա, և սիրուն
կարմրութիւն մը կը գունաւորէր իր դէմ-
քը: Սեղմուած էին մեր սրտերը, և մեր
արցունքները Կողման կու լային:

Ռոաջ անցաւ Ուլլին իր տաւիղով, և
զուրցեց մեզի Ալպինի երգերը:

Ալպինի ձայնը գողարիկ էր. Հոինոյի
հոգին հրեղէն էր. բայց այն ատեն գերեզ-
ման իջած էին անոնք, և իրենց ձայնը՝
ալ չէր հնչեր Սեղմայի մէջ:

Ուլլին՝ օր մը որսէ վերադարձին, լսեց
անոնց երգերը. կ'ողբային անոնք անկումը

Մորարին, մահկանացուներէն առաջինին:
Մորար Փինգալի հոգին ունէր, զարհուրելի
էր իր սուրը նման Ոսկարի սուրին. բայց
ինկաւ: Իր հայրը զինքը լացաւ, բոյրն ար-
ցունքի հեղեղներ հոսեցուց... Այն վատա-
բախտիկ բոյրը՝ նոյն ինքն Մինոնան էր:

Երբ լսեց Ուլլինի երգելը՝ հեռացաւ,
նման լուսին՝ որ գուշակելով փոթորիկը
իր ազուոր գլուխը կը ծածկէ ամպի մը մէջ:
Ուլլինի հետ ես ալ նուագեցի տաւիղով, և
վշտի երգն սիսաւ:

ՀՈՒՆՈՅ

Դադրեցան հովերն ու անձրեւ. միջօրէն
հանդարտ է. ամպերն օդին մէջ կը թռչին
ցիրուցան. արեւուն անկայուն լոյսը կը
փախչտի կանանչ բլուրներուն վրայէն, լերան
հեղեղատը կը գլտորէ իր կարմրորակ ջու-
րերը հովտին բարակոյտներուն մէջէն:

Կը սիրեմ մրմունջը, ո՛վ հեղեղատ. բայց
աւելի անուշ է ձայնը զոր կը լսեմ. Ալպինի
ձայնն է այն՝ որ մեռելները կու լայ: Իր
գլուխը ծածկէ տարիներէն. կարմիր աչքերը
արցունք կը թորեն:

Ներդաշնակութեան զաւակ, Ալպին, ին-

չ՞ո՛ւ միայն կը տեսնեմ զքեզ լո՛ին բլրան վրայ. ինչո՛ւ կը հեծես զուն՝ ինչպէս՝ հո՞նք անտառին մէջ, կամ ինչպէս կոհակը՝ ա՛մայի ափունքին վրան:

Ա.ԼՊԻՆ

Արցունքներս, ո՛վ Հոփոյ, մեռելներուն համար են. ձայնս գերեզմանին բնակիչները կ'ողջունէ: Կանգուն ես զուն հիմա, ո՛վ երիտասարդ, և վեհափառ բարձրութեամբդ՝ էն գեղեցիկն ես զաշտի զաւակներուն: Բայց պիտի իյնաս նման հոյանուն Մորարին. զգայուն օտարականը պիտի գայ նստի լայ շիրմիդ վրայ: Բլուրներդ՝ ա՛յ զքեզ պիտի չճանչնան. և աղեղդ պիտի մնայ թուլթուլիկ բնակարանիդ մէջ:

Ո՛վ Մորար, թեթեւընթաց էիր զուն ինչպէս բլրան եղջերուն, ահաւոր՝ ինչպէս բոցավառ օգեբեռոյթը: Փոթորիկը նուազ ազիտաբեր էր քան քու բարկութիւնդ. փայլակը նուազ կը շողար զաշտին մէջ՝ քան բուսուրդ խառնուրդին մէջ: Չայնդ կը նմանէր հեղեղատին շառաչիւնին՝ անձրեւէն ետքը, կամ արձագանգին՝ որ հեռաւոր փոթորիկ մը կը սպառնայ:

Շատ հերոսներ ինկան հարուածներու պակ, և ցատուիդ բոցերը մարտիկները կը սպառէին: Բայց ի՛նչքան հանդարտ էր գէմբդ ու զուարթ՝ երբ պատերազմէն կը դառնայիր: Կը նմանէիր արեւին՝ փոթորիկէն ետքը, կամ լուսին՝ ամառնային գիշերներու լուսթեանը մէջ. խաղաղ էր հոգիդ լիճի մը ծոցին նման, երբոր կը լռես հովերն օդին մէջ:

Այսօր կը ննջես մեռելներու անձուկ օթեւանին մէջ: Երեք քայլով կը շափեմ փոսդ՝ ո՛վ զուն, որ այնքան մեծ եղար: Մամռապատ չորս քարեր միակ յիշատակարանն են՝ որ զքեզ մարդոց միաքը կը ձգեն. ծառ մը որուն վրայ հազիւ մէկ քանի տերեւ կայ, մարգագետին մը՝ որուն չորցած ցօղունները կը սարսփին հովին փչումէն, միայն ասոնք են որ կը ցուցնեն որսորդին աչքին ահեղազօր Մորարի գերեզմանը:

Ո՛վ երիտասարդ Մորար, ուրեմն իրա՞ն է որ ա՛յ չկաս զուն: Չթողուցիր մայր, չթողուցիր սիրուհի՝ որ զքեզ լայ: Մեռաւ ան որ զքեզ ծնաւ. մեռաւ և Մորզլանի դուստրը:

Ո՛վ է այն ձերունին որ մեղի կու գայ՝ կռթընած իր ցուպին, տարիները ձերմկցուցեր են իր մազերը. զեռ կարմիր են աչ-

քերը թափած արցունքներէն . կը դողայ
ամէն մէկ քայլին :

Հայրդ է ան, ս'վ Մորար . հայրդ՝ որ
քեզմէ զատ որդի չունէր . լսեր է համբաւդ
պատերազմներու մէջ և թշնամիներուդ փա-
խուստը, բայց ինչո՞ւ չեն պատմեր իրեն
աղիտաւոր ճակատագիրդ ալ :

Լաց, դժբախտ հայր, լաց . բայց որդիդ
ա՛լ չի լսեր ձայնդ . խորունկ է իր քունը
գերեզմանին մէջ, և բարձը՝ որուն վրայ կը
հանդչի իր գլուխը՝ խորասուզուած է հողին
տակը : Մորար՝ ալ պիտի չլսէ ձայնդ, ալ
պիտի չարթննայ իր հօրը ձայնին :

Ե՛րբ պիտի գայ առաւօտեան ճառագայթն
ու ցրուէ գերեզմանին ստուերները . ե՛րբ
պիտի գայ արթնցընէ Մորարը՝ իր երկայն
քունէն : Մնաս բարո՞վ առ յաւէտ, ս'վ մար-
տիկներէն քաջագոյնդ, անվեհեր հերոս ,
պատերազմի դաշտը՝ ա՛լ պիտի չտեսնէ զքեզ .
անտաններու մութը պիտի չցոլացընէ զէն-
քերուդ փայլակը . որդի չձգեցիր որ զքեզ
յիշեցընէր, բայց Ալպինի երգերը անմոռաց
պիտի պահեն անունդ . գալիք դարերը պիտի
իմանան փառքդ, պիտի լսեն անոնք Մո-
րարի համբաւին շփոնդը :

Ալպինի երգերուն՝ վիշտն արթնցաւ մեր
հոգիներուն մեջ . բայց Արմինի սրտէն էր
որ դուրս թռաւ խորունկ հառաչանք մը .
ծաղիկ հասակին մահէն հնձուած իր որ-
դոյն պատկերը կու գայ կը նկարուի իր
մտքին մէջ :

Ծերունիին բռն էր Կարմոր : « Արմին ,
ըսաւ անոր, ինչո՞ւ է այդ ողբը : Բարդերուն
երգերը տխրեցնելու են զքեզ : Երգերուն
անուշակ գեղգեղը կը յուզէ ու կը դիւթէ
հոգիները . նման են անոնք շոգիին՝ որ
կ'ելլէ լիճին ծոցէն և կը տարածուի լոռ-
նիստ հովտին մէջ . ծաղիկները կը լեցուին
ցօղով . բայց արեւը կ'երեւայ, և թեթեւ
շագին կը ցնդի :

« Ինչո՞ւ համար ուրեմն այդ թաղծոտ
տրամութիւնդ, ս'վ Գորմայի կղզիին պետդ » :

ԱՐՄԻՆ

Այո՛, տխուր եմ, և ցաւերս ունին իրենց
պատճառը . Կարմո՛ր, դուն զաւակ կորսըն-
ցուցած չես : Քաջագանդուր Կոլդարը և
չքնաղազեղ Անիրան կ'ապրին աչքերուդ առ-
ջեւ : Կը տեսնես փթթումը ընտանիքիդ բող-
բօջներուն . բայց Արմին վերջինն է իր ցեղին :

Որքան տխուր է անկողինն ուր կը հանգչիս
 զուն, ո՛վ Դարբա, ո՛վ զուտոր իմ. ի՛նչ-
 չափ խորունկ է քունդ գերեզմանիդ մէջ:
 Ե՛րբ պիտի արթննաս զուն ու լսեցընես
 հօրդ երգերուդ անուշութիւնը:

Ելէք, աշնանային հովեր, ելէք ու փչե-
 ցէք սեւ մացառուտին վրայ. մանչեցէք լեռ-
 ներու հեղեղատներ. և զուք, հիւսիսային
 փոթորիկներ, ծոցեցէք ձեր կաղնիներուն
 ծայրը:

Հի՛ն եկուր բզքտուած ամպերուն վրայ,
 ո՛վ լուսին. ցուցուր երբեմն երբեմն մեկա-
 մաղձոտ նայուածքներդ: Յիշեցուր ինձի այն
 անագորոյն գիշերը ուր զաւակներս կորսնցու-
 ցի, ուր արի Արինդալը, որդիս, ինկաւ. ուր
 գեղեցիկ Դարբան՝ զուտորս, անհետացաւ՝
 ինչպէս աստղ մը երկինքին մէջ:

Ո՛վ զուտոր իմ, գեղեցիկ էիր զուն ինչպէս
 երեկոյեան աստղը Փուրայի բլուրներուն
 վրայ. քու սպիտակութիւնը կը գերազանցէր
 ձիւնին փաղփը, և ձայնդ անուշ էր նման
 գեիփուին շունչին:

Ո՛վ որդեակ իմ. անման էր աղեղիդ
 ոյժը և նետիդ արագութիւնը պատերազմնե-
 րու մէջ. առնացի նայուածքդ կը նմանէր
 նսեմ շողիին որ կը բարձրանայ ալիքնե-

րուն վրայէն, և վահանդ՝ շանթաբեր ամ-
 պին:

Արմար, հոչակապանձ մարտիկ, եկաւ
 տունս ու Դարբայի սէրը խնդրեց. երկայն
 մերժումներու չհանդիպեցաւ: Բարեկամները
 սիրուն ամոլին՝ կը շրջապատէին անոնց
 միութիւնը ուրախութեամբ և յոյսերով:

Որգալի որդին, էրաթ, մլխզնախանձ՝ մա-
 հուան համար իր եղբօրը՝ զոր սպաննած էր
 Արմար, կ'իջնէ ափունքը, ձեր նաւավարի
 մը կերպարանքով: Նաւակն ալիքներուն կը
 թողու: Մագերը տարինքեկն ձերմեկցած կը
 թուէին. աչքը լուրջ էր և հանգարտ:

«Ո՛վ կիներէն ամենէն գեղեցիկդ, զուտոր
 ազնուական Արմինի, քիչ հեռու ասկէ բաց
 ծովուն մէջ ժայռ մը կայ, որուն վրայ կարմիր
 պտուղներով ծառ մը կը բարձրանայ: Հոն
 է որ Արմար իր սիրելի Դարբային կը սպա-
 սէ: Եկայ որ տանիմ իր սիրուհին ալիք-
 ներուն մէջէն»:

Դիւրահաւան Դարբան կը հետեւի անոր,
 կը կանչէ Արմարը. բայց ժայռին զաւակը¹
 միայն կը պատասխանէ իր ձիւններուն:

1. Կը կարծէին այն ատենները, որ ոգի մը
 կը բնակէր ժայռերուն մէջ և կը զուարճանար
 լսած ձայները կրկնելով, և այսպէս կը կազ-
 մուէր արձագանգը:

«Արմար, սիրականդ իմ, ինչո՞ւ համար կը թողուս զիս այս տեղերը սարսափեւ օրհասական: Մտիկ ըրէ, Արմար, մտիկ ըրէ, Դաւրան է որ զքեզ կը կանչէ»:

Կենդանոր Էրաթը ափունքը կը հասնի՝ մեծ մեծ քրքիջներով: Դաւրա կը բարձրացնէ ձայնը, կը կանչէ եղբայրն ու հայրը:

«Արինդալ, Արմին, ի՞նչ, օգնող մը չկա՞մք Դաւրային»:

Իր ձայնը մինչեւ ափունքը կը հասնի:

Արինդալ բլրէն կ'իջնէր՝ որսի աւարներով բեռնաւոր. իր փքիները կը հնչէին քովընտի, աղեղը ձեռքն էր. սեւ բարակները կը հեռուէին իր քայլերուն: Կը տեսնէ զրուստան Էրաթը ափունքը, կը հետամտի, կը յարձակի, կը ձերբակալէ ու կաղնիի մը կը կապէ. ուժեղ կապեր կը պրկեն անդամները գերուածին, որ կը սարսափեցնէ արձագանգներն իր ճիչերով: Արինդալ նաև կը նետուի, կը սուրայ ալիքներուն վրայէն՝ Դաւրան ափունքը բերելու համար:

Արմար կը հասնի և առեւանգիչ մը կը կարծէ զանիկա. կատաղութենէն խելայեղ, կ'արձրկէ նետը. սլաքը կը թռչի, կը մտրճի բո սրտիզ մէջ, ս'ի սրգեակ իմ, փոխանակ վատշուէր Էրաթին: Թին անշարժ կը մնայ:

Որդիս կ'իյնայ քարաժայռին վրայ, կը թալէթի ու կը մեռնի: Ի՞նչ ցաւ էր որ պաշարեց քեզ, ս'ի Դաւրա, երբ տեսար եղբորդ արինը որ կը հոսէր ոտքերուդ տակ: Կոհակները նաւակը ժայռին կը զարնեն ու կը փշրեն: Արմար ծով կը նետուի, Դաւրան փրկելու կամ մեռնելու գիտումով: Հով մըն է կը փրթի յանկարծակի բլրան զագաթէն: Արմար անգնդասոյզ կ'ըլլայ կոհակներուն մէջ ու ալ չերեւար:

Մինակուկ ծովէն պարուրուած քարաժայռին վրայ, աղջիկս կը գոռացընէր օգնելի հեծութիւններով: Հայրը կը լսէր անոր ողբական ճիչերը և չէր կրնար օգնել:

Ամբողջ գիշերը հոն ափունքը մնացի: Լուսնին աղօտ պայծառութեամբ կ'ընդնշմարէի դուստրս. բոլոր գիշերը, իր սրտածալիկ հառաչները կը հասնէին ականջիս, նման ուրուականներու ձայնին: Հովը կը փչէր կառաղօրէն, և փոթորիկին անձրեւը կը խաղաղանէր լերան կողերը:

Դեռ արշալոյսը չերեւցած, ձայնն սկսաւ տակաւ տկարանալ և մարեցաւ՝ տերեւներու մէջ հոգեվարք զեփիւտին մրմունջին նման. վիշտն սպառած էր անոր ոյժը, մեռաւ ան. վան մինակ թողուց քեզ, վատաբախտ Ար-

մին: Կորսնցուցիր որդիդ, որ զօրութիւնդ էր պատերազմներու մէջ, հպարտութիւնդ՝ հանդէսներուդ մէջ:

Այն ահռելի զիշերէն ի վեր, ամէն անգամ որ փոթորիկը կ'իջնէ լեռնէն, ամէն անգամ որ հիւսիսային հովը կ'ուռեցընէ ալիքները, կ'երթամ կը նստիմ ափունքը, և աչքերս կը դամուին ժանտածուտ բարաժայտին վրայ:

Յաճախ, երբ լուսինը կը տփզունի իր մուտքին, կը նշմարեմ սառեւրնները որդիներուս՝ որոնք կը խօսակցին մէկտեղ:

Ինչ, զաւակներս, գութ շունիք դուք Արմինի վրայ, պիտի չպատասխանէք բնաւ իր ձայնին:

Աւաղ, կ'անցնին անոնք, և իրենց հօրը չեն նայիր... Այո՛, Կարմոր, տխուր եմ ես, և թեթեւ չէ վիշտերուս պատճառը:

Բարդերն այսպէս կ'երգէին Սելմայի մէջ. կը կախարդէին հանդիսաբ փինգալին՝ իրենց տաւիղներուն դաշնակութիւններով և պատմութիւններով հին ժամանակներուն: Պետե՛րը կը վազէին իրենց բլուրներէն լսելու համար անոնց պատերազմիկ նուագները, և գո՛ւ

վեստներով կ'ողողէին Կոնայի¹ երգիչը, բարդերուն առաջինը:

Բայց հիմայ, ծերութիւնը սառեցուց լեզուս և հոգիս մարած է. երբեմն կը լսեմ դեռ ձայնը բարդերուն սառեւրններուն, և կը ջանամ միտքս պահել իրենց ցնորական երգերը: Բայց յիշողութիւնս կը լքանէ զիս, և տարիներու ձայնը կ'աղաղակէ ինձի անցնելու ատենը. «Ինչո՞ւ համար կ'երգէ դեռ Օսսիան: Ընդհուպ պիտի մտնէ իր նեղ բնակարանը, հողին տակը, և ոչ մէկ բարդ պիտի չհօշակէ իր համբարը»: Անցէ՛ք, անցէ՛ք միշտ, տխուր տարիներ. և որովհետեւ դուք՝ ա՛լ ինձի ուրախութիւն չէք բերեր, օ՛ն, թող բացուի գերեզմանը և Օսսիանն ընդունի. վասնզի իր զօրութիւններն սպառեցան:

Դաշնակութեան զաւակները հանդիսա վա՛յելիլու գացած են. իմ ձայնս կը մնայ անոնցմէ ետքը, նման ձայնի մը՝ որ կը մըմնջէ տակաւին ալիքներէն ծեծուած ժայռի մը խոռոչին մէջ, երբ բոլոր հովերը կը լռեն, և նաւավարը, հեռուանց, կը նայի դեռ հայրենիքի ծառերուն վերջին տատանումներուն, որ կը ծռին հորիզոնին վրայ:

1. Օսսիանը:

Faint, illegible text, likely bleed-through from the reverse side of the page.

— 000100 —

441000 61 401000

Ն Ա Խ Ա Դ Ր Ո Ի Թ Ի Ի Ն

Սոյն քերթոճածը, ինչպէս և ուրիշ շատեր, ուղղոճած է մեկուշտ առաջին քրիստոնէայ քարոզիչներէն՝ որոնք Սկովտիա եկան: Քերթոճածիս նիւթն է հետեւեալը:

Դոճնտարնոյ կը քազաւորէր Տեւրայի կաւ Տոշիդի ափոճեքը, և Ռարնոր կը բնակէր Կրոշքայի կաւ Կրիշդի ափոճեքը: Դոճնտարնոյ՝ նախանձէն կաւ ընտանեկան ոխ մը առնելո՛ւ հաւար՝ Ռարնորն սպաննեց հանդեսի մը մէջ: Բայց յետոյ՝ խղձմտակրիւ գարկաւ, ու Ռարնորի երկո՛ւ զաւակները՝ Կարոն և Կորնար՝ իր արքոճեկքն առաւ:

Երկո՛ւ որբերը՝ հազիւ քիչ մը մեծցան՝ նշաններ մը տոճին իրենց հօր մահոճան վրեճը խնդրելո՛ւ. Դոճնտարնոյ անմիջապէս փակեց զանոնք Տեւրայի եզերքը՝ երկո՛ւ անձաւներո՛ւ մէջ, և որոճեց գաղտոճի մէջ տեղէն վերցնել զանոնք:

Կորնար, Դոճնտարնոյի դուստրը, սիրահարոճելո՛ւ գեղեցիկ Կարոնիկն, բանտէն ազատեց զիւքը, և հետը Փիկգալիկն փախաւ՝ երիտասարդ մարտիկի կերպարանքո՛ւ: — Փիկգալ դրկեց Օսսիանը երեք հարիշը հոգիո՛ւ Կորնարը ազատելո՛ւ հաւար. բայց շատ ուշ էր: Դոճնտարնոյ խողխողած էր որբը: Օսսիան յարձակեցաւ խոճորոճ թազաւորիկ վրայ, ջախջախեց բոլորո՛ւիկն անոր բանակը և զանիկա իր ձեռքո՛ւ սպաննեց:

Կարոն ամոճսնացաւ զիւքն ազատողիկն՝ Կորնարի հետ, և Օսսիան Մորոճեկն դարձաւ:



ԿԱԼԹՈՆ ԵՒ ԿՈԼՍԱԼ

Ոգե՛ղ ամայի բարձայոբրուն, ս՛հ, ս՛ր-
բան կը սիրեմ արձագանգը խորհրդաւոր
ձայնիդ: Քաղցր են շեշտերդ ինչպէս մրմննջը
առուակին՝ որ կը փակչի հովտին կանա-
չագեղ խոտերուն տակէն: Տանս լուսթեանը
մէջ կ'արթըննամ քեզի ոնկնդրելու համար:
Դեռ կը կարկառեմ բազուկս դէպ ի նիզակս՝
ինչպէս երբեմն երիտասարդութեանս օրե-
րուն. բայց իսկոյն կը զգամ որ բազուկս
կ'իյնայ անզօր, և սիրաս կը հառաչէ:

Քարածայտի՛ զաւակ, պիտի չուզես մտիկ
ընել Օստիանի երգերը: Հոգիս կը հրճուի
անցեալ ժամանակներու յիշատակովը: Կը
զգամ երիտասարդութեանս ցնծութիւններուն
հրահրումը, ինչպէս կը տեսնէ մէկը արեւուն
շողշողիւնը արեւմուտք, երբ ազատած է ան
իր ճաճանչները փսթորկաբեր ամպերէն .
կանաչազարդ բլուրները կարծես կը վերցը-

նեն իրենց խոնարհ զուգնները ողջունելու համար անոր լոյսը. առուակները կը հոսին մարգն ի վար աւելի զուարթ կարկաչով մը. տունէն դուրս կ'ելլէ ձերուսի մարտիկը՝ կոթնած իր գաւազանին. երկինքի պայծառութիւնը կ'արծաթազօծէ իր ճերմակ մազերը:

Կը տեսնես այն վահանը որ կախուած է Օստիանի սնարէն: Պատերազմի նշաններ կը կրէ ան, և իր կումքերը կորսնցուցած են իրենց փայլակը. արիասիրտ Դունտալ մային վահանն է ան, Տիւթայի պետին: Գործածեց զայն պատերազմներու մէջ մինչեւ այն օրը՝ ուր ինկաւ Օստիանի սուրին տակ:

Մտիկ ըրէ, ժայռի զաւակ, մտիկ ըրէ պատմութիւնը հին ժամանակներուն:

Ռաթմար Կլութայի պետն էր: Իր պալատն ապաստանարան մըն էր տկարին: Ռաթմարի գոնքը երբեք զոցուած չէին օտարականի մը երեսին, միշտ կ'ընդունուէր անոր հանդէսներուն, և կը մեկնէր օրհնելով անունն իր մեծանձն ասպնջականին: Կ'երգէին բարգերն իրենց տաւիղներով. տըխրութենէն տխատեալ հէքը կ'ունկնդրէր անոնց ներգաշնակութիւնները, և ուրախութիւնը կը փթթէր իր գէմքին վրայ:

Դունտալմայ, սոյն վայրագ թշնամին՝ օր

մը եկաւ և ձայնաուր եղաւ Ռաթմարի: Կլութայի պետը յաղթեց, Դունտալմայ բաշուեցաւ, կատաղութիւնը սրտին մէջ:

Քիչ մը ատեն ետքը, նորէն եկաւ ան զիշերանց՝ ստուարաձեռն գնդի մը զուխը, և մեծանձն Ռաթմարը մեռաւ. մնաց ան տարածուած՝ զի ցուրտ անկենդան՝ իր պալատին մէջը, ուր այնչափ անգամներ ընդունած էր օտարականն իր կոշտնքներուն:

Իր երկու զաւակները, Կլութար և Կլութոն, զեռ շատ աղածրի հասակի մէջ էին: Կը մտնեն անոնք՝ մանկական ուրախութեամբ՝ իրենց հօրը պալատը. կը տեսնեն զանի արիւնջուայ. կը սկսին լալ: Ի տես թշուառ այն մանկիկներուն՝ գորովեցաւ յուզուեցաւ արիւնուշա հոգին Դունտալմայի. իր Ալտեթայի պալատը տարաւ զանոնք:

Երկու որբերն արգէն մեծցած էին իրենց թշնամիին տանը մէջ. իրենց բազուկն արգէն անոր աչքին առջև աղեղ կը լարէր. կը պատերազմէին արգէն իր երկու կողմէն:

Տեսան իրենց հօրը պարիսպները կործանուած, և մտնելին՝ անտառացած անօր տանը մէջ. լացին գաղանօրէն, և տխրութիւնը կ'երեւար երբեմն՝ ի հեծուկս իրենց՝ իրենց գէմքին վրայ:

Դունտալմոյ նշմարեց անոնց թախիծը՝
իր անողորմ հոգին՝ ապահով ըլլալու հա-
մար անոնց վրէժխնդրութենէն՝ որոշեց ա-
նոնց մահը: Բանտեց զանոնք Տելթայի ա-
փունքը երկու անձաներու մէջ:

Արեւը երբեք չէր թափանցած այն ահ-
ռելի զնտաններուն մէջ. լուսինը երբեք չէր
տարածեր հոն իր քաղցր շողինը գիշեր
ատեն: Ռաթմորի սրգիները՝ սուզուած խիտ
խաւարին մէջ՝ մահուան կը սպասէին:

Դունտալմոյի դուստրը, Կոլմալ, օրիորդ
խարտիշահեր, կապոյտ ու նուաղկոտ աչքե-
րով, կ'արտասուէր լռիկ մնջիկ, և իր ակն-
արկները սեւեռած էին ծածկաբար Կալթոնի
վրայ, որուն զիմագծերը նկարուած էին
խորապէս իր հոգիին մէջ:

Կը դողայ իր երիտասարդ զիւցազին հա-
մար. բայց ինչ կարող էր ընել Կոլմալ, իր
քնքուշ ձեռքը չէր կրնար նիզակ վերցնել:
Մարդախոշոր դաշոյնը եղած չէր փողփողելու
համար անոր կշտին: Չքնաղ ծոցը երբեք
չէր բարախած զրահներու վերտին տակ, և
իր աչքերը չէին սարսափ ազդեր մարտիկ-
ներուն: Ինչ կարող ես ընել, ո՞վ Կոլմալ,
օգնելու համար սիրականիդ: Կը քալէր կոյսը
դողդոջոտ քայլերով. մազերը կը ծածանէին

խառնիխուռն և իր շմուր աչքերը արցունք-
ներու մէջէ կը տեսնէին:

Գիշեր մը, հանդէսներու սրահը¹ կը մտնէ
և իր մարմինն ալապատրը պողպատով կը
ծածկէ: Չէնուզարդն էր երիտասարդ մար-
տիկի մը՝ որ մեռած էր իր առաջին պա-
տերազմին մէջ: Կը վազէ դէպ ի Կալ-
թոնի անձաւը, կը խզէ կապերն անոր գե-
րուած բազուկներուն:

«Ելէր, Ռաթմորի՝ որդի, ելէր, բտա ա-
նոր, գիշերը մուժ է. միասին Սելմայի թա-
գաւորին բովը փախչինք: Լանգալի որդին
եմ ես, Լանգալի՝ որ երբեմն հօրդ տունն
ապաւինեցաւ: Իմացայ որ այս խաւար ան-
ձաւին մէջ բանտարկուած ես, ու սիրտս
զայրացաւ: Ելէր, Ռաթմորի զաւակ, օգ-
տուինք գիշերուան մթութենէն:

— Ո՞վ անուշակ ձայն, պատասխանեց
Կալթոն. ամպերուն ծոցէն է որ կու գաս
զուն: Յաճախ՝ երազներուս մէջ՝ տեսայ իջ-
նելը նախնեացս ստուերներուն, յորմէհետեւ
արեւն հեռու քաշեց տարաւ իր ճառագայթ-
ներն աչքերէս և աղջամուղջը կը բնակի

1. Յաղթուած թշնամիներու զէնքերը հոն
կը կախէին իբրեւ կապուտ պատերազմի:

շուրջս: Իրաւ Լանգալի որդին ես, այն մարտիկը՝ զոր շատ անգամ տեսած եմ Կլուծայի պալատը: Բայց Փինգալին բոլ փախչիլ, թողուլ որ մեռնի Կոլմալը, Կոլմալը՝ որ զիս կը սիրէ. թողուլ եղբայրս փակուած այս աղջամղջուս զնդանին մէջ և Մորուենի երկիրը փախչիլ: Լանգալի՝ զաւակ, տուր ինձի այդ նիգակը, որ երթամ ազատեմ եղբայրս:

— Հազար մարտիկներ, յարեց կուսափթիթ Կոլմալը, հազար մարտիկներ կը պահեն գերի եղբայրդ: Ինչ պիտի կրնանք ընել այնչափ բազմութեան դէմ: Փախչինք, կ'ըսեմ քեզի, Մորուենի թագաւորին: Ան կու գայ իր բանակին զուխը. ան՝ օժանդակ ձեռք մը կը կարկառէ թշուառներուն, և իր խնամակալ սուրը կը փայլատակէ տկարին շուրջը: Ելի՛ր, Ռաթմորեանդ, գիշերուան ստուերները խսկոյն պիտի անհետացընեն մեզ: Դունտարմոյ պիտի տեսնէ ոտքերուդ հետքը դաշտին վրայ, և պիտի մեռնիս ծաղիկ հասակիդ»:

Հերոսը կ'ելլէ հառաչելով: Եղբօրն յիշատակը՝ անոր թափել կու տայ դառն արցունքներ: Կը բռնէ Սելմայի պալատին ճամբան. բայց Կալթօն չէր գիտեր որ իր ա-

ռաջնորդը չքնադագեղ Կոլմալն էր: Գեղադէմ կոյսը ծածկուած էր սաղաւարտին տակ, և կճեայ ծոցը կը հառաչէր պողպատին ներքեւ:

Փինգալ՝ որսէն դարձին՝ երկու օտարականները Սելմայի պալատը գտաւ:

Մորուենի թագաւորը լսեց անոնց թշուառութեան պատմութիւնը, և աչքերը դարձուց իր շուրջը գտնուող գունդին վրայ: Հազար հերոսներ ցատկեցին ելան՝ Տելթայի պատերազմը մղելու պատուին թախանձանքովը: Վազեցի նիգակովս բլրան բարձունքէն, և փառքի յոյսը հրահրեց սիրտս ի պատերազմ:

«Չաւա՛կս, ըսաւ ինձի թագաւորը, ա՛ն Փինգալի նիգակը, թո՛ր Տելթայի ափունքը, և խորտակէ Կոլմարի շղթաները: Յաղթաւ և խորտակէ թող դարձէդ առաջ կանխէ նակիդ համբաւը թող դարձէդ առաջ կանխէ հասնի ինձի, որպէս զի սիրտս լողայ ցնծութեան մէջ՝ իմանալով որ որդիս կեանք կու տայ իր նախնեաց պատուին: Օստիան, պատայ իր նախնեաց պատուին: Եղբր մրբիլի անբազմին մէջը զարհուրելի եղբր մրբիլի մը պէս, բայց կեցուի՛ր՝ զգեսնեալ թշնամիին վրայ բարձրացած սուրդ: Այս վարմունքին կը պարտիմ ես իմ բոլոր փառքս: Զանա՛, ո՛վ որդեակ, Սելմայի պետին նմանելու: Երբ յանձնապատտան մարտիկը պալատս կու գայ, ակնարկներս չեն հաճիր կանգ առնել

անոր վրայ. բայց թշուառներուն բարեգործակ ձեռք մը կը կարկառեմ, և սուրս միշտ կ'եկէ պատեանէն՝ երբ տկարն ու հարստահարեալը օգնութիւնս կը հայցեն:

Կ'առնեմ զէւքերս. Գիարան¹ և Գարգոյ հետս կու գան: Երեք հարիւր մարտիկներ՝ եռանդնէն վառլուուն՝ կը հետեւին մեզի: Երկու երիտասարդ օտարականները կը բաւելին բովերէս: Շուտով լսեց Գունտալմոյ մեր գալստեան շոխոյրը. կը հաւաքէ բոլոր իր ուժերը և կանգ կ'առնէ իր գնդովը՝ բլրան մը գագաթը: Այսպէս կ'երեւան կայծակէն ջախջախուած ժայռերը, երբ իրենց սեւցած ու մերկ ծառերը գետին կը ծոխն, և ցամքած են առուակներն իրենց անձաւներուն:

Տեւթայի հեղեղատը կը թաւաչէր սիգօրէն մեր ոստիներուն սաքը: Բարդ մը զրկեցի ընծայելու Գունտալմոյին պատերազմը դաշտին մէջ: Հեզնական ժպիտ մը եղաւ անոր պատասխանը:

1. Գիարան հայրն էր Կոննալի, որ ցաւալի կերպով սպաննուեցաւ Կրիմորայէն (տես Կարրիկտոշրա): — Գարգոյ՝ որդի էր Կալաթի և թագաւոր Լարթոյի. իր լսօսքը շատ կ'ըլլայ Օստիանի քերթուածներուն մէջ: Կ'ըսուի թէ Կոննալ մը սպաննուած է որսի ատեն:

Եւ ահա բլրան վրայ կը շարժի իր բաշակը, ինչպէս սեւ ամպ մը կը տատանի ու կը պատտի երկինքի կապոյտին տակ, երբ հովերը՝ բանտարկուած իր ծոցին մէջ՝ կ'ուռեցընեն և կը պարզեն ամէն կողմէ իր անձայր քօղը:

Անագորոյն Գունտալմոն քաշքշել կու տայ հէք Կոլմարը՝ կաշկանդուած հազար կապերէ՝ Տեւթայի ափունքը. երիտասարդ հեւրօսը ընկճուած կ'երեւար տխրութենէն: Աշրտը ընկճուած կ'երեւար իր բարեկամներուն բերը կանգ կ'առնեն իր բարեկամներուն վրայ: Ան կը տեսնէր զմեզ զինսվա՞հան վրայ: Ան կը տեսնէր զմեզ զինսվա՞հան վրայ, և զիպակաց ափը: Տունդալմոյ կը վազէ, և իր նիզակով կը լսոցէ անոր կողմ: Կը դըլտորի տարաբախտիկը ու լայն վէրքէն արիւն կը ժայթքէ. լսեցինք իր վերջին հառաչները:

Կալթոն՝ խելայեղ՝ հեղեղատը կը նետուի: Ես՝ կը կոթընիմ նիզակիս վրան ու զիմացը կը ցատկեմ. թշնամիները կ'իյնան մեր հարուածներուն տակ. բայց զիշերը կու գայ և զմեզ կը բաժնէ:

Գունտալմոյ կը քաշուի քարածայռի մը վրայ՝ հին անտառի մը մէջ: Իր սիրտը կ'այրէր կատաղութենէն երիտասարդ հերոսին զէմ՝ զոր չէր կրցած սպաննել: Կալթոն ծառի մը տակ կեցած էր, սուղուած տխուր

ցաւերու մէջ, կու լար իր եղբայրը, չքնաղ
Կոլմարը, զոհուած իր ծաղիկ հասակին՝
անփառունակ:

Հրամայեցի բարդերուն որ վշտի երգերը
լսեցընեն և հերոսին թաղծոտ տրամուլթիւնը
ամոքի. բայց, միշտ մի և նոյն զիրքին մէջ՝
ան նիզակովը գետինը կը ծեծէր ստէպ:
Անոր մօտ, դեռատի Կոլմարը կու լար լոխի
մեջիկ. կը դպար որ կամ իր սիրականը
կամ իր հայրը մեռնելու էր:

Կէս պիշեր էր: Լուսթիւնն ու խաւարը կը
թագաւորէին դաշտին վրայ: Քունը կը փա-
կէր մարտիկներուն աչքերը: Կալթոնի հո-
գին կը սկսէր հանդարակը. պտտերազմէն
խոնջ՝ հանգստի վայրկեան մը կը փնտռէր:
Բայց Տելթայի հեղեղաաբը դեռ կը մրմնջէր
իր ահանջին. Կոլմարի ստուերը կ'երեւայ
անոր և վէրքը կը ցուցնէ. կը ծռէ իր գլուխը
հերոսին վրայ, և ահար ձայնով մը.

«Ռաթմարի որդին պիտի ննջէ խաղաղիկ,
և իր եղբայրը, բոլորովին արիւնով թա-
թաւուչ, գետին տարածուած է անկեղզան:
Միթէ որսի ընկեր չէ՛նք մենք իրարու, մին-
չեւ այն օրը՝ ուր մեռայ, մինչեւ այն օրը՝ ուր
մահը փրցուց երիտասարդութեանս ծաղիկը:
Դիս՝ տժգոյն և ցուրտ՝ փռուած է անփառ

Լոնայի բարաժայտին ոտքը: Ելի՛ր, Կալ-
թոն. խնդրէ՛ վրէժս արշաղոյսը չժաթած.
Տունդալմոյ պիտի նախատէ եղբորդ մնա-
ցորդները»:

Կ'ըսէ ու կը բաշուի աներեւոյթ կ'ըլլայ
ստուերը: Արթննալուն՝ կը տեսնէ Կալթոն՝
անոր օդին մէջ գծած լուսեղէն աւօսը: Կը
մեկնի, կը թռչի, և կը հնչեցընէ հեռուն
իր զէնքերը: Դժբախտ Կոլմարը կ'ելլէ, կը
հետեւի՝ մութին մէջ՝ իր սիրականին, եր-
կայն նիզակ մը ոգեսպառ հետը բաշքշելով:

Կալթոն կը հասնի Լոնայի բարաժայտին
ոտքը, կը գտնէ եղբօրը մարմինը տարածուած
կարմիր հոգին վրայ: Կատաղութիւնը կը
տիրէ իր հոգիին, կը նետուի թշնամիներուն
մէջ:

Մահուան հեծութիւնները կ'ելլեն կը բար-
ձրանան օդին մէջ: Դունտալմոյի բանակը
անմիջապէս կը շրջապատէ զանի և նեղը
կը խոթէ: Կը ձերբակալուի և շղթայակապ
վայրագ յաղթականին առջեւը կը բերուի:
Ցնծութեան ճիշեր կը բարձրանան, և բլուր-
ները կը կրկնեն զիշերանց:

Այս աղմուկէն՝ ընդոստ կ'արթննամ և
կը բռնեմ հօրս նիզակը: Դիարանն ու
Դարգոն կ'ելլեն և կը քալեն բովերէս: Ի

զուր փնտոնեցինք քաջարի Կալթոնը: Իր բացակայութիւնը տիրեցուց զմեզ. վախցայ փառքիս համար, և քաջութիւնս զարհուրելի եղաւ մահուան պէս:

«Մորուենի զաւակներ, գոչեցի, մեր հայրերը այսպէս չէին պատերազմիր. անոնք չէին հանգչիր օտար երկրի մը վրայ՝ երբ կանգուն էր դեռ թշնամին: Անոնց ուժը հաւասար էր անապատի արծիւներուն ու ժին. անոնց փառքն անմահացաւ մեր երգերով. բայց այսօր մեր մարտիկները կ'իյնան իրարու ետեւ, և մեր փառքը կը վատթարանայ: Ինչ պիտի ըսէ թագաւորը, եթէ Օստիան առանց յաղթելու դառնայ: Ելէ՛ք, ո՛վ մարտիկներ, առէ՛ք զէնքերնիդ և հետեւեցէ՛ք Օստիանի: Զմեզ երբեք յաղթուած տեսնելու չեն Սելմայի սրմբուն մէջ:

Արշալոյսն սկսեք էր Տեւթայի ալիքները կարմրեցնել: Կոլմալ կու գար ետեւէս արտասուածօր: Լուր կ'ուզէր ան Կլութայի պետին վրայօք: Երեք անգամ նիզակն ինկաւ իր անգօր ձեռքէն:

Կատաղութիւնս երիտասարդ օտարակա-նին զէմ՝ դարձաւ, և հոգիս՝ որ կը դողար Կալթոնի լիճակին վրայ՝ զայրացաւ անոր տկարութեան զէմ:

«Կնամարդի, անգօր երիտասարդ, կ'ըսեմ անոր, Տեւթայի մարտիկները արցունքներով է որ կը պատերազմին. վիշտը չէ պատերազմ շահողը, և պատերազմին սիրտը չի գիտեր ինչ ըսել է հառաչանք: Գնա հարկտեր ինչ ըսել է հառաչանք: Գնա հարկտեր Կարմանի երկշոտ այծեամները և բառաչուն հօտերը Տեւթայի ափունքներուն: Տո՛ւր այդ զէնքերը, տո՛ւր մարտիկի մը՝ որ երբեք ետ չի քաշուիր խառնուրդներէ»:

Զէնքերուն վերտը կը կորզեմ ուսերէն. ձինեղէն ծոցը փայլատակեց յանկարծ: Շփոթած, կարմրեցաւ ու ձեռք դուրս: Լուծեամբ մարտիկներուս նայեցայ: Նիզակը կ'իյնայ ձեռքէս, և հառաչ մը կ'արձակեմ: Բայց երբ իմացայ անունը այն չքնադագեղ օրիորդին, խառնեցի արցունքներս անոր աչքերէն վազող արցունքներուն: Ուխտեր ըրի քնքուշ օրիորդին համար և պատերազմի նշան տուի:

Բնակի՛չէ մենաւոր ժայռին, ինչո՞ւ համար պիտի կենայ պատմէ քեզի Օստիան թէ ինչպէս մեռան Տեւթայի մարտիկները: Իրենց երկրին մէջ մոռցուած են անոնք հիմայ, և կարելի չէ գտնել նոյն իսկ անոնց գերեզմանները մացառներուն տակ:

Տարիներն ու մրբիկները ցրուած են զա-

նոնք, և անոնց հողաբլուրները փոշի դար-
ձած: Հազիւ կը նշմարուի Դունտալմոյի
գերեզմանը, և տեղը՝ ուր ինկաւ ան Օս-
տիանի նիզակին ներքեւ:

Քանի մը մարտիկ, որոնց մագերը ճեր-
մըկցած են և աչքերը տկարացած տարի-
ներէն, նստած իրիկունը վառած կաղնիի
մը բով, կը պատմեն գուցէ իրենց տղոց
իմ քաջագործութիւններս և վայրագ Դուն-
տալմոյի անկումը: Երիտասարդ հերոսները
ծռած մտիկ կ'ընեն ծերունիին: Զարմացումն
ու ցնծութիւնը կը շողշողան իրենց բոցավառ
աչքերուն մէջ:

Կալթոնը կապուած գտայ կաղնիի մը:
Սուրս խզեց անոր կապերը, և տուի անոր
գեղաղէշ Կոլմայը: Երկու սիրահարները Տեւ-
թա հաստատեցին իրենց բնակութիւնը, և
Օստիան Մորուենի թագաւորին պալատը դար-
ձաւ յաղթական:

Օ Ս Ս Ի Ա Ն

—
—

Լ Ա Թ Մ Ո Ն

Ն Ա Խ Ա Դ Ր Ո Ի Թ Ի Ի Ն

Լաբրնն, որդի Նոշարի, իշխան բրե-
տոն, երբ Փիեգալ Իռլանտա էր, օգոշտ քա-
ղերով անոր բացակայոթեկեկն՝ արշաւանք
ւնը գործեց դեպ ի Մորոշեկի երկիրը: Ե-
կաշ հասաւ Վիկէշ Սերւայի պաշատիւն մօ-
տերը, և երբ պաշարեղոշ վրայ էր գայն,
հասաւ Փիեգալ. Լաբրնն ըրաւք վն քաշոշե-
ցաւ, ոչր գիշեր ատեկ յակկարծակի ձեր-
բակարոշեցաւ Օսսիակեկ և Գօշեկ՝ Մորեկի
որդիկեկ:

Բերրոշաժը կը սկսի այն վայրկեակիկն՝
ոչր Փիեգալ կ'երեշայ ափոշեկքը, և կ'աշարտի
հետեշեշայ օրոշան կեսօրիկն մօտերը:

Լ Ա Թ Մ Ո Ն

Ո՛վ Սելմա, լուսթիւնը կը թագաւորէ
պարիսպներուդ մէջ: Ոչ մի արձագանդ չի
հնչեր Մորուենի անտաններուն մէջ: Կը
լսուի միայն շողաշը ալիքներուն՝ որոնք կը
փշրին ամայի ափունքին վրան: Արեգակը
կը հեղու իր ոսկեղէն ճաճանչները անդորր
մարգին վրայ:

Մորուենի աղջիկները կը յառաջեն, և
իրենց աչքերը անդադրուով դէպ ի Ուլինի
բլուրները կը դարձնեն. իրենց անհանդարտ
ակնարկները կը փնտոնն Ուլիտանին վրայ
առագաստները Մորուենի թագաւորին, վասն
զի խոտացաւ փութով դաննալ. բայց ահա
ելաւ հիւտիտային հովը, և Փինգալի նաւերը
չեն երեւար հորիզոնին վրայ:

Ինչ է այն սեւ հեղեղը որ կ'իջնէ բլրան
արեւելեան կողմէն: Լաթմոնի բանակն է
այն, Գիտէ ան Փինգալի բայակայութիւնը:

Վստահացած է հիւսիսային հովին վրայ, որ
 թաղաւորին նաւերը բաց ծովուն մէջ կը
 բռնէ, և իր սիրտը կը բաբախէ նենգամիտ
 փառամարտիկութեամբ մը:

Լաթման, ինչո՞ւ համար այս ծովափունքը
 կու գաս դուն պատերազմի պատրաստու-
 թեամբ: Քաջերը բացակայ են Սերմայէն:
 Մորուենի աղջիկն էր պիտի պատերազմին...
 Բայց կասեցո՞ւր ընթացքդ, Լաթման, և նայէ
 դէպ ի ծով. կը տեսնե՞ս այն առաջաստները
 հորիզոնին վրայ... Ես կը տեսնեմ արդէն
 փախուստդ ու անհետ ըլլալդ: Դողա՛, մրրիկը
 ետիդ է. Փինգալ կը հալածէ խառնաշփոթ
 փախուստդ:

Կոհակները՝ ուղածնուն պէս՝ մեր նաւը
 դէպ ի խաւարը կը թաւալեցընէին: Փինգալ
 ընդոտտ կ'արթննայ, և ձեռքը նիզակին կը
 տանի: Իր մարտիկները կ'ելլեն իր շուրջը:
 Հասկըցանք որ իր հայրերուն ուրուական-
 ները տեսած էր: Յաճախ կ'իջնէին անոնք
 իր երազներուն մէջ, երբ թշնամի երկաթը
 կը սպառնար իր Տէրութեան, և պատերազմի
 փոթորիկը մտա էր մեր վրայ սլայթելու:

«Ո՞ր էք դուք, աղաղակեց Մորուենի
 թաղաւորը, յաջողակ հովեր, ո՞ր էք դուք:
 Հարաւի որջերուն մէջ է որ կը մոնչէք,

թէ օտար երկինքի մը տակ անձրեւոտ ամ-
 պերը կը հալածէք: Ինչո՞ւ համար չէք ի
 դար առաջաստներս ուղեցընելու և վէտվէտ
 ձօճելու ծովիբուս կապուտակ մակերեւոյթը:
 Թշնամին Տէրութեանս մէջն է և ես հոն չեմ:

«Բարեկամներ, ամէնքնիդ հագէք զբահ-
 ներնիդ ու վահաննիդ բռնեցէք: Տարածեցէք
 ձեր բոլոր նիզակները ալիքներէն վեր. ա-
 ձեր սուր թող ելլէ պատեանէն: Առջնիս
 է Լաթման, բազմագունդ բանակի մը գլուխը.
 Լաթման՝ որ փախած էր առջեւէս Կոնայի
 ցախերուն վրայէն՝ կու գայ նման հեղեղի
 մը որ ստուարացած է իր ընթացքին մէջ.
 կը զարհուրեցընէ մեր բլուրները աղաղակ-
 ներով իր մարտիկներուն»:

Փինգալ այսպէս խօսեցաւ: Կարմնայի
 խորը մտանք: Բլրան վրայ ելաւ Օսսիան
 և երեք անգամ վահանն հնչեցուց: Մոր-
 ուենի քարածայրը արձագանդեց անոր ձայ-
 ները, և եղնիկները փախան ոտտոսակով:

Ձիս տեսնելուն՝ թշնամիները կը
 պեցան. իրենց ցիրուցան ջոկատները կը
 հաւաքուին: Երիտասարդութեամբ ու զէն-
 քերովս սիգապանձ, սպառնացող ամպի մը
 պէս կ'երեւայի անոնց՝ բլրան կատարը:

Սարումնի ջուրերուն մտա՛ ծառի մը տակ

նստած էր Մորնի¹։ Ալէժաղիկ սոյն հերոսը, գլուխը ցուպին վրայ կոթնցուցած՝ իր երկտասարդութեան պատերազմները կը պատմէր։ Իր քովը, երիտասարդ Գօլը՝ իր որդին, մտիկ կ'ընէր անյագօրէն։ Իր հօգին կը բոցավառէր իր հօրը շահատակութիւններուն յիշատակովը։ Յաճախ, իր նորափթիթ քաջութեան ցնծութիւններուն մէջ՝ յանկարծակի ոտքի կ'ելլէր։

Ծերունին լսեց Օսսիանի վահանին հընչելը։ Գիտէր պատերազմի նշանը. կը ցընծայ ու կ'ելլէ։ Ճերմակ մազերը կը ջոկուին իր լայն ուսերուն վրայ. իր հին քաջութիւններուն յիշատակը արծարծեր է իր ուժը։

«Չաւա՛կս, ըսաւ երիտասարդ Գօլին, ահաւասիկ պատերազմի նշանը։ Փինգալի դարձը կ'աւետէ ան։ Գնա Սարումնի պալատս, գնա փնտռէ ղէնքերս. ընտրէ ա՛նոնք՝ զորոնք հայրս իր ծերութեան ատեն կը կրէր. վասն զի կը զգամ որ բազուկս կը սկսի տկարանալ։ Եւ դուն, զաւակս, դուն ալ

1. Մորնի՝ Փինգալի և իր հօր՝ Կամհալի օրով՝ պետ մըն էր բազմադունդ ցեղի մը։ Կամհալ սպաննուեցաւ՝ երբ նուաճելու գնաց սոյն ցեղը որ ապստամբեր էր։ Փինգալ նուաճեց յետոյ զանոնք։

առ ղէնքդ ու թոխր ղէպ ի առաջին պատերազմի։ Չանա՛ շարունակելու հայրերուդ փառքը. նետուէ պատերազմի դաշտին մէջ՝ ինչպէս արծիւը՝ օդին մէջ։

«Ինչո՞ւ համար զաւակս պիտի վախնայ մեռնելէ։ Ըլլայ որ էյնան քաջերը պատերազմելով, ըլլայ որ իրենց վահանը մերձէ մահուան սլաքները, համբաւն անոնց անունը մեծարելի կ'ընծայէ ապագայ դարերուն։ Չե՞ս մեծարելի կ'ընծայէ մեծարոյ է ծերութեաներ, ո՞վ Գօլս, ինչքան մեծարոյ է ծերութիւնս։ Երբ Մորնին կ'երեւայ, երիտասարդ մարտիկներն ընդ առաջ կ'երթան անոր, պատկառանքով կը նային անոր, և հպարտուկաւանքով կը խառն լուծեամբ մը կը հետեւին անոր աչքերով. վասն զի երբեք չիտայ վտանգէն. սուրս յաղթանակեց ալէն պատերազմերու մէջ. օտարականը կը կորսուէր առջևէս, և տեսիլս կը տասլալէր թշնամին»։

Գօլ՝ Մորնիի ղէնքերով կը դառնայ բեռնաւոր։ Ծերունին կը հագնի պողպատը։ Սնդօր բազուկը կ'առնէ այն նիզակը՝ զոր երբեմն ստէպ թաթխած էր թշնամի արեան մէջ։ Կ'երթայ Փինգալին, իր որդոյն հետ. Մորունի թագաւորը չի կրնար ցնծութիւնը բռնել ի տես պատկանելի այն մարտիկին։

«Սարումնի՛ թագաւոր, ըսաւ անոր, ա՛

պրինս, որ հակառակ հասակիդ տկարութեան՝ օրինակ կու տաս մեր մարտիկներուն: Մորնին փայլեցաւ պատերազմներու մէջ՝ ինչպէս նոր ծաթող արեւուն ճաճանչը, երբ փութորկոտ ամպերը կը ցրուէ ան բլրան ճակատէն, և անդորրութիւն կը բերէ մեր ծիծաղկոտ դաշտերուն: Բայց ինչո՞ւ չես հանգչիր ընթացքիդ վախճանն հասնելէ բացն ալ: Քաջութիւններդ նիւթ են մեր երգերուն. ժողովուրդս բեզի կը նայի և կ'օրհնէ ծերութիւնը: Զգէ այդ ծանր զէնուզարդը, մեծանձն ծերունի. Փինգալը կը բաւէ թշնամին վանելու համար:

— Կոմհայի որդի, կը պատասխանէ Մորնի, իրաւ է որ բազուկս կորսնցուցեր է իր ուժը: Երիտասարդութեանս սուրը կը փորձեմ հանել պատեանէն, բայց չեմ կրնար: Կ'արձըկեմ նիզակս, նպատակին չի հասնիր, և կը զգամ որ սառուցեալ բազուկս կը ճնշուի վահանի տակ: Կը թողմինք մենք, աւաղ, բլրան խոտին պէս, և մեր կորովը կը լքանէ զմեզ անդարձ:

«Բայց, ո՞վ Փինգալ, որդի մ'ունիմ ես. տեսայ որ կ'նփէր ան մեր շահատակութեանց վէպերը լսելով: Դեռ սուրը մերկացած չէ ան թշնամիին գէմ. իր համբարը դեռ սկսած

չէ. բայց ես կու գամ հետը որ անոր բազուկը ուղղեմ: Զահ մըն է իր փառքը՝ որ պիտի հոգիս լուսաւորէ մութ ժամուն՝ երբ կեանքը թողում... Ա՛հ, երանի՛ թէ մոռնային մարտիկներն իմ անունս, և այսուհետեւ ըսէին միայն հերոսները՝ զիս տեսած ատեննին. Նայեցէք Գօլի հայրը...

— Ստրուամնի թագաւոր, յարեց Փինգալ, Գօլը պիտի պատերազմի, բայց բովս, բազուկս պիտի պաշտպանէ անոր երիտասարդութիւնը: Գնա հանգչէ զուն Սելմայի մէջ, և շուտով պիտի լսես մեր քաջութիւններուն շինդը: Գնա ըսէ բարդերուն որ առնեն տախիները և երգեն իրենց երգերը, որ ուրախացնեն ուրուականներն անո՞նց որոնք պիտի իյնան պատերազմին մէջ, և Մորնիի հոգին լեցնեն ցնծութեամբ:

«Դուն, Օստիան, մէկէ աւելի անգամներ պատերազմեցար զուն. օտարականներուն արեւը կաթկըծեց նիզակիդ վրան. Օստիան, պատերազմին մէջ Գօլը մի՛ թողուր. մաւաւանդ թէ շատ մի՛ հեռանաք Փինգալէն, մի՛ գուցէ թշնամին յանկարծակիի բերէ զձեզ, և երկուքնիդ ալ տեսնէք ձեր նորածին փառքին բլշակնումը»:

Տեսայ Գօլը զինավառ, և հոգիս անոր

հոգիին խառնուեցաւ. վասն զի պատերազմի կայծակը կը նշողէր անոր աչքերուն մէջ՝ երբ կը սեւեռէր թշնամիին վրայ: Ծածուկ բարեկամութիւն ուխտեցինք իրարու: Մինակ երկուքնիս, անտառին ետեւը, մեր սուրբերուն փայլակը փայլատակեցուցինք միասին, և մեր բազուկներուն ուժը փորձեցինք ծեր կաղնիներու կոճղին վրայ:

Գիշերը կ'իջնէր Մորուենի վրայ. փինզալ նստաւ այրող կաղնիին առջեւ, և Մորնի տեղաւորուեցաւ իր քովը: Կը խօսակցէին հին ժամանակներու և իրենց նախնեաց քաջարութիւններուն վրայ: Երեք բարդեր աւնոնց քով կ'երգէին տաւիղներով: Ուլլին, իր հզօր ձայնով, կ'իշխէր անոնց նուազներուն:

Կ'երգէ ան քաջագօր Կոմճալը: Ի լուր այս անունին, Մորնիի ճակատը մթնեց: Իր բոցավառ աչքը զարհուրելի նայուածք մը կը նետէ Ուլլինի վրայ, և բարդը կը դադրի երգելէ¹:

Փինզալ նշմարեց ծերունիին տազնապը.

1. Ուլլին բարդը վտանգաւոր նիւթ մը ընտրած էր. Մորնի կը վախնար՝ որ Կոմճալի քաջագործութիւնները երգելով, մի՛ գուցէ բարդը Փինզալի հոգիին մէջ արթնցընէր յեշտատակը իրենց հին կռիւներուն:

և ըսաւ անոր քաղցրութեամբ. « Ստրուանի թագաւոր, ինչո՞ւ այդ տխուր դէմքը: Թող անցեալը ջնջուի մեր յիշողութենէն: Մեր հայրերը իրարու հետ ահաւոր պատերազմներ մղեր են, բայց մենք նստած ենք մէկ մէկու քով բարեկամական հանդէսներու մէջ: Մէկդի թողլով դժնդակ նախանձորդութիւնները, զէնքերնիս զարձուցեր ենք հասարակաց թշնամիին դէմ. փախաւ ան առջեւէս: Մոռանաք ուրեմն քաջակորով թագաւոր Ստրուանի, արիւնուշտ կռիւները մեր հայրերուն:

— Մորուենի՛ թագաւոր, յարեց Մորնի, միշտ հաճութեամբ է որ կը յիշեմ հայրդ: Կոմճալ զարհուրելի էր պատերազմի մէջ. անոր իյնալը քովս: Ինկաւ քաջը, ո՛վ Փինզալ, և վատասիրտը ձերացաւ իր բլուրնեղալ, և վատասիրտը ձերոսներ ահայ ուրուն վրան: Ինչքան հերոսներ ահայ որոնք անհետացան կեանքիս ընթացքին մէջ: Սակայն ես անոնց պէս արհամարհեցի աւէն վտանգ, և երբեք չխորշեցայ պատերազմէ:

« Փինզալ, գիշերը մեզ իր բօղերով կը ծածկէ. հանդիստ հրամայէ մարտիկներուդ, որպէս զի լոյսին վերադարձին՝ ելլեն լի զօ-

բութեամբ և քաջութեամբ, երթալ պատե-
րազմելու համար քաջարի Լաթմանի գեմ՝

— Կը լսեմ իր բանակին ազմուկը. Օս-
սիան, և դու, Գօլ, ոտքէ թեթեւ էք դուք.
Ելէ՛ք այն ծառազարդ բլրան վրայ. դիտեցէք
Փինգալի թշնամիները: Բայց շատ մի՛ մօ-
տենաք, ձեր հայրերն հոն չեն՝ պատուա-
րելու համար ձեզ իրենց վահաններով:
Չըլլայ թէ ինքզինքնիկ վտանգի մէջ պնէք
ու փառքերնիկ կորսնցընէք. երիտասարդա-
կան կորովը կրնայ սխալիլ»:

Հնազանդեցանք ուրախութեամբ ծերունի
պետին հրամաններուն: Մեկինեցանք համակ
զինավառ: Բլրան անտառն հասած էինք
արդէն: Երկինքն աստղերով կը ճաճանչէր.
Դիցազներու մահուան գուշակ օգերեւոյթ-
ները կը թռչէին գաշտին վրայ, և թշնամի
բանակին հեռաւոր զրդիւնը մեր ականջին
կը զարնէր:

Այն ատենն էր որ Մորնիի որդին, միուած
իր եփուն քաջութենէն, ձեռքը թերաքամ
սուրին վրայ, ըսաւ ինծի.

«Փինգալի՛ գաւակ, ինչո՞ւ համար կ'այրի
հոգիս: Ինչո՞ւ համար սիրտս այնքան ուժ-
գին կը զարնէ: Ոտքերս կը զեպտին և ձեռքս
կը գողայ սուրիս վրայ: Երբ աչքերս պէս

ի թշնամին կը պարձրնեմ, կը կարծեմ որ
հոգիս առջեւ կը ցատկէ՝ երթալ ջախջա-
խելու համար քնացած գունդերը: Օսսիան,
քաջին սիրտը ա՛յսպէս կը գողայ պատե-
րազմին մէջ... Ա՛հ, ի՞նչ ուրախութիւն հօրս
համար, եթէ խոյանանք թշնամիին վրայ:
Մեր համբաւը պիտի մեծնայ բարդերու եր-
զերուն մէջ, և ամենէն քաջերը պիտի տես-
նեն մեզ իրենց հաւասարակից:

— Մորնիի որդի, պատասխանեցի իրեն,
իմ հոգիս ալ քուկինիկ պէս կը զուար-
ճանայ պատերազմներու մէջ: Կը սիրեմ
պատերազմի գաշտին տեսարանը և կը յու-
սամ քեզի պէս ապրել օր մը բարդերու յի-
շատակին մէջ: Բայց եթէ թշնամին յաղթէ,
ի՞նչպէս պիտի համարձակիմ երեւալ հօրս
առջեւ... Փինգալի աչքերը՝ սարսափելի իր
բարկութեան ատեն՝ մահուան բոցերը կը
շանթեն: Ո՛հ, չեմ կրնար մինակ երեւալ
իր կատղած աչքերուն. Օսսիան կամ պէտք
է յաղթէ, կամ պէտք է մեռնի քովդ: Մնաց
որ, յաղթուողներուն համար կամ փառք-
կ'անցնին անոնք սառուրի մը պէս... Օս-
սիան այսպէս պիտի չանցնի, իր քաջութիւն-
ները պիտի հաւասարին իր նախնեաց շահ-
տակութիւններուն: Եկուր, գօլ, սուրերնիս

բացած փրթինք թշնամիին վրայ: Եթէ պատերազմէն միայն դաճնաս, դնա Սելմա, ըսէ Եւր—Ալլինի որ ես ինկայ փառաւորսդէս: Տար անոր այս սուրբ, և ըսէ որ Ասկար որդւոյս տայ զայն, երբ անոր ձեռքերը կարենան վերցընել զայն:

— Սելմա՛ զաճնալ երբ Օսսիան ինկած է, ըսաւ Գօլ հառաչելով: Էհ, ի՞նչ պիտի ըսէ հայրս, ի՞նչ պիտի ըսէ Փինգալ: Վատերը՝ խթոտելով ու արհամարհանքով պիտի ըսեն ինձի: «Տեսէք Գօլը, ա՛ն՝ որուն քաջ անունը կու տային. բարեկամը պատերազմի զաշան է թողեր՝ առանց անոր վրէժը խընդրելու»: Այ, Սելմա զիս փառքերով ցոլցուուն պիտի տեսնէ: Օսսիան, բարեկամս, զէնքի ընկերս, հայրս յաճախ պատմեր է ինձի հերոսներու նահատակութիւնները, և չկայ անուն մը՝ որուն չուզեմ հաւասարիլ:

— Մորնեա՛նդ, յարեցի յառաջելով դէպ ի բլրան գագաթը, մեր հայրերը պիտի օրհնեն մեր յիշատակը լալով մահերնիս, և հիմէ իրենց սրտերը աւաղեն մեզ, իրենց հպարտութիւնը պիտի լողայ ուրախութեան մէջ: Պիտի ըսեն. «Մեր զաւակները չինկան ծործորներու ամուլ խտտին պէս. ա՛նոնք իրենք շուրջը մահ ցանեցին»: Բայց

ինչո՛ւ համար դերեզմանի վրայ կը խօսինք: Սուրբ պաշտպան է քաջին. շատ անգամ վատն է որ կը զարնուի՝ փախած ատենը, և անունը հետը կը կորսուի»:

Կ'ըսենք ու կը թռչինք հաւասար ընթացքով գիշերուան աղջամուղջին մէջէն: Հեղեղատ մը կը պատէր թշնամի բանակին շուրջը, ծառերու միջեւ, որոնց արձագանգը կը կրկնէր իր մրմունջը: Կը հասնինք հեղեղատին ափը և մարտիկները բուն կը դանկնք, կրակնին մարած, պահապաններն հեռու. արդէն կոթընած էի նիզակիս որ հեղեղատէն անցնիմ, երբ Գօլ, ձեռքէս բռնելով, կ'ուղղէ ինձի այս վեհանձն խօսքերը.

«Ի՛նչ, Փինգալի զաւակը բնացած մարդի՞րը կ'ուզէ խողտողել: Արդեօք նմանի՞լ կ'ուզէ այն շարագործ ողիներուն սրունք զիշելունց ծածուկ կերպով արմատաքի կը խնն մատաղատունի ծառերը: Այս կերպով չէ որ փինգալ անմահացած է իր անունը: Այս պիտի բաշագործութիւններու համար չէ որ փառքը պտակած է ձերմակ մտղերը Մորնիս: Չարկ, Օսսիան, զարկ կրկնակի հարուածներով պատերազմի վահանը: Թող բռնոր այս թշնամիները արթնան, գան յարձակին Գօլի վրայ. իր առաջին պատերազմն

է աս, կ'ուզէ ան փորձել քաջաբար իր բազուկին զօրութիւնը» :

Այս ազնիւ խօսքերը ուրախութեան արցունքներ խլեցին աչքերէս :

«Այո՛, Մորնիի սրդի, թշնամին պիտի պատերազմի դէմ դէմի: Փառքդ վկայ պիտի ունենայ իրեն՝ երկինքի պայծառութիւնը: Բայց, սիրելի, շատ հեռուն մի՛ երթար: Թող սուրիդ կայծակները միշտ Օստիանի քովերը փայլատակեն. խառնուրդին մէջ իրարու կից ըլլանք, և մեր բազուկները մի և նոյն հարուածներն իջեցընեն» :

«Գօ՛ւ, կը տեսնես այն քարաժայռը, որուն սեւ կողերը կը ցոլացընեն աստղերուն շողիւնը: Եթէ բախար չօգնէ մեզի, կռթնինք այս քարաժայռին և դիմադրենք ոսոխին. պիտի վախնայ մեր նիզակներուն մօտենալէ, վասն զի մահը ձեռքերնուս մէջն է» :

Երեք անգամ վահանս բախեցի. թշնամին ընդօստ կ'ելլէ. պատերազմը կը սկսի. մարտիկները թուփերուն մէջէ կը փախչին գունդագունդ, իբրև թէ Փինդալն ինքնին հալածէր զիրենք. ուժ և արութիւն խոյս կու տան անոնցմէ: Իրենց խուճապական փախուստին աղմուկը կը նմանի բոցին ճար-

ճատումին, որ կը սուրայ կը լափելիզէ անտանները :

Տեսնելու բան էր այն ատեն թէ ի՞նչպէս Գօլի նիզակը, ի՞նչպէս իր սուրը կը զարնէին: Կրեմոր կ'իյնայ, Լեքն ալ հեռը: Դունտալմայ՝ իր արիւնին մէջ կը տապալտըլի. սրդպատը կը խոցէ Կրոթայի կողմերը նիզակը կը վերցընէ ան. արիւնը կը հոսի վերքէն, և կը ցայտէ բոցավտտ կաղնիին խանձողներուն վրայ :

Կատմին, նեղը մտած, կ'անձապարէ չոր ծառի մը վրայ կ'ելլէ, բայց նիզակը կը հասնի ետեւէն, սուր ճիչ մը կ'արձըկէ ու կ'իյնայ, ձգելով հեռը մամուսն ու չորցած ճիւղերը, որոնք Գօլի ղէնքերուն վրայ կ'անձրեւեն :

Ասոնք էին քու քաջութիւններդ, Մորնիի քաջայանդուզն գաւակ, առաջին պատերազմիդ մէջ. և դուն, ս'լ վերջին շառաւիղ Փինդալի ցեղին, բու սուրդ ալ չքնացաւ կախուած աեղը :

Օստիան կը նետուի, և թշնամիները կը պտորին իր երկաթին տակ, ինչպէս վայրէ ուղտափուշին ցօղունը՝ ցախաստանէն սուշելով անցնող մանկական դուարթ խուճբի մը հարուածներուն տակ :

Արշալոյսը ծայր կու տայ, առուակները կը փալփլին վազելով մարզն ի վար: Թշնամիները խանափնդոր բլրան մը վրայ կը բաշուին: Լաթման փրփրած է կտտադութենէն: Կայծակնացայտ աչքերը գետին գամուած են: Լուռ կեցած է վայրագորէն, յաճախ կը բախէ վահանը, և իր բայլերն անհաւասար են և խուճապակիւն:

Նշմարեցի զանի հետուն և ըսի Մորնիի որդւոյն. «Ստորումնի հերոսս, կը տեսնես թշնամիները: Մուկղին իրենց պարտութենէն, կը հաւաքուին այն բլրան վրայ: Քաշուինք երթանք Փինգալին. ան երեւոյ անգամ մը, և թշնամիները պիտի շանթահարուին: Եկուր, երիտասարդ մարտիկ, մեր փառքն անարատ է: Փինգալ ու Մորնի մեզ ուրախութեամբ պիտի տեսնեն. բայց քաշուինք. ահա կ'իջնէ արդէն Լաթմանը բլրէն:

— Յամբօրէն քաշուինք, որպէս զի անհամար թշնամին չբէ նախատական ժպիտով մը. «Տեսէք այն գիշերային հերոսները. Ուրուականներու կը նմանին. զարհուրելի՛ մութին մէջ, արեւուն առաջին նշոյլին անհետ կ'ըլլան»: Օտտիան, ա՛ն վահանը Գորմաթի, զոր գետին տապալեցիր. մեզի կեանք տուող հերոսները պիտի տեսնեն զնծութեամբ բաշութիւնը իրենց զաւակներուն»:

Երբ այսպէս կը խօսէինք, Սուլմաթ մտտեցաւ Լաթմանի. Սուլմաթ, պէտք Գութայի՝ Գուլրաննայի սեւ հեղեղատին ափունքներուն վրայ¹:

«Լաթման, ըսաւ անոր, ինչո՞ւ համար չենք խոյանար անոնց վրայ հազար մարտիկներու զլուխն անցած. ինչո՞ւ համար ամբողջ բանակովդ չպաշարես զանոնք, փախչելու ժամանակ չգտած դեռ: Նորածագ արշալոյսը կը փողփողէ անոնց զէնքերուն վրայ, և մենք կը տեսնենք անոնց մեր առջեւէն հանդարտութեամբ ետ նահանջելը:

— Փոքրողի մարտիկ, կը պատասխանէ Լաթման, կ'ուզե՞ս որ բանակս իջեցընեմ. երկու հոգի՛ են անոնք, և հազար սո՛ւր շողացընեմ այդ բուռ մը մարդերուն գէմ: Ո՛չ, երբեք. Նուաթ, հայրս, պիտի արտասուէ իր պալատին մէջ իր փառքին կրուտար. բարկացած աչքերը պիտի շրջէ վրայէս, եթէ համարձակիմ իրեն մօտենալ: Սուլմաթ, զնա դատիր մանաւանդ այն մարտիկները. կը նշմարեմ ամբարտաւան Օտտիկները. կը նշմարեմ արժանի կ'ընէ սիանը, իր փառքը զինքն արժանի կ'ընէ

1. Նիմայ աւ Գուլրաննայ անունով գետակ մը կայ Սկովտիոյ մէջ:

հետս չափուելու։ Ըսէ իրեն որ Լաթմանն պատերազմ կ'առաջարկէ)։

Սուլմաթը մեզի եկաւ. Լաթմաննի հրաւերն ուրախութեամբ ընդունեցայ։ Վահանս թեւիս վրայ դրի, և Գօլ՝ ձեռքիս մէջ գրաւ Մորնիի սուրը։ Իջանք հեղեղատին եզերքը։ Լաթմանն առաջ անցաւ իր պաղպաղուն զէնքերով վառուած, և իր բանակը կը խոպար իր ետեւը ամպերու կոյտի մը պէս։

«Փինգալի՛ որդի, ըսաւ ան ինծի, փառքդ շատցաւ մեր ձախողութիւններով։ Ինչչափ մարտիկներ կը տեսնեմ ես հոս գետին տապալած քու ձեռքէդ։ Նիզակդ ինծի դէմ վերցուր հիմայ, գետին փռէ Լաթմաննը՝ մեռած՝ իր ժողովուրդին մէջ, կամ գո՛ւն մեռիք. որպէս զի չըսուի երբեք որ Լաթմաննի մարտիկները իր աչքին առջեւ կ'էյնան, և իր սուրը անգործ կեցած է իր վրան։ Կու՛թայի՛¹ գեղեցիկ աչքերը պիտի խաւարին արցունքներով. ան պիտի շիկնի իր ցաւին վրայ ամայի ձորակներու մէջ։

— Եւ երբեք չըսուի, աղաղակեցի, որ Փինգալի որդին փախեր է. ո՛չ, ամենեւին, մէկ ոտքը գերեզմանին մէջ ալ ըլլայ, Օս-

1. Լաթմաննի կինը։

սիան բնաւ պիտի չքաշուի թշնամիի մը առջեւէն։ Ներքին ձայն մը պիտի աղաղակէ անոր. «Ինչ, Սելմայի բարդը կը վախնայ դիպցազներու մահէն»։ Ո՛չ, մարտիկ, ես մահուընէ չեմ վախնար, և պատերազմները իմ զուարճութիւններս են)։

Լաթմանն, մուրեզին, կը ճօճէ նիզակը և վահանս կը ծակէ. զգացի կողերուս վրան պողպատին պաղուձիւնը։ Անմիջապէս կը քաշեմ Մորնիի սուրը։ Երկուք կ'ընեմ հակառակորդիս նիզակը, փայտուն երկաթին կտորները գետին կը թափթփին։

Լաթմանն, կատաղութենէն բոցաշունչ, կը ծածկուի իր վահանով. ձայնը կը մննչէ. ալ ուրիշ բան չեմ տեսներ բայց միայն սեւ աչքերը որոնք պղնձէ պատուարէն վեր սեւ աչքերը որոնք պղնձէ պատուարէն վեր կը կայծակեն։ Բայց նիզակս կը կտրէ կ'անցնի անոր պայծառ կումբերէն, և կ'երթայ կը մխրճի անոր ետին կազնիի մը կոճղին մէջ. վահանը կախուած կը մնայ դողդաղացող նիզակին ծայրէն։

Սակայն Լաթմանն չէր գազրեր պատերազմելէ. Գօլ ուզեց առջեւն առնել անդէն հետոսին անկումին. տարածեց իր վահանը՝ երբ սուրս հրեղէն սլաքի մը պէս կ'իջնէր հակառակորդիս վրայ։

Լաթմանն կը նայի Մորնիի որբույն. այս մեծանձնութիւնը զինքը կը յուզէ, շի կրնար արցունքները բռնել, և վար ձգելով իր նիզակին կտրօնը, « Ինչո՞ւ համար, ըսաւ մեզի, ինչո՞ւ համար Լաթմանն դեռ պիտի պատե՞րազմի մահկանացուներէն առաջիններուն հետ: Զեր հոգիները երկինքի ճառագայթներ են. ձեր սուրբերը սպառնչ բոցեր: Ո՛վ կրնայ հաւասարիլ փառքին այս մեծ հերոսներուն, որոնց երիտասարդութիւնը նշանաւոր կ'ըլլայ արդէն այնքան մեծամեծ շահատալութիւններով: Ահ, ինչո՞ւ չէք դուք հօրս պալատը. պիտի չըսէր ան թէ իր որդին յաղթութիւնը ապիկար մարտիկներու կուտար »:

Բայց ո՞վ է այն որ մեզի կու գայ: Ընթացքին զրնդիւնէն ըլլուրները կը զօփոջան. գունդ մ'օղեղէն ոգիներ կը թռչաբախ իր զէնքերէն փրթած փայլակներուն միջեւ. խնամակալ ոգիներն են մարտիկներուն՝ որոնք պիտի իյնան Մորուենի թագաւորին հարուածներուն ներքեւ: Երջանկութիւնը կը յարի բեզի, ո՞վ փինգալ: Որդիներդ պիտի պայազատեն փառքդ. առջեւէդ կ'երթան և կը գառնան բեզի յաղթական:

Փինգալ կը մօտենայ. գէմքը լի է վե-

հափառութեամբ. իր որբույն նահատակութիւնները կախարչած են իր ականջը: Ուրախութիւնը Մորնիի գէմքին ալ վրայ կը փայլատակէ. ձերունիին աչքերը կը բօղուին բազր արցունքներով: Ամէնքնիս մէկանց Սելմայի պալատը կ'երթանք, խաղաղութեան կոչունքին մասնակցելու:

Մորնիի դուտարները երգելով մեզի կու գան. անուշակ ու երկչոտ Եւր - Ալլինը կ'ընկերէ անոնց. իր սեւ մագերը կը հեղեղեն, կճեայ պարանոցը: Աչքերը Օսսիանին վրայ կը դարձնէ գաղտուկ. թեթեւ ձեռքը տաւիղ կը դարնէ, և ամէնքնիս կը ծափահարենք Բրաննոյի աղջկան:

Փինգալը կ'ելլէ և կը խօսի Լաթմանի: Իր բազուկին իւրաքանչիւր շարժման, Տրենմորի սուրը կը դողայ իր կշտին:

« Որդի՛ Նուաթի, ինչո՞ւ համար Մորուեն կու գաս դուն համբաւ փնտռելու: Մենք անզօրներու ցեղէ չենք, և մեր սուրբերը ներկուած են բաջիրու արիւնով: Մենք երբեք պատերազմ բերի՞նք քու հայրենիքդ:

« Փինգալի երբեք հաճելի չեն պատերազմները, թէև զգայ իր բազուկին զօրութիւնը: Իմ փառքս կը բարձրանայ զիս նախատող յայրհներուն աւերակին վրայ, և իմ

կայծակս կը շանթէ ամէն անոնց վրայ՝ ու
բոնք ինծի կը պիմադրեն: Երբ պատերազմը
կը մշուի, մարտիկներուն գերեզմանները կը
բարձրանան ամէն կողմէ:

«Ո՛վ նախնիքս. քիչ ատենէն միայն պի-
տի մնամ, բայց անմահական փառքերով
համակուած. կեանքէն մեկնումս պիտի թո-
ղու ետեւս լուսեղէն հետք մը: Քաշուէ՛,
Լաթմոն, դարձիւր խաղաղութեամբ երկիրդ,
կամ գնա ուրիշ երկիրներ պատերազմէ:
Մորուենի ցեղը հոշակաւոր է պատերազմ
ներու մէջ. վայ փինգալի թշնամիներուն»:

Օ Ս Ս Ի Ա Ն



ԻԹՈՆԱՅԻ ԱՌԵԻԱՆԳՈՒՄԸ

Ն Ա Խ Ա Գ Ի Ր Ո Ի Թ Ի Ի Ն

Լաբունն՝ յաղրոշեցում փիկզալեկն՝ իր երկիրը քաշոշեցաւ: Գօլ անոր ընկերեց: Նըշար, Լաբուննի հայրը, մեծաշոշք կերպով ընդոշեցաւ կաշեդոնեան հերոսը և իր Իրոնա դոշատը անոր կնոշքեան տոշաւ: Հարսնիքի զօրը արդեկն որոշոշաւ հր՝ երբ փիկզալ Գօլն իր քով կանչեց՝ տանեղոշ հաւար զիկնը բրետոնեկերոշ դեմ՝ պատերազմի մը: Մեկնեղե աշաջ, Իրոնայի խոտոցաւ Գօլ՝ որ երբ ողջ դառնար արշաշանքեկն, պիտի գար առեկր զիկնը, և որոշեց կոշն իսկ դարձիկն զօրը: Լաբուննն ալ՝ իր կարգիկն՝ իր հօրը հետ պատերազմի գնաց, և Իրոնան միկնակ մեկնց Դոշկարսուննի պաշատը: Դոշրոնատ, Ոշար կղզիկն պետը, որոշն սերը արհամարհաւ հր Նոշարի աղջիկը, զգոշտ քաղեց Իրոնայի միայնոշքեկեկն՝ առեշանգեղոշ համար զանի և տանեղոշ Տրոնարն անայի կղզիկն, ոշր և ծածկեց անձաշի մը մեջ:

Քերքոշաւը կը սկսի այն վայրկեանիկն՝ երբ Գօլ՝ Դոշկարսունն կը դառնայ և հոն չի գտներ Իրոնան:

Ի Թ Ո Ն Ա Յ Ի Ա Ռ Ե Ի Ա Ն Գ Ո Ի Մ Ը

Խաւարը կը պատէ Դունլաթմոնի ամայի պալատը. բացխփիկ լուսինը կը ծոխ բլրան ետին: Կարծես չ'ուզեր նայիլ այն որմերուն վրայ, ուր տխրութիւնը պիտի տիրէ բիշ առտինէն:

Մօրնիի որդին կը վազէ տագնապալեց դաշտին մէջ. բայց ինչ լուսթին իր սիրուհիին բնակարանին մէջ: Գիշերը աստեղազոյրկ է. է այն ծածը՝ ուր ոճիրը կը հսկէ և իր զոհերուն ճիշերը կը ծածկէ հեղեղաաներու հեռաւոր շոտաշինին մէջ:

«Ո՛ւր ես դուն, գեղեցիկ Իթոնա: Լաթմոն եղբայրդ բեղ թողուցեր պատերազմի է գնացեր. բայց դուն ինձի խոտոցար հօրդ պալատը կենալ մինչեւ Մօրնիի որդւոյն դարձը. մեկնելու ատենս տեսայ որ բնքուշ այտերդ կ'ողողուէին արցունքով և ծոցդ կ'ուռէր հոտաշներով: Ինչո՞ւ համար

չես ի դար ընդ առաջ սիրականիդ՝ տաւիղի ներդաշնակութիւններուն զուարթ երգեր խառնելով» :

Այսպէս կը հեծէր Գօլ՝ Դունլաթմանի աշտարակներուն մօտեանալով : Դաները բաց էին . մութի մէջ էր պալատը . մուկերն հովերը կը մոնչէին սրահներուն մէջ : Ծառերը ծածկած էին շեմքը իրենց տերեւներով, և դուրսը գիշերուան շշուկը միայն կը լսուէր :

Տխուր ու մտածկոտ, Մորնիի որդին կը նստի բարի մը վրայ : Տակնուվրայ է սիրտը , իր սիրուհիին վիճակը կը մտածէ . շի՛ գիտեր ո՛ւր երթայ, ո՛ւր դառնայ : Մորւոյ, որ իրեն ընկերած էր, կեցած էր քիչ մը հեռուն , վկայ իր բաբեկամին խոր վշտին , չէր համարձակիր խօսիլ անոր :

Քունը կ'իջնէ երկու հերոսներուն վրայ և անոր հետ գիշերուան տեսիլքները : Իթոնա կ'երեւայ Մորնիի որդւոյն : Սեւ մազերը կը ծածանէին խառնիխուռն , ազուոր աչքերը արցունքներու մէջ կը լողային , արիւնը կը հոսեր ձիւն բազուկին վրայ . պատմուճանը բացսփիկ էր ըրեր իր գեղեցիկ ծոցին վերքը :

« Կը ննջէ ան , Մորնիի որդին , ան՝ ուրուն այնքան սիրով կը նայէին աչքերս : Կը հանդի Գօլ այն ժայռին վրայ , հեռու

անկէ զոր թողլէց : Ընդարձակ ծով մը կը շրջապատէ Տրոմաթոնի կղզին . հոն , նստած եմ ես արցունքներու մէջ խաւարչուտ անձաւի մը խորը , և մինակ չեմ ես հոն , ո՛վ Մորնի . գարշելի Դուրոմաթը հոն հետս է : Ան կը սպառնայ ինձի սիրոյ ամէն գազանութիւններով . Խնչ կրնայ ընել անոր դէմ վատաբանիտ իթոնան » :

Մորկայոյց հով մը կը ծռէ յանկարծակի կաղնիներուն ծայրը , և տեսիլքը աներեւոյթ կ'ըլլայ : Ընդոտտ կ'արթնայ Գօլ , նիզակը կը բռնէ ու կը ցատկէ կատաղութեամբ . աչքերը դէպ ի Արեւելք կը դարձնէ անպազրում և կ'անիծէ արեւուն դանդաղութիւնը :

Վերջապէս արշալոյսը կ'երեւայ . կը պարզէ առագաստները . հովերը կը փչեն և իր նաւը կը խոյանայ անդունդին վրայ : Երբորդ օրը , Ուլիանի ծոցէն կ'երեւայ աչքերուն Տրոմաթոնի կղզին . ջուրերուն մէջ կապտահակ վահան մը կը թուի , կ'ճերմկած կօհակը կը մոնչէ իր ժայռերուն դէմ :

Հէք իթոնան կու լար հոն արիւնքը՝ աչքերն ալիքներուն յառած : Երբ նշմարեց Գօլը՝ զինուած պատրաստ իր վրէժը խընդրելու , գողաց ամօթէն և աչքը դարձուց :

Գլուխը կը ծռէ դէպ ի գետին, ամօթը կը կարմրցընէ իր դալկահար այտերը, և իր դողլուջուն ձեռքերով կը ծածկէ իր չքնաղ ծոցը: Երեք անգամ կ'ուզէ փախչիլ, բայց երեք անգամ իր դեղեկոտ ծունկերը կը կլծոտին:

«Իթոնա, կ'աղաղակէ, Մորնիի որդին, ինչո՞ւ համար կը փախչիս ինէ: Միթէ մահ կայ աչքերուս մէջ, տեսելութիւն սրտիս մէջ: Արշալոյսի անուշակ նշոյլ, որ կը լուսաւորես զիս այս անձանօթ երկրին մէջ, ինչո՞ւ համար տխրութիւնը՝ զիս տեսնելուգ՝ կ'աղմկէ հոգիդ: Ո՞ւր է առեւանգիչդ. ահ, կ'ուզեմ գտնել, սուրս կշտիս կը ձխայ զինքը պատժելու անհամբերութեանէն: Խօսէ, ո՞վ գուտոր Նուաթի, պատասխանէ ինձի, չես տեսներ արցունքներս: Հաւատք չունի՞ս անձնանուիրութեանս վրայ:

— Ազնի՛ւ հերոս, պատասխանեց հառաչելով, ինչո՞ւ կը կտրես կ'անցնիս ծովերը չուտական Իթոնան փնտռելու համար: Ինչո՞ւ համար չկրցայ մեռնիլ անձանօթ, նման ծաղկին որ կը փթթի ու կը թօշնի բարածայրին վրայ: Ինչո՞ւ կու գաս վերջին հառաչս ընդունելու: Կը մեռնիմ կեանքիս առտուն, և անունս ընդհուպ պիտի մոռցուի,

կամ պիտի արտասանուի ցաւով, և հայրս պիտի թափէ անօգուտ արցունքներ: Դուն ալ, Մորնիի որդի, դուն ալ պիտի ողբաս Իթոնայի կորուստը. բայց ան պիտի ննջէ զերեզմանին մէջ և ալ պիտի չլսէ ձայնն ու հառաչներն իր սիրականին: Ահ, ինչո՞ւ այս աղետաւոր կղզին եկար դուն:

— Նուաթի գուտոր, թշնամիդ փնտռելու կու գամ, քեզ փրկելու կամ մեռնելու... Եթէ մեռնիմ, բարձրացուր շիրիմս այս ժայռին վրայ, և երբ տեսնես նաւ մը որ կը վարդէ ալիքներուն վրայէն, կանչէ մեծաձայն Ուլկիանի զաւակները, կանչէ՛ գանսնք և անոնց տուր այս սուրբ. թող տանին մեծանձն Մորնիին, որպէս զի ճերունին՝ ալ զազրի նայելէն դէպ ի անապատը՝ յուսով իր որդւոյն դարձը տեսնելու:

— Եւ դուն կը կարծես, յարեց Իթոնա խորունկ հառաչով մը, կը կարծես դուն որ ես պիտի ապրիմ այս ատելի կղզիին մէջ, երբ Մորնիի որդին մեռնի: Սիրաս այս ժայռէն կազմուած չէ, անդգայ չէ հոգիս նման այս ծովուն, որ կը բարձրացնէ իր կոհակները ամէն հովերու և միեւնոյն ջուրերն են որ կը թաւալեցնէ հանդարտութեան կամ փոթորկի ատեն: Քեզ զգեսնող հարուածը՝

պիտի տարածէ և զիս գերեզմանին մէջ :
Որպի Մորնիի, մէկտեղ պիտի մեռնինք .
այս՝, մահը սիրելի է ինծի, և գերեզմանը
բազր պիտի ըլլայ ինծի բովիկդ : Դժոխ-
երես կղզի, երբեք պիտի չթողում ժայ-
ռերդ....

« Լաթմոն մեկնած էր դէս ի մարտ. կ'եր-
թար պատերազմելու հօրս հետ Դուստրոյի
ժայռերուն վրայ : Գիշերն եկաւ : Նստած էի
պալատիս մէջ՝ վստուած կազնիի մը լոյսին :
Հովերը կը սուչէին՝ ուրուականներու տկար
ձայնին նման՝ ծառերու կատարին մէջ . յան-
կարծակի զէնքերու շաչին մը կը լսեմ. կը
ցնծամ կը հրճուիմ. կը կարծէի որ Գօլը
Մորուենի երկրէն կը դառնար : Աւաղ, վայ-
րագ Դուրոմաթն էր. կը մանէ կայծակնա-
ցայտ աչքերով, սուրը կը ծխար գեռ սի-
րելիներուս արինսով. անգութը խողխողած
էր բոլոր անոնք՝ որոնք կրնային պաշտպա-
նել հէք Իթոնան :

« Ինչ կրնայի ընել : Տկար բազուկս չէր
կրնար կռուիլ յափշտակիչիս դէմ. կը բռնէ
զիս, և խուլ ճիչերուս, կը բաշէ կը տանի
արտասուալից իր նաւը : Կը վախնար ան,
մի՛ գուցէ դառնայ քաջ Լաթմոնը, չարա-
բաստիկ Իթոնայի եղբայրը . բայց նայէ՛,

ինքն է, ահա, մեր թշնամին, որ կը ճեղքէ
Ուլկիանի ալիքները, կու գայ շրջապատուած
իր մարտիկներէն : Ո՛րքան բազմաթիւ են :
Որպից Մորնիի, ո՛ր պիտի երթաս :

— Ի պատերազմ, կը գոչէ հերոսը սուրը
բաշելով : Երբեք չեմ փախած, և հիմա՛
պիտի սկսէի վախն ինչ է գիտնալ, երբոր
թշնամիները առաջ կու գան : Քաշուէ՛, Ի-
թոնա, պատասպարուէ այն անձաւին մէջ՝
մինչև պատերազմին վերջը :

« Մորլոյ, բե՛ր մեր նախնեաց աղեղները,
և հօրս կապարճը. թող մեզի ընկերոջ երեք
մարտիկները նետերը պարպեն, և մենք՝
նիզակով պատերազմինք : Ինչ ամբոս մար-
տիկներու ժայռին վրայ : Ամբողջ բանակ
մըն է. բայց մեր հոգիները բնաւ պիտի
չախարանան :

Իթոնա կը պահուրտի իր անձաւին մէջ .
յոյսի շողին մը կը ճածանչէ իր հոգիին յոյ-
զերուն մէջէն, ինչպէս փայլակը որ հրեղէն
ակօս մը դժէ ամսին վրայ . իր սիրտը ծա-
ծուկ կերպով ազնիւ ծրագիր մը կը յօրինէ .
աչքը՝ բոլորովին դարձած՝ ա՛լ արցունք չունի :

Մորնիի որդին տեսնելով՝ յամբաբայլ կը
յառաջէր Դուրոմաթ : Կը տեսնուէր դէմ-
բին վրան արհամարհանք և ահաւորութիւն .

նախատական ժպիտը շրթունքներուն վրայ
էր. շէկ աչքը կը կայծակէր կարմիրակ
ընքուիններուն թանձրութեանը տակ:

«Ուրկէ՞ կու գան այս օտարականները,
ըսաւ ան: Նաւաբեկութիւն մ'արդեօք բռնց
ձեզ Տրամաթնի ժայռերուն վրայ, թէ յա-
փըշտակել եկած էք չքնադագեղ Իթոնան:
Վայ, վայ անոնց որոնք Գուրումաթի բա-
զուկին կը հանդիպին... Ես, չեմ խնայե-
րակարին, կը սիրեմ օտարին արիւնին մէջ
լուացուիլ: Իթոնան երկինքիս մէջ ասաց
մըն է մինաւոր: Ես միայն կը վայելեմ ա-
նոր գեղեցկութիւնը: Անգօր մարտիկ, ինչ,
միտքդ դրեր ես իմ ստացուածքս խոսվել:
Եւ եթէ կը ժպրհիս, կը յուսամ հայրերուդ
պալատը տեսնել:

— Դու չե՞ս ճանչնար ուրեմն Մորնիի
որդին, աղաղակեց անոր Գօլ՝ շողացնելով
զէնքերը: Ուրեմն մոռցա՞ր այն օրը՝ ուր կը
փակչէիր առջեւէս վատութեամբ, երբ սուրս
կը հնձէր Լաթմանի բանակը Մորուենի բլուր-
ներուն վրայ: Գուրումաթ, դուն ինձի հետ
լրբութեամբ կը խօսիս, վասն զի գիտես
որ մարտիկներդ ետիդ են. բայց դուն կը
կարծե՞ս որ անոնց թիւը զիս վախցընէ: Վա-
տասիրաներու ցեղէ չե՞մ ես»:

Կ'ըսէ ու կը յարձակի կայծակի պէս:
Գուրումաթ զարհուրած ապաւէն կը փնտռէ
իր մարտիկներուն մէջ. բայց Գօլ կը հասնի
ետեւէն նիզակովը, կը ծակէ կողը, և իր
լայն սուրին մէկ հարուածովը, կը թացընէ
զլուխը, որուն օրհասական աչքը կը սպառ-
նայ տակաւին անոր:

Մորնիի որդին երեք անգամ կը բռնէ
մագերէն արիւնազանգ զլուխը ու կը ցնցէ:
Գուրումաթի մարտիկները կը փախչին սահ-
մըրկած. Մորուենի նետերը մահ հ'անձրեւեն
անոնց վրայ, կ'իյնան անոնք՝ ինչպէս եղ-
նիկները որսորդներուն նիզակներուն տակ:
Մնացած փախստականները կը հասնին նա-
ւերնին ու աներեւոյթ կ'ըլլան ծովուն վրայ:

Գօլ անմիջապէս Իթոնայի անձաւը կը
վազէ. կը նշմարէ երիտասարդ մը ժայռին
կռթմնած. նետ մը մտուած էր ծոցին մէջ,
և մարած աչքերը կը թաւալէին տակաւին
իր սաղաւարտին տակ: Սրտին փղձուկէն կը
զոփայ Մորնիի որդին. կը մօտենայ և կ'ըսէ
երիտասարդ մարտիկին լի քաղցրութեամբ
սոյն խօսքերը.

«Խեղճ երիտասարդ, Գօլի բազուկը պիտի
կարենայ արդեօք բեկ առողջացընել: Կը
ճանչնամ ես լերան տունկերը, գիտեմ ըն-

արել զանոնք ամայի հեղեղատներու եղերքը : Յաճախ ձեռքս գցցեց վերքերը հերոսներուն , և իրենց երախտադէտ ձայնը օրհնեց Մորնիի որդին : Ո՛ր կը բնակէին նախնիքդ : Անտարակոյս նշանաւոր եղան անոնք , անբախտ երիտասարդ : Ինչ վիշտ հայրենիքիդ մէջ , դու կը մեռնիս ծաղիկ հասակիդ :

— Այո՛ , պատասխանեց անձանօթը , ծնողքս նշանաւոր են . բայց անոնք պիտի չլան մահս , վասն զի փառքս ցնդեցաւ առաւօտեան շողիին պէս : Պաշտ մը կը բարձրանայ Գուլբաննայի ափունքը , և կը տեսնէ իր մամուպատ աշտարակները հեղեղատին շուրերուն մէջ անդրադարձած : Ծեր եղեւիններով ծանրաբեռն քարաժայռ մը կ'իջնէ անոր . կրնաս տեսնել զայն հոն հեռուն . հոն է որ կը բնակի եղբայրս , հոշակաւոր է ան պատերազմներու մէջ . անոր տուր այս փայլուն սաղաւարտը » :

Սաղաւարտը կ'իյնայ Գուլի ձեռքերէն Իթոնան տեսնելով : Վիրաւոր և հոգեվար , առած էր անձաւին մէջ երիտասարդ մարտիկի մը զէնուզարդը , երթալ մահ փնտոելու համար մարտիկներուն միջեւ . հազիւ կը բանայ իր ծանրացած աչքերը , արիւնը կը հոսի դեռ իր վերքէն :

« Մորնիի որդի , կը մրմնջէ ան տակաւին , պատրաստէ զերեզմանս . մահուան քունը կը տիրէ հոգիիս , և աչքերս ամպով մը կը ծածկուին : Ահ , ինչո՞ւ չկրցայ Գուլբաննա մնալ : Պիտի վայելէի փառքս . օրերս ուրախութեան մէջ պիտի անցնէին , և մատաղատի ընկերուհիներս պիտի օրհնէին քայլերս : Բայց , աւա՛ղ , սիրականդ իմ , կը մեռնիմ ես ծաղիկ հասակիս , և հայրս՝ իր անապատ պալատին մէջ՝ պիտի ամհնայ իր դուտորին համար , ողջ ողջ հափափուած վատ առեւանգիչէ մը » :

Չայնը նուազեցաւ : Հէք օրիորդը ինքն իր վրայ կը կծկի , կ'իյնայ տժգոյն և անկենդան , Տրամթոնի քարաժայռին վրան : Սրտաբեկ հերոսը ինք իր ձեռքովը փորեց անոր զերեզմանը : Յետոյ զարձաւ հայրենիք . բայց իր խորունկ մեղամաղձութիւնը կը աըլսրեցնէր ամէն հոգի :

Առի տաւիդս , և երգեցի գովեստներն Իթոնայի . ուրախութիւնը՝ փախստեայ ցոլքի մը պէս՝ երեւցաւ Գուլի դէմքին վրայ , բայց յաճախ կը հառաչէր ան իր բարեկամներուն հանդէսներուն մէջ : Այսպէս , երբ փոթորիկը կ'անցնի , ոգեսպառ հովերը երբեմն երբեմն կ'աղմկեն դեռ օդին լուսութիւնը :

Օ Ս Ս Ի Ա Ն



ԿՐՈՍԱՅԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Ն Ա Խ Ա Դ Ի Ր Ո Ի Թ Ի Ի Ն

Մարտիկնա իր ամուսնին՝ Ոսկարի մահը կոչ լայ: Օսսիան, մխիթարելոչ համար զիևքը, կը պատմե անոր ազատոչքիչերը Կրոււնայի, Խոյանտայի քաղաքիև:

Կրոքար, Կրոււնայի քաղաչորը ծեր ոչ կոյր էր. Փոլար—Փորւոյ՝ իր որդիև՝ շատ պզտիկ էր և չէր կրնար պատերազմիլ: Ռոքմար, Տրոււոյի, դրացի երկրիև պետը, յարմար առիթ սեպեց Կրոււնայի տիրելոչ համար. Կրոքար օգնոչքիչև ոչգեց Փիևգալիև որ իր Օսսիան որդիև դրկեց. քայց, դեռ Սիւլտիացիևերը չհասած, Փոլար—Փորւոյ՝ հակառակ իր անչարիահաս հասակիև, կը մնկատի Ռոքմարի դեմ: Պատեւրազմիև մեջ կը մեռնի, և կը տեսնե՝ մեռնելոչ առեեր՝ ամբողջ իր բաճակիև ընկոչմը: Կը հասնի Օսսիան, կը վերսկսի պատերազմը, կը զարնոչի Ռոքմարի հետ, կը սպանեկ զանի, և Կրոււնև կ'ազատե իր ամեև քչևատիևերեև:

Կ Ր Ո Մ Ա Յ Ի Պ Ա Տ Ե Ր Ա Ջ Մ Ը

Մ Ա Լ Ո Ի Ի Ն Ա

Քու ձա՛յնդ է, ս'ի սիրելի, զոր կը լսեմ: Հազիւ երբեք ստուերդ կու դայ քունս գգուելու: Բացէք ձեր օգային պալատները, ս'ի հզօր Տոսկարի հայրեր: Բացէ՛ք անոնց ամպեղէն զոները, Մալուինան պատրաստ է ձեզի պալու. ձայն մը յայտնեց զայն ինծի երազներուս մէջ, և կը զգամ որ պատրաստ է հոգիս իր թոխչքն առնելու:

Հովեր, ինչո՞ւ համար թողուցիք զուր ալեքնե՛րը լիճին: Չեր թեւերը ծառերուն ծայրերը շարժեցին, և աղմուկն աներեւոյթ ըրաւ տեսիլքը: Բայց Մալուինա տեսաւ ան զոր կը սիրէր. իր մաղձատ ստուերը կը ծածանէր հովերուն վրայ. արեւուն ճաճանչը կ'ոսկէգօժէր բղանցքները իր սզազեաց քօղին, որ կը փայլէր օտարականին ոսկիին պէս: Այո՛, ձայնն էր այն իմ մէկհատիկ

սիրելիիս: Քիչ անգամ կու գայ իր ստուերն
 իս այցելել երազներուս մէջ: Եւ սակայն
 ճանչցայ զինքը:

Օսսիանի որդի, սիրելի Ոսկար, կ'ապրիս
 դուն Մալուինայի սրտին մէջ, հառաչներս
 արշալոյսին հետ կ'ելլեն, և արցունքներս
 զիշերուան ցօղին հետ կ'իջնեն: Սիրականդ
 իմ, կը ծաղկէի քովիկէ նորափթիթ թուփի
 մը նման. բայց մահդ՝ կիզիչ հովի մը
 պէս՝ թօշնեցուց ծիւ ծիւ թերթերս:

Գլխիկս ծոցեալ. դարունը վերադարձաւ
 իր անուշիկ շաղերով, բայց ես ա՛լ չծաղ-
 կեցայ: Դեռատի ընկերուհիներս կը տես-
 նէին զիս լուս և տխուր տանս մէջ. կը
 նուազէին տաւիղով զուարթացնելու համար
 հոգիս. բայց միշտ արցունքներն էին որ կը
 հոսէին Մալուինայի այտերն ի վար:

Տեսնելով խորին արտամութիւնս՝ կ'ըսէին
 կոյսերը. «Ինչո՞ւ համար սուղուած կը մնաս
 ցաւիկ մէջ, ո՞վ Լուծայի դուստրերէն չբնա-
 դադոյնդ: Սիրականդ աւելի զեղեցի՛կ կ'ե-
 ռեւար աչքերուդ՝ քան առաւօտեան առաջին
 նշոյլը»:

ՕՍՍԻԱՆ

Ո՞վ դուստր իմ, ձայնդ ականջս կը թո-
 վէ. անշուշտ, երազիկ մէջ լսեցիր դուն եր-
 գերը վախճանեալ բարդերուն, երբ բունը
 կ'իջնէր աչքերուդ վրան Մորութի բաղցրիկ
 մրմննջովը. անոնց նուագները լսեցիր դուն
 զեղեցիկ օր մը, սրսէն վերադարձիկ, և կը
 կրկնես դուն անոնց դաշնակաւոր մեղեդի-
 ները: Եւշտերդ, ո՞վ Մալուինա, անուշ են՝
 երկինքի ողիններուն շեշտերուն նման, բայց
 սիրա կը ճմլեն:

Տխրութեան մէջ հրօտոյր մը կայ, երբ
 գորովայն է ան և սիրտը հանդարտ է.
 Բայց թախիծն, ո՞վ Մալուինա, մարդս կը
 հիւժէ կը սպառէ, և իր օրերը կը նուազին
 փութով արցունքներու մէջ. կ'իյնայ նման
 ծաղկին՝ զոր զիշերն ողողեր է շաղով ու
 ցօղով, և հարաւային արեւը կու գայ կ'այրէ
 իր ճաճանչներով: Աղջիկս, ականջ զեր
 ծերունի Օսսիանի երգերուն. թոյլ տուր որ
 յիշէ քովի իր երիտասարդութեան բաջու-
 թիւնները....

Փինդալ օր մը հրամայեց որ առազաստ
 ներս բանամ: Հնազանդեցայ.... Կը հաս-

հիմ ու կը մանեմ Կրոմայի խորշը, ինիս-
փէլի ծիծաղիտա երկերը: Կը տեսնէի ծով-
ափունքը հին աշտարակները Կրոթարի պա-
լատին: Այս հերոսը՝ իր երիտասարդու-
թեանը՝ մեծ համբաւ վաստկած էր. բայց
այսօր տարիները կ'ընկճէին անոր կորովը:
Ռոթմար կը պաշարէր զանի իր պալատին
մէջ:

Փինգալ՝ բարկացած անոր նենգութեան
վրայ, զրկեց իր Օստիան որդին օգնելու իր
երիտասարդութեան բնկերոջ և պատերազ-
մելու Ռոթմարին գեմ: Բարդ մը կը զրկեմ
առջեւէս, և ես՝ ետեւէն Կրոթարի պալատը
կը հասնիմ:

Նշանաւոր ձերունին նստած էր իր հայ-
րերուն զէնքերուն միջեւ: Իր աչքերը ալ չէին
տեսներ. ճերմակ մազերը կը ծածանէին իր
ուսերուն վրայ. չիչխանէ գաւազան մը վեր
կը բռնէր կամարացած իր մարմինը, և մա-
րած ձայնը հինաւորց պարբրու երգերը կը
մրփնջէր: Մեր զէնքերուն շօինդը կը զարնէ
ականջին. ճիգ կ'ընէ կ'ելլէ, կը կարկառէ
գողգոջուն ձիօքը, ինծի կը դպչի, և կ'օրհնէ
Փինգալի գաւակը:

«Օստիան, ըստ ինծի, ուժս գնաց:
Ինչո՞ւ չեմ կրնար վերցնել այս սուրը, ինչ-

պէս երբ Ստրութա հօրդ քով կը պատե-
րագմէի: Հայրդ առաջինն էր մահկանացու-
ներուն. բայց Կրոթարն ալ բոլորովին ան-
փառունակ մէկը չէր: Մորուենի թագաւորը
գովեց իմ քաջութիւնս և թեւիս վրայ դրաւ
վահանը Կալթարին զոր սպաննած էր պա-
տերազմի մէջ: Չե՞ս տեսներ որ կախուած
է այն կամարէն: Աւաղ, իմ աչքերս՝ ալ
չեն կրնար տեսնել: Օստիան, ունի՞ս հօրդ
քաջութիւնը: Տուր ինծի թեպ:

Կը հնազանդիմ իր փափաքին. իր գող-
գոջոտ ձեռքերը կը հասնին թեւիս. կը հա-
ռաչէ, կու լայ:

«Որդեակ իմ, ըստ ինծի, գուն նուազ
կաշմբուն ես քան Մորուենի թագաւորը.
բայց ո՞վ պիտի կարենար հաւասարել կարշ-
նեղութեան այն հերոսին: Կրոմայի մարտիկ-
ներ, պատրաստեցէք հանդէսս. թող երգեն
բարդերը: Բարեկամներ, հերոս մըն է ասի
Փինգալի ցեղէն; որ այսօր պալատս կ'այց-
ելէ:

Խնջոյքը կը պատրաստուի, տաւիղները
կը հնչեն: Ուրախութիւնը կը թագաւորէ
պալատին մէջ. բայց այս շտապուն ցնծու-
թիւնը հազիւ կը պարարկէ վիշաք որ կայ
սրտերու խորը: Տկար ու աղօտ շտապլ մըն

է լուսնի որ կը քսուի թանձր ամպի մը, առանց ներս թափանցելու:

Երգերը կը դադրին: Կրօմայի թագաւորը ձայնը կը բարձրացնէ. կը խօսի ինծի առանց արցունք մը թափելու. բայց իր հեկեկանքները հարիւր անգամ կ'ընդհատեն իր խօսքերը:

«Փինգալեա՛ն զաւակ, շին նշմարեր տըլուրութիւնը որ պալատին մէջ կը թագաւորէ: Տխուր չէի ես իմ հանդէսներուս, երբ մարտիկներս կ'ապրէին: Կ'ուրախանայի հիւրերուն հետ, երբ զաւակս քոլի էր. բայց անհետացաւ ան նման օգերեւոյթին՝ որ կը մարի առանց իր ետին լուսեղէն հետք մը թողլու: Մեռաւ ան, դեռափթիթ այն հերոսը, իր հօրն համար պատերազմելով:

«Տրօմլոյի պետը, Ռոթմար, իմացած էր որ ես կոյր էի, և տկարացած բազուկս ալ չէր կրնար սուր վերցնել: Իր փառասիրութիւնը կ'արթննայ, կու դայ Կրօմա, մարտիկներս զարհուրած կ'իյնան իր հարուածներուն ներքեւ:

«Չայրացած, կ'առնեմ զէնքերս. բայց տկար, կոյր, ի՞նչ կրնար ընել Կրօթար իր թշնամիներուն գէմ: Կը թափառէի դիպուածին ձեռքը, և կը մըրնչէի ցաւէս պալատիս

շուրջը: Ընդունայն իղձերով երիտասարդու-թեանս երջանիկ օրերը կը կանչէի, այն օրերը՝ ուր կը պատերազմէի, կը յաղթանակէի խառնուրդին մէջ:

«Որդիս որսէն դարձաւ. իր բազուկը՝ դեռ շատ մատաղ՝ երբեք չէր սուր շողացուցած պատերազմի մէջ. բայց սիրաբ վեհ էր, և քաջութեան կրակը աչքերուն մէջ կը փայլատակէր: Տեսաւ ան իր հօրը տագնապն ու դեղեկոտ քայլերը, լսեցի որ կը հառաչէր:

«Հայր իմ, ըսաւ ինծի, իմ տկարութիւնս է որ քեզ կը վշտացնէ: Կը հառաչե՛ս արդեօք դուն շունենալուդ համար որդի մը որ կարենայ քեզ պաշտպանել: Հայր իմ, կը սկսիմ ահա բազուկիս զօրութիւնն զգալ: Ես ծածուկ արդէն բաշեցի սուրս, դիտեմ ազեղ լարել և նետ նետել: Թոյլ տուր ինծի որ երթամ կռուիմ թշնամիներուդ հետ, թոյլ տուր ինծի, հայր իմ, կը զգամ որ սիրտս կ'եփի:

« — Այո՛, պիտի պատերազմիս, պատասխանեցի իրեն. գնա՛, զաւակս, բայց թող միւս մարտիկներն առջեւէդ քալեն, որպէս զի, եթէ աչքերս չեն կրնար յաղթական դարձդ տեսնել, կարենամ գէթ քաջայաղթ ընթացքիդ շառաչը լսել »:

«Կը մեկնի, կը պատերազմի, կը մեռնի: Ատելի Ռոթմարը կը յառաջէ դէպ ի պալատս. զաւակիս զահիճը կը մօտենայ իր բանակին զուիք:»

— Ուրեմն ժամանակը չէ հոս, կ'ըսեմ այն ատեն Կրոթարի, ուրախութեան բաժակը լեցնելու:»

Կ'ըսեմ ու կ'առնեմ նիզակս. մարտիկներս տեսան որ աչքերէս կրակ կը ցատկէր և շարունցան շուրջս: Գիշերն ի բուն գացինք բլրան վրայէն:

Լոյսին վերադարձին, նեղ ու կանաչազարդ հովիտ մը կը յայտնուի աչքերնուս: Հոն առուակին եզերքը ճանչցանք Ռոթմարի մարտիկները՝ զէնքերնուն շողիւնէն: Մեր յարձակումը յանկարծակիի կը բերէ զանոնք, կը ցրուէ. անոնք կը փախչին. Ռոթմար կը մեռնի ձեռքէս:

Դեռ մտած չէր արեւը՝ երբ ես Կրոթարի ներկայացուցի իր թշնամիին զէնքերը: Ծերունին ուզեց զպչիլ անոնց իր ձեռքերով, և յաղթանակի ցնծութիւնը լուսաւորեց սնոր զեմքը:

Մարտիկները կը հաւարուին պալատին մէջ. կը սկսի հանդէսը. յաղթութեան բաժակը կը քամուի շուրջանակի. հինգ բարդ

առաջ կ'անցնին ու կ'երգեն կարգաւ Օսսիանի դովեստները. իրենց հոգիին բոլոր կրակը իրենց երգերուն մէջ կ'անցնէր, և տասը տախիլ կ'ընկերէր անոնց ձայներուն:

Խաղաղութեան վերադարձը կ'ուրախացնէր Կրոման: Գիշերը կ'իջնէր առանց խանգարելու անուշակ այն ապահովութիւնը, և առանց տաքնասպնեբու կը փթթէր արշալոյսը: Ոչ մէկ թշնամի չտեսաւ մութին մէջ իր նիզակին փայլակը: Բոլոր երկիրը ուրախութեան մէջ էր. Ռոթմար պառկած էր մահուան զաշտին վրայ:

Բարձրացուցի ձայնս երգելու համար Կրոթարի որդին, երբ թաղելու հետ էին զինքը: Հայրք ներկայ էր. հառաչանք չէր լսուեր. ձեռքը որդւոյն վերքը կը փնտուր. կը գտնէ զայն սրտին մէջ: Սեպ ուրախութիւն մը իր զեմքը կը կրակէ. ինծի կու գայ և կ'ըսէ.

«Ուրախակից եղիւր ինծի, ս'վ Օսսիան, վասն զի որդիս չմեռաւ անշուք: Իր նորախայճ բաջը բաջութիւնը հանդիպեցաւ մահուան, բայց ձակատէն: Երանի անոնց որ իրենց երիտասարդութեան կը մեռնին, երբ ամէն ինչ իրենց անուանին շառաչիւնովը կը հնչէ:

«Ապիկար ու վատասիրա մարդը անոնց

ճերանալը պիտի չտեսնէ երբեք իրենց տանը
 մէջ. խրոխտ ժպիտով մը պիտի չթշնամանէ
 երբեք անոնց աշուորութիւնը: Անոնց յի-
 շատակը հոչակուած է իրենց երգերուն մէջ,
 և օրիորդներուն արցունքներն անոնց հա-
 մար կը թափուին:

«Բայց ճերունիները կը տկարանան տա-
 կաւ և կը տեսնեն որ իրենց երիտասար-
 ղութեան համբաւը մնացութեան մէջ կը
 թաղուի. կ'իյնան կը մեռնին անշուք, և
 յաճախ չունին որդի որ զիրենք արտասուէ:
 Անտարբերութիւնն է որ կը կատարէ անոնց
 յուզարկաւորութիւնները, և անոնց անունը
 պահող քարը կը զրուի անլաց:

«Երանի անոնց որ կը մեռնին իրենց երի-
 տասարդութեանը, փառքերով բոլորափայլ»:

Ո Ս Ս Ի Ա Ն



ԿՈՍԼԱԹ ԵՒ ԿՈՒԹՈՆԱ

ԹԱՏԵՐԱԿԱՆ ՔԵՐԹՈՒԱԾ

Ն Ա Խ Ա Դ Բ Ո Ի Թ Ի Ի Ն

Կովնար Մորենի կրտսեր որդիս էր, տղայր հռչականունն Գօշիկն՝ որուն վրայ ստեպ կը խօսուէի Օսսիանի քերթոռածներուն մէջ. կը սիրէր սն Կոչրունան, Ռոռնարի դռստորը, երբ Տոսկար՝ Կեկեփեկայի որդիս, և Փերգոռս՝ իր բարեկամը՝ Խոչանտայիս Մորս հասան՝ Կովնարի բնակարանը: Կովնար՝ ժամանակին սոյնորոշեան համեմատ՝ ըստ օրինի հիշրաս սիրեց զանոնք, և երեք օր հանդէսներ տուաւ անոնց. չորրորդին՝ առագաստները պարզելով սկսան քերեղ ախոռներին քովիս Կովնակներու կողմին՝ որ անշուշտ Հերթիդեաններէն մէկն էր: Տոսկար տեսաւ Կոչրունան որսի ստեղ, սիրանարուցաւ և բռնի իր նաւը տարաւ: Գեշ օրն ստիպեց զիւրքը կանց առնել Իրունա անայի կողմին մէջ: Միտեւոյն ստեղ Կովնար, խնամարով իր սիրունիկին առնուանգոչիլը, հետասկերցաւ առնուանգիչիս և հասաւ ձիշոյ այն

պահուն՝ երբ սն նաւերու վրայ էր դեպ Խոչանտա. սրիշնուշտ կռիւով մը մեռան երկուքն ալ, իրեկց բոյր մարտիկներով: Երեք օր վերջը՝ ցառէն մեռաւ Կոչրունա: Փիկգալ խնամարով եղածը՝ դիկեց Մարունալը՝ Մորսյի որդիս, որ զանոնք բարէ. դիկեց նաւը բարդ մը՝ անոնց գերեզմանիս վրայ մեռելական երգը երգելու: Յետոյ, Կովնարի ստուերը կ'երեւայ Օսսիանի՝ խնդրելու համար իրմէն՝ որ իր և Կոչրունայի անունը աշանդէ սպասայիս. վասն զի կը կարծէիս այն ստեղ որ հոգիները լէիս կրնար երջանիկ ըլլալ, երբ բարդ մը չերգիր անոնց բարեկամական եղերերգը:

ԿՈՄԼԱԹ ԵՒ ԿՈՒԹՈՆԱ

ԹԱՏԵՐԱԿԱՆ ՔԵՐԹՈՒԱԾ

ՅԱԶԻՆՔ

ՕՍՍԻԱՆ

ԿՈՄԼԱԹԻ ստուգերը

ԿՈՒԹՈՆԱ

ՏՈՍԿԱՐ

ՓԵՐԳՈՒՍ

Չափյն մը լսեց արդեօք Օսսիան, [թէ
ցնորք մըն է:

Յաճախ հին ժամանակներու յիշատակը
կու գայ կը լուսաւորէ հոգին: Որսի ազմուկը
կը նորոգուի երեւակայութեանս մէջ, և եւ
բազիս մէջ պատերազմական տէգը կը բարձ-
րացընեմ....

Բայց ցնորք մը չէ այս, Օսսիան ողբ մը
կը լսէ.... Ո՛վ ես գու, գիշերուան զաւակ:

Ամէն ինչ կը ննջէ շուրջս, և կէս գիշե-
րուան հովը կը սուլէ բնակարանիս մէջ....

Գուցէ Փինգալի վահանն է որ կը հնչէ
ուրուականի մը զարնուելով. կախուած է

պատէն, որուն կը գպչիմ երբեմն ձեռքերովս

Ոչ, պատրանք մը չէ այս, ձայնդ կը ճանչնամ, ս'ի բարեկամ. շատոնց է որ լսած չեմ: Մեծանձն կոմլաթ, Բ՛նչ է ուզածդ:

Օստիան: Տխուր ծերունիին բարեկամները հե՞տդ են: Ո՞ւր է սիրելի Ոսկարս: Այս փառքի զաւակը յաճախ քովդ էր, պատե՞րագմներու մէջ:

ԿՈՄԼԱԹԻ ստուերը.

Կը ննջէ՞ իր բնակարանին մէջ Կոնայի դաշնակաւոր երգիչը: Կը ննջէ ան, և իր բարեկամները գերեզմանին մէջ են, առանց որ բարդ մը երգած ըլլայ անոնց փառքը: Օստիան, ծովը կը մոնչէ տխուր Իթոնայի շուրջը, և օտարականին նաւերը չեն ողջուներ մեր գերեզմանները: Մինչև ե՞րբ մեր անունները մոռցուած պիտի մնան:

ՕՍՏԻԱՆ

Ո՛հ, եթէ կարենային աչքերս տեսնել քեզ նստած ամպիկ վրան: Լանոյի մտաւախուղին կը նմանիս արգեօք, թէ կիսաշէջ

օղերեւոյթի մը: Բ՛նչ նիւթէ կազմուած են պատմուճանիկ՝ քղանցքները և օգային աշղիղ. . . .:

Բայց անհետացաւ իր մրրկին վրայ՝ թեթեւ շոգիի մը պէս: Իջիր պատէն՝ ս'ի տաւիղ իմ, ուր կը հանգչես, և եկուր հնչէ մատներուս տակ:

Թող յիշողութեան ջահը իր լոյսը տանի Իթոնայի վրայ, և ցուցնէ հանճարիս վախճանեալ բարեկամներս. . . . Այո՛, կը տեսնեմ զանոնք այն կապտորակ կղզիին ծոցին՝ մէջ. կը նշմարեմ Թոնայի քարայրը, իր մամուռ պատ ժայռերը, իր ծառերը. առուակ մը կը խոխոջէ մուտքին. Տոսկար կը ծոխ փոփունքներուն վրան: Նստած է կուլթոնա և կու լայնէ՞ որ անոնց միասին խօսելը կը լսեմ, թէ՞ ալիքներուն շառաչիւնը՝ հոյիերէն բերուած՝ կը խարէ ականջս:

ՏՈՍԿԱՐ¹

Մըրիկը կը խոտլէր գիշերը. կաղնիները հեծելով կը գլորէին լեռներէն. ծովը՝ ուռած

1. Քերթուղը կը լսէ անոնց Իթոնա կղզիին մէջ խօսելը, և անոնց խօսակցութիւնը կը կրկնէ:

հովերէն՝ կը թաւալէր մութին մէջ, և կատաղի կոհակները ժայռերը կը ծեծէին: Տըժ-
գոյն փայլակներ՝ երկինքի բոլը պատուելով,
կ'ակօսէին չորցած ցախաստանը:

Փերգուս, ուրուական՝ մը տեսայ: Կան-
գուն էր և լուռ ափունքին վրան: Մէզէ պատ-
մունճանը խաղալիկ էր հովուն: Կը տեսնէի
որ արցունք կը թափէր. խոր մտածումներու
մէջ սուղուած ծերունիի մը դէմքն ունէր:

ՓԵՐԳՈՒՍ

Քու հօրդ ստուերն էր, ո՛վ Տոսկար. ցեղէդ
հերոսի մը մահուան ձախող նշանն է, վասն
զի ճիշդ այսպէս երեցաւ ան Կրոմլայի վրայ
քաջակորով Մարոննանի անկումէն առաջ:

Կանաչագեղ Ուլլին, սրչափ կը սիրեմ ան-
տառուտ բլուրներդ ու ծաղկափթիթ ձորերդ:
Խաղաղութիւնը հեղեղատներուդ ելերբը
կը բնակի, և արեւը կ'ոսկէզօծէ արգասաւոր
զաշտերդ: Ո՛րքան քաղցր է լսել տաւիղին
ձայները Սելամայի՝ պալատին մէջ, և որ-
սորդին աղաղակները Կրոմլա լեռան վրայ:

1. Կը կարծէին և դեռ կը կարծեն որ մեռել-
ներուն ստուերներն են փոթորիկներ հանողը:

2. Պալատ Տոսկարի՝ Կրոմլա լեռան մօտ:

Բայց մենք տխուր Իթոնայի մէջն ենք,
մրրկէն շրջապատուած. կոհակները կը ցնցեն
իրենց ճերմկցած գլուխները ժայռերուն վե-
րեւ, և մենք կը դողանք զիշերուան միջեւ:

ՏՈՍԿԱՐ

Փերգուս, ալէժաղիկ հերոս, սէր գնաց
քաջութիւնդ: Պատերազմներու ոգին էիր,
միշտ քեզ անվահեր տեսայ վտանգներու
մէջ, և ուրախութիւնը կը կայծկլտար աշ-
քերուդ մէջ պատերազմի դաշտին վրայ:
Փերգուս, ի՛նչ եղաւ պատերազմական ոգիդ:
Մեր հայրերը դողացի՛ն երբեք:

Նայէ՛. խաղաղ է ծովը, մրրկոտ հովերը
կը լռեն, ալիքները դեռ կը մրմռան անդուն-
դին վրայ, և կարծես կը վախնան փոթորկին
վերադարձէն. բայց երկինքը կը պարզուի:
Տես ահա արշալոյսը կը ծագի մեր ժայռե-
լուն վրայ: Արեւն խօկոյն պիտի ելլէ արեւ-
եւթէն՝ իր բոլոր պայծառութեամբ:

Պարզած էի առագաստներս ուրախու-
թեամբ՝ վահանձն կոմլաթի պալատին առջեւ:
Անցայ կոհակներու կղզիին բոլէն, ուր կոյսը՝
գոր ան կը սիրէ, կը հալածէր եղնիկ մը:

տեսայ զանի, կը նմանէր արեւուն առաջին նշոյլին՝ որ արշալոյսին մէջը կը ծակէ:

Սեւ մազերը կը ծածանէին կաթնաթոյր պարանոցին վրայ: Մարմինը դէպ առաջ ծոած՝ կը քաշէր ազեղը. և սպիտակ բազուկը՝ իր հոտերը՝ կը շրագընէր Կրովշայի ձիւնին պէս: «Եկուր սրտիս վրայ, ազազակեցի, որսորդուհիւ ամայի կըղզիին...»:

Բայց ան՝ օրերն ու գիշերները կ'անցընէ արցունքներու մէջ, և կը մտածէ անդադրում մեծանձն Կովշաթը: Սիրուն աղջիկ, ո՞ր պիտի կարենամ գտնել սրտիդ խաղաղութիւնը:

ԿՈՒԹՈՒՄ

Հեռու այս տեղերէն՝ սեպացիալ բլուր մը կայ, որ իր ծեր ծառերը կը ծռէ ծովուն վրայ և իր քարածայրերը մամռապատ են. ալիքները կը թաւալին իր սոքերուն առջեւ. իր կողերուն վրայ կը բնակին թեթեւոտն եղնիկներ. անունն է Արուեն:

Հոն կը բարձրանան Մորայի աշտարակները. հոն՝ Կովշաթ, աչքերը սեւեռած ալիքներուն վրայ, կը սպասէ իր սիրոյն միակ առարկային: Դեռատի օրիորդները կը գառ-

նան որսէ. Կովշաթ կը տեսնէ անոնց աչքերը գետին խոնարհած և լի արցունքով... Ո՞ր է Ռումարի դուտորը... Բայց, աւաղ, անոնք չեն պատասխաներ...:

Օտարականի գաւակ, սիրաս Արուենի վրայ միայն կրնայ գտնել խաղաղութիւն:

ՏՈՍԿԱՐ

Շատ լաւ. Կովթոնա պիտի վերագառնայ Արուենի վրայ, ուր իր սրտին խաղաղութիւնն է. պիտի վերագառնայ մեծանձն Կովշաթի բնակարանը. վասն զի այս հերոսը Տոսկարի բարեկամն է: Իր հանդէսներուն մասնակից եղած եմ:

Ելէ՛ք, քաղցր ու թեթեւ հովեր Ուլլինի, ուռեցուցէ՛ք առագաստներս դէպ ի Արուենի ափունքները, ուր Կովթոնա պիտի գտնէ իր երջանկութիւնը:

Բայց Տոսկար իր օրերը տխրութեան մէջ պիտի անցընէ: Նստած մենաւոր անձաւիս մէջ, ականջ պիտի դնեմ հովին՝ որ կը մրմնջէ ծառերու մէջ, պիտի կարծեմ լսել ձայնը Կովթոնայի... բայց ան հեռու պիտի ըլլայ ինծմէ, քաջարի Կովշաթին բնակարանին մէջ:

ԿՈՒԹՈՒՆԱ

Ո՛հ, ի՛նչ անպէ՛ է այն: Կը բերէ իմ նախ-
նեաց ստուերները: Կը տեսնեմ անոնց օդային
պատմութեաններուն քղանցքները: Ե՛րբ պիտի
մեռնիմ՝ ես, ո՛վ Ռումար, հայր իմ. վասն
զի թշուառ Կութոնան կը զգայ կանխաւ իր
մահը: Պիտի չտեսնե՞ զիս Կովլաթ՝ նեղ բնա-
կարանիս մէջ մտնելէս առաջ....

ՕՍՍԻԱՆ

Պիտի տեսնէ քեզ, գո՛ւտոր վատաբախ-
տիկ. իր նաւը կը ճեղքէ Ովկիանի փրփուրը:
Կը հասնի ան. Տոսկարի մահը արիւնոտեր
է իր նիզակը. ինքն ալ ընդունած է մահացու
հարուած մը իր կշտին. կը տեսնեմ զանի,
թոնայի անձաւին մուտքը, դաշկահար, որ
իւր լայն վէրքը կը ցուցնէ.... Ո՛ւր ես դուն,
ո՛վ Կութոնա, ո՛ւր ես: Մորայի պեսը կը
մեռնի, և քեզմէ արցունք կը խնդրէ....

Բայց այս տեսիլքը, բոլոր այս պատկեր-
ները կը ջնջուին մտքիս մէջ, ալ չեմ տես-
ներ այն հերոսները: Բարդեր ապագայ դա-
րերու, երբեք մի յիշէք Կովլաթի մահը՝

առանց արցունք թափելու: Մեռաւ ան տա-
րածամ, և տիրութիւնը տարածուեցաւ Մու-
րայի մէջ: Մայրը նայեցաւ պատէն կախուած
անոր վահանին, և տեսաւ զայն արիւնե-
րանդ¹. Հասկըցաւ որ մեռած էր իր որդին,
և Մորան հնչեց իր ցաւին ճիշերով:

Չարաբաստիկ Կութոնա, դուն միայն կը
մնաս մեռելներուն քով: Գիշերը կու գայ,
օրն անոր կը յաջորդէ, առանց որ մէկը
երևայ և անոնց գերեզմանները բարձրացընէ:
Կը մերժես անոնց մարմիններէն զիշատիչ
թուշուները. դաշկահար և յուսահատ, չես
թուշուները. դանոնք քու արցունքներով:

Փինգալի մարտիկները կը հասնին, և կը
գտնեն զանի մեռած իր ցաւէն. կը բարձրա-
ցընեն գերեզման մը երկու հերոսներուն վը-
րայ. Կովլաթի քով կը հանդչի իր սիրուհին...

Ալ չես ի գար չես երևար, ո՛վ Կովլաթ,
երագներուս մէջ: Երգեցի ես քու թաղմա-
նական երգը. թող ձայնդ ա՛լ չհեռացընէ
բնակարանէս բարերար քնակը:

1. Կը կարծէին այն ատեն որ զիւցազներէն
երեկոց պալատներուն մէջ թողուած զէնքերը՝
անմիջապէս արիւնով կը ծածկուէին՝ երբ ա-
նոնք կը մեռնէին, որչափ ալ հեռու ըլլար պա-
տերազմի դաշտը՝ ուր ինկած էին անոնք:

Ո՛հ, ինչո՞ւ չե՞մ կրնար մոռնալ բարեկամներս մինչեւ որ ալ շտեմնուի ոտքերուս հետքը, մինչեւ այն օրը՝ ուր պիտի երթամ միանամ անոնց ուրախութեամբ, մինչդեռ իմ անդամներս տարիներէն յողնած, պիտի հանդչին գերեզմանին մէջ:

Օ Ս Ս Ի Ա Ն

Կ Ա Ր Թ Ո Ն

Ն Ա Խ Ա Դ Բ Ո Ւ Թ Ի Ի Ն

Կլեսսամոր, որդի Թադդոզի և եղբայր Մորևայի՝ Փիևգալի մօրը, մրդկի մը Բալկորբա ձգռեցաւ, քաղաք Կլիշդի ափռեքը՝ Բրետոններոյ գաղտնի մը: Ռեչքամիր, քաղաքին եւ հարոշտը, զիկքը իր տռելը հիշրընկալեց, և կնոչքեան տոշաւ անոր իր մեկհատիկ դոշտորը Մոյիևան: Բրետոն մը՝ Ռեչքա անռն՝ սիրահարոշեղով՝ Մոյիևայի, նախատեց Կլեսսամորը: Երկոչ հսկառաւ կորդները գարնոշեցան: Ռեչքա սպաննոշեցաւ: Բայց Բրետոններն սոխպեցին Կլեսսամորը փախչեղոչ և քաշոշեղոչ Մորոշեմ՝ Փիևգալի հօրը՝ Կոմնայի քով:

Մոյիևա գաշակ մը ոշնեցաւ, և քիչ ետքը մեռաւ: Ռեչքամիր տղան Կարբոն անոշանեց, որ ըսեղ է մոռնչ կոշակներու, ի յիշատակ փորորկին՝ որ Կլեսսամորը Բալկորբա ձգած էր:

Կարբոն երեք տարոշան էր, երբ Կոմնայ, պատերազնով մը Բրետոններոյ դեմ, այրեց Մեծն Բրիտանիոյ գաշաւ մը: Կարբոն՝ երբ գարգացաւ բաշական՝ որոշեց իր հայրեկիքին վրեժը խեղրել Կոմնայի սեղոշեղեկ, և Բրետոններոյ փորրիկ բանաւ կով մը՝ Փիևգալի վրայ յարձակեցաւ:

Ասկի կը սկսի քերքոշածը: Կլեսսամոր Փիևգալի մարտիկներոշն մեջն է, Կարբոն՝ իր որդին՝ Բրետոններոշն գրոշխը. առանց զիրար ձանչեղոչ, կը կոշին մեկմեկոչ դեմ:

Կ Ա Ր Թ Ո Ն

Ճաճանչներ անցեալ դարերու, փառքեր
վախճանեալ հերոսներու, կենդանացէք եր-
գերուս մէջ:

Վառակներուց խոխոջը, ս'վ Լորա, կը յիշե-
ցնէ օրեր՝ որ անցեր են: Անտառներուց խար-
շափիւնը, ս'վ Գերմալլատ, քաղցր է ական-
ջիս՝ հարիւր տաւիղներու թրթոււմին նման:

Մալուինա, չե՞ս տեսներ թիապսակ այն
բարաժայր: Երեք ձեր սոճիներ կը բար-
ձրանան ճակատէն, և իր ոտքը կը տարածուի
կանանչ ծործոր մը:

Հոն կը բողբոջէ լերան ծաղիկը. կը
ձօճէ գլխիկը զեփիւններու շունչին, հո՞ն
կ'աճի մենակեաց ուղտափուշը, որուն ճեր-
մըկուկ ծամերը խաղալիկ են հովերուն:

Երկու բարեր, կէս մը հողով ծածկուած,
կը ցուցնեն իրենց մամուսպատ զլուխները¹.

1. Կը կարծէին թէ անասունները մեռելնե-
րուն սասուերները կը տեսնէին: Գեռ այսօր,

լերան այժեամբ կը փախչի տեսնելով նուրբական վայրին պահապան ուրուականը:

Երկու նշանաւոր մարտիկներ, ո՞վ Մալուինա, կը հանգչին այն հովտին մէջ.... Ոգի առէք երգերուս մէջ, ճաճանհներ անցեալ դարերու, փառքեր վախճանեալ զիւցազներու...

Ո՞վ է այն՝ որ օտար երկրէ կը դառնայ, իր հազար մարտիկներէն բոլորուած. Մորուենի զրօշը՝ օգին մէջ ծածանուելով՝ կու դայ առջեւէն: Իր խիտ ծածկերը կը խաղան հովերու շունչին. իր անուշցած պէմքը չունի պատերազմի վայրագ արտայայտութիւնը. կ'երեւայ հանպարտ նման երեկոյեան ճաճանչին՝ որ կը ցաթէ, ամպերուն մէջէն, Կոնայի անգորրաւէտ հովտին վրայ:

Ո՞վ պիտի ըլլայ եթէ ոչ Կոմհալի որդին, եթէ ոչ Փինգալը այնքան քաջարութիւններով հոշականուն պետր: Ուրախութեամբ կը տեսնէ իր բըւրները. կը հրամայէ իր բարգիրուն որ երգեն, և հալար ձայներ կը բարձրանան միարան:

Սկովաիոյ լեռներուն մէջ, երբ կենդանի մը յարկարծակի կ'օտանու առանց ակներեւ պատճառի մը, ժողովուրդը կը կարծէ որ այն շարժումը առաջ կու գայ ցնորքի մը երեւումէն:

«Օտար երկիրներու՝ բնակիչներ, փախաք ձեր դաշտերուն վրայէն»:

«Աշխարհի թագաւորը, նստած իր պալատին մէջ, կը լսէ պարտութիւնն իր մարտիկներուն. կը նետէ շուրջը կատաղի ակնարկներ՝ և ձեռքը հօրը սուրին կը տանի»:

«Հեռաւոր երկիրներու գաւախներ, փախաք դուք»:

Բարդերն այսպէս կ'երգէին, երբոր Սելմայի պալատը հասան: Վառցին հազար ջահեր՝ զորոնք առեր էր Փինգալ օտարաշահին ձեռքէն: Հանգէսը մեծաշուք եղաւ, և զիշերն ուրախութեան մէջ անցաւ:

«Ո՞ր է Կլեսսամոր, բաւ Փինգալ, ո՞ր է հօրս հաւատարիմ ընկերը, ո՞ր է հանդէսի օրը: Տխուր և միայնակ, կ'անցընէ ան իր կեանքը Լորայի հովտին մէջ: Բայց ոչ, կը նշմարեմ զինքը, կը նետուի ան բըրէն ինչպէս ամհի նժոյզը՝ որ հեռուէն իր ընկերներուն հօտը կ'առնէ դաշտին մէջ, և կը ցնցէ օդին մէջ իր գեղեցիկ բաշերը: Բարեւ Կլեսսամորի. ինչո՞ւ այնչափ ատեն հեռու մնաց Սելմայէն»:

— Փինգալ յաղթակա՞ն կը դառնայ ուրեմն, պատասխանեց Կլեսսամոր: Այսպէս է որ կը դառնար Կոմհալ իր երիտասար-

զուլթեան պատերազմներէն: Մենք անցանք յաճախ Կարունի հեղեղատէն յարձակելու համար օտարականներուն վրայ. մեր սուրբերը արինով կը մաքրուէին ժանգերէն, և Աշխարհի թագաւորները իրենց պարտութիւնները կու լային: Բայց ինչո՞ւ երիտասարդութեանս պատերազմները կը յիշեցնեմ: Տարիները սեւ մազերուս ճերմակ մազեր խառնեցին: Չեղքս՝ ալ շի կրնար աղեղ լարել, և թեթեւ նիզակներ միայն կրնամ վերցնել: Ա՛հ, ե՞րբ պիտի զգամ այն ուրախութիւնը զոր զգացի երբ առաջին անգամ տեսայ այն օրիորդը, գեղեցիկ Մոյիհնան:

— Պատմէ մեզի, ըսաւ անոր փինգալ, երիտասարդութեանդ արկածները. տխրութիւնը՝ ինչպէս ամպ մը արեւուն վրայ՝ կը մթազնէ հոգիդ. միայնակ Լորայի ափունքը՝ տխուր մտածումներ միայն կը խոճոճես: Ըսէ մեզի ինչպիսի վիշտեր խամբեցին երբեմն չքնաղ օրերդ»:

Կլեսսամար այսպէս խօսեցաւ.

«Խաղաղութեան ատենն էր երբ հասայ Բալիլուլթա: Հովերը կ'ուռեցնէին առագաստներս, և Կլուլթայի շուրերը ընդունեցին նաւ՝ փոթորիկէն մղուած:

«Երեք օր Ռեւթամիրի պալատը մնացի: Աչքերս դիտեցին անոր աղջկան գեղը: Կարգաւ լիցուեցաւ խաղաղութեան բաժակը, և սպիտակավարս հերոսը ինձի տուաւ գեղեցիկ Մոյիհնան:

«Այն կոյսին պարանոցը ճերմակ էր կոհակներու փրփուրին նման. աչքերը կը պճլտային նման գիշերուան աստղերուն. ազոաւին թեւը նուազ սեւ էր քան իր ծամեւրը. իր հոգին վեհանձն էր ու քնքուշ. ծայրագոյն եղաւ սէրս Մոյիհնայի համար, և սիրաս ցնծութեան մէջ էր:

«Օտարական պետ մը, սիրահարուած գեղապէշ Մոյիհնային, Ռեւթամիրի պալատը կը հասնի: Անդադրում լիբբ խօսքեր կ'ընէր, և սուրը միշտ թերաքամիկ էր:

«Ո՛ւր է ահեղազօր Կոմհալը, կ'ըսէր ան, ո՛ւր է անհանգիստ այն մարտիկը: Անշուշտ Բալիլուլթա՛ կու գայ իր բանակին զուլթը՝ քանի որ այդչափ յանգուզն է Կլեսսամարը:

«— Գիտցի՛ր, կ'ըսեմ անոր, որ հոգիս նոյն ինքն անոր կրակովն է որ կը վառի, և թէեւ բացակայ են հերոսներուն պետերը, և ես շրջապատուած հազարաւոր թշնամիներէ, սակայն և այնպէս անվեհեր եմ: Օտարական, դու յարհուրածամբ կը խօսիս

Կրեսամորի հետ վասն զի միայն է. բայց զիսնաս որ սուրը կը զօփայ կշտին, անհամբեր ձեռքին մէջ փայլատակելու: Կոմհալի վրայ մի՛ խօսիր, Կլուծայի զաւակ»:

«Օտարական պետին բարկութիւնը զայրացաւ: Կուռեցանք. ինկաւ ան հարուածներու տակ: Կլուծայի ափերն հնչեցին անոր անկումին թնդինէն: Հազար նիզակներ կայծակեցին յանկարծակի շուրջս. նորէն պատերազմեցայ. բայց վերջապէս օտարականներն յաղթեցին»:

«Մոլեցի Կլուծայի ջուրերուն վրայէն: Առագաստներս, ուսած յաջող հովով մը՝ ձերմկցուցին հորիզոնը, և նաև՝ սլաքի մը նման՝ նետուեցաւ կոհակներուն շաշակը»:

«Մոյինան երեցաւ ծովափը. աչքերը լի էին արցունքով. սեւ ծամերը կը ծածանէին հովերուն ուղածին պէս. լսեցի իր ճիչերը. բսան անդամ փորձեցի ափունքը հասնիլ, բայց արեւելեան հովերը առին տարին նաև»:

«Այն վայրկեանէն ի վեր չեմ տեսած Կլուծան, չեմ տեսած չքնաղ Մոյինան. մեներ է ան Բալկլուծայի պարիսպներուն մէջ»:

«Տեսայ իր ստուերը: Ճանչցայ զինքը, երբ մութին մէջ սողաց սահեցաւ Լորայի մանչուն ալիքներուն վրայէն: Կը նմանէր

նոր լուսնի՝ պահուրտած թանձր ամպի մը ետին, երբ՝ երկինքը կը մաղէ ձիւնը խոշոր խոշոր և տիեզերքը կը ննջէ մութի ու լուծեան մէջ»:

— Երգեցէք գեղեցիկ Մոյինան, ըսաւ Փինգալ իր բարգերուն. ձեր երգերը թող իր ստուերը մեր բլուրներուն վրայ հրաւիրեն, որպէս զի այն տարաբախտիկը գայ հանգչի Մորուենի աղջիկներուն հետ, որոնք զարօլ եղան հին զարբերուն և սէրը հինաւուրց զիցազններուն»:

«Ես աչքովս տեսայ Բալկլուծա բաղաբը, բայց անապատ էր ան: Բոցը աւերած էր իր տուները, չէր լսուեր հոն մարդու ձայն, և գետը որ զինքը կը թրջէր փոխած էր իր ընթացքը պարիսպներուն փլելովը»:

Որոզն ամէնուրեք կը տարուբերէր իր գլուխը, և թանձր մամուրը կը բսմէր հովերու շունչէն: Երէնները մարդոց տուները կը բնակէին. աւերակներուն և բարբերուն ձեղքերուն միջեւ անտառացած խտերուն մէջէն դուրս կը տնկուէին անոնց գլուխները»:

Ամայի է Մոյինայի բնակարանը, և սուգն է որ կը բնակի իր հայրերուն պալատը: Բարդե՛ր, հնչեցուցէք գերեզմանական երգերը, և ողբացէ՛ք բախտը օտարականներուն»:

անոնց սրոնք ինկան մենէ քանի մը օր առաջ. վասն զի մենք ալ պիտի լինանք քիչ ատենէն...

« Ինչո՞ւ համար պաշատներ կը շինես, ս'ի մարդ, զոր ժամանակն ա'յնքան երազասուր զէպ ի մահ կը տանի: Կը նայիս այսօր խրոխտ աշտարակներուդ բարձունքէն. քանի մը տարի զեռ, և ահա պիտի դայ անապատին հովը ու մոնչէ աւերակ աշտարակներուդ ստամներուն մէջը ու շէէ ժանգահար վահանիդ շուրջը:

« Բայց թող դայ անապատին հովը. մեր փառքերուն քարոզը պիտի բլլայ ան մեր յուշարկաւորութեան օրը: Քաջութեանս նըշանակները պիտի մնան պատերազմի դաշտերուն վրայ, և անունս պիտի ապրի բարդերուն երգերուն մէջ:

« Երգեցէք, բորեկամներ, քամեցէք կարգաւ հանդիսաւոր բաժակը, թող պալատս հնչէ հոգեռանգն ցնծութեամբ... Ո՛վ արեւակ, հզօր աստղ, եթէ օր մը պիտի անհետանաս, եթէ առժամանակեայ է փայլը, Փինգալի համբար երկարակեաց պիտի բլլայ քան քու լոյսդ»:

Այսպէս կ'երգէր Մորուենի պետը լի ցնծութեամբ: Հազար բարդեր՝ իր շուրջը

նստած կ'ունկնդրէին իր ձայնը, որ բազրէր նման դաշնակութիւններուն՝ գարնանային զեփիւռէն բերուած տաւիղին մրմունջներուն:

Բոլոր մտածումներդ ծիծաղկոտ էին, ս'ի Փինգալ: Ինչո՞ւ համար շունի Օսիանի հօգին զօրութիւնը քո՞ւ հոգիիդ: Որովհետեւ տիեզերքի՞ն մէջ չկայ նմանդ, ս'ի հայր իմ. ս'ի կրնայ հաւասարել Մորուենի թագաւորին:

Գիշերը երգելով անցաւ, և առաւօտը մեղուրախութեան մէջ գտաւ: Լեռները կը ցուցնէին արդէն իրենց գորշագոյն գլուխները, արդէն ժպիտը կը փթթէր ծովերու կապուտակ մակերեւոյթին վրայ: Կը տեսնուի յանկարծ որ ձերմկցած կոհակը կ'երթայ կը զարնուի հեռաւոր խուրթի մը:

Լիճին ծոցէն կ'ելլէ դանդաղօրէն թանձր շոգի մը. կ'առնէ ձերունիի մը կերպարանքը, և կը յառաջէ լռիկ դաշտին երկայնքը: Յնօրքը չի բաւեր. ստուեր մը զինքն օդին մէջ կը բռնէ. կանգ կ'առնէ Սելմայի պալատին վրան և արիւնային անձրեւով մը կը լուծուի:

Մինակ Փինգալ նշմարեց զարհուրելի հօգեգէշը: Գուշակեց անմիջապէս իր մարտիկներուն մահը: Լուսմունջ իր պալատը կը մտնէ ու կ'առնէ իր հօրը նիզակը: Զրահն

արգէն կը հնչէ կուրծքին: Իր ձայնին, Մորուենի հերոսները կ'ելլեն իր շուրջը-լոսիկ, իրարու կը նային և պետին աչքերը կը դիտեն: Պատերազմի ոգին կրակեր է իր դէմքին գիծերը. կը ճօճէ նիզակը, բանակներուն պատուհասը:

Հազար մերկ սուրեր կը փայլատակեն Սեւմայի պալատին մէջ: Զէնքերուն շառաչիւնը օդը կը սոսկացնէ: Ծունները՝ կանգ առած՝ ահռելի հաշիւներ կ'արձակեն: Բա՛ն մը չ'ելլեր մարտիկներուն բերնէն. ամէն ոք, աչքերը Փինգալի աչքերուն վրայ դամած՝ ձեռքը նիզակին կը սանի:

«Մորուենի՛ զաւակներ, կը գոչէ հերոսներուն պետը, հանդէսներով զբաղելու ժամանակը չէ հիմայ: Պատերազմին ամպը կը մեծնայ հորիզոնին վրայ, և մահը կը հողաթելէ կը սաւաննի մեր անտառներուն վրայ: Բօթ մը կը գուժէ ինծի թշնամիին գալուստը: Ծովը մեր ափունքներուն վրայ՝ կը թաւալեցնէ օտարականին զաւակները: Տեսայ որ կը բարձրանար լիճէն աներկեւան նշանը Մորուենի վտանգին: Օ՛ն, թող սրէ ամէն ոք իր նիզակը և կապէ իր հօրը սուրը: Թող ձեր սե՛ւ կորդակները ծածկեն զու՛լանից, և անգծելի ձեր վահանները կըրնան

ձեր կողերուն վրայ: Պատերազմին մըրիկը պիտի մեր վրայ պայծի, և պիտի լսէք ընդհուպ մոռնչները մահուան»:

Կը շուէր Փինգալ՝ իր բանակին զու՛լը՝ նման կայծակին կարապետ ամպին, երբ կը փռուի գիշերային երկինքին վրայ, և նաւաստիները կը գուշակեն աղէտը: Բանակը կանգ կ'առնէ կոնայի գագաթը:

Մորուենի աղջիկները կը նշմարեն զայն հովիտէն, և բլրան վրայ անտառ մը կը կարծեն տեսնել: Իրենց նորափթիթ տարակաճներուն կեանքը զօր կը պատճառէ ափածուններուն կեանքը զօր կը պատճառէ անոնց: Ծովուն կը նային սոսկումով, ճերմակ կոհակներն անոնց աչքերը կը խաբեն, հեռաւոր առաջասանք կը կարծեն զանոնք, և արցունքներն անոնց դէմքերը կ'ողողեն:

Արեւն ալիքներուն վրայ ցաթելուն՝ հեռուն՝ տորմիկ մը նշմարեցինք: Փութով կը հասնի և մարտիկներն ափունքը կը թափէ: Պե՛տն անոնց կը բարձրանայ անոնց միջեւ՝ ինչպէս եղջերուն այծեամբու ճահուկի մը միջեւ: Ոսկեկուռ է վահանը, և ընթացքը մեծափառ: Կը յառաջէ դէպ ի Սեւմա, և մարտիկներն՝ իր ետեւէն:

«Ուլլին, ըսաւ Փինգալ, գնա՛՛ գտի՛ր այդ օտարականը, և տար ատոր խաղաղութեան»

խօսքեր: Ըսէ անոր որ մենք զարհուրելի ենք պատերազմներու մէջ, և օլը լեցուցած ենք մեր թշնամիներուն ուրուականներով: Ըսէ՛ անոր որ կոչունքներու բարձակից մարտիկները փառքերով պսակուած են, և նախնեաց զէնքերը՝ կը ցուցադրեն հեռաւոր երկիրներու մէջ: Օտարականին զաւակները կը հիանան անոնց վրայ, և կ'օրհնեն բարեկամները Մորուսներն ցելին: Վասնզի մեր անունը լեցուցած է տիեզերքին ոլորտները, և զողացուցած ենք Աշխարհի թագաւորները մինչև իրենց պալատներուն մէջ...»

Ուլլին կը մեկնի երգելով. Փինգալ՝ կռթռնած իր նիզակին, կը զիտէ իր ահարկու թշնամին, և հեռուանց այս խօսքերը կ'ուղղէ անոր.

«Ո՛րքան ազնուական է ընթացքդ, Ուլլիանի զաւակ: Սուրդ լափլէզ հուր մը կը թուի, տէգգ՝ եղեւին մը որ ասպարէզ կը կարգայ մրրիկներուն: Վահանդ աւելի լայն է քան լուսնի յեղափոխուկ սկաւառակը.

1. Սովորութիւն էր այն ատեն որ զէնքերուն կը փոխէին իրենց հիւրերուն հետ. երկայն ատեն կը պահէին նոյն զէնքերը զանազան ընտանեաց մէջ, իբրեւ յիշատակարաններ իրենց նախնեաց բարեկամութեան:

զէնքդ կը փթթի խունկուծաղիկով. սեւահեր և վէալէտուն գանգուրներդ կը փուրին շոայլօրէն ուսերուդ վրան...»

«Բայց զեղպպանձ այլ տունկը, իյնա՛յ զուցէ, և կորսուի հետը՝ իր յիշատակը: Օտարականին զուսարը պիտի ջայլէ զանի, և յոռի ակնապլիշ ալիքներուն՝ տխրօրէն. իր զաւակները պիտի ազաղակեն. «Նա իր զաւակները պիտի ազաղակեն. «Նա մը կը տեսնենք. թերեւս Բալկլուձայի թագաւորինն է»: Արցունքներ պիտի հոսին իրենց մօր աչքերէն. պիտի մտածէ այն հերոսը՝ որ պակած է առյուէտ Մորուսնի երկրին մէջ»:

Փինգալ ասանկ կը խօսէր, երբ Ուլլին հասաւ Կարթոնի: Երեք անգամ իր նիզակն անոր առջեւ դետին նետեց և խաղաղութեան երգը հնչեցուց.

«Եկո՛ւր, ո՛վ Կարթոն, Փինգալի հանդէսին. եկուր իբրեւ բարեկամ, կամ վերցուր պատերազմի նիզակը: Ամպերը խճկուած խճողուած են ուրուականներով մեր թշնամիներուն. բայց մեր բարեկամները պատուուն են փառքերով: Կը տեսնե՞ս այն դաշտը, Կարթոն. նայէ՛ այն կանաչ բլուրներուն, կամ խոտապատ ու մամռապատ այն բարերը. Փինգալի թշնամիներուն գերեզմաններն են անոնք»:

— Մորուենի՛ բարդ, պատասխանեց կարթուն, մի՛ կարծեր թէ ապիկար մարտիկի մը հետ կը խօսիս: Կը տեսնե՞ս գէմբիս վրայ վախի դաշուկ: Միտքդ զրեր ես զարհուրեցնե՞լ հոգիս՝ մեռած մարտիկներուն վրայօք խօսելով ինծի: Բազուկս նշանաւոր հանգիստացած է պատերազմներու մէջ, և համբաւիս շոխոյրը հնչած է հեռուն: Գնա վատերուն, և անո՛նց բռէ որ տեղիք տան Փինգալի:

«Տեսայ Բալկլուծայի կործանումը, և պիտի երթայի նստէի հանգեսի մը մէջ կոմհալի աղուն կուշտը, այն կոմհալին՝ որ հօրենական պալատս բոցերու մատնեց:

«Տղայ էի այն ատեն, և կ'անդիտանայի թէ ինչու ազջիկները կու լային: Կ'ախորձէի տեսնել ծուխին սիւները՝ որ կը բարձրանային մեր պատերէն վեր, յաճախ ետեւ կը դառնայի և ուրախութեամբ կը զիտէի՝ մեր բարեկամներուն գէպ ի բլուր փախուստը:

«Բայց երբ տղայութեան տարիները անցան, տեսայ մամուսը որ կը թանձրանար մեր պարիսպներուն աւերակներուն վրայ. արշալոյսը ծաթեկուն՝ հառաչներս զուրս կը խուձէին կուրծքէս, և իրիկնամուտին՝ դեռ կը հոսէին արցունքներս: «Պիտի չպատերազմիմ ուրեմն, կ'ըսէի ինքնիրենս, թշնամիներուս աղոցը հետ...»

«Ս,յո՛, բարդ, պիտի պատերազմիմ, վասն զի կը զգամ որ վրէժինդրութեան բոցերը հոգիէս զուրս կը պոսթկան...»

Կարթունի մարտիկները անոր շուրջը կը խանուին. ամէնքը մէկանց կը քաշեն արեան ծարաւի իրենց սուրբը: Պետք կը քսամին. արցունք մը պատրաստ է աչքերէն զուրս նետուելու. կը յիշէ Բալկլուծայի մախիթները, և սրտին մէջ կուտակուած կախարհները կը բռնկի հրդեհի մը պէս. կը լափէ աչքովը այն բլուրը ուր մեր հեշտները պատերազմի կը պատրաստուին: Կը ճօճէ տեղը, և բանակը կը թաւալի իր հետքերուն վրայէն:

«Երթա՞մ, բաւ Փինգալ ինքնիրեն, երթա՞մ կարթունի գէմ: Կեցընե՞մ զինքը իր ընթացքին միջեւ՝ դեռ անոր իր փառքին բողբոջումը չտեսած: Բայց տեսնելով իր շիւրիմը պիտի ըսեն բարդերը. «Հարկ եղաւ որ Փինգալը վար ու կուէր հազար մարտիկներու զլուխը, որպէս զի տեղիք տար կարթուն...»

«Ո՛չ, ապագայ բարդեր, պիտի չմթնցնէք զուրս բնաւ փառքիս ուշնութիւնը: Իմ հեշտներս պիտի յարձակին դեռափթիթ այն մարտիկին վրայ, բայց Փինգալ հանգիստ»

տես պիտի ըլլայ պատերազմին: Եթէ Կարթոն յաղթանակէ, այն ատեն միայն կը փրթիմ բլրէն յաղթողին վրան:

« Հերոսներէս ո՞վ արգեօք կ'ուզէ մրցիլ Կարթոնի հետ: Տեսէք ինչպէս անհամար են իր մարտիկներն ասիունքին վրան. տեսէք ինչպէս իր նիզակն սպառնալիք ու մահ կը ցնցղկէ հեռուն »:

Այս բառերը լսելուն՝ կ'ելլէ Կաթու. հետն ունի երեք հարիւր մարտիկ իր ցեղէն: Բայց իր բազուկը շատ տկար է Կարթոնի դէմ. կ'իյնայ, և իր բարեկամները կը փախչին:

Կոննալ առաջ կը խիզախէ խնդրելու համար Կաթուի մահուան վրէժը. նիզակը կը կոտորի, թաւալղոր գետինը կը չափէ և կը շղթայուի գաշտին վրայ. Կարթոն կը հաւածէ անոր մարտիկները:

« Կլեսսամոր, կը գոչէ Մորուենի թագաւորը, ո՞ւր է նիզակդ: Ինչպէս կրնաս Կոննալը շղթայակապ տեսնել, Կոննալը, բարեկամդ, որ բեզի հետ Լորայի եզերքը կը բնակէր: Ելիք, ո՞վ հօրս ընկերը, շողացո՛ւր զէնուզարդիդ պողպատը, և թող Բալիլուիթայի տղան զգայ զօրութիւնը Մորուենի մարտիկներուն »:

Կ'ելլէ Կլեսսամոր, կը շարժէ իր գորշ

մազերը, կը զետեղէ վահան մը իր կշտին և սիգալով կը դիմէ դէպ ի թշնամին: Կարթոն կանգ կ'առնէ թիապտակ քարաժայռին վրայ¹, և հերոսին ընթացքը կը դիտէ: Կը սիրէ տեսնել սարսափելի ցնծութիւնը անոր դէմքին, և զօրութիւնը՝ զոր կը պահէ ան ալեւոյթի ճերմակ մազերուն տակ:

« Բարձրացնելու եմ ըստ ան, այն ծերունիին վրայ այս նիզակը, որ երբեք պէտք չունեցաւ թշնամիին երկու անգամ զարնելու, թէ՞ խնայելու եմ իր կեանքը ուղղելով իրեն խաղաղութեան խօսքեր: Պատկառելի է իր ընթացքը և ծերութիւնը յարգանք կը ներշնչէ: Զըլլայ թէ Մոյինայի ամուսինն ըլլայ, Կարթոնի հայրը... Լսած եմ յաճախ որ Լորայի փոունքը կը բնակէր ան »:

Այսպէս կը խօսէր Կարթոն, երբ Կլեսսամոր խոյացաւ անոր վրայ շեշտ նիզակով: Դեռատի օտարականը հարուածն ընդունեց իր վահանին վրայ:

« Ալէճաղիկ հերոս, ըստ ան Կլեսսամորի, Մորուենը երիտասարդ մարտիկ չուներ ինծի դէմ հանելու: Զուակ չունիս »:

1. Մի և նոյն քարաժայռն է՝ զոր Օսսիանս քերթուածին սկիզբը ցուցուց Մալուէնայի:

յունն որ կարենայ պատսպարել իր հայրը իր վահանով և հետս կուտի: Ամուսինը՝ զոր զուն կը սիրես՝ մեռա՞ւ ան, թէ զաւակնե՞րուդ գերեզմանին վրայ կ'արտասուէ: Բարձակի՞ց ես թաղաւորներու, և ի՞նչ պիտի բլլայ փառքս, եթէ սուրս մահ տայ բեզի:

— Փառքդ մեծ պիտի բլլայ. հաւատա՛ խօսքիս. հոյանունն եմ՝ ես պատերազմներու մէջ, բայց՝ երբեք անունս ըսած չեմ թշնամիին¹. տեղիք տուր ինձի, և այն ատեն պիտի իմանաս թէ բազուկս ի՞նչ շահատակութիւններ ցաներ ցրուեր է մէկէ աւելի պատերազմի զաշտերու վրայ:

— Երբեք տեղիք չտուի, յարեց Բալկիւթայի զաւակը: Ուժգին յարձակումներու դէմ զրի ես ալ, և ապագան գեռ կը խոստանայ ինձի նորանոր յաղթանակներ: Մի՛ արհամարհեր երիտասարդութիւնս: Բազուկս

1. Իր անունը թշնամիին ըսելը՝ զիւցադնական Ժամանակներուն մէջ գրեթէ ապահով միջոց մըն էր պատերազմէն խուսափելու. վասն զի եթէ կռուողներուն նախնեաց մէջ ունէ կապ մը բլլար, զէնքերը վար կը զնէին, և կը վերանորոգէին իրենց հայրերուն վաղեմի բարեկամութիւնը: Բայց, զրեթէ ամէն պարագաներու մէջ, այն մարտիկը՝ որ անունը թշնամիի մը կ'ըսէր կ'անարգուէր իբրև վատ:

ու նիզակս տապալ թաւալ կործանեցին գոռոզ հակառակորդներ: Հաւատա ինձի, ծերունի, քաշուէ՛ գնա՛ բարեկամներուդ քով. մեր պատերազմները քու հասակիդ համար չեն:

— Ինչո՞ւ համար կը նախատես զիս, ըսաւ Կլեսսամիր, արցունքի շիթ մը թափելով: Տարիքը չի զողացներ ձեռքս. գեռ կրնամ նախնեացս սուրը վերցնել... Ես, փախչիմ՝ Փինգալի աչքերուն առջեւ, աչքերուն առջեւ հերոսին՝ որուն վրայ կը սքանչանամ... Ո՛չ, մատաղատի օտարական, ես երբե՛ք չփախայ, բարձրացուր նիզակդ և պաշտպանուէ՛ »:

Երկու հերոսները կռուեցան. Կարթոն՝ իր հարուածները կը սանձէր, և խոյս կուտար ձերունիին հարուածներէն. իր թշնամիին մէջ միշտ Մոյիխայի ամուսինը կը կարծէր տեսնել. Կլեսսամիրի նիզակը երկուք կ'ընէ և անոր սուրը կը կտրէ. կը պետնէ և կը սկսի շղթայի զարնել, բայց Կլեսսամիր կը քաշէ իր հայրերուն դաշոյնը, մերկ կը նշմարէ թշնամիին կողը, և զայն հոն կը մխէ մինչև երախակալը:

Կլեսսամիրը զինաթափ տեսնելով, Փինգալ սարսափելի աղաղակ մը կը ձգէ. իր

զէնքերուն շառաչինէն, իր ղէմքէն զարհու-
րած սահմրկած՝ կանգ կ'առնէ բանակը լու-
մունջ . ամէն աչք իր վրայ է սեւեռած :
Այսպէս երբ խուլ մոնչին մը կ'ասպատակէ
մրրկէն առաջ, հովիտին մէջ թափառկոտ որ-
սորդը քարածայռի մը քիւին տակ կը քա-
շուի :

Կարթոնն անշարժ կը սպասէ Փինգալի և
կը սպասնայ : Արիւնը իր լայն վերքէն դուն-
դագունդ կը հոսի : Կը տեսնէ Մորուենի
թագաւորին վազելը . փառքի յոյսը զօրավիգ
կ'ըլլայ իր նուազկոտ հոգիին . բայց տեղոյն
են իր այտերը . արձակ մազերը կը ծա-
ծանին իր ուսերուն վրայ . կորպակը կը
զողայ գլխուն վրայ, իր զօրութիւնները կը
թողլքեն զինքը . բայց նայուածքը դեռ լի
է քաջութեամբ :

Փինգալ կը տեսնէ հոսիլը հերոսին ա-
րիւնին և կը մեղքընայ զարնել : « Տեղիք
տուր, կ'ըսէ անոր, երիտասարդ մարտիկ,
տեղիք տուր . վէրքը՝ զօր ունիս՝ արժանա-
փառ է, պատուաբեր քաջութեանդ, և համ-
բաւզ անմահ պիտի ըլլայ :

— Դո՞ւն ես, հոյակաւ պ հերոս, պա-
տասխանեց Կարթոնն նուազկոտ ձայնով մը :
դո՞ւն ես մահուան այն աստղը որ Աշխար-

հի թագաւորները կը սարսափեցնէ : Այ՛ո՛,
Փինգալն է, շեմ տարակուսիր : Կը տեսնեմ
քու մէջդ հեղեղատին ուժը և փայլակնադէտ
արագութիւնը երկինքի արծիւին : Աւա՛ղ, որ
չեմ կրնար հետդ պատերազմիլ : Անունս
հռչակաւոր պիտի ըլլար առ յաւէտ բար-
դերուն երգերուն մէջ, և որսորդը՝ գերեզ-
մանս տեսնելուն՝ պիտի ըսէր . « Կոուեր է
ան Փինգալին դէմ » : Բայց եղո՛ւկ, Կարթոնն
անձանօթ կը մեկնի . ան իր ուժը անշուք
թշնամիներու դէմ գործածեց :

— Այ, աննշան պիտի չմեռնիս դուն,
ըսաւ Փինգալ . բարգերս պիտի դարէ դար
փոխանցեն անունդ : Ապագային գաւազները
փառքիդ վրայ պիտի խօսին, երբ՝ նստած
բոցավառ կաղնիի մը շուրջը, անցընեն զի-
շերները՝ երգելով վաղեմի քաջագործութիւն-
ները :

« Յախատանին վրայ պառկած որսորդը
պիտի լսէ հովերուն սուլումը, պիտի վերցնէ
աչքերը և պիտի տեսնէ արիւնով թաթառուչ
կարմրերանդ ժայռը : Իր որդիին պիտի գառ-
նայ և պիտի ցուցնէ անոր տեղը ուր հե-
րոսները կուեցան իրարու հետ . « Հո՛ն,
պիտի ըսէ ան, հոն կը պատերազմէր Բալ-
կութայի թագաւորը » :

Ուրախութեան փայլակ մը կը սողայ մա-
համերձին գեմքին վրայ. կը վերցնէ ծան-
րացած աչքերը և սուրը Փինգալին կու տայ :
Կ'ուզէ որ այն կապուտը Փինգալին ըլլայ,
և յիշատակը Բալիլութայի թագաւորին պա-
հուի առ յաւէտ Մորուենի մէջ :

Բարդերը կ'երգեն խաղաղութեան երգը .
պատերազմը կը դադրի : Օտարական մար-
տիկները՝ ծռած լոխկ մնջիկ զէնքերնուն
վրայ՝ մտիկ կ'ընեն իրենց մազկոխնչ պետին
վերջին խօսքերը :

« Մորուենի՛ թագաւոր, օտար գերեզման
մը կ'ընդունի ահա՛ ծաղիկ հասակին՝ վեր-
ջինը Ռիթամիրի ցեղին : Վիշտը կը թա-
գաւորէ Բալիլութա, սուգը կը պատէ կրթութ-
մով : Բայց դուն կենդանի պահէ յիշատակս
Լորայի ափունքը՝ ուր ապրեցան հայրերս .
թերեւս Մոյինայի ամուսինը արտասուէ մահը
իր որդեակին » :

Այս խօսքերը ճմլեցին կլեսսամարի սիր-
տը : Եեսուեցաւ հեղեղօրէն արտասուելով
որդւոյն մարմնին վրայ առանց բառ մ'ար-
տաբերելու : Բանակը կեցած է անոնց շուր-
ջը, շմնրած, համրացած : Ճիկ անգամ չի
լսուիր Լորայի դաշտին վրայ :

Գեշերն եկաւ. լուսինը ծագեց, լուսաւո-

րեց արհաւիրքի այն դաշտը : Մարտիկները՝
արձանացած՝ կը նմանէին անտառի մը, ու-
րուն հանդարտ գլուխը կը բարձրանայ Գոր-
մալի վրայ, երբ հովերը կը լռեն, և դաշտն
անդորր է և նսեմ աշնանային քօղերուն
տակ :

Երեք օր լացինք Կարթոնը : Չորրորդ
օրը՝ հայրը մեռաւ սրտին ցաւէն : Երկուքն
ալ կը հանգչին, ո՛վ Մալուինա, հովտին
մէջ՝ որ կը տարածուի այն քարածայրին
ոտքը : Սեւ հոգեգէշ մը պահապան է ա-
նոնց գերեզմանին :

Կը տեսնուի հոն յաճախ տխուր Մոյի-
նան, երբ արփին կը շեշտէ իր ճածանչնե-
րէն մին ժայռին վրայ, և ստուերը կը տիրէ
շուրջանակի : Կը տեսնուի ան հոն, ո՛վ Մա-
լուինա, բայց ան չի նմանիր մեր բլուր-
ներուն աղջիկներուն : Իր զգեստները օտար
ձեւ մը ունին, և միշտ մինաւորիկ է գե-
ղատխուր Մոյինան :

Կարթոնի վիճակը Փինգալի աչքէն խլեց
արցունքներ : Հրամայեց ան որ իր բար-
դերն՝ ամէն տարի՝ աշնան վերագարձին
հոչակին թաղմանական օրը երիտասարդ օ-
տարականին : Բարդերը յիշեցին և երգեցին
ստէպ Կարթոնի գովեստները :

« Ո՞վ է այն մեղամաղձոտ մարտիկը որ զուրս կ'ելլէ փրփրակուտակ կոհակներէն Ով կիանու: Մահը ձեռքն է, աչքերը բոց կը փայլատակեն ու կը մոնչէ Լորայի ափունքը, ուրիշ ո՞վ, բայց թէ ինքն Կարթոնը:

«Մարտիկներն իր հարուածներուն տակ կը տապալին տրոփածունդ. տեսէք ինչպէս պատերազմի գաշտին վրայ կը վարդէ ահագնաբայլ: Ստուերն է կարծես Մորուենի հեքոսին:

«Բայց կ'իյնայ ան, կաղնին գեղապանձ. հով մը մոռեցին կը խլէ զայն արմատաքի: Երբ պիտի ելլես նորէն՝ քաջակորովդ Կարթոն, պարծանք և ուրախութիւն Բաղլու թայի: Ո՞վ է այն տխուր մարտիկը որ զուրս կը խուժէ Ովկիանի փրփրուն կոհակներէն»:

Այսպէս կ'երգէին բարդերն իրենց վշտի օրը, ես ալ իմ ձայնս անոնց երգերուն կը խառնէի: Հոգիս՝ յուզուած՝ կ'ողբար մահահամբոյր բախտը զուարթածաղիկ հերոսին, հնձուած իր կորովի ու կարշնեղ առու դուժեանը: Եւ դուն, ո՞վ արիական Կլեսսամիր, ո՞ր ամպեղէն գաւառն եղաւ քեզի օթարան: Նորբարութիկ զաւակդ մոռցաւ արդեօք վերքը՝ զոր հօրը ձեռքէն ընդունեց: Կը թռչրտի՞ արդեօք ան չորս զիդ հիւտիտ մառախուղներուն վրայ...

Բայց ես կը զգամ անուշակ տաքութիւնը արեւուն, ո՞վ Մալուինա: Թող որ վայրկեան մը հանգիստ վայելիմ: Կարելի է Կլեսսամիր ու իր որդին գան այցելեն ինձի երազներուս մէջ: Կը կարծեմ իրենց խորհրդաւոր ձայնը լսել: Արեգակն իր բոխորհրդաւոր ձայնը լսել: Կարթոնի շիրմին վրայ: ցերը կը կայծակէ Կարթոնի շիրմին վրայ: Կ'ուզեմ տաքնալ իր քաղցրիկ ճաճանչներուն տակ:

Ո՞վ դու, որ կը թաւալիս մեր գլխուն վերեւ, լուսափողփող ու բոլորակ նման հայրերու վահանին, ո՞վ արեւակ, ուրկէ՞ են բերուս վահանին, ո՞վ արեւակ, ուրկէ՞ են բու ճաճանչներդ: Ո՞ր աղբերակէն կ'առնես լոյսդ մշտնջենաւոր: Գուրս կ'ելլես մեծավայելուչ գեղովի, և աստղերը կը փախչին երկինքէն. երբ կ'երեւաս, լուսինը՝ տեղոյն ու ցուրտ, կը մխրճի արեւմուտքի կոհակներուն մէջ: Ամայի երկինքին մէջ դուն միայն կը շարժիս, ո՞վ արեւակ, և ո՞վ կրնայ ընթացքիդ հետեւիլ:

Կ'իյնան կը կործանին լեռներուն կաշնիները. լեռներն իսկ կը ծիւրին կը մաշին ժամանակաւ. Ովկիանը կը բարձրանայ ու կը ցածնայ փոփոխակի, և պաղպաղուն լուսիկը ցածնայ փոփոխակի, և պաղպաղուն լուսիկը կը կորսուի երկինքին խորը: դուն միայն, ո՞վ արեւակ, միայն դուն միշտ մի և նոյնն

ևս, և լուսապայծառ արշաւանքիդ վրան կը պանծաս կը սիգաս: Երբ երկիրս մթնցած է մրրիկներէն, երբ որոտումը կը թաւալի և փայլակը կը թռչի, կը ծլաս դուն ամպին մէջէն, ճաճանչագեղ, և կը ծիծաղիս մրրիկն վրայ:

Բայց, աւաղ, ի դուր է փայլակդ Օս սիանի համար: Ծերունի բարզը ալ չի տեսներ ճաճանչներդ, ըլլայ որ ոսկեգիսակ ծառերդ ծածանին արեւելեան ամպերուն վրայ, ըլլայ որ տկարացած լոյսդ գողգղայ արեւմուտքի դաներուն վրայ:

Դուն ալ, ո՛վ գիտէ, եղանակ մը միայն ունիս՝ ինծի պէս, և տարիներդ վերջ մը ունին. պիտի դայ գուցէ օր մը ուր նուազիս ընթացքիդ կիսուն, և չլսես արշալոյին ձայնը՝ որ քեզ կը կանչէ:

Ուրախացիր ուրեմն, ո՛վ արեւակ, երիտասարդական զօրութեանդ մէջ: Ծերութիւնը դժնդակ ու դառն է. կը նմանի լուսնի աղօտ նշոյններուն, երբ կը ճաճանչէ տարտամօրէն պատառոտուն ամպերուն մէջէն. տամուկ մառախուղը բլթ'ւրը կ'ընդգրկէ. հիւսիսային ցուրտ հովը կը փչէ մարդին վրայ, և շրմբած ուղեւորը կը զոփայ իր ճամբուն մէջտեղը:

Օ Ս Ս Ի Ա Ն

ԿՈՒԿՈՒԼԼԻՆԻ ՄԱՆԸ

րապէս վիրաւորուեցաւ նետե մը, և երկու
օր ետքը մեռաւ, քսանըեօրը տարեկան հա-
սակիւն։

Կորմակի պատմութեան շարունակութիւնը
պիտի տեսնուի Տեւորայի քերթուածին մէջ։
Ասի՛ ըստ Մակ-Փերսոնի՝ որոշագ մըն է
Փիկգարի վերջին արշաւանքներուն վրայ Օս-
սիանի մէկ մեծ քերթուածին, որուն մեծա-
գոյն մասը կորսուած է։

Ն Ա Խ Ա Դ Ր Ո Ի Թ Ի Ի Ն

Փիկգարի քերթուածին մէջ տեսնուեցաւ
որ Արքոյ, Իւրանտայի քագաւորը, մեռնելու
ատեն որդի մը բողոքեցած էր օրօրոցին մէջ
Կորմակ անուն, և քի ցեղերուն գլխաւորները
հաւաքուելով Տեւորայի պալատին մէջ, Կու-
կոշլիկի յանձնեցին մանուկ քագաւորին
խնամակալութիւնը։

Կուկոշլիկի հրամանատարութեան երրորդ
տարին, Սիւնտիկաններու արշաւանքի մը
յետոյ, Տորլար, որդի Կանտելայի, մին
բեղգիացի գաղութին պետերէն՝ որունք Իւ-
րանտայի հարաւակողմը կը բնակէին, Տե-
ւորայի վրայ քայեց՝ տիրելու համար ա-
նոր։ Կուկոշլիկն անմիջապէս անոր դեմ
ելաւ և Լեգոյի շիճին եզերքը ջախջախեց
անոր բանակը, Տորլարը ձեռքովն սպան-
նեց, բայց փախստեաներուն ետեւէն չափա-
զանց մղուելով իր կրակոտ եռանդին, ծան-

ԿՈՒԿՈՒԼԼԻՆԻ ՄԱՆԸ

Հո՞վն է որ կը հնչէ Փինգալի վահանին
վրայ, թէ ուրուականի մը ձայնն է բնական
ըննիս շուրջը:

Շարունակէ՛, ս'վ անուշակ և յուզիչ ձայն.
շեշտերդ ախորժելի են ինձի և գիշերուան
արհաւիրքը կը թողեն:

Դո՞ն ես որ կու լաս, ս'վ Բրագելա,
զուսար Սորգլանի: Աւա՛ղ, կուկուլինի ա-
ռագաստները չեն երեւար հորիզոնին վրայ:

ԲԲԱԳԵԼԱ

Փրփրադէզ կոհակին սպիտակութիւնն է
զոր կը նշմարեմ քարաժայռին վրայ, երբ
շամանդաղը կը բարձրանայ թափառկոտ ու-
րուականի մը շուրջը և անոր գորշագոյն
պատմունճանը կը ծածանեցնէ օդին մէջ. ար-
ցունքներէն տկարացած աչքերս կարծեցին
ամուսինիս նաւը տեսնել:

Ինչո՞ւ այսչափ կ'ուշանաս, մեծանձն Սե-
մյի որդի: Մորկոտ աշունը եկաւ չորս
անգամ կոծեց ծփացուց Տոգորմայի¹ ծա-
վերը, յորմէհետէ պատերազմը չը մննչէ
շուրջդ, յորմէհետէ կը հեծէ Բրազելա հեռու
քնէ:

Բլուրներ Մառախուղներու կղզիին², երբ
պիտի պատասխանէք անոր հաւատարիմ շու-
ներուն: Բայց դուք ահա ամպերուն մէջ կը
ծրարէք պուխնիդ, և հէք Բրազելան ի զուր
կը կանչէ իր ամուսինը: Գիշերը կ'իջնէ, և
ծովերուն մակերեսոյթը կը ջնջուի աչքերուս
առջեւէն:

Յախաքլորը գլուխը թեւին տակ կը ծած-
կէ, եղնիկը կը ննջէ եղջերուին քով. պիտի
ելլեն անոնք արշալոյսին հետ, պիտի եր-
թան միասին՝ թեթեւընթաց՝ ճարակելու հե-
ղեղատին մամուրը:

1. Ներքիդեան կղզիներէն մէկն էր Տոգորմա:
Կոննալին էր, Կուկուլլինի բարեկամին, որ
սոյն կղզին եկած էր՝ Տորլաթի ապստամբու-
թեան լուրը Տեմորա հասնելէն քանի մը օր
առաջ, և հակառակ հովերը զինքը հոն բռնե-
ցին այս պատերազմին ատեն, ուր Կուկուլլին
կեանքը կորսնցուց:

2. Տուրա կղզին, որուն տէրն էր Կու-
կուլլին:

Բայց ես, աւա՛ղ, արցունքներս օրուան
հետ կը սկսին և հառաչներս՝ զիշերուան.
ո՛հ, երբ պիտի դառնաս, զէնքերովդ վա-
սուած, քաջակորով պետդ Տուրայի:

ՕՍՍԻԱՆ

Դուտար Սորգլանի, ձայնդ Օսսիանի ա-
կանջը կը թովէ. բայց քաշուէ գնա տունդ,
բոցավառ կաղնիին քովը. մտիկ ըրէ լու-
թեամբ մրմունջը Դունսկարի¹ հովիտներուն
մտա թաւալոյ ալիքներուն:

Թող քունը իջնէ ծաւի աղուտը աչքերուդ
վրան, և սիրելի հերոսիդ պատկերը գայ
խառնուի երազներուդ:

Նստած է Կուկուլլին Լեգոյի լիճին թուխ
ալիքներուն քով. գիշերը կը պատէ զանի,
և իր մարտիկները պառկած են ցախերուն
վրայ:

Հարիւր կաղնի կը վառի անոնց մէջ,
քստմեծածածան ծովը կը բարձրանայ օդին
մէջ. հանդէսը պատրաստուած է:

Կարբիլ, ծառի մը տակ տաւիղ կը զար-
նէ. սպիտակ մագերձ՝ զօրոնք կը ծփացնէ

1. Կուկուլլինի սովորական պալատը:

գիշերուան հովը՝ կը փայլին բոցերուն լոյսին. Տոգորմա կղզին կ'երգէ և իր Կոննալ պետը, Կուկուլլինի բարեկամը:

«Ինչո՞ւ համար բացակայ ես, ս'վ Կոննալ, մորկին օրը: Հարաւային պետերը միացած են Կորմակի դէմ. հովերը կ'արգիլեն նաւերդ, և կապոյտ կոհակները կը թաւալին շուրջդ, բայց Կորմակ միայն չէ, Սեմոյի որդին կը պատերազմի անոր համար. Սեմոյի որդին, օտարականին սարսափը, նման մահահոտ շագիին՝ զոր բոցակէզ հովերը կը պալտոցնեն զանդադօրէն մեր գլուխներուն վերեւ, երբ արեւը կարմրորակ շողին մը միայն կ'արձակէ, և մարդիկ կը մեռնին խուռներամ»:

Այսպէս կ'երգէր Կարբիլ, երբ թշնամիներէն մին երեւցաւ. խոնարհեցուց իր անծայր նիզակը և բերաւ խօսքերը Տորլաթի, պետին՝ սեւ Լեզոյի ափունքը բնակող հերոսներուն:

Տորլաթ՝ բազմագունդ բանակի մը գլուխը՝ կու գար Կորմակի վրայ յարձակիլ: Արթոյ թագաւորին մատաղատի որդին այն ատեն իր Տեմորայի պալատն էր. իր հայրերուն աղեղը լարել ու նիզակը ճօճել կը ստիկէր: Հէք աղայ, դեռ չես կարող բախտդ գու-

շակել, և սակայն ահա մահը կանգուն կեցած է ետիդ....

Կուկուլլին օտքի կ'ելլէ մեծանձն Տորլաթի հրեշտակ բարդին առջեւ. կը հրաւիրէ զինքը հերոսներու կոշտներին և մեծապատիւ կը մեծարէ:

«Լեզոյի դաշնակաւոր երգիչ, ըսաւ անոր, բնշ լուր կը բերես Տորլաթի կողմէն. նստի՛ր կ'ուզէ հանդէսիս, թէ պատերազմի կու գայ»:

— Պատերազմի, պատասխանեց հրեշտակը. վաղը, այգուն առաջին նշոյլները հազիւ Լեզոյի մակերեւոյթը լուսաւորած, Տորլաթ դաշտ պիտի իջնէ. բայց պիտի համարձակի՞ս դուն անոր առջեւն ելլել: Տորլաթի նիզակը կը փայլատակէ նման մահուան օգերեւոյթին. կը վերցնէ զայն և թշնամին կ'իյնայ. մահը իր սուրին փայլակներուն վրայէն կը բալէ:

— Ես վախնամ Տորլաթի նիզակէն, յարեց Կուկուլլին: Քաջ է ան հազար հերոսներու նման, բայց պատերազմները սրտիս զուարճութիւններն են: Հին ժամանակներու երգիչ, այս սուրը երբեք չի քնանար Կուկուլլինի կուշարը: Առաւօտը զիս զա՛շտը պիտի գանձէ և պիտի փողփողէ Սեմոյի աղուն

զէնքերուն վրայ. բայց նստէ այս ցախերուն վրայ, ո՛վ բարդ, և ձայնդ լսեցուր, հաղորդ եղիր մեր հանդէսին հաճոյքներուն, և ահանջ զիւր երգերուն Տեմարայի բարդերուն: — Ուրախութեան երգեր լսելու առեսը չէ, կրկնեց զեսպանը, երբ քաջերը պատերազմ մղելու վրայ են:

«Ինչո՞ւ համար այդչափ տխուր ես, ո՛վ Սլիմորա լեռ. ինչո՞ւ այդ ընդարձակ լռութիւնը անտառներուդ մէջ:

«Դողդոջուն զագաթիւ վրան չեմ նշմաբեր ոչ մէկ աստղի լոյս, ոչ մի ճաճանջ լուսնի չի լուսաւորեր վայրագ կողերդ. բայց մահուան հողաբլուրները կը պատեն շուրջդ, և գալիագէժ ուրուականները կը թռչին չորս կողմք:

«Ինչո՞ւ այդչափ տխուր ես, ո՛վ Սլիմորա, ինչո՞ւ համար այդ ընդարձակ լռութիւնը անտառներուդ մէջ»:

Այսպէս կ'երգէր բարդը մեկնելով: Կարելի իր ձայնն անոր միացուց: Իրենց երգերը նման էին հին հաճոյքներու յիշատակին, որ հոգիին արամութեամբ խառն ուրախութիւն մը կը բերէ. վախճանեալ բարդերու ստուերներն անոնց ձայնը լսեցին Սլիմորա լեռան վրայ, և իրենց քաղցրիկ

չեղաբերը անտառներուն մէջ սփռուելով ուրախացուցին գեղերանց լուսնիստ հովիտները:

Այսպէս երբ, ցորեկին, ծերունի Օստիանը կը նստի հովասուն հովտի մը մէջ, սիւնը կը նստի մեղուին բզզիւնը տիեզերալսելու համար մեղուին բզզիւնը կը տաբեմն երբեմն այս քաղցր մրմունջը կը տա նին, բայց շուտով կը դառնայ ան թովելու իր ունկնդիր տկանջը:

«Հնչեցուցէք, ըսաւ Կուկուլին, հնչեցուցէք հոչակաւոր Փինգալի երգը, այն երգը՝ զոր կը սիրէ ան լսել, երբ երազները կ'իջնեն երկինքէն և իր քունին կը խառնուին, երբ տաւիղներն իր բարեկամներուն նուին, երբ տաւիղներն իր պալատին բոցերը կը հնչեն հեռուն, և իր պալատին բոցերը կը հագիւ աղօտ նշոյլ մը կը սփռեն Սելմայի որմերուն վրայ:

«Կամ մանաւանդ երգեցէք երգը Լարայի և վիշաք Կալմարի՝ մօրը, երբ ի զոր

1. Կալմար, որդի Մաթայի. իր մահը պատմուած է Փինգալի քերթուածին երրորդ երգին մէջ: Մաթայի միակ որդին էր, և իր ընտանիքն իր մահով վերջացաւ: Լարա գետին ակունքը կը բնակէր Լեգոյի լիճին շրջակայքը, անտաւորակոյս այն տեղերը, ուր էր այն ատեն Կուկուլին. և Կալմարի բնակարանը տեսնելով է որ կը յեռէ անոր մահը ու մօրը վեշաք:

մինտոնց իր որդին իր բլուրներուն վրայ, և նշմարեց իր տանը մէջ անոր աղեղին խորտակուիլը:

«Կարբիլ, կախէ՛ այն ճիւղէն Կայիրբարի վահանը, և քովը դեր Կուկուլինի նիզակը: Վաղը, արեւուն առաջին նշոյններուն՝ պիտի տամ պատերազմի նշանը»:

Կ'ըսէ ու կը կռթընի Կուկուլին իր հօրը վահանին: Լարայի երզը կը սկսի: Հարիւր բարդեր հեռուն տաւիղ կը զարնեն:

Կարբիլ՝ պետին քով կը մնայ, և կ'երգէ այս խօսքերը սրտածմլիկ նուագով:

ԿԱՐԲԻԼ

Ալիլէտա, մեծարեղի մայր Կալմարի, ինչո՞ւ համար աչքերդ անդադրում գէպ ի անապատ կը դարձնես: Որդւոյդ դարձին կը սպասես: Բայց անոնք որ բլրան վրայ կը նշմարես, իր մարտիկները չեն. հեռաւոր անտառ մըն է անի: Չայնը զօր կը լսես, Կալմարի ձայնը չէ, Ալիլէտա, լերան հովին մանչիւնն է անի:

ԱԼԿԼԷՏԱ

Ո՞վ է որ կ'անցնի այսպէս Լարայի հեղեղատէն, քո՞յր նշանաւոր Կալմարի: Իր որդւոյն նիզակը չէ՞ որ կը տեսնէ Ալիլէտա:.. Բայց պառաւութիւնը կը տկարացնէ տեսութիւնս. նայէ՛, սիրելի Ալոնա, Մաթայի որդին չէ՞ տեսա՞ս:

«Ոչ, ան ձեր կաղնի մըն է, պատասխանեց լալով չքնաղ Ալոնան. Ալիլէտա, կաղնի մըն է անի ծոած Լարայի հեղեղատէն վրայ: Բայց ո՞վ է ան՝ որ առաջ կու գայ զաշտին մէջէ: Իր տաքնապափոյթ քալուածքը նշան մըն է ձախողանքի. Կալմարի նիզակը կը բերէ. ո՞վ մայր իմ, արիւնբրանդ է ան»:

ԱԼԿԼԷՏԱ

Արիւնբրանդ. . . . Թշնամիին արիւնն է ան. ոչ նիզակը և ոչ աղեղը որդւոյս չլարձան երբեք պատերազմէ առանց այդ փառապանծ նշմարներուն. բանակները կ'անհետին անոր առջեւը, ինչպէս չոր ցախը լափիլէզ հօրին առջև:

Երիտասարդ¹, որ է Ալիէտայի որդին: Կը դառնայ ան յաղթական իր վահաննե-
նեբուն շառաչիւնովը: Տխուր կ'երեւաս դուն,
կը լռես. ահ, Կալմար ոչ եւս է: Կեցի՛ր,
մարտիկ, մի՛ ըսեր ինծի թէ ինչպէս ինկաւ.
չեմ կրնար լսել իր վերքին վրայ....

ԿԱՐՐԻՆ

Ալիէտա, յարգելի մայր Կալմարի, ինչո՞ւ
աչքերդ անդալրում դէպ ի անապատ կը
գարձնես:...

Այսպէս կ'երգէր Կարրիլ: Կուկուլին կ'ըն-
կողմանի իր լայն վահանին վրայ, բարդերը
կը հանգչին իրենց տաւիղներուն վրայ, և
քունը կը փակէ քաղցրօրէն անոնց թար-
թիչները:

Արթուն էր միայն Սեմյի որդին, հոգին
զբաղած պատերազմի պատրաստութիւննե-
րով: Քոցավառ կաղնիները կը սկսէին մարիլ
և կարմրորակ շողին մը միայն կ'արձա-
կէին: Տկար ձայն մը կը մրմնջէ իր ա-

1. Կը դառնայ Լարնիլի, Կալմարի բարեկա-
մին, որ անոր մահուան բօթը կը բերէր:

կանջին. Կալմարի ուրուականը կ'երեւայ ա-
նոր վերջալոյսի նշոյլի մը վրայ:

Մարտիկին կուշտը լայն վերք մը կը
բացուի. իր մազերը՝ մահուան բրտինքով
թաթառոշ, կէս մը կը քօղեն իր գէմքը.
բայց գմնակ ուրախութիւն մը կ'ոգեւորէ իր
զոգախոր աչքերը. ուրուականը գերեզման
կը հրաւիրէ Կուկուլինը:

«Գիշերուան զաւակ, ըսաւ Երինի պեալ
ոտքի ելլելով, Կալմարի՛ ստուեր, ինչո՞ւ
համար սեւ աչուիդ վրաս կը անկես: Մա-
թայեանդ, զիս ահաբեկե՛լ կը կարծես մա-
հագոյժ նշանով մը, և արդիլել որ չպատե-
րազմիմ՝ ղեռատի Կորմակի իրաւունքներուն
համար: Ինչ որ կը յիշեմ, բազուկդ տկար
չէր պատերազմներու մէջ, և ձայնդ խաղա-
ղութիւն չէր մուրար: Ինչո՞ւ համար հոգիդ,
Լարայի պետ, կու գայ վատ խորհուրդ մը
տալու ինծի...»

«Կալմար, ես երբեք չփախայ և ոչ ալ
զահանդեցայ սնտի ցնորքներէ: Մահուա՛ն
ողի, գուն ապադան չես զխտեր. անգոր է
բազուկդ, և օթարանդ անապատին հովերուն
վրան է...»

«Հոգիս վտանգներու մէջ մեծցաւ, և
զէքերու շաչիւնը սիրտս կ'ուրախացնէ: Քա-

շուէ՛, գնա՛, հոգեգէշ, զուն Կալմարի ուրուականը չես. վասնզի պատերազմները աւոր զուարճութիւնն էին, և բազուկը կը նմանէր երկիրքի կայծակին...»

Սաուերն աներեւոյթ կ'ըլլայ: Առաւօտուն վարդակարմիր ճաճանչը հրդեհներ է արդէն միջոցը. Կայիրբարի վահանը կը հնչեցնէ պատերազմին արձագանգը. Ուլլինի զաւակները կը խմբուին: Ջէնքերուն շառաչիւնը կը սարսափեցնէ Լեգոյի ափունքները. Տորլաթ կը հասնի:

«Ինչո՞ւ համար, ըսաւ ան Կուկուլլինի, ինչո՞ւ համար բանակ մը ետիդ ձգած երկիրս կու գաս: Կը ճանչնամ բազուկիդ զուրութիւնը. քաջութիւնդ հուր մըն է՝ զոր ոչինչ չի կրնար մարել. ինչո՞ւ չես ուզեր հետս կուուիլ, զիրկընդխաճն, ցախաստանին վրայ, մինչ մեր մարտիկները, մեր շուրջը կեցած, պիտի համրեն ընդհարումները մեր վահաններուն և փայլատակները մեր սուրերուն: Եկուր ցուցադրէ՛ սոյն տեսարանին սիրատենչիկներուն՝ իմ քաջութիւնս և քու պարտութիւնդ: Թող զիտեն մեր պատերազմը, նման նաւաստիներուն, որոնք սարսափած՝ կը փախչին ու կը նային կուտակադէզ կուհակներուն, երբ կը խորտակին կը փշրին աւորնք խութի մը վրայ մինչեւսով:

— Այո՛, ներկայութիւնդ կ'եռացընէ հոգիս, կը զօշէ Սեմյի որդին: Հուժկու է բազուկդ, ս՛վ Տորլաթ, բայց պիտի աննես խմինս փորձը: Քաշուեցէք, Ուլլինի մարտիկներ Սլիմնրայի կողերուն վրայ. զիտեցէք Երինի պեալը, ահաւասիկ իր փառքին օրը:

«Կարբիլ, եթէ Կուկուլլինը մեռնի, գնա ըսէ Կոննալի որ զինքը Տոպորմա բռնող հովերն անիծեցի, զինքը՝ որ միշտ քովս կը տեսնէի, և որ միշտ՝ ինչպէս վասնգներու նայնպէս փառքերուս բազորդ եղաւ: Գնա ըսէ իրեն որ իր սուրը հովանի ըլլայ զեռատի Կորմակին վրայ, և իր խորհուրդները լսուին Տեմնրա վտանգի օրը...»

Կը խոյանայ Կուկուլլին, երկիրը կը հեծէ զէնուզարդին ճանրութենէն: Կարծես Լոգայի զարհուրելի սգին է, երբ կու գայ ան՝ շանթը հետն առած, և իր շունչը մահ կը փսխէ. իր ամալը կը հուլածուէ Լոկլինի պարիսպներուն վրայ. մահահրաւէր բազուկը հրեղէն տէգ մը կը ճօճէ, և կայծակներով բռնուար ծամերը ծուփ ի ծուփ կը ծամանին հովերէն:

Իր փառքին օրն այսպէս կը յառաջէր Կուկուլլին: Տորլաթ ինկաւ անոր ձեռքէն. Լեգոյի հերոսները լացին և հաւաքուեցան

իրենց պետին շուրջը: Հազար սուրբեր մէկանց կը շողշողան, հազար սլաքներ կը շէնն, բայց ժայռ մըն է Կուկուլլին՝ ձեռնուած ապիկար կոհակներէ:

Իր հարուածներուն տակ մարտիկները կ'իյնան զունդագունդ, իր սուրը արեան գետակ մը կը փորէ: Սլիմորայի բլուրը կը հնչէ պատերազմի խօշիւններով: Ուլլինի գաւակները կը թռչին յօգնութիւն իրենց պետերուն: Դիակները կը կարմրցնեն Լեգոյի ափունքներուն տիղմը: Երկնի պետը կը յաղթանակէ:

Յաղթական կը դռնար.... բայց յանկարծ դալուկը կը տարածուի գէմքին վրայ և ուրախութիւնը կը ջնջուի: Իր աչքերը կը մարին տխուր լուսթեամբ մը, մերկ սուրը կը դողդողայ ձեռքին մէջ, և նիզակը կը խոնարհի իրաքանչիւր քայլին:

«Կարբիլ, ըսաւ հերոսը նուազկոտ ձայնով մը, կը զգամ որ զօրութիւններս կը թողըքն զիս. օրերս պիտի սուգուին անցեալին մէջ, և արշալոյսը պիտի չելլէ այլ եւս ինձի համար. բարեկամներս պիտի փնտռեն զիս Տեմարա, և ալ պիտի չգտնեն:

Կորմակ պիտի լայ իր պալատին մէջ, և պիտի ըսէ. «Ո՛ր է Տուրայի պետը»: Բա-

րեկամ, փառքով կը մեռնիմ, և անունս պիտի ապրի բարգեբուն երգերուն մէջ. երիտասարդ մարտիկը պիտի ըսէ ինքն իրեն. «Ո՛հ, սուր էր Կուկուլլինի պէս մեռնէի, փառքը շրջապատեց միշտ զանի ճաճանաւորտ պատմութեանի մը պէս, և իր համբաւը մեծ է ինչպէս աշխարհը...»

«Կարբիլ, կորզէ՛ նետը որ մխուած է կուշտս. զետեղէ՛ Կուկուլլինը այս ծառին տակ, և դեր քովս Կայրբարի վահանը, որպէս զի տեսնեն որ հայրերուս զէնքերուն մէջ կը մեռնիմ:

Ոչ եւս է ուրեմն, Սեմայի որդին, աղաղակեց Կարբիլ հառաչելով: Թախիծը կը թագաւորէ Տուրայի պարիսպներուն մէջ, և վիշտը կը բնակի Դունտիար: Ամուսինդ՝ ծաղիկ հասակին՝ այրի կը ֆնայ իր որդւոյն՝ հետ. նորափթիթ Կոնլուբը, իր ցեղին յոյսը, պիտի վազէ մօրը և պիտի հարցնէ թէ ինչո՛ւ կու լայ: Ու պիտի վերցնէ աչքերը զէպի կամարը իր պալատին, և պիտի հոն տեսնէ իր հօրը զէնքերը. «Որո՛ւ է այս սուրը»

1. Կոնլուբը, նշանաւոր յետոյ իր քաջութիւններով: Տիգրակէնիկեցութեան մէջ իր հարտաբուութիւնը առակի կարգ էր անցեր Խալանասայի հիւսիսակողմը:

պիտի ըսէ, և այս բառերը պիտի կեղեքեն մօրկանը սիրտը....»

Բայց ո՞վ է այն հերոսը որ կը յառաջէ, փայլակներն թաց՝ նման պատերազմիկ նժոյզին: Շլմորած աչքերն իր բարեկամը կը փնտռեն: Կոննալ, Կոլգարի դաւակ, ո՞ւր էիր դուն երբ հերոսն ինկաւ: Տոգորմայի ծովերն արգիլեցին նաւը:

Քաջերը մեռան պատերազմին մէջ, և դուն հոն չէիր. չլսուի՝ այս բօթը Սեմայի մէջ. Փինգալը պիտի հեկեկայ, և պիտի արտասուեն անապատի դաւակները:

Լեդոյի ալիքներուն բով կը բարձրացնեն Կուկուլլինի շիրիմը. քիչ մը հեռուն կը թաղեն Լուսթը¹, իր հաւատարիմ շունը, իր որսի ընկերը, որ սրտին ցաւէն մեռաւ ա՛նոր զիակին վրայ:

Խաղաղութիւն հոգիիդ, ով Սեմայի որդի. ահարկու էիր պատերազմին մէջ: Սարսափը հետդ էր, և մահը զրօշիդ ետեւէն կը վազէր. յաւերժական խաղաղութիւն հոգիիդ, ո՞վ որդի Սեմայի, հոչականուն պետ Դունսկարի:

2. Հին ատենը սովորութիւն էր մեռելին քովը թաղել անոր սիրելի շունը, այս սովորոյթը միայն Սկովաիացւոց յատուկ չէր, այլ բոլոր հին ազգերուն՝ իրենց զիւցազնական ժամանակներուն մէջ:

«Չինկար դուն թշնամիիդ սրովը. արինդ չկարմրցուց ոսոխիդ նիզակը. նետ մը ձեղքեց օդը, և մահուան խայթոցը խոցեց քեզ. բայց ան՝ որուն անդօր ձեռքը արձակեց մահաոխիթ սլաքը՝ չիմացաւ բան մը:

«Խաղաղութիւն հոգիիդ, ո՞վ Մառախուղներու կղզիին թագաւոր:

«Քաջերը ցրուեցան Տեմորայի մէջ. Կորմակ մինակ է պալատը: Երիտասարդ թագաւորը կու լայ և կը հառաչէ, վասնզի չես դառնար, ո՞վ Կուկուլլին, ա՛լ չի լսեր շառաչը վահանիդ, և թշնամիները կը շրջապատեն զանիկա: Քաղցր հանդիստ վայելէ անձաւիդ մէջ, ո՞վ լուսափողփող արեւակ հերոսներու, ո՞վ վահան Երինի:

«Բրազերան՝ ալ չի յուսար վերադարձիդ. փրփրադէզ կոհակները՝ ալ նաւիդ առագաստները չի կարծեր: Ալ չի գար ափունքը շականջու նաւատիներուդ աղաղակները:

«Նստած է պալատիդ մէջ, ակնապիշ զէնքերուն վրայ ամուսնին՝ զոր կորսնցուց: Կու լայ անմխիթար, Սորզանի զուսարը, վասնզի ալ պիտի չտեսնէ իր սիրականը...

«Երջանիկ ըլլայ հոգիդ մեռելներուն ըսուուերներուն մէջ, ո՞վ պետդ Կրոմլայի սեւ գաթաներուն»:

Օստիան



ՑԱՆԿ ՆԻԹՈՑ

Էջ

Ա

Օստիան	1
Փինգալ	159
Կոմալա	175
Կարոսի պատերազմը	193
Ինիստոնայի պատերազմը	205
Լորայի պատերազմը	225
Սեւմայի երգերը	245
Կալթոն և Կոլմալ	263
Լաթմոն	287
Իթոնայի առեւանգումը	301
Կրոմայի պատերազմը	327
Կարլթոն	357
Կուկուլլինի մահը	

« Ազգային գրադարան



NL0170588

3710

82

0-48